



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



2480

2481

2480


2481

84

U-63

2011

300c  
M.L.



Է Օ Ժ Ե Ն — Ս Ի Ւ

ԹԱՓԱՌԱԿԱՆ ՀՐԵԱՅ

---

ԹԱՐԳՄԱՆԵԱՅ Ի ԳԱՂԴԻԱԿԱՆԵ

ԿԱՐԱՊԵՏ Ա. ԻԻԹԻԻՑԵԱՆ

---

ՀԱՅՈՐ Բ.



Կ. ՊՕԼԻՍ

Ի ՑՊԱՐԱՆԻ ՄԱՍԻՍ ԼՐԱԳՐՈՅ

— 1 8 6 7 —

ՀԱՅ—ՄԱՅՈՒ  
ԸՆԴԻԿԱՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԱՆԴՐ



85031-43

170 - 92 4

# ՄԱՍՆ ԶՈՐՌՈՐԴ

ՔԱՐՏՈՎԻԼԻ ԱՊԱՐԱՆԻՑ

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

Պ. ՌՕՏԵՆ

Երեք ամիս անցեր էր յորմէ հետէ ձալմա  
Պաթավիայի մէջ բանտարկուեր էր իբրեւ անդամ  
Յանսէկարաց կամ խեղդչաց աղանդին . Գաղղիոյ  
մէջ հետեւեալ անցքը կանցնէր 1832 փետրվար  
ամսոյն սկիզբը Քարտօվիլի ապարանքը , որ հին  
կալուածայետական դղեակ մ'էր Բիքարտիա  
գաւառին ծովեղերքը Սէն Վալէրիի մօտ բարձր  
ապառաժներու վրայ շինուած . վաճանգաւոր ծո-  
վեղերք , ուր տարի չըլլար որ քանի մը նաւեր չի  
խորտակին եւ բովանդակապէս չկորընչին արեւ-  
մըտեան հովին փոթորիկներէն՝ որովք Մանշի  
մէջ նաւարկութիւնն այն աստիճան վտանգալից  
եղած է :

Ապարանքին ներսէն բոնաշունչ փոթորկի  
մ'որոտումը կը լսուէր , որ այն դիշերն սկսեր էր .  
շատ անգամ թնդանօթ պարպուելու պէս ահեղ  
բոմբիւններ ու ճայթիւններ կը լսուէին հեռուէն  
եւ ծովեղերքին արձադանդներովը կը կրկնը-

ուէին , վասն զի ծովուն կատաղի կոհակները կուդային վաղեմի դղեակին ստորոտի խարակներուն կը զարնուէին :

Ժամը գրեթէ առաւօտեան եօթնին միջոցներն էր , բայց դեռ ապարանքին դետնի վրայի մեծ սենեկին պատուհաններէն արշալոյսը չէր տեսնուեր : Սենեակը կանդեղով մը լուսաւորուած էր . վաթսուն տարեկանի մօտ կին մը՝ համեստ եւ միամիտ դէմքով եւ Բիքարտիոյ հարուստ վարձակալուհեաց պէս հաղուած՝ նստեր կար կը կարէր , թէ եւ ժամանակը շատ կանուխ էր : Գիշ մը հեռուն , այս կնոջ այրը՝ որ գրեթէ նոյն տարիքն ունէր՝ մեծ սեղանի մ'առջեւ նստած՝ ցորենի եւ վարսակի օրինակներ կարդ կարդ բաժնելով մանր քսակներու մէջ կը լեցընէր : Հանճարեղ , համարձակ , ուղղախոհ եւ գեղջկական խորամանգութեամբ խառն դէմք մ'ունէր . մազերը ճերմկած էին . կանանչ չուխայէ կարճ վերարկումը հաղած էր , եւ սեւ թաւիչէ տափատ մը՝ որ ծունկէն վար դեղին կաշիէ որսական մեծ սոնապաններով ծածկուած էր :

Յուրսը տակն ի վերայ ընող զարհուրելի փոթորիկը կարծես առաւել քաղցր երեւոյթ մը մը կուտար այս ընտանեկան խաղաղ պատկերին : Պատուական կրակ մը կը փայլէր ճերմակ մարմարիոնէ վառարանի մը մէջ , եւ իր զուարթ լոյսը սենեկին մոմազօծ տախտակամածին վրայ կը ցոլացընէր : Պատուհաններուն ու դոներուն վարագոյրները՝ որք ճերմակի վրայ չինական կարմիր

նկարներով երանգեալ հին աղարսկական կտաւներէ շինուած էին , եւ դուռներուն վրայ վաճօնկարչին ճաշակաւը յօրինուած հովուական նըկարները խիստ գեղածիծաղ տեսիլ մ'ունէին . Սէվրի յախճապակէ ժամացոյց մը , կանանչ դըրուագներով պիսակաւոր վարդի փայտէ քանդակագործ աթոռներ , նստարաններ , սեղաններ , եւ այլն սենեակին կարասիներն ու զարդերը կամբողջացընէին :

Դուրսը փոթորկին մոնչիւնը կը շարունակէր . մերթ ընդ մերթ հովը ծիննելոյզին մէջ կը մտնէր շառաչմամբ , կամ պատուհաններուն փակոցները կը դղրդէր . Յորենի օրինակներ կարդի զնող մարդը Պ . Տիւրօն կը կոչուէր , եւ Քարտօվիլի ապարանքին հողերուն մատակարարն էր :

“ Անւրբ-Մարիամ , ըսաւ կինը , այս ի՞նչ սարսափիելի օդէ . Պ . Ռօտէն , որուն համար Սէն-Տիզիէի իշխանուհոյն տնտեսապետն իմաց տուերէր թէ այս առաւօտ հոս պիտի դայ , սխալ ընտրերէ գալու օրը : — Յիրաւի ես ալ այսպիսի փոթորիկ մը խիստ քիչ անգամ տեսած եմ . . . եթէ Պ . Ռօտէն ծովուն զայրոյթը տեսած չէ , այսօր կրնայ զուարճանալ այս տեսարանով : — Այդ Պ . Ռօտէնն ի՞նչ բանի համար հոս պիտի դայ , սիրելիս , հարցուց կինը : — Իրաւ որ չեմ դիտեր . իշխանուհիին տնտեսապետն ինձ պատուիրերէ նամակին մէջ որ մեծ յարդանք ընծայեմ Պ . Ռօտէնի , եւ իմ տիրոջս պէս հնազանդիմ անոր . ուստի Պ . Ռօտէն՝ իշխանուհոյն հրամանները

ալիսի խմացընէ ինձ, եռ ալ ալիսի կատարեմ : — Բայց ալէտք էր որ օրիորդ Ատրիէնի կողմէն գար, վասն զի Քարտօվիլի դուքսին մեռնելէն եւ աեւ երկիրն անոր աղջկանը (օրիորդ Ատրիէնի) մընացած է : — Այս, բայց իշխանուհին անոր հօրաքոյրն է եւ Օրիորդ Ատրիէնին գործերն ալ իր տնտեսապետը կը հոգայ . այս սլատճառաւ, թէ իշխանուհին կողմէն գայ՝ թէ օրիորդին՝ մի եւ նոյն ըսել է : — Թերեւս Պ. Ռոտէն երկիրը գնեւլու դիտաւորութիւն ունի . . . բայց ասկէց ութօր առաջ ապարանքը տեսնելու համար Փարիզէն յատկապէս եկող գեր տիկինն ալ շատ վափաքող կերեւէր գնելու : »

Այս խօսքին վրայ մարդը ծիծաղիլ սկսաւ խորամանդ դէմքով մը :

« Ի՞նչ բանի վրայ կը խնդաս, Տիւրօն, հարցուց կինը, որ արդարեւ խխատ բարի արարած մ'էր, բայց նրբամառնեամբ չէր փայլեր : — Կը խնդամ, ըստ Տիւրօն, երբոր այն թանձրամարմին եւ անհեթեթ կնոջ դէմքն ու շարժուածքը միտքս կուգայ : Կը զարմանամ թէ ինչպէս այն անձունի դէմքն ու նեցող կին մ'ինքզինք տիկին Տը Սէնթ Քօլօմալ (սուրբ աղաւնի) կը կոչէ : Տէր Աստուած, ի՞նչ սուրբ եւ ի՞նչ աղաւնի . . . Մարմնոյն ձեւը մովի կը նմանի . ձայնը՝ զինովի ալէս խոպոտ է . հին ումբաձիպի մը ալէս մոխրադոյն ընչացքներ ունի, եւ առանց ինքը նըշմարելու լսեցի որ « 0'ն ուրիմն . . . նըս » կըսէր իր ծառային . . . եւ տակաւին ինքզինք Սուրբ

Աղաւնի կը կոչէ : — Ի՞նչ տարօրինակ խօսքեր  
կընես, Տիւքօ՞ն, միթէ մէկ մարդ մ'իր անու-  
նը ի՞նք կընտրէ . . . Առկէց զատ, միթէ այդ  
ախլաջ ընչացք ունենալն իրեն յանցանք մ'է :  
— Այս, ինքպինք Սուրբ-Աղաւնի կոչելուն յան-  
ցանքն իրն է . միթէ կը կարծես թէ իր բուն ա-  
նունն է . . . Ա՞հ, խեղճ կատարինէս, տակա-  
ւին գիւղիդ խելքովը մնացած ես . . . — Դուն  
ալ, խեղճ Տիւքօնս, չես կրնար լեզուդ զսպել,  
եւ ասդիէն անդիէն բան մը կը դանես մարդ բամ-  
բասելու համար : Այս կինը խիստ յարգելի երե-  
ւոյթ մ'ունի . . . հոս եկած ժամանակամեն բա-  
նէ առաջ ապարանքին մատուռը հարցուց որուն  
համար խօսած էին իրեն . . . : Մինչեւ անդամ  
խոսացաւ զարդարել զայն . . . եւ երբոր խմա-  
ցուցի իրեն թէ հոս եկեղեցի չկայ, վերջին աստի-  
ճան ցաւեցաւ որ գիւղը քահանայէ զուրկ է :  
— Է՞հ, թող տուր, սիրելիս, ետքէն հարստա-  
ցած կանաց առաջին գործերնին է ինքպինքնին  
թեմական տիկնոջ կամ ազնուականի տեղ դնել :  
— Աէնթ-քօլօմալ տիկինն ինքպինք ազնուակա-  
նի տեղ դնելու ալէտք չունի, որովհետեւ արդէն  
ազնուական է : — Ա՞հ, ազնուական է : — Այս,  
վասն զի տեսնելու էիր թէ ի՞նչ վայելչութեամբ  
իր կակաչագոյն շրջադրեսան հաղած եւ եպիս-  
կոպոսի ձեռնոցներու ալէս մանիշակագոյն գեղե-  
ցիկ ձեռնոցները գրած էր . ասկէց զատ, երբոր  
փեղոյը գլխէն հանեց, իր կեղծ խարտեաշ մա-  
զերուն վրայ անդամանդեայ վարսակալ մ'ան-

ցուցած , ականջները բութ մատիս մեծութեամբ  
անդամանդեայ գինտեր կախած եւ ամեն մատե-  
րըն ալ անդամանդեայ մատնիներ դրած էր : Ստո-  
րին աստիճանի կին մը կրնայ ցերեկ ժամանակ  
այնչափ անդամանդներով զարդարուիլ . . .  
— Լաւ , լաւ , շատաղէկ մարդ կը ճանչեսեղեր . . .  
— Կեցիր սիրելիս , դեռ չլմնցուցի . — Լաւ , ըսէ  
նայինք , տակաւին ի՞նչ կայ : — Բոլոր խօսակ-  
ցութիւնը դուքսերու մարքիղներու կոմսերու  
եւ մեծահարուստ պարոններու վրայ էր , որք իր  
տունը կը յաճախեն եւ բարեկամներն են եղեր .  
ասկէց զատ , պարտէղին մէջի վոքրիկ հանգըս-  
տարանը տեսնելով , որ ժամանակաւ բրուսիա-  
ցոց ձեռքով կէս մ'այրեցաւ եւ հանգուցեալ  
կոմսն ալ չուզեց նորոգել տալ զայն , հարցուց  
ինձ թէ ի՞նչ աւերակ էր . եւ երբոր ես ալ պա-  
տասխանեցի թէ դաշնակիցներուն ժամանակէն  
այրած հանգստարան մ'է , « Ա՞հ , սիրելիս , սլո-  
ռաց , այն դաշնակիցները , այն բարի դաշնակից-  
ները , այն աղնիւ դաշնակիցները . . . իմ հա-  
րըստութիւնս անոնց եւ Պուրպոններուն ձեռօք  
ակսած է : » Այն ժամանակ ես ալ կը լսես Տիւրօն ,  
ըսի մտքէս թէ յեղափոխութեան ժամանակ Գաղ-  
ղիայէն փախչող հին աղնուականներէն է : — Տի-  
կին Աէնթ-Քօլօ՛մպ . . . դոչեց Պ. Տիւրօն խըն-  
դալէն մարելով . . . ա՞հ , լսեղն կինս , պար-  
զամի՛տ կինս . . . — Ո՞հ , դո՞ն ալ երեք տա-  
րի Փարիզ կեցած ըլլալուդ համար ինքինքն  
դուշակի տեղ դրեր ես . . . — կատարինէ , դո-

ցէ այդ խօսքը , որպէս զի անվայել խօսքեր չհա-  
նեմ բերնէս . այնպիսի բաներ կան , զորս քեզի  
պէս պարկեշտ եւ պատուական արարածները  
պէտք չէ զիտնան : — Չեմ հասկընար ինչ ըսել  
կուզես . . . բայց գոնէ ջանա որ այդպէս չա-  
րալեղու չըլլաս . վասն զի եթէ տիկին Սէնթ-Քո-  
լօմալ այս երկիրը գնելու ըլլայ , շատ զոհ կըլլաս  
երբոր դարձեալ հոս մատակարար մնաս . այնպէս  
չէ : — Ըսածդ ճշմարիտ է . . . ինչու որ արդէն  
ծերանալ սկսեր ենք , սիրելի կատարինէս . ահա  
քսան տարի է որ հոս ենք , եւ մեր ուղղութեամ-  
բը չուզեցինք քիչ մը բան ներս նետել մեր ծե-  
րութեան օրերուն համար , եւ հիմա մեր այս հա-  
սակին մէջ ուրիշ գործ փնտռել խիստ ծանր է  
մեղ , եւ թերեւս չենք կրնար ալ գտնել . . : Կը  
ցաւիմ որ օրիորդ Ատրիէն այս երկիրն իրեն համար  
չպահեր . . . վասն զի լսածիս նայելով՝ ինքը ծա-  
խել կուզէ եւ իշխանուհին դէմ կը կենայ եղեր :  
— Բայց , Տիւքօն , ըսէ ինձ , քեզ ալ կարգէ դուրս  
բան չերեւի՞ր որ օրիորդ Ատրիէն այս մատաղ հա-  
սակին մէջ իր մեծ հարստութիւնն ուզածին պէս  
տնօրինէ : — Ամենեւին ոչ . ընդհակառակն խիստ  
պարզ բան մը կերեւի ինձ : Օրիորդը ոչ հայր ու-  
նենալով եւ ոչ մայր , իր հարստութեան տէրն է ,  
եւ իր փոքրիկ գլխուն մէջ ալ բաւական խելք  
կայ : Կը յիշեմ , ասկէց տասն տարի առաջ ամառ  
մը սլարոն կոմսը ղայն հոս բերեր էր իր հետը .  
ի՞նչ կրակութոց եւ սատանայ աղջիկ մ'էր եւ ի՞նչ  
աչքեր ունէր հէ , կարծես թէ կայծակ կը ցայ-

տէին : — Յիրաւի , օրիորդ Ատրիէն այն ժամանակ իր նայուած քին մէջ այնպիսի բոց մ'ունէր որ իր հասակին նայելով կարդէ դուրս բան էր : Եթէ իր կայտառ եւ քիչ մը ճմրակած դէմքն ինչպէս որ յոյս կուտար՝ այնպէս զարդացաւ , հիմա խիստ սիրուն ըլլալու է , թէ եւ իր մազերուն դոյնը քիչ մը բաց էր , որովհետեւ խօսքը մէջերնիս , եթէ ազնուական տոհմէ չըլլար , պարզապէս կըտէին թէ շէկ է : — Ահա նորէն կ'ուկսիս շարախօսութիւն ընել : — Օրիորդ Ատրիէնի՞ն դէմ , Աստուած չընէ որ դէշ խօսիմ . . . վասն զի անոր դէմքը ոչ միայն գեղեցիկ՝ այլ եւ բարեսիրա ըլլալու յոյս կուտար . . . Շէկ է ըսելս զայն վար զարնելու մաօք չէ . . . ընդհակառակն կը յիշեմ որ մազերն այնչափ փարակ փայլուն եւ ուկերանդէին , եւ իր ձիւնի պէս ճերմակ երեսին եւ սեւ աչքերուն այնչափ աղէկ կը վայլէին , որ շիտակն ըսելով ուրիշ կերպ ըլլալնին փափաքելի չէր : Ուստի տարակոյս չունիմ որ մազերուն այն գոյնը՝ որ ուրիշի մը երեսին գեղեցկութեանը կը դրաւէր , օրիորդ Ատրիէնին դէմքն աւելի սրտադրաւ կընէ : Անշուշտ հիմա անոր դէմքը փոքրիկ սատանայի մը դէմք ըլլալու է : — Այդ ճշմարիտէ , աստանայի դէմք էր . . . միշտ կը վազվզէր պարտիզին մէջ , ծառերուն վրայ կը շուլլուէր , հազար տեսակ աստանութիւն կընէր եւ իր դաստիարակուհին կը բարկացընէր : — Ես ալ քեզի պէս կը սեմ թէ օրիորդ Ատրիէն մարմնաւորեալ սատանայ մ'է , բայց ասոր հետ միանգամայն ի՞նչ խելք ,

ի՞նչ աղնուութիւն եւ մանաւանդ ինչ բարի սիրտ  
մ'ունի . այնպէս չէ : — Բարեսրտութիւնը սուտ  
չէ : Չնու յիշեր որ անգամ մը ճանբան վոքրիկ  
աղքատաղջիկ մը տեսնելով իր շախ ու մէրինօղէ  
նոր շրջազգեստը հաներ անոր տուեր ու ինքը  
տակի ճերմակ շրջազգեստով ու թեւերը բաց  
տուն դարձեր էր . . . : — Կը տեսնես , բարի  
սիրտ , միշտ բարի սիրտ , բայց դլուխը . . . ոհ ,  
ի՞նչ դլուխ : — Այո , շատ յոռի դլուխ . ուստի  
եւ յայտնի էր որ վերջը դէշ պիտի ըլլար , որով-  
հետեւ կերեւի որ Փարիզի մէջ այնպիսի բաներ  
կընէ . . . : — Ի՞նչ կընէ : — Ա՞հ , սիրելիս ,  
չեմ համարձակիր ըսել . . . : — Ըսէ նայիմ , ը-  
սէ . . . : — Կըսեն թէ . . . յաւելցուց բարե-  
միտ կինը վարանմամբ եւ շվոթելով , որմէ կը  
հասկցուէր թէ այս տեսակ արտառոց դործերէ  
կը սարսափէր . — Կըսեն թէ օրիորդ Ատրիէն ըը-  
նաւ եկեղեցի չերթար . . . թէ իր մօրաքեռ  
տանը պարտիզին ծայրը կոտալաշտական մեհեա-  
նի մը մէջ առանձին կը նստի . . . թէ դիմակա-  
ւոր կանայք իրեն ծառայութիւն կընեն եւ զինքը  
դիցուհիի պէս կը հագուեցընեն , եւ ինքը դի-  
նովնալով բոլոր օրը դանոնք կը ճանկրտէ . . .  
Ասկէց զատ՝ ամեն դիշեր ձոյլ ոսկիէ շինուած  
որսորդի վող մը կը հնչեցընէ . . . եւ կընաս  
հասկընալ թէ իր այս բաները նրչափ վիշտ եւ  
յուսանատութիւն կը պատճառեն իր խեղճ մօրա-  
քեռ :

¶ . Տիւրօն դարձեալ բարձրածայն խնդալով

կնոջը խօսքն ընդմիջեց :

Երբոր խնդալը քիչ մը դաղրեցաւ, հարցուց  
կնոջը . և Սիրելի կինս, ով պատմեց քեզ այդ  
գեղեցիկ առասպելներն օրիորդ Ատրիէնի վրայ :  
— Ունէին կինը՝ որ դայեակ մը գտնելու դացեր  
էր Փարիզ, եւ իր կնքամայր Տիկին կռիվուային  
հետ տեսնուելու համար՝ Աէն-Տիզիէի ապարանքը  
դացեր էր : Տիկին կռիվուա՝ որ մեր իշխանուհին  
առաջին սենեկապան կինն է, ան պատմեր է այս  
ամենը, եւ որովհետեւ միշտ առնը մէջն է, հար-  
կաւ ամեն բան կը տեսնէ ու կիմանայ : — Այս,  
այդ կռիվուա տիկինը հին բարի-ծաղիկներէն է :  
Ժամանակաւ ամենէն խրոխտ անտարբերներէն  
մէկն էր . հիմա իր տիրուհիին պէս ջերմեռանդ  
բարեպաշտուհի մը, սրբուհի մը ձեւացեր է . ին-  
չու որ տէրը ինչ ընէ՝ ծառան ալ նոյնը կընէ . . .  
Իշխանուհին ալ՝ որ հիմա այն աստիճան ծանրա-  
բարոյութիւն կը ծախէ, ժամանակաւ ինչեր ը-  
րած է . . . ասկէց տասնեւհինդ տարի առաջ  
ի՞նչ ծաղիկ էր : Չես յիշեր Ալըվիլ քաղաքին  
մէջ պահապան դրուած այն գեղադէմ գնդա-  
պետը, որ յեղափոխութեան ժամանակ Ռուսիա  
վիախչելով զինուորական ծառայութիւն ըրեր եւ-  
ետքը Պուրապոնեանց Գաղղիա դառնալէն ետեւ-  
հուսարներու (թեթեւ ձիաւոր) գնդապետ եղեր  
էր : — Այս, այս, կը յիշեմ . բայց դարձեալ չա-  
րախօսութեան կ'սկսիս : — Ամենեւին ոչ, ինչ  
որ կըսեմ՝ ճշմարիտ է . գնդապետն իր բոլոր ժա-  
մանակը Աէն-Տիզիէի ապարանքը կանցունէր,

եւ ամեն մարդ կըսէր թէ խիստ մտերիմ յարաքերութիւնունէր այժմեան սուրբ իշխանուհին հետ . . . : Ա՞հ, ինչ աղէկ ժամանակ էր . ամեն իրիկուն տօնախմբութիւն կամ տեսարան կար ապարանքին մէջ . գնդապետն ալ ի՞նչ վարպետորդի մ'էր, եւ ի՞նչ աղէկ կատակերգութիւն կը խաղար . . . բնաւ մտքէս չելներ . . . :

Մատակարարը չկրցաւ շարունակել :

Գէր սպասուհի մը՝ որուն կերպարանքէն ու դտակէն Բիքարտացի ըլլալը յայտնի էր, վազելով ներս մտաւ ու ըսաւ տիրուհւոյն . «Տիկին . . . դուրսը պարոն մը կայ որ հիմա տիրոջս հետ տեսնուիլ կուզէ . Սէն-Վալէրիէն եկած է թղթատարութեան տեսչին կառքովը . . . եւ իր անունը Պ. Ռօտէն է : — Պ. Ռօտէն, ըսաւ մատակարարը ոտքի վրայ ելնելով, ներս հրամցու . . . շուտով ներս հրամցու . »

Շատ չանցաւ, Պ. Ռօտէն ներս մտաւ . իր սովորութեան համեմատ չափազանց համեստ կերպարանք մ'ունէր : Ամենախոնարհ կերպով մը ողջունեց մատակարարն ու կինը, որ իր էրկանն ակնարկութեամբն անմիջապէս դուրս ելաւ :

Պ. Ռօտէնի դիակնագոյն դէմքը, աննշմարելի շրթունքը, իր թոյլ արտեւանունքով կէս մը ծածկուած օձի մանր աչքերը, եւ իր կծծի կերպարանքը՝ հաճելի երեւոյթ մը չէին տար իրեն . սակայն այս մարդը՝ պէտք եղած ժամանակ՝ սատանայական վարպետութեամբ մ'այն աստիծանն բարեմտութիւն ու անկեղծութիւն ցոյց կու-

տար, այն աստիճան անուշ շողոքորթ եւ յանկուցիչ լեզու մը կը դործածէր, որ քիչ քիչ առջի անախորժ տպաւորութիւնը կը փարատէր, եւ զրեթէ միշտ իր ձեռքն ինկած մարդն անզգալի կերպով իր կակուղ մեղրալից եւ նենդաւոր ճարտարիսութեան ոլորապտոյտ ծալքերուն մէջ կը սլարուրէր. վասն զի կրնայ ըսուիլ թէ տղեղն ու չարն ալ դեղեցկին ու բարիին պէս մարդը կը թովին . . . Պարկեշտ մատակարարը դարմանօք այս մարդուն կը նայէր, միտքը բերելով Աէն-Տիղիէի իշխանուհւոյն տնտեսապետին ստիպողական յանձնարարութիւնները, որոց նայելով բոլորովին ուրիշ կերպ մարդ մը տեսնել կը պապէր: Ուստի չկրնալով իր դարմանքը ծածկել բաւ.

« Պ. Ռօտէնը հրամանքնի՞դ էք : — Այն, պարոն . . . ահա ձեղ ուրիշ նամակ մ'ալ Աէն-Տիղիէի իշխանուհւոյն տնտեսապետէն : — Կազաչնմ, պարոն, կրակին մօնն եկէք մինչեւ որ այս նամակը կարդամ . . . որչափ դէշօդ մը կայ այս առաւօտ, ըսաւ մատակարարը քաղաքավարութեամբ . բան մը կը հրամէք : — Շնորհակալ եմ, սիրելի պարոն . . . մէկ ժամէն պիտի երթամ . . . »

Երբոր Պ. Տիւքօն նամակը կը կարդար, Պ. Ռօտէն հետախոյզ նայուածքով սենեկին չորս կողմը կը դիտէր. վասն զի խորամանդ վարպետութեամբ շատ անդամ խիստ ուղիղ եւ օպաւկար գտումներ կընէր արտաքին երեւոյթներէ,

որք ծաշակ մը կամ սովորութիւն մը կը յայտնեն  
եւ հետեւաբար որոշ գաղափարներ կամ ծանօ-  
թութիւններ կուտան իրեն : Բայց այս անդամիք  
հետաքրքրութիւնը պարապ ելաւ :

Պ. Տիւքոն նամակը կարդալէ ետեւ՝ ըստ  
« Չատ աղէկ . իշխանուհւոյն անտեսապետը կը բ-  
իին անդամ կը պատուիրէ ինձ որ ձեր բոլոր հր-  
դամանները կատարեմ : — Հրամաններս մեծ եւ  
շատ բան մը չեն , ըստ Պ. Ռոտէն , եւ երկարաշ-  
խատութիւն մը չպիտի տամ ձեղ : — Պարոն , ինձ  
պատիւ կը համարիմ . . . : — Գիտեմ արդարեւ  
որ ձեր զբաղմունքը շատ է , վասն զի այս ապա-  
րանէն ներս մտած ժամանակս՝ մէջը տիրած բա-  
րեկարգութիւնն ու վայելչութիւնն աչքիս զար-  
կին , որք անշուշտ , սիրելի պարոնս , ձեր եռան-  
դուն եւ հանճարեղ հոգածութեան ապացոյց են :  
— Պարոն . . . ստուգիւ . . . զիս կը շողոր-  
թէք : — Զեղ շողորքորթէլ մի . . . ինձ պէտ  
խեղճ ծերուկի մը մտքէն անդամ չանցնիր այդ  
բանը . . . բայց զանք մեր զործին : Այս ապարա-  
նին մէջ սենեակ մը կայ որ կանաչենեաւ կը կոչուի ,  
այնպէս չէ : — Այս , պարոն , հանդուցեալ Քար-  
տօվիլի դուքսին աշխատութեան սենեակը : — Կը  
խնդրեմ որ զիս հոն տանիք . . . : — Պարոն ,  
այդ առաջարկութիւննիդ դժբաղդաբար անհը-  
նարին է . . . վասն զի կոմսին մեռնելէն ետեւ՝  
երբոր իր կնքեալ սենեակներն իշխանութեան  
հրամանաւ բացուեցան , դործին վրայ կեցողնե-  
րըն անոր շատ մը թուղթերը սենեակին պահ-

րաններէն մէկուն մէջ դրին, կղպեցին, եւ բանա-  
լիները հետերնին Փարիզ տարին . — Ահա այն բա-  
նալիները, ըսաւ Պ. Ռօտէն իրար կապած մեծ  
եւ փոքր երկու բանալի ցուցընելով մատակա-  
րարին: — Ա՛, պարո՞ն, ատոր ըսելիք չմնար . . .  
ուրեմն այն թուղթերը վնտոելու եկած էք:  
— Այո՞ , քանի մը թուղթ . . . միանդամայն Ան-  
գիլեան փայտէ շինուած արծաթասլատ կափա-  
րիչով վոքրիկ սնտուկ մը . . . կը ճանչէք այն  
սնտուկը: — Այո՞ , պարո՞ն, շատ անդամ կոմսին  
գրասեղանին վրայ տեսած եմ . . . եւ կը կարծեմ  
որ կարմրափայլ մեծ պահարանի մը մէջ պահուած  
ըլլալու է , որուն բանալին ահա ձեր քով է . . .  
— Ուրեմն կը հաճի՞ք զիս այն սենեակը տանիլ  
ըստ հրամանի Սէն-Տիզիէ իշխանուհւոյն . . .  
— Շատ աղէկ , Պարո՞ն . . . տիկին իշխանուհին  
ի՞նչալէս է , լաւ է: — Խիստ լաւ . . . եւ քոլորո-  
վին ինքզինք Աստուծոյ նուիրած . . . : — Օրի-  
տրդ Ատրիէն ի՞նչալէս է . . . : — Աւաղ , սիրելի  
պարո՞նս . . . ըսաւ Պ. Ռօտէն ցաւագին հա-  
սաչք մ'արծակելով: — Ո՞հ , տէր Աստուծ . . .  
արդեօք աղէտ մ'եկած է օրիորդին գլխուն:  
— Ի՞նչ տեսակ աղէտ ըսել կուղէք: — Արդեօք  
հիւմնդ է: — Ոչ . . . ոչ . . . դժբաղդաբար  
գեղեցկութեանը չափ քաջառողջ ալ է . . .  
— Դժբաղդաբար մի . . . ըսաւ մատակարան  
ապշելով: — Աւաղ , այո՞ , վասն զի երբոր զե-  
ղեցկութիւնը երիտասարդութիւնն ու առող-  
ութիւնը կը միանայ ալստամբ ու մոլորեալ

մտքի մը հետ , այնպիսի բնաւորութեան մը հետ՝  
որուննմանը աշխարհիս մէջ չկայ . . . աւելի  
լաւ է որ այն վտանգաւոր ձիրքերէն զրկուած  
ըլլար , որք իր հոգւոյն կորստեան պատճառներ  
են . . . Բայց կաղաչեմ , սիրելի պարոնս , ու-  
րիշ խօսք ընենք . . . այս նիւթը զիս շատ կը  
վշտացընէ . . . ըստ Պ. Ռօտէն յուղեալ ձայ-  
նիւ եւ ձախ ծկութին ծագնած աչքին տանելով  
որպէս թէ արտառուքի կաթիլ մը սրբելու համար :

Մատակարարն արտսուքը չտեսաւ , բայց  
անոր ձեռքին շարժումը նշմարեց եւ ձայնին այ-  
լայլութեանը վրայ զարմացաւ . ուստի ինք ալ  
տիսուր ձայնիւ մ' ըստ . « Պարմն ներեցէք ըրած  
անխոհեմութեանս . . . չէի դիտեր որ . . . »  
— Ընդհակառակն ես ձեղնէ ներում կը խնդրեմ  
այս ակամայ փողձկմանս համար . . . արդարեւ-  
ծեր մարդիկ խիստ քիչ կարտասուեն . . . բայց  
եթէ դուք ալ ինձ պէս տեսած ըլլայիք ազնիւ-  
իշխանուհւոյն յուսահատութիւնը . . . որուն  
միակ յանցանքն իր քրոջ աղջկան հետ չափա-  
գանց բարեսրտութեամբ եւ տկարութեամբ վար-  
ուիլն եղած է , որով զայն կերպիւ մը քաջալերած  
է իր . . . Բայց , նորէն կըսեմ , սիրելի պա-  
րոնս , ուրիշ խօսք ընենք : »

Պահ մը լուռութենէ ետեւ , Պ. Ռօտէն սրտին  
յուղմունքը քիչ քիչ հանդարտած ձեւացընելով  
ըստ Պ. Տիւբօնին .

« Ահա , սիրելի պարոնս , կանանչ սենեակին  
նկատմամբ պաշտօնիս մէկ մատը կատարուեցաւ .

կը մ՞նայ միւար մասր . . . բայց անոր խօսքը  
բանալէ առաջ պէտք է բան մը միտքերնիդ  
ձգեմ զոր կարելի է մոռցած էք . . . : Ասկէց  
տասնեւնինդ կամ տասնեւթեց տարի առաջ՝  
Էկրինեի մարքիզը՝ որ այն ժամանակ Ասլիլ քա-  
ղաքին պահպանոթիւն ընող հուսարներուն  
գնդապետն էր, այս ապարանին մէջ ժամանակ  
մը կեցած է : — Ա՞հ, պարոն, ի՞նչ դեղեցիկ  
զինուորական մ'էր, դեռ քիչ մ'առաջ անոր վը-  
րայ կը խօսէի կնոջս հետ . այս ապարանին ու-  
րախութիւնն էր . շատ աղէկ կատակերգութիւն  
կը խաղար, մանաւանդ անառակի դերերը : Եթև  
էրմօններ ըսուած խաղին մէջ դինով զինուորի դերն  
այնչափ աղէկ կը ներկայացընէր որ խնդալէ կը  
ճաթէինք . . . ասօր հետ մէկ տեղ խիստ դեղե-  
ցիկ ալ ձայն մ'ունէր . . . Ճօտնոր ըսուած օրէ-  
ռան այն աստիճան անուշ կերգէր որ Փարիզի մէջ  
անգամ չեն կրնար : »

Ռօտէն՝ մատակարարին այս խօսքերը հա-  
ճառաթեամբ մտիկ ընելէ ետեւ՝ ըստ անոր . և կի-  
տես անշուշտ որ Սիմօն զօրապետ կոչուած կա-  
տաղի Նարուէոնեանի մը հետ սարսափելի մե-  
նամարտութիւն մ'ընելէ ետեւ՝ մարքիզ ա'Էկրի-  
նեի գնդապետը, որոն հիմա մտերիմ քարտու-  
ղարն ըլլալու պատիւն ունիմ, աշխարհէս հրա-  
ֆարեցաւ ու կրօնաւոր եղաւ . . . : — Ի՞նչ կը-  
սէք, պարոն, կարելի՞ բան է այդ . . . այն դե-  
ղեցիկ գնդապետը որ . . . : — Այո՛, այն դեղե-  
ցիկ քաջ ազնիւ եւ ամենուն սիրելի գնդապետն

այս ամեն բարեմասնութիւնները թողուց եւ  
խեղճուկ սեւ վերարկու մը հաղաւ . եւ թէպէտ  
իր մեծ անունին , ընկերական դիրքին , աղքա-  
կանութեանց եւ քարոզչական համբաւին օգնու-  
թեամբ կրնար յառաջ անցնիլ եւ արքեպիսկոպոս  
կամ կարդինալ ըլլալ . ինչպէս որ իրմէ շատ պա-  
կաս արժանիք ու առաքինութիւն ունեցողներն  
եղան , ինքը յանձն չառաւ , եւ տասնեւհինգ  
տարի առաջ ինչ որ էր՝ այսօր ալ նոյն է , այսին-  
քըն պարզ արեղայ մը : »

Պ . Ռոտէն այն աստիճան միամիտ պարզու-  
թեամբ եւ համոզմամբ կը խօսէր , եւ յիշած ե-  
ղելութիւններն ալ այն աստիճան անժխտելի կը  
թուէին , որ Պ . Տիւրօն գոչեց . « Բայց , պարտն .  
այդ սքանչելի բան է . . . . — Սքանչելի՞ , ոչ ,  
ըստ Պ . Ռոտէն աննմաննելի միամտութեամբ մը .  
ընդհակառակն : խիստ պարզ բան մ'է . . . եր-  
բոր մէկը Պ . Տ'էկրիննեիի սիրտն ունի . . . . Բայց  
իր բարեմասնութեանց մէջ՝ մանաւանդ բարի ան-  
նենդ պատուաւոր եւ խղճմտանքի տէր մարդիկն  
երբէք չմոռնալու ձիրքն ունի . . . ըսել կու-  
զեմ թէ , սիրելի Պարոն Տիւրօնս , ձեզ շատ ան-  
դամ կը յիշէ : — Ի՞նչ կըսէք , Պ . մարքիզը կը  
զիջանի զիս . . . . — Դեռ երեք օր առաջ իրմէ  
նամակ մ'ստացած եմ , որուն մէջ ձեր խօսքը  
կընէ : — Ուրեմն հիմա ֆարիզէ : — Ոչ , բայց  
այսօր վաղը հոն կ'սպասուի : Ասկէց երեք ամսոց  
չափ առաջ իտուլիս պնաց . . . . եւ այս ճանա-  
պարհորդութեան միջոցին աղետալի լուր մ'ա-



ուաւ . . . իր տիկին մօրը մահը , որ աշնան օրեւ-  
րը Սէն-Տիգիէ իշխանուհւոյն հողերէն մէկուն մէջ  
անցունելու գացած էր . — Ա՛հ , չէի գիտեր այդ .  
— Այն , այս կորուստը սաստիկ ցաւ տուաւ ի-  
րեն . բայց Նախախնամութեան կամացն հնա-  
զանդիլ հարկ է . — Ի՞նչ առթիւ Պ . Մարքիզն  
իմ խօսքս ընելու պատիւը կընէր ինձ . — Կըսեմ  
ձեղ . . . բայց նախ պէտք է գիտնաք որ այս ապա-  
րանքը ծախուեցաւ . . . պայմանագիրն իմ ֆա-  
րիզէն մեկնելուս նախորդ օրն ստորագրեցաւ . . .  
— Ա՛հ , պարո՞ն , բոլոր սրտատանջութիւններս  
կը նորոգէք . . . : — Ի՞նչ նկատմամբ . — Կը  
վախնամ թէ նոր տէրերը զիս հոս վար չեն դներ  
իրեւ մատակարար . — Տեսէք , ի՞նչպէս դիպուա-  
ծը բարեպատեհ եկաւ . Ես ալ ճիշդ այս գործին  
համար կուղեմ խօսիլ հետերնիդ . — Արդեօք  
հնարաւոր պիտի ըլլամյ . — Անշուշտ . Ես գիտ-  
նալով որ Պ . Մարքիզը ձեր վրայ համակրութիւն  
ունի , կուղեմ որ այս պաշտօնը ձեր ձեռքէն  
չառնուի , եւ ասոր համար ձեռքէս եկած ծա-  
ռայութիւնը կընեմ , եթէ . . . : — Ա՛հ , պա-  
րո՞ն , գոչեց Պ . Տիւբօն Ռօտէնի խօսքն ընդմիջե-  
լով . նրչափ երախտագէտ պիտի ըլլամ . Աստ-  
ուած դրկեց ձեղ . . . : — Դուք ալ հիմա , սի-  
րելի սլարոնս , զիս կը շողոքորթէք : Բայց պէտք  
է նախ խոստովանիմ որ այս գործին մէջ ձեղ նե-  
ցուկ ըլլալու համար պայման մ'առաջարկելու  
սլարտաւորեալ եմ : — Ո՛հ , պատրաստ եմ ընդու-  
նելու , պարո՞ն , ըսէք . . . կաղաչեմ , ըսէք . . . :

— Այս ապարանին մէջ բնակելիք անձն ամեն  
մասամբ յարգելի պառաւ տիկին մ'է , եւ անունն  
է Տը լա Սէնթ-Քօլօմալ . . . : — Ի՞նչ կը սէք .  
պարոն , ըստ Տիւրօն Ռօտէնի խօսքն ընդմիջե-  
լով , այդ տիկի՞նը դնած է այս ապարանքը . տի-  
կին Սէնթ-Քօլօմալ . . . : — Ուրեմն կը ճան-  
շէք զայն : — Այն , պարոն , ասկէց ուժ օր ա-  
ռաջ հոս եկաւ երկիրն աչքէ անցունելու . . .  
Կինս կը հաստատէ թէ Սէնթ-Քօլօմալ տիկինն  
աղնուական է . . . բայց խօսքը մէջնիւն . . .  
այնպիսի խօսքեր հանեց բերնէն որ . . . : — Շատ  
նրբամիտ էք եղեր , բարեսիրտ պարոն Տիւրօնս . . .  
շատ աղէկ հասկըցեր էք . տիկին Սէնթ-Քօլօմալ  
ոչ միայն աղնուական չէ , այլ եւ շատ հեռու է  
աղնուականութենէ . . . կը կարծիմ թէ ժա-  
մանակաւ Փալէ-Ռօսայալի փայտաշէնանցքին մէջ  
նորածեւ նիւթեր վաճառող պարզ խանութպա-  
նուհի մ'էր . կը տեսնէք որ բաց սրտով կը խօ-  
սիմ ձեզ հետ : — Ուր դնենք հապա պարծիլը  
թէ այն ժամանակ գաղղիացի եւ օտար մեծա-  
մեծներ իր տունը կը յաճախէին , — Խիստ պարզ  
է այդ . անշուշտ իրենց կանանց համար փեղոյր-  
ներ ուստի լու կերթային . Այս սայոյդ է , որ  
շատ ստակ վաստըկելով մեծ հարստութիւն դի-  
զած է , եւ իր երիտասարդութեան ու չափա-  
հասութեան ժամանակ . . . իր հոգւոյն փրկու-  
թեան համար անտարբեր . . . եւ աւաղ . . .  
ըլլալէ ետեւ , տիկին Սէնթ-Քօլօմալ հիմա գերա-  
գանց եւ վարձուց արժանի ճանբու մէջ է . . .

Ահա այս պատճառաւ կը սէի ձեզ թէ, ամեն մա-  
սամբ յարդանաց արժանի է, վասն զի անկեղծ  
եւ յարատեւ զղջման պէս ակնածելի բան չի  
կայ . . . : Բայց իր հոգւոյն փրկութիւնն աղ-  
դու կերպիւ կատարուելու համար՝ ձեր գործակ-  
ցութեանը պէտք ունինք, սիրելի պարոն Տիւ-  
րօնս: — Ի՞մ գործակցութեանս, պարոն . . .  
ես ի՞նչ կրնամ ընել . . . : — Չատ բան կը ր-  
նաք ընել, աեւէք ինչպէս . այս գիւղն երկու  
թեմերէ հաւասարապէս հեռու ըլլալուն պատ-  
ճառաւ եկեղեցի չունի . տիկին Սէնթ-Քօլօմպ  
ի հարկէ երկու թեմին քահանայներէն մէկն ընտ-  
րելու համար ձեզնէ եւ տիկին Տիւրօնէն տեղե-  
կութիւն պիտի ուզէ, որովհետեւ շատ տարինե-  
րէ 'ի վեր այս երկիրը կը բնակիք . . . : — Ահ,  
ուզած տեղեկութիւնը խիստ դիւրին եւ պարզ  
է . . . Տանիքուոի քահանան ամենէն, ընտիրն  
է, — Ահա այդ պէտք չէ ըսէք տիկին Սէնթ-  
Քօլօմպին: — Ինչպէս: — Ընդհակառակն պէտք  
է անողադար: Եւ շատ մը գովէք Ռօավիլի քահա-  
նայն, որպէս զի տիկին Սէնթ-Քօլօմպ իր հոգ-  
ւոյն փրկութիւնն անոր յանձնէ . . . : — Ինչու  
համար այդ վերջինին յանձնէ եւ ոչ առաջինին,  
պարոն: — Ինչու համար մի, ահաւասիկ մեկնու-  
թիւնը. Եթէ դուք եւ ձեր տիկինը յաջողիք  
Սէնթ-Քօլօմպ տիկինը համոզելու որ իմ ուզած  
քահանաս ընտրէ, անտարակոյս եղիք որ մատա-  
կարարի պաշտօնը ձեր ձեռքէն չերթար եւ հոս-  
կը մնաք . . . , եւ ես պատռոյս վրայ կերպնում

որ տուած խօսքս կը կատարեմ : — Այդ կարս-  
ղութիւնն ունենալուդ վրայ չեմ կասկածիր ,  
պարոն, ըստ Տիւբօն՝ Ռօտէնի խօսքերուն վստահ  
եւ ազգու ձեւէն համոզուելով . բայց կուզէի  
հասկընալ թէ . . . : — Խօսք մ'ալ ունիմ աա-  
կաւին , ըստ Ռօտէն Տիւբօնի խօսքն ընդմիջե-  
լով . պէտք է եւ կուզեմ անկեղծաբար ըսել ձեզ  
թէ ինչու համար այս ընտրութեան վրայ այս-  
չափ կը պնդեմ եւ ձեզ ալ կաղաչեմ որ այս  
բանիս մէջ օգնէք . մեծ ցաւ կը լայ ինձ եթէ  
այս գործին մէջ զաղանի դիտման մ'առուերն  
անգամ նկատէք , իմ նպատակս պարզապէս բա-  
րեգործութիւն մ'է : Ռօտիլիքահանայն , որուն  
համար ձեր պաշտպանութիւնը կը խնդրեմ ,  
ա՞կրինեի արքային մասնաւոր համակրութիւնը  
գրաւած է . վասն զի որչափ եւ աղքատ է՝ իր  
պառաւ մայրը կը նայի , Եթէ Սէնթ-Քօլօմակ  
տիկնոջ հոգւոյն վրկութիւնն անոր յանձնուի ,  
ուրիշ ամեն քահանայներէ . աւելի աղջուու-  
թեամբ կաշխատի , վասն զի շնորհալի եւ համ-  
բերող մարդ մ'է . . . ասկէ զատ յայտնի է որ  
յարդի տիկնոջ երեսէն ինք ալ մխիթարուելով՝ իր  
ծեր մօրն ալ օգուտ մը կը լայ . . . : Ահա այս  
մեքենայութեան գաղտնիքը : Երբոր իմա-  
ցայ որ տիկինը միտք ունի մեր պաշտպանած քա-  
հանային թեմին մօտ եղող այս երկիրը զնելու ,  
գրեցի Յ . Մարքիղին . ան ալ այս առթիւ ձեզ  
միտքը ըերելով գրեց ինձ որ այս վոքրիկ ծա-  
ռայութիւնը խնդրեմ ձեղնէ , որ ինչպէս կը տես-

նէք՝ ձեզ համար ալ անպատւղ չպիտի ըլլայ .  
վասն զի դարձեալ կըսեմ եւ փորձով ալ պիտի  
հաստատեմ որ ձեզ մատակարարութեան պաշ-  
տօնով հոս պահել տախ իմ ձեռքս է : — Պարո՞ն ,  
ըսաւ Տիւբօն վայրկեան մը խորհելէ ետեւ , այն-  
շափ անկեղծ եւ բարեսիրտ կը տեսնեմ ձեզ , որ  
ես ալ նոյնալէս անկեղծաբար խօսիլ կուզեմ ձեզ  
հետ : Ո՞րչափ Տանիքուոի քահանայն յարդի եւ  
սիրելի է այս երկրին մէջ . այնչափ Ռօավիլի քա-  
հանայն՝ զոր միւսէն նախամեծար բոնելու խնդիր  
կընէք ինձ՝ ատելի է իր մոլեռանդութեամբը . . .  
ասկէց զատ . . . ասկէց զատ . . . վերջապէս  
կըսեն թէ . . . : — Է՞յ , ըսէք նայինք ի՞նչ  
կըսեն : — կըսեն թէ . . . ձիզվիթ է : »

Այս խօսքին վրայ Պ. Ռօտէն այնպիսի բարձ-  
րաձայն ծիծաղ մը փրցուց որ մատակարարն  
ապշեցաւ մնաց , վասն զի Ռօտէնին խնդացած  
ժամանակ երեսը տարօրինակ երեւոյթ մ'ունէր :

« Ձիզվիթ . . . ձիզվիթ է եղեր . . . կը  
կրկնէր Ռօտէն խնդալէն մարելով : Բայց , սիրելի  
պարոն Տիւբօնս , դուք որ խոհական փորձառու-  
եւ ուշիմ մարդ մ'էք . ի՞նչպէս այդպիսի անհիմն  
առասպելներու ականջ կը կախէք . . . ձիզ-  
վիթ է եղեր . . . միթէ ձիզվիթ կայ , մանա-  
ւանդ հիմա . . . ի՞նչպէս կը հաւաք Ժաքօ-  
պէններուն հնարած պատմութեանց եւ հին ա-  
պատասիրաց եղջերուաքաղներուն : Գրաւ կը դը-  
նեմ որ այդ առասպելը Քօնուելիսկունեւ լրադրին  
մէջ կարգացեր էք . . . : — Եւ սակայն , պարո՞ն ,

այնպէս կըսեն . . . — Ուրիշ շատ քաներ ար  
կըսեն . . . բայց խելացի մարդիկ , ձեզ պէս  
լուսաւորեալ մարդիկ ականջ չեն կախեր այդ  
կըսերուն , այլ ամեն բանէ առաջ իրենց գործին  
կ'զբաղին՝ առանց ուրիշի վնաս հասցընելու , եւ  
մանաւանդ այդպիսի փուն բաներու . չեն դոհեր  
այնպիսի լաւ պաշտօն մը՝ որ մինչեւ ցվախճան ի-  
րենց ապրուստը կապահովէ : Վասն զի բայցա-  
յայտ խօսելով , եթէ իմ պաշտպանած քահանայս  
չկընաք Աէնթ-Քոլոմայ տիկնոջ ընդունել տալ ,  
ցաւելով կըսեմ որ հոս մատակարար չպիտի մը-  
նաք : — Բայց , պարո՞ն , ըստ խեղճ Տիւքօն , ես  
ի՞նչ յանցանք կունենամ եթէ տիկինը միւս քա-  
հանային վրայ գովեստներ լսելով՝ զայն իրեն խոս-  
տովանահայր ընտրէ : — Այս , բայց երբոր՝ ընդ-  
հակառակն՝ երկար ժամանակէ՝ 'ի վեր այս երկրին  
մէջ բնակող անձինք . . . վստահութեան ար-  
ժանի անձինք , որոց հետ տիկինն ամեն օր պի-  
տի տեսնուի . . . իմ պաշտպանած քահանայիս  
վրայ մեծ գովեստներ խօսին եւ միւսը չարաչար  
պախարակեն , տարակոյս չկայ որ իմ պաշտպա-  
նածս կընտրէ եւ դուք ալ մատակարար կը մը-  
նաք : — Բայց , պարո՞ն . . . այդ առաջարկած-  
նիդ պարզապէս զբարաջութիւնէ , ի՞նչպէս  
կընանք անխղճարար այդպիսի բան մ'ընել , գո-  
չեց Տիւքօն : — Ո՞հ , սիրելի Պարո՞ն Տիւքօնս , ը-  
ստ Ռօտէն վշտացեալ դէմքով եւ բարեկամա-  
կան յանդիմանութեամք . ի՞նչպէս կընաք յու-  
սալ ինձմէ որ այդպիսի չար խրատ մը տամծեղ . . .

իմ ըսածու պարզ ենթադրութիւն մ'է : Դուք կը  
փափոքիք հոս մատակարար մնալ , ևս ալ ատոր  
ապահով միջոցը ցուցի . մտածեցէք եւ ինչպէս  
որ բաներնուդ գայ՝ այնպէս ըրէք : — Բայց , պա-  
րսն Ռօտէն . . . : — Տակաւին խօսք մը կամ  
մանաւանդ պայման մ'ունիմ առաջարկելիք , որ  
միւսին չափ կարեւոր է . . . : Այնպիսի քահա-  
նայներ տեսնուած են դժբաղդարար , որք իրենց  
խոստովանորդւոց տարիքը կամ տկարամտու-  
թիւնն իրենց կամ ուրիշ մարդոց շահուն կը ծա-  
ռայեցընեն . արդարեւ իմ պաշտպանած քահա-  
նայս այնպիսի վատութիւն մ'ընող մարդ չէ . . .  
սակայն պատասխանատութիւնս ապահովելու-  
համար , մանաւանդ ձեր ալ պատասխանատութ-  
թիւնը , որովհետեւ ձեր օգնութեամբը պիտի  
ընդունուի առաջարկած քահանայս , կը փափո-  
քիմ որ շաբաթն երկու անգամ ինձնամակ գրէք,  
եւ . Աէնթ-Քօլօմալ տիկնոջ բարույ սովորու-  
թեանց յարաբերութեանց եւ մինչեւ խկկ կար-  
դացած գիրքերուն վրայ մանրամասն տեղեկու-  
թիւններ տաք . որովհետեւ խոստովանահօր մ'ազ-  
գեցութիւնը կենաց ամեն հանգամանքներուն  
մէջ կրնայ տեսնուիլ , եւ ես կուզեմ որ պաշտ-  
պանած քահանայիս վարմունքին քաջածանօթ-  
ըլլամ առանց իր գիտութեանը . . . Եթէ տես-  
նէք կամնշմարէք այնպիսի բան որ գէշ կամ  
եպերելի թուի ձեղ . խկոյն ձեր շաբաթական  
մանրապատումնամակներէն խմանամ : — Բայց ,  
պարսն , այդ առաջարկածնիդ լրտեսութիւն է ,

գոչեց ողորմելի մատակարարը : — Ա՞հ , սիրելի  
պարոն Տիւրօնս . . . կրնաք այդպէս դատա-  
պարտել մարդուս ամենէն սուրբ հակամիտու-  
թիւններէն մէկը , որ է վստահութիւնը . . .  
վասն զի ես ձեզնէ ուրիշ բան չիմ խնդրեր , այլ  
միայն հոս անցած ամեն իրողութիւնները վստա-  
հութեամբ ինձ գրել . . . Այս երկու պայման-  
ներով՝ որք իրարմէ անբաժանելի են : Կրնաք հոս  
մատակարար մնալ . . . ապա թէ ոչ՝ ցաւօք  
որտի պիտի պարտաւորիմ ուրիշ մատակարար մը  
դնել տալ տիկին Աէնթ-Քօլօմսկի քոյ : — Կաղա-  
ջեմ ձեզ , պարոն , ըստ Տիւրօն խոռվեալ ձայ-  
նիւ , առանց պայմանի խօսեցէք եւ վեհանձնու-  
թիւն ըրէք մեզ . . . Ես եւ կինս այս պաշտօ-  
նէն զատ ուրիշ ապրուստի միջոց չունինք , եւ  
այս ծերութեան մէջ ուրիշ պաշտօն մը չենք կըր-  
նար գտնել . մեր քառոսն տարուան ուղղու-  
թիւնն ու հաւատարմութիւնը մի ենթարկէք եր-  
կիւղի ու աղքատութեան վտանգներուն , որք  
չար խրատատուններ են . . . : — Աիրելի պա-  
րոն Տիւրօնս , թէ եւ տարիքով մեծ էք բայց խել-  
քով տղայ էք . . . խորհեցէք եւ մինչեւ ուժ-  
օր պատասխան տուէք ինձ . . . : — Ա՞հ , պա-  
րոն , դթացէք . . . :

Յանկարծ խօսակցութիւնն ընդմիջեցաւ ո-  
րոտընդուստ շոխնդէ մը զոր ծովեղերնայ ապա-  
ռաժներուն արձագանգները կրկնեցին : Շատ  
չանցաւ՝ նոյն շոխնդն առաւել ուժքնութեամբ  
կրկնուեցաւ : Աթնդանոթի ձայն է . . . գոչեց

Տիւրօն ոտքի վրայ ելնելով . այս թնդանօթի ձայնէ . անշուշտ վտանգի մէջ ինկած նաւ մը կամօդնութիւն եւ կամնաւուղիղ մը կուղէ : — Սիրելիս , ըստ Պ . Տիւրօնի կինը ներս վազելով , պատրշգամին վրայէն շողենաւ մ' եւ առադաստանաւ մը կը տեսնուին , երկուքն ալ կայմերնին կորուսած . . . ալիքները ղանոնք դէպ 'ի ցամաք կը քշնի . առադաստանաւը վերջին վտանգի թնդանօթը կարձակէ . . . խեղճ նաւն աղատելիք չունի : — Ո՞հ , ինչ սոսկալի բան , նաւաբեկութեան մ'ականատես ըլլալ ու օդնութիւն մը չկրնալ ընիել , գոչեց մատակարարը դիսարկը ձեռքն առնելով ու դուրս ելնելու պատրաստուելով : — Միթէ այդ նաւերուն բնաւ օդնութիւն չկրնար ըլլալ , հարցուց Ռօտէն : — Օդնութիւն մի . . . եթէ այս խութերուն ու խարակներուն վրայ գան իյնան , անհնար է որ մարդկային զօրութիւն մը կարենայ ղանոնք աղատել : Գիշերահաւասարէն 'ի վիր երկու նաւ կորսուեցան այս ծովեղերքին վրայ : — Երկու նաւ կորսուեցան , մէջի մարդիկներովն ու ապրանքներով , հհ , սարսափիելի բան է , ըստ Ռօտէն : — Այսպիսի մը ըլլալի մը ժամանակ նաւորդներուն աղատութիւնը դժբաղդաբար յուսալի չէ , բայց եւ այնպէս պարապ կենալ չըլլար , ըստ մատակարարն իր կնոջը . ես հիմա աղարակին մարդոց հետ ծովեղերքը կիջնեմ եւ դժբաղդներէն մէկ քանին աղատելու փորձ մը կընեմ . դուն հոս լաւ կրակ մը վառել տուր քանի մը աննեակներու մէջ , կտա-

և ղէններ զգեստներ եւ դօրացուցիչ ըմպելիններ  
պատրաստէ . . . թէպէտ յոյս չունիմ որ մար-  
դիլ կրնանք աղատել , բայց վերջապէս պէտք է  
փորձենք . . . Պ . Ռօտէն , դուք ալ հետս կու-  
դաք : — Եթէ ձեռքէս բան մը գար , պարտք կը  
համարէի հետերնիդ դալ . բայց տարիքս եւ տը-  
կարութիւնս չեն օգներ ինձ , ըսաւ Ռօտէն որուն  
մտքէն անդամ չէր անցներ երթալ մրրկին հետ  
մաքառիլ . կը խնդրեմ որ տիկին լծակիցնիդ բա-  
րեհաճի կանանչ սենեակն ինձ ցուցընել , որպէս  
զի վիճակած նիւթերս առնում եւ անմիջապէս  
ճանրայ ելնեմ , ինչու որ շուտով Փարիզ դառնա-  
լու ստիպուած եմ : — Շատ աղէկ , պարո՞ն , կա-  
տարինէ հիմա ձեզ հոն թող տանի : Դուն ալ , ը-  
սաւ սպասուհիին , գնա մեծ զանդակլը զարնել  
տուր եւ ըսէ որ աղարակին բոլոր մարդիկն ետե-  
ւէս ծովեղերքը դան պարաններով ու լծակնե-  
րով : — Գնա , սիրելին , ըսաւ տիկին Տիւրօն ,  
բայց նայէ որ կեանքդ վատանդի մէջ չդնես : — Ե-  
կու զիս համբուրէ , կատարինէ , որպէս զի ջան-  
քըս յաջող ելնէ , ըսաւ մատակարարն իր կնոջը ,  
եւ յետոյ վաղեց դուրս ելաւ դոչելով . « շուա ը-  
րէք շուա , թերեւս հիմա տախտակ մ'անդամ չի-  
մնաց նաւերէն : »

« Աիրելի տիկին , կը հաճի՞ք զիս կանանչ  
սենեակը տանիլ , ըսաւ Ռօտէն միշտ անկարեկիր :  
— Հաճեցէք հետս գալ , պարո՞ն , ըսաւ կատարի-  
նէ աչքը սրբելով , վասն զի էրկանը քաջասըր-  
տութիւնը գիտնալով՝ կը դողար որ այլոց կեանքն

ազատներու եռանդով իր գլխուն աղէտ մը կը բերէ :

ԳԼՈՒԽ Բ .

ՄՐՐԻԿ

Ծովը սարսափելի էր . . . թուխ կանանչ գունով եւ սպիտակ վրափուրներով լեռնաձեւ կոհակներուն մերժ քարձր եւ մերժ խոր ծածանումը՝ հորիղոնին եղերքը երիզաձեւ տարածուած կարմիր լուսոյն վրայ կը նկարուէր . Անոնց վրայ ալ կպրագոյն սեւութեամբ ծանր ամպեր կը դիղուէին , եւ քանի մը կարմրագորշ թեթեւ ամպեր ալ հովին բոնութենէն հալածուելով երկնից սպատեսիլ տարածութեան մէջ կը սուրային . Զմեռուան տժգոյն արեան աներեսոյթ եղեր էր մեծամեծ ամպերուն ետեւ , բայց եւ այնպէս հորիղոնէն ծանր ծանր վեր ելած ժամանակ քանի մը կողմնակի ճառագայթներ կարծակէր միրկեալ ծովուն վրայ . Եւ լեռնակուտակ ալեաց թափանցիկ գառաթները տեղ տեղ կուկեղօծէր :

Զիւնալից վրափուրներու գօտի մը կը զեռարտ կը յորձէր ախափայ ծովեղրին վտանգաւոր խարակներուն վրայ :

Հեռուն , ծովուն մէջ երկնցած ապառաժուտ հրուանդանի մը մէկ կողմը քարտովիլի ապարանքը բարձրացած կերեւէր , որուն ապակիներն արեւուն մէկ ճառադայթէն ջահի պէս կը վայլէ-

ին, եւ իր աղիւսեայ պատերն ու սեւ մարմարիսնէ  
սրածայր գմբէթներն ալ աշտարակներու պէս  
տնկուած կը տեսնուէին գոլորշալից մթնոլորտին  
մէջ :

Կէս քայքայուած նաւ մը՝ որ կայմի կտոր-  
ներու վրայ կապած պատառատուն առագաստ-  
ներով միայն կը նաւարկէր, հովէն ու ալիքներէն  
դէպ'ի ծովեզրը կը մղուէր՝ մերթ լեռնարերձ  
կոհակաց գագաթներուն վրայ թաւալելով եւ  
մերթ անոնց բացած անդունդներուն մէջ սու-  
զելով :

Յանկարծ փայլատակ մը կը տեսնուի հեռու-  
էն, եւ ապա խուլ բոմբիւն մը հաղիւ կը լսուի  
մրրկին ահեղակոչ մոնչման մէջ . . . Այս թըն-  
դանօթի բոմբիւնը վերջին անդամ նաւուն ար-  
ձակած վտանգի նշանն էր, որով ցամաքն իյնա-  
լու եւ կորսուելու վրայ ըլլալը կիմացընէր :

Նոյն միջոցին շողենաւ մ'ալ՝ որուն արձակած  
սեւ մուխը փետրազարդ ցցուն մը կը ձեւացընէր,  
արեւելքէն դէպ' արեւմուտք կուգար ամեն  
չանք'ի գործ դնելով որ ծովեղերքին չմօտենայ,  
եւ խարակներն իր ձախ կողմը ձդած էր : Կայմա-  
զուրկ նաւը հովին եւ մակընթացութեան բռնու-  
թենէն դէպ'ի ծովեզերքը քշուելով՝ շոգենա-  
ւին առջեւէն անցնելու հարկադրեակ էր :

Յանկարծ հովի բուռն հարուած մը շողենա-  
ւըն իր մէկ կողմին վրայ պառկեցընելով, լեռնա-  
ձեւ ամենի կոհակ մ'անոր տախտակամածը ծած-  
կեց : անմիջապէս ծխնելոյզը կործանեցաւ, թըմ-

բուկը խորտակեցաւ, եւ մեքենային անխւներէն մէկն աւրուեցաւ . . . երկրորդ կոհակ մ'ալ առաջինին ետեւէն ուժգնութեամբ նաւուն վրայ իյնալով՝ այն աստիճան լինան աւելցուց, որ ալ չկրնալով ղեկավարել՝ սկսաւ առաղաստաւորին պէս եւ անոր գացած ուղղութեամբ դէպ'ի ծռավելը քշուիլ:

Բայց առագաստանաւը թէ եւ խութերէն հեռու էր, շոգենաւէն աւելի մեծ մակերեւոյթ ներկայացընելով հովին եւ ալիքներուն՝ անկէց աւելի ճանքայ կառնէր իր խոտորնակընթացքին մէջ, եւ շատ չանցած երկու նաւերն այնչափ իրարու մօտեցան որ կը վախցուէր թէ իրար պիտի զարնուէին. այս ալ նոր վտանգ մ'էր՝ որ անհրաժեշտ նաւարեկութեան սոսկումներուն վրայ կաւելնար :

Եռակայմ առագաստաւորն անգղիական նաւ մ'էր Պլաք-Իկլ անուն, եւ Աղէքսանդրիայէն կուգար ճանապարհորդներով, որք Հնդկաստանէն ու Ճավայէն Սուէիչ եկեր էին Ռիւյթէր շոգենաւով, եւ հոն ցամաք ելնելով Աղէքսանդրիա իջեր եւ այս անգղիական նաւը նստեր էին Եւրոպա գալու համար. Պլաք-Իկլ Ճիպրալթարի նեղուցէն դուրս ելած ժամանակ Ակորեան կղզիները հանդիպեր, եւ անկէց ալ Բօրթսմութ երթաւու համար ճանքայ ելնելով՝ Մանչի ծովուն մէջ տիրող հիւսիսային արեւմտեան բուռն հովերուն բռնուեր էր :

Իսկ շոգենաւը՝ որ Կիյեօմ-Թէլ կը կոչուէր,

Դերմանիայէն կուգար նշպայի ճանբով , եւ Համ-  
պուրկի առջեւէն անցնելով Հավը կերթար .

Այս երկու նաւերն ահադին ալեաց խաղա-  
լիկ ըլլալով , փոթորիկէն մղուելով եւ մակընթա-  
ցութենէն քշուելով , զարհուրելի արագութեամբ  
դէպ 'ի ժայռերը կը դիմէին :

Երկուքին ալ տախտակամածը սարսափելի  
տեսարան մը կընծայէր : Բոլոր նաւորդաց մահն  
անհրաժեշտ կերեւէր , վասն զի ծովունքլրածեւ  
ալիքները կատաղաբար ծովեղերքին սեպածեւ  
ժայռերուն զարնուելով կը փշրէին :

Պլաք-իկլի նաւապետը՝ նաւին յետակողմը  
կեցած եւ կայմի կտորի մը կրթնած՝ այս ահեղ  
ճպնաժամին մէջ իր վերջին հրամանները կուտար  
անշվոթ քաջութեամբ : Մակոյկները ծովէնյա-  
փլշտակուած ու կորսուած ըլլալով՝ անոնց մի-  
ջոցաւ ցամաքն երթալու յոյսը փճացեր էր , եւ  
միայն ուրիշ տկար յոյս մը կար փրկութեան , այս-  
ինքն՝ եթէ նաւը խութերուն վրայ ինկած ժամա-  
նակ մէկէն 'ի մէկ չխորտակէր , պարանի մը մի-  
ջոցաւ ցամաքին հետ հաղորդակցութիւն հաս-  
տատել , թէ եւ այս ալ քիչ վտանգաւոր չէր :

Նաւուն տախտակամածը լի էր մարդումով ,  
որոց սարսափագին ազաղակներէն ու ճիչերէն  
շփոթութիւնն առաւել եւս կը մեծնար :

Ոմանք բոլորովին շուարած եւ առագաս-  
տակալաց պարաններուն փաթթուած՝ ապուշ  
անզդայութեամբ մահուան ի՛սպասէին . միւսնե-  
րըն յուսահատութեամբ ձեռքերնին կոլորէին

կամ տախտակամածին վրայ թաւալելով սոսկալի անէ ծքներ կարձակէին :

Ասդին կանայք ծունկի վրայ և կան կաղօթէին . ուրիշներ ալ ձեռքավ երեսնին կը գոցէին որպէս զի մահուան ահռելի գալուստը չտեսնեն . դեռահասակ մայր մը՝ խօլականի պէս դժոյն , զաւակը սրտին վրայ սեղմած , մէկ նաւաստիէն միւախին դիմելով՝ քսակ մը լցուն ոսկի եւ գոհաւ բեղէն կառաջարկէր որպէս զի իր զաւակն ազատել յանձն տռնուն :

Այս աղաղակները ահաբեկութիւնները տագնապներն ու լացերը՝ նաւաստեայ լոխն եւ տխուր համբերատարութեան քով հակապատկեր մը կը ձեւացընէին : Ասոնք վաանդին անհրաժեշտ մերձահասութիւնը տեսնելով , ոմանք իրենց հագուստներուն մէկ մասը կը հանէին եւ մոլեզին կոհակաց ձեռքէն կեանքերնին ճողովրելու համար վերջին ճիգ մը փորձելու վայրկենին կ'սպամէին , ոմանք ալ յոյսերնին կարելով՝ ստոյիկեան անտարբերութեամբ մահուան դէմ կը խիզախէին :

Տեղ տեղ սրտակտուր կամ սարսափելի գըրուագներ կը նկարուէին սեւ յուսահատութեան մակարդակի մը վրայ , եթէ կը նայած այսպէս ըստիլ :

Տանեւութ կամ քոսն տարեկան , սեւ ու փայլուն մազերով եւ պղնձի գունով գեղադէմ երիտասարդ մ'այս ահեղ եւ չարաշշուկ տեսարանը կը նկատէր այն տխուր հանդարտութեամբ՝ որ շատ անգամ մեծամեծ վաանդներու դիմադ-

բաւած մարդոց յատուկ է : Վերաբերեալ մը մէջ  
փաթթուած , կրնակը նաւին եղերքը տարած-  
ուած հաստ կտաւին տուած եւ ոտքերը կայմի  
կտորներէն մէկուն կրթնցուցած կեցեր էր : Յան-  
կարծ վերոյիշեալ տարաբաղդ կինը , զաւակը  
գիրկը եւ ոսկոյն քսակը ձեռքը , պարապ տեղը  
քանի մը նաւաստիներու պաղառելէ ետեւ , այս  
երիտասարդը տեսնելով՝ վազեց ոտքն ինկաւ եւ  
անսպատմելի յուսահատական խանդով մը զաւա-  
կըն անոր երկնցուց : Երիտասարդը զայն առաւ ,  
եւ ախրութեամբ գլուխն երերցընելով ծովուն  
կատաղի կոհակները ցուցուց այն թշուառ կը-  
նոջ . . . բայց յետոյ խրախուսիչ նշանով մը  
խոստացաւ տղան աղառելու փորձ մ'ընել . . .  
Այն ժամանակ դեռահառակ կինը՝ յուսալից ու-  
րախութեամբ երիտասարդին ձեռքն իր արտու-  
քով թրջել սկսաւ . Քիչ մը հեռուն ալ ուրիշ ճա-  
նապարհորդ մը գթով եւ կարեկցութեամբ վառ-  
ուած կը տեսնուէր : Այս մարդը հաղիւ քսանեւ  
հինգ տարու կերեւէր . երկար եւ գանգրալից ոս-  
կեգոյն մազեր իր հրեշտակադեղդէմքին բոլոր-  
տիքը կը ծփային : Քահանայական սեւ պատմու-  
ծան մը հագած էր՝ կուրծքին վրայ դարձած ճեր-  
մակ օձիքով : Ամենէն աւելի յուսահատեալնեւ-  
րէն մէկին կամ միւսին երթալով՝ յուսոյ կամ համ-  
բերութեան ջերմեռանդ խօսքեր կըսէր : Զոմանս  
կը մխիթարէր , զոմանս կը քաջալերէր այնպիսի-  
շնորհալի քաղցրութեամբ դորովանօք եւ կա-  
րեկցութեամբ , որ կարծես թէ ինքը բոլորովին ա-

զատ եւ անփոյթ էր վտանգէն :

Իր անուշ եւ գեղանի դէմքին վրայ պարզ աներկիւղութիւն մ'եւ երկրաւոր մտածութիւններէ հաւատալից անջատում մը կը տեսնուէր . մերթ ընդ մերթ իր խաժագոյն մեծ աչերը դէպ երկինք կը վերցընէր՝ երախտագիտութեամբ սիրով եւ յուսով լցուած , որպէս թէ շնորհակալ ըլլալ ուղելով Աստուծմէ որ զինք այսպիսի մեծ փորձութեամբ լցուելով՝ կրնայ իր եղբարց վրայ անձը դնել , եւ եթէ չկրնայ զանոնք ամենն ալ ազատել . գոնէ անոնց հետ մեռնիլ՝ երկինքը ցուցընելով . . . : Վերջապէս զայն տեսնողը կըսէր թէ անողոք ճակատազրի մը հարուածները մեղմացընելու համար Աստուծմէ զրկուած հրեշտակ մ'էր :

Տարօրինակ հակապատկեր . . . Այս հըրեշտակատեսիլ երիտասարդէն քիչ մը հեռուուրիշ մարդ մը կը տեսնուէր , որ ստուգիւ սատանայ կը նմանէր :

Աներկիւղ համարձակութեամբ նաւին յառաջակողման կայմի կտորին վրայնստած , եւ քանի մը խզեալ պարաններու ծայրը բոնած՝ տախտակամածին վրայ անցած զարհուրելի տեսարանը կը դիտէր :

Իր դեղին եւ անփայլ ճակտին վրայ՝ որ խառնածին մարդոց յատուկ գոյն մ'է , վայրագ եւ չարաբոյթ ուրախութիւն մը նկարուած էր . կրտաւէ շապիկ մ'եւ տափառ մը միայն հազած էր ,

եւ պարանոցէն ալ թիթեղեայ գլանակ մը կախած էր այն գլանակին նման որուն մէջ զօրականներն իրենց արձակուրդի թուղթը կը պահեն։

Քանի որ վտանգը կաւելնար, քանի որ եռակայմը խութերուն վրայ իյնալ կամ շոգենաւին մօտենալով անոր հետ բաղխիլ կ'սպառնար, որով երկուքն ալ ժայռերուն վրայ իյնալէ առաջ ծովուն յատակը պիտի իշնէին, այնչափ ալ այս ճանապարհորդին դժոխային ուրախութիւնը խուժադուժ կերպով կաւելնար եւ կարծես թէ գաղանային անհամբերութեամբ մը կորստեան աղետալի ժամը կը վութացընէր։ Ուրիշներուն տագնապը սարսափն ու յուսահատութիւնը տեսնելով այնպիսի բերկրութիւն մը կ'զգար, որ զինքը տեսնողը՝ բարբարոս երկիրներու մէջ մարդասպանութեանց եւ կոտորածոցնախագահող արխւնախանձ աստուածներուն մէկուն առաքեալը կը կարծէր։

Շատ չանցաւ Պլաք-իկի՝ հովէն եւ լեռնաբերձ կոհակներէն մղուելով այնչափ մօտեցաւ կիյեօմ-թէլին, որ առաջինին մէջի նաւորդները կրնային որոշապէս տեսնել շոգենաւին տախտակամածին վրայ դումարուած ճանապարհորդները՝ որոց թիւն արդէն նուազած էր։ Ծովը շոգենաւին թմբուկը տանելէ եւ անխւներուն մէկը խորտակելէ ետեւ՝ նոյն կողմի տախտակորմն ալ քակեր տարեր էր։ ուստի կոհակներնանդադար այն խրամատէն ներս խուժելով անդիմադարձ բըռնութեամբ տախտակամածը կաւլէին եւ ամեն

անդամ քանի մը մարդ կառնուխն կը տանէին .

Նաւորդներուն մէջ մանաւանդ խումբ մը կը տեսնուէր , որ նարծես թէ ալեաց յավշտակութենէն աղատելով՝ ժայռերուն վրայ ջախջախւելու կամ երկու նաւերուն մօտալուտ բաղխմանը ներքեւ ճմլուելու կ'սպասէին . Այս խումբն ամենէն աւելի գթոյ եւ կարևեցութեան արժանի էր :

Նաւին յետակողմը՝ յաղթահասակ կունտ ճակատ եւ մոխրագոյն ընչացքով ծերունի մը՝ պարանի մը ծայրը մէջքը փաթթած եւ այսպէս ինքղինք նաւին տախտակորմին ամրապէս կապած , երկու թեւերուն մէջ երկու ծաղկահասակ աղջիկներ առեր կուրծքին վրայ կը սեղմէր : Աղջիկներն հազիւ տասնեւհինդ կամ տասընեւվեց տարու կային , եւ եղջերուի մորթէմեծ մուշտակի մը մէջ փաթթուած էին . . . . Մեծ դամիռ մ'ալ՝ ջուրերուն մէջ թաթախեալ՝ անոնց ոտքին տակը կեցեր ու կատաղութեամբ կը հաչէր ծովուն ալիքներուն դէմ : Աղջիկները՝ ծերունիին թեւերուն մէջ իրարու փաթթուած էին , եւ փոխանակ ահաբեկ ու շուարեալ աչօքիրենց չորս կողմը դիտելու՝ դէսլ երկինք կը նայէին , որպէս թէ միամիտ վստահութեամբ մ'եւ յուսով քաջալերուած կ'սպասէին որ գերմարդկային զօրութիւն մը գար զիրենք աղատէր :

Յանկարծ վոթորկին որոտընդոստ ճարճատմանց մէջ զարհուրելի եւ յուսահատ աղաղակ մը բառեցաւ միանդամայն երկու նաւերուն ճանա-

պարհորդաց բերնէն : Չոգենաւը երկու ահաղին կոհակներուն մէջ տեղը խորասուղելով իր կողը եռակայմին գլխուն ներկայացուցեր էր, եռակայմն ալ լեռնաձեւ կոհակի մը վրայ կարդէ գուրս բարձրութեան ելնելով շոգենաւին դարնունէ առաջ անոր վրայ ամբարձեր էր . . . :

Այնպիսի ահեղասքանչ տեսարաններ կան զորս անհնար է նկարագրել . բայց երբեմն մտքի արագութեամբ սկստահած արկածներու մէջ՝ մարդ փայլակի լուսով նշմարուած երեւոյթներու նման տեսիլներ կը մը ռոնէ :

Արդ, երբոր Պլաք-Իկը՝ ալիքներուն վրայ բարձրանալով Կիյեօմ-Թէլի վրայ իյնալու վրայ էր . հրեշտակաղէմ եւ խարտիշահեր երիտասարդը՝ եռակայմին առաջակողմը կեցած՝ ինք զինք ծովը նետելու կը պատրաստուէր . որպէս զի քանի մը գժբաղկներ ազատէ . . . :

Յանկարծ իր կեցած բարձրութենէն շոգենաւին վրայ նայելով՝ տեսաւ որ երկու մատագ աղջիկներ իրենց աղերսալից թեւերն առ ինքն երկնցուցեր եւ կարծես թէ զինքը Յանչելով հիացեալ աչօք եւ երկիւղած ջերմեռանդութեամբ մ'իրեն կը նայէին . Այս երեք անձանց աչերը՝ վոյթորկին մոնչմանն ու նաւարեկութեան մօտալուտ վտանգին մէջ վայրկեան մ'իրարու հանդիսական . . . Այն ժամանակ երիտասարդին դէմքը յանկարծական եւ խորին կարեկցութեամբ մը փայլեցաւ, վասն զի երկու աղջիկները ձեռնամած՝ օպնութեան կը կանչէին զինքն իր-

րեւ ակնկալեալ փրկիչ մը . . . ,

Ծերունին՝ նաւուն եղերքի տախտակորմերէն մէկուն կործանմամբը գլորելով դետինն ինկեր ու հոն փոռուած մնացեր էր :

Հատ չանցաւ ամեն բան աներեւոյթ եղաւ : Փրփրադէզ ալիքներու ահադին շեղջակոյտ մը Պլաք-Իկլը Կիյեօմ-Թէլին վրայ նետեց, եւ այս երկու փայտի ու երկաթի կոյտերուն իրար դարնը-ւելով ջախջախուելուն եւ անդնդասոյդ ըլլալուն հետ մեծ ձայն մը միայն լսուեցաւ . . . հոդեվարքի եւ մահուան ձայն . . . ալիքներուն մէջ խորասուզող հարիւրաւոր մարդկեղէն արարածոց միահաղոյն արձակած վերջին ձայնը . . . եւ այնուհետեւ բնաւ բան մը չտեսնուեցաւ :

Քանի մը վայրկենէ ետեւ, ալեաց խոռոչ-ներուն մէջ եւ գաղաթներուն վրայ կրցան նըշմարուիլ երկու նաւերուն բեկորները, եւ տեղ տեղ ալ մարդոց գելեալ թեւեր, եւ քանի մը գժրադդներու տժդոյն եւ յուսահատ երեսներ, որք կաշխատէին լողալով ծովեղերեայ ժայռերուն մօտենալու, ուր խեղճերը՝ կատաղի ալեաց մոլեգին ընդհանուրումէն ջարդութուրդ պիտի ըլլային :

## ԳԼՈՒԽ Գ.

### ՆԱԽԱԲԵԿԵԱԼՔ

Երբոր մատակարարն անհրաժեշտ նաւարեկութենէն ազատիլ կրցողներուն օդնութեան համար ծովեղերքը գացեր էր . Պ. Ռօտէն ալ՝ տիկին Տիւբօնի առաջնորդութեամբ կանանչ սենեակը գացեր ու ֆարիզ տանելիք նիւթերը գրտեր առեր էր :

Այն սենեակին մէջ երկու ժամ անցունելէ իտեւ , առանց ամենեւին վոյժ ընելու ապարանին մարդոց իրարանցումը , որք նաւակոծեալ դժբաղդներ ազատելու համար տակն 'ի վերայ կը լային . Ռօտէն մատակարարին սենեակը դարձաւ , որ երկար անցքի մը ծայրն էր : Երբոր ներս մտաւ , մարդ չգտաւ հոն . թեւին տակը արծաթեայ ճարմանդներով փոքրիկ սնառուկ մը զարկած էր . զգեստը կէսկոճկած ըլլալով . կարմիր սեկէ թղթապանակի մը ծայրը կը տեսնուէր քովի գրալանին մէջէն :

Պ. Ռօտէն քանի մը վայրկենէ 'ի վեր մտախոհ հոն կեցեր էր . երբոր տիկին Տիւբօն՝ որ ամենայն փութով նաւարեկելոց օդնութեան պատրաստութիւններու կ'զբաղէր , ներս մտնելով անոր մտածութիւնն ընդմիջեց :

« Հիմա, ըստ տիկին Տիւրօն սպասուհեռյ  
մը, քովի ոենեակը կրակ վառէ, եւ այս տաք  
գինին ալ հոն դիր . Պ. Տիւրօն հիմա ուր որ է՝  
կուգայ ?

— Ե՛, սիրելի տիկին, ըստ անոր Ուտէն,  
դժբաղդ նաւաբեկնալներէն մարդ ազատելու յոյս  
կայ : — Ա՛հ, պարոն, չդիտեմ . . . ահաւասիկ  
երկու ժամ է որ այրս դնաց եւ սրտատանջու-  
թենէս կը մեռնիմ . այնչափ քաջասիրտ է որ այ-  
լոց օդնութիւն կամ ծառայութիւն մ'ընելու հա-  
մար մինչեւ անդամ իր կեանքը վտանգի մէջ կը  
դնէ անխոհեմութեամք . . . — Անխոհեմ ըւ-  
լալու չափ քաջասիրտ, ըստ Ուտէնին քնիրեն,  
այսալիսի մարդ մ'իմ բանիս չդար . . . — Վեր-  
ջապէս, յարեց կատարինէ . տաք կտաւեղէններ  
եւ զօրացուցիչ ըմպելիներ պատրաստել տուեր  
եմ . . . Երանի թէ այս ամեն պատրաստութիւն-  
ներս օդտակար ըլլային . — Աստուծով պարապ  
չեն ելներ, սիրելի տիկինս . շատ ցաւեցայ որ  
տարիքս եւ տկարութիւնս չներեցին ինձ որ ձեր  
պատուական ամուսնոյն հետ ևս ալ օդնութեան  
երթայի . . . կը ցաւիմ նմանապէս որ չպիտի  
կրնամ հոս սպասել եւ անոր ջանից ելքն իմանալ,  
եւ եթէ յաջողարդիւնք մ'ունեցած է՝ ուրախակ-  
ցութիւնս յայտնել . վասն զի դժբաղդաբար շու-  
տով մեկնելու հարկադրեալ եմ . . . վայրկեան-  
ներս իսկ համրուած են : Շնորհակալ կըլլամ ձեզ  
եթէ կառքս լծել տալու համիք : — Շատ աղէկ,  
պարոն, երթամ ծառային ըսեմ : — Ներեցէք,

սիրելի տիկին որ ձեզի մէկ խօսք մ'ըսեմ . . .  
դուք խելացի եւ բարեխորհուրդ կին մ'էք . . .  
Ես ձեր ամուսնոյն հասկցուցի որ եթէ ուզէ՝ կըր-  
նայ այս հողերուն մատակարարութեան պաշտօ-  
նին մէջ մնալ . . . — Պիտի կրնայ մնալ . ոհ ,  
որչափ շնորհակալ պիտի ըլլանք ձեզ : Առանց  
այս պաշտօնին մեր այս ծերտութեան մէջ ի՞նչ պի-  
տի ընենք : — Բայց այս խոստման մէջ . . . եր-  
կու պայման միայն դրի . . . չնչին պայման-  
ներ . . . զորս ինքը պիտի հաղորդէ ձեզ . . .  
— Ա՞հ , պարո՞ն , մեր վրկիչն էք դուք . . .  
— Շատ բարեսիրտ էք , տիկին . . . բայց երկու  
փոքրիկ պայմաններով . . . — Եթէ հարիւր  
պայման ալ առաջարկէք , կընդունինք , պարո՞ն :  
Մատեցէք անգամ մը , պարո՞ն , թէ առանց  
այս պաշտօնին ինչպէս ապրուստ պիտի ճարէինք:  
— Ուրեմն կրնամ վստահիլ ձեր վրայ . . . ջա-  
նացէք որ ձեր ամուսինը համոզէք . . . — Տի-  
կին , տիկին , ահա պարո՞ն կուգայ , ըստ ոպա-  
սուհի մը սենեակէն ներս վաղելով : — Հետը շատ  
մարդ կմիյ : — Ո՞չ , տիկին . . . մինակ է . . .  
— Մինակ է . . . ի՞նչ կըսես : — Այո , տիկին : »

« Քանի մը վայրկեան ետքը Պ. Տիւրօն սեն-  
եակէն ներս մտաւ . զգեստներէն ջուրերը կը  
վաղէին . հովին ուժգնութենէն զլիսարկը չինա-  
լու համար՝ փողպատվը զլիսուն վրայ կապել  
էր կղակակալի ձեւով . սոնապանները կաւճային  
տղմով շաղախեալ էին :

« Ո՞հ , եկամր սիրելին , որչափ սիրաւ ան-

հանդիւս էք , գոչեց կինը գորովանօք էրկանը փաթթու ելով — Մինչեւ հիմա . . . երեք հոգի միայն կրցան ազատիլ : — Օքնեւալ է Աստուած . . . սիրելի պարոն Տիւրօնս , ըստ Ռօտէն՝ գոնէ ձեր ջանքը պարապ չելաւ . . . : — Երեք հոգի՝ . . . միայն երեք հոգի . . . տէր Աստուած , ըստ Կատարինէ : — Ես միայն Անդղներուն խորշին մէջ տեսածներուս համար կը սեմ : Յուսալի է որ ծովեղերքին ուրիշ դիւրամատչելի կողմերն ալ ուրիշ ազատեալներ եղան : — Իրաւունք ունիս . . . որովհետեւ բարեբազզաբար ծովեղերքին ամեն կողմն ալ գէշ չէ : — Ո՞ւր են այդ կարեկցութեան արժանինաւակոծեալները , սիրելի պարոն Տիւրօնս , հարցուց Ռօտէն քանի մը վայրկեան աւելի նստելու պարտաւորուելով : — Ծովեղրէն վեր կելնեն մեր մարդոց օդնութեամբ , պատասխանեց մատակարարը , եւ որովհետեւ շուտ քալելու կարողութիւն չունին , ես վաղեցի եկայ որ կնոջս սիրան ապահովեմ եւ քանի մը հարկաւոր տնօրէնութիւններ ընեմ : Նախ պէտք է շուտով կանանց զգեստներ պատրաստել . . . : — Ուրեմն ազատեալներուն մէջ կի՞ն ալ կայ : — Երկու մատաղ աղջկունք կան՝ առ առաւելն տասնեւհինգ կամ տասնեւվեց տարեկան . . . եւ ի՞նչ գեղեցիկ զաւակներ . . . : — Տարաբազդ աղայք . . . ըստ Ռօտէն ապաշխարողի ձայնով մը : — Իրենց կեանքն աղատողն ալ հետերնին է . . . գեղեցիկ կտրիճ մը՝ որուն համար կընայ ըստի լթէ դիւցազն մ'է . . . : — Դիւցազն մի-

— Այս երեւակայէ անդամ մը . . . . — Այդ  
ամենը ետքը պատմէ , սիրելիս , առ այժմ զո՞նէ  
սա չոր գիշերազգեսաը հազիր , եւ սա տաք գի-  
նին խմէ . . . . — Ձէ չեմ ըսեր սիրելիս , վասն  
զի սառ կարած եմ . . . . Կըսէի քեզ թէ աղ-  
ջիկներն ազատողը դիւցազն մ'էր . . . ըրած  
քաջութիւնը խելքէ մտքէ դուրս է . . . : Եր-  
բոր ագարակին մարդոց հետ ասկէց ելանք գա-  
ցինք , նեղ դառ 'ի վայրէն իջանք , եւ ապառա-  
ժուած ծովեզրին ստորոտը հասանք Անդղներուն  
փոքրիկ խորշը՝ որ ծովուն մէջ երկնցած հինգ վեց  
խոշոր ժայռերով քիչ մը պատսպարեալ է ալիք-  
ներէն . ի՞նչ տեսնենք այն խորշին մէջ . երկու  
մանկամարդ աղջիկները . մարած , ոտքերնին  
ջուրին մէջ , բայց ապառաժի մը կրթնած , այն-  
պէս որ կարծես թէ մէկը զանոնք ծովէն հաներ  
հոն դրեր էր : — Սիրուն տղայք , մարդուս սիրտը  
կը կտրտի , ըսաւ պարոն Ռօթէն իր սովորութեան  
համեմատ ձախ ծկոյթին ծայրը աջ աչքին ան-  
կիւնը տանելով որպէս թէ արտսուքի կաթիլ մը  
սրբելու համար՝ որ խիստ քիչ անդամ կը պա-  
տահէր . — Զանոնք տեսած ժամանակս ամեն  
բանէ աւելի աչքիս զարնողն անոնց զարմանալի  
նմանութիւնն էր , ըսաւ մատակարարը , այնպէս  
որ առանց երկար սովորութեան անհնարէ զանոնք  
իրարմէ զանազանել . . . : — Անշուշտ երկոր-  
եակ ըլլալու են , ըսաւ տիկին Տիւբօն : — Այս  
խեղճ աղջիկներէն մէկը , ըսաւ մատակարարը ,  
իրար կցած ձեռքերուն մէջ սլղնձէ վոր քրիկ մի-

տալ մը բոներ էր , որ նոյնպէս պղնձէ չղթայով  
մը պարանոցէն կախուած էր :

Պ . Ռօտէն՝ որ սովորաբար կորաքամակ մար-  
դոց պէս առջեւուն վրայ ծռած կը կենար , մա-  
տակարարին վերջին խօսքերը լսելուն պէս՝ յան-  
կարծ շակուեցաւ , եւ իր դժուոյն այտերը թե-  
թեւ մը կարմրացան . . . : Ուրիշ որ եւ է մար-  
դոց վրայ այս նշանները մեծ բան մը չէին կրնար  
թուիլ . բայց Ռօտէնի պէս մարդու մը վրայ՝  
որ երկար տարիններէ ՚ի վեր վարժուած էր իր  
սրտին յուղմունքը զսպելու եւ մանաւանդ ծած-  
կելու , խորին ապշտթեան մը նշան էր : Մատա-  
կարարին մօտենալով հարցուց անտարբեր դէմ-  
քով բայց ձայնը թեթեւ կերպիւ այլայլած :

« Անշուշտ սուրբ մասունք մ'ըլլալու էր  
այն . . . : — Տեսաք արդեօք ի՞նչ կար այն մի-  
տալին վրայ . — Ո'չ , պարոն . . . միտք չըրի  
նայելու : — Այդ երկու աղջիկներն իրարու-  
շատ կը նմանին . . . այնպէս չէ : — Այո , պա-  
րոն , մյնչափ կը նմանին որ մարդ դժուարաւ  
կրնայ զանազաննել իրարմէ . . . : Կերեւի թէ  
որբ ալ են , վասն զի սեւեր հազած են . . . :  
— Սեւեր հաղած են . . . ըստ Պ . Ռօտէն նոր  
շարժումով մը : — Ավանո , այս հասակնուն մէջ  
որբ ալ մնացեր են , յարեց տիկին Տիւրօն արտ-  
ուուքը սրբելով : — Որովհետեւ մարած էին , վե-  
րացինք ուրիշ տեղ մը վոխակընցինք ուր աւա-  
գը չոր էր . . . և երբոր այս երկու աարարադդ-  
ներուն խելքը դլուխը բերելու կ'զրադէինք :

Ժայռերուն մէջ մարդու մը դլուխ տեսանք , որ  
մէկ ձեռօքը մակլցելով անոնց վրայ ելնելու կաշ-  
խատէր : Խախոյն մեր մարդիկն անոր քով վաղեցին  
և բարեբաղդաբար չուտ հասան , վասն զի վրան  
ուժ չէր մնացեր . ուստի ոգեսարաւ մեր մարդոց  
թեւերուն մէջ ինկաւ : Ահա այս մարդուն համար  
էր որ կըսէի թէ դիւցազն մ'է , ինչու որ երկու  
աղջիկները զարմանալի քաջութեամբ ազատելէ  
ժառեւ , երբորդ անձ մ'ալ ազատել ուղելսվ նորէն  
ալեւկոծ ժայռերուն մէջ դարձեր էր . բայց ուժը  
բոլորովին սպառած էր , և եթէ մեր մարդիկը  
չհամանէին , անտարակոյս ալիքները զայն պիտի  
յափշտակէին ժայռերուն մէջէն՝ որոց վախթուած  
էր . — Իրաւունք ունիս , զարմանալի քաջու-  
թիւն է ըրածը . . . , »

Պ . Ուստին , գլուխը կուրծքին վրայ ծոսած  
կարծես թէ բնաւ ուշադրութիւն չէր ընկը այս  
խօսակցութեան : Իր սարսահին . ու ապշութիւնը  
կաւելինալ երբոր կը մտածէր որ ազատեալ երկու  
աղջիկները տասնեւհինգ տարեկան էին , սեւեր  
հառած էին . վերջին աստիճան իրարու նման էին  
և մէկուն պարանոցը պղնձէ միտալ մը կար : Տա-  
րակոյս չէր մնար որ Սիմօն զօրավետին աղջիկ-  
ներն էին . Բայց ի՞նչպէս այս աղջիկներն ալ նա-  
ռաբեկիեալներուն մէջ կը դանուէին . ի՞նչպէս  
ելեր էին Լիբսիքայի բանտէն . և ի՞նչպէս ինքը  
չէր իմացած : Արդեօք վախեր էին . արդեօք  
թաղ տրուեր էին . ի՞նչպէս եղեր էր որ իրեն իմաց  
չէր տրուած : Այս երկրորդական մտածութիւն-

ներուն ամենն ալ կը ներկայանային Ռօտէնի մըտ-  
քին , բայց շուտով կը փարատէին այս մնձ իրո-  
դութեան առջեւ , այսինքն թէ Սիմօն զօրապե-  
տին աղջիկներն հոն էին . »

Իր այնչափ աշխատութեամբ հիւսած ցանցը  
ոչնչացեր էր :

« Երկու աղջիկներն ազատող անձին վրայ  
խօսած ժամանակս , ըստ մատակարարն իր կը-  
նոջը՝ առանց Պ . Ռօտէնի մտահոգութիւնը նըշ-  
մարելու , թերեւս կարծես թէ Հերակլէս մ'է .  
ընդհակառակն . . . գրեթէ տղայ մ'է , այնչափ  
թարմ երեւոյթ մ'ունի իր քաղցր զդէմքովն ու  
երկայն խարտեաշ մաղերով . . . Վերջապէս  
տեսնելով որ վրան շապիկէ մը , սեւ կարճ վար-  
տիքէ մ'եւ նոյնալէս սեւ բուրդէ դուլպաներէ  
զատ ուրիշ զգեստ շունէր , վերարկու մը տուի .  
Իր այս կերպարանքն ալ զարմանալի թուեցաւ  
ինձ . — Ճշմարիտ է , նաւաստիներն այդպիսի  
կերպարանք չեն հագնիր : — Անաց որ , թէ եւ  
նստած նաւն անդզիացի էր . ինքը կարծեմ թէ  
զաղղիացի է , քանզի քեզ եւ ինձ պէս գաղղիե-  
րէն կը խօսի : Ամենէն աւելի այն ժամանակ աչ-  
քըս լցուեցաւ . երբ երկու աղջկանց խելքը գը-  
լուխն եկաւ : Ասոնք այն երիտասարդը տեսնել-  
նուն պէս՝ վաղեցին ծունկերուն փաթթուեցան .  
Եւ Աստուծոյ աղօթք ընելու պէս երկիւղած  
ջերմեռանդութեամբ մ'անոր երեսը կը նայէին  
եւ լռելեայն շնորհակալ կը լլային . . . . .  
Յետոյ աչքերնին իրենց շուրջը պատցընելով

կարծես թէ մէկը փնտռեցին , եւ իրարու հետ  
քանի մը խօսք ընելէ ետեւ՝ մէկմէկու փաթթը-  
ռելով լալ սկսան : — Ո՞հ . Աստումծ իմ . ի՞նչ  
աղետալի արկած , ով գիտէ որչափ մարդ կորսը-  
ռած է : — Երբոր ծովեղերքէն մեկնեցանք .  
արդէն ծովը եօթն դիակ ցամաքը նետեր էր , եւ  
շատ մ'ալ կարասեաց կոտրտուքներ , սնտուկներ  
եւ այլն . ծովեղրապահ մաքսաւորներւոն իմաց տը-  
ռի որ այսօր մինչեւ իրիկուն հոն պիտի սպասեն ,  
եւ եթէ ինչպէս որ կը յուսամ'ուրիշ աղատածնա-  
ռաբեկեալներ ալ դանուին , հոս պիտի զրկեն . . .  
Բայց ականջ դիր , կարծեմթէ մարդոց ձայն է . . .  
այո , այո , մեր նաւարեկեալներն են . Ֆ Եւ մա-  
տակարարն ու կինը դահլճին դուռը վազեցին որ  
երկայն անցքի մը վրայ կը բացուէր . նոյն միջա-  
ցին Պ . Ոօտէն ալ բարկութենէն ու մտատանջու-  
թենէն եղունդները կրծելով նաւարեկելոց դա-  
րուն կ'սպասէր . շատ չանցաւ . սրտաշարժ աե-  
սարան մը ներկայացաւ աչքին :

Անցքին միւս ծայրէն , որ բաւական մութ-  
էր եւ միայն մէկ կողմը քանի մը կամարածեւ  
ալատուհաններ ունէր , երեք հոդի ծանրաքայլ  
կուգային գեղացիի մ'առաջնորդութեամբ : Այս  
խումբը երկու աղջիկներէն եւ անոնց անվեհեր  
աղատարարէն բաղկացեալ էր . Ոօդ եւ Պլանչ  
երիտասարդին երկու քովէն կուգային . նա ալ-  
թեթեւ մ'անոնց թեւերուն կրթնած . մեծ դրժ-  
ուարտթեամբ կը քայէր . Թէ եւ քսանեւհինդ  
տարու էր , բայց իր անտիսկան դէմքն այնչափ

չեր ցուցըներ . իր երկայն խարտեաշ մազերը՝  
և ակտին մէջ տեղը երկուքի բաժնուած՝ զինքը  
ծածկող թիսագոյն լայն վերարկուին օձիքին վը-  
րայ ինկած էին . ոդ ժուարին է նկարագրել իր  
դժգոյն ու անուշ երեսին վրայ տպաւորուած  
ոքանչելի բարութիւնը, որ Ծափայէլի վրձինին ա-  
մենավսեմ երեւակայական արտադրութեանց ա-  
նարատութիւնն ունէր . ըստ որումայն չնաշխար-  
հիկ պատկերհանը կրնար միայն այս հրաշալի դէմ-  
քին տրտմախառն շնորհքն եւ երեշտակի կամ  
երկնասալաց մարտիրոսի աշաց պէս վճիտ եւ կա-  
պոյտ աչերուն երկնային նայուած քը կենդանի  
նշութեամբ նկարել :

Այն , մարտիրոսի , վասն զի արդէն արիւ-  
նազանգ պատկ մը բոլորուած էր այս զմայլելի  
գլխոյն շուրջը :

Ցաւադին տեսարան : Իր խարտեաշ արտեւա-  
նունքէն վեր , որ ցուրտէն առաւել կարմրորակ  
դոյն մ'առեր էր , բարակ սայի մը կար քանի մը  
ամառան վէրքէ մը դոյացած , որ կարծիս թէ  
ծիրանեղոյն ժապաւէնով մը պատեր էր իր դեղե-  
ցիկ նակատը . բայց առաւել ցաւադին էր տեսնել  
ձեռքերն ու ոտքերը՝ որ անդութ խաչահանու-  
թեամբ ծակծելուած էին , եւ հիմտ նաւարեկու-  
թենէն հոգիներ աղատելու համար արածայր ա-  
պառաժներուն վրայ վազելէն այն վէրքերը վե-  
րըստին բացուէր էին , որով սկսնչափ գժուարու-  
րութիւն կը կրէր քալելու :

Այս երիտասարդն էր Գարրիէլ , Տակօսկէսի

կնոջ որդեգիրը, որ օտար երկիրներու մէջ քարոզչութեան զրկուած էր :

Աիմոն դօրապետին ազջիկները՝ նաւաբեկու...

թենէն ետեւ երբոր խելքերնին գլուխնին եկեր եւ  
ինքզինքնին ժայռերէն վեր ելնելու վիճակի մէջ  
տեսեր էին, պարզամիտ երախտադիտութեամբ  
մը չէին ուզեր որ զիրենք անհրաժեշտ մահուա-  
նէ ճողովրող անձին դողդոջուն քայլերուն ուրիշ  
մէկը նեցուկ ըլլայ:

Ռօզի եւ Պլանչի սեւ զգեստներէն ջուրեր  
կը վազէին. դեղնահար երեսնին խոր տխրու-  
թիւն կը յայտնէր. տաք արտսուքներ ակօսա-  
ձեւ կը հոսէին անոնց այտերն 'ի վար, խեղճ որ-  
բերը՝ երեսնին կախած, աչքերնին խոնարհած,  
ցուրտէն ու սրտայուղութենէ դողդողալով,  
յուսահատութեամբ կը խորհէին որ իրենց առաջ-  
նորդն ու բարեկամը՝ Տակօպէոը՝ ալ չսլիտի տես-  
նէին . . . որովհետեւ Գաբրիէլ 'ի զուր օդնու-  
թեան ձեռք երկնցուցեր էր անոր՝ որպէս զի ժայ-  
ռէն վեր ելնէ. դժբաղղաբար երկուքին ալ ուժն  
սպառած ըլլալով, ժայռերուն վրայէն ետ քաշ-  
ուող կոճակներէն մէկը զօրականը վերուցեր տա-  
րեր էր.

Գաբրիէլի տեսքն ալ մեծ զարմանք պատ-  
ճառեր էր Ռօտէնի, որ ամեն բան լաւ դիտելու  
համար մէկ կողմքաշուած էր. բայց այս զար-  
մանքը երջանկառիթ էր իրեն. այն աստիճան ու-  
րախութիւն զգաց քարողչին մահուանէ ազատե-  
լուն վրայ, որ Սիմօն զօրապետին աղջիկները տես-  
նելէն զգացած դառն տպաւորութիւնը քիչ մը  
մեղմացաւ. (ընթերցողը չէ մոռցած անշուշտ որ  
մ. Ռօտէնի մեքենայութեանց յաջողութեանը

համար հարկ էր որ Գաբրիէլ փետրվար 13ին Փա-  
րիղ գտնուէր) :

Մատակարարն ու կինը՝ որբերուն վրայ 'ի  
պութ խանդաղատելով՝ փութացին անոնց քով  
գացին պէտք եղած խնամքն ընելու :

« Պարոն . . . պարոն . . . բարի լուր մ'ալ .  
պոշեց աղարակին մանչերէն մէկը ներս մտնելով -  
տակաւին երկու նաւարեկնալներ ալ աղատեցան .  
— Օրհնեալ է Աստուած , ըստ քարոզիչ քահա-  
նայն : — Ո՞ւր են , հարցուց մատակարարը դէպ  
'ի դուռը դիմելով : — Մէկը քալելու կարողու-  
թիւն ունենայով ժիւսթէնին հետ ետեւէս կու-  
գայ . . . իսկ միւսը ժայռերէն վլրաւորուած ըլլա-  
լով՝ ծառի ոստերէ շինուած պատգարակի մը վրայ  
զրեր հոտ կը բերմն : — Ուրեմն երթամ շուտով  
վարի սրահին մէջ տեղաւորուցնել տամ զայն , ըստ  
մատակարարը դուրս ելնելով , եւ կնոջն ալ  
պատուիրեց որ օրիորդներուն պէտք եղած խը-  
նամքը մատակարէ : — Քալելով եկող նաւա-  
րեկնալն ուր է , հարցուց ախիկին Տիւրօն : — Ահա  
կուղայ , ըստ գեղացին մարդ մը ցուցընելով որ  
նեղ անցքին ծայրէն բաւական արագութեամբ  
կուգար : Երբոր իմացաւ որ երկու աղատեալ օ-  
րիորդներն հոտ եկեր էին , առանց իր ծերութեա-  
նըն ու գլխուն վէրքին նայելու՝ այնպիսի խոշոր  
քայլեր առնուլ սկսաւ , որ հազիւ կրցայ զայն  
անցնիլ եւ ձեղ լուր բերել :

Ռօղ եւ Պլանշ գեղացիին այս խօսքերը լը-  
սելնուն պէս միակամ ոտքի եխնելով դէպ 'ի դուրս

վաղեցին, եւ դահլիճին գրան մէջ Տակօպէոց  
դիմաւորեցին :

Զօրականը սրտին շարժումէն չկրցաւ խօսք  
մ'արտաքնիք, գրան սեմին վրայ ծունկի եկաւ  
եւ թեւերն աղջիկներուն երկնցուց : Ռապա-Ժառ  
ալ անոնց քով վաղելով ձեռ քերնին լիզել սկսաւ :

Բայց Տակօպէոի սիրտն այն աստիճան շար-  
ժած էր, որ երբ որբերն իր թեւերուն մէջ գըր-  
կեց, զլուխը դէալ ետին ծռեցաւ, եւ եթէ դե-  
ղացիները զինքը չըոնէին՝ կրնըկին վրայ ալիսի  
կործանէր : Խեղճը մարեր էր: Վերուցին զինքը  
մօտակայ սեննեակ մը տարին: Աղջիկներն ալ ա-  
նոր հետ երթալ ուղեցին, թէպէտ մատակարա-  
րին կինն իրենց ակարութիւնն ու սրտին շար-  
ժումը ցոյց տալով յորդորեց որ չերթան :

Պ. Ռոտէն՝ զօրականը տեսնելուն աէս՝ երե-  
ար սաստկապէս կնճռեցաւ, վասն զի մինչեւ այն  
ժամանակ կը կարծէր թէ Սիմօն զօրապետին  
աղջկանց առաջնորդը մեռած էր :

Քարոզիչ քահանայն՝ չափազանց յուրնած ու-  
պարտասած ըլլալով աթոռի մը վրայ կրթներ մը-  
նացեր էր . եւ դեռ Պ. Ռոտէնը չէր նշմարած :

Նոր անձ մ'ալ՝ գեղին եւ ամոյն դէմքով՝  
դահլիճներս մտաւ գեղացիի մ'առաջնորդու-  
թեամբ՝ որ գարրիէլը ցոյց տուաւ անոր : Դեղ-  
նադէմ մարդը, որուն գեղացիի բաճկոն մ'ու ատա-  
փատ մը հագուցեր էին, քարոզիչ քահանային  
մօտեցաւ, եւ զաղղիերէն լեզուով բայց ստա-  
րականի մ'արտասանութեամբ ըստւ . « Ճալմա

իշխանազունը հիմա հոս փոխադրուեցաւ . . .  
առաջին անգամ բերանը բանալուն ձեզ կանչեց .  
— Ի՞նչ կըսէ այս մարդը . . . գոչեց Ռօտէն  
Գաբրիէլի մօտենալով : — Պ . Ռօտէն . . . գոչեց  
քարողիչ քահանայն զարմանքէն ետ ետ քաշուե-  
լով : — Պ . Ռօտէն . . . գոչեց միւս նաւաբեկ-  
եայն ալ , եւ այն վայրկենէն ետեւ աչքը չզատեց  
Պարոն Ժօղիւէ-ւ ան-Տաէլի թղթակցին (Ռօտէ-  
նի) վրայէն : — Ի՞նչպէս եղեր է որ հոս կը գրտ-  
նուիք . . . Պարոն Ռօտէն . . . ըստ Գաբրիէլ  
երկիւղախան յարդանօք Ռօտէնի մօտենալով :  
— Այս մարդն ի՞նչ ըստ ձեզ , կրկնեց Ռօտէն  
յուղեալ ձայնիւ . Ճալմա իշխանազնին անունը  
տուաւ , այնպէս չէ : — Այս , սլարոն , Ճալմա  
իշխանազունը՝ Աղէ քսանդրիայէն եկող անդղիա-  
կան Պլաք-իկլ նաւին բերած ճանապարհորդնե-  
րէն մէկնէ , որ ինձ հետ նաւաբեկութիւն կը-  
րեց . . . Այսնաւն Ակօրեան կղզիները հան-  
գիպելով՝ ուր ես կը գտնուէի , որովհետեւ Գար-  
ևսթօնէն զիս բերող նաւը նորոգութեան պատ-  
ճառաւ հոն մնալու հարկադրեալ էր , ուստի ճա-  
նապարհորդութիւնս շարունակելու համար Պլ-  
լաք-իկլ նաւը նստայ , որուն մէջ էր Ճալմա իշ-  
խանազունը : Այս նաւը մեզ Բօրթամութ պիտի  
տանէր , անկէց ալ Գաղղիա գալու դիտաւորու-  
թիւն ունէի :

Ռօտէն Գաբրիէլի խօսքը չկըցաւ ընդմիջել .  
վասն զի այս վերջին լուրն իր միտքը կայծակնա-  
հար ընելով անդամալոյն ըրեր էր , Հուսկ աւրե-

մըն վերջին փորձ մ' ընել ուղող մարդու մը պէս : թէ եւ կանխաւ դիտէր իր հարցման ունայնութիւնը , ըստ Գաբրիէլի . « Դիտէք արդեօք ովէ այդ ծալմա իշխանը : — Բարեսիրտ եւ քաջ երիտասարդ մ'է . . . Հնդիկ թաղաւորի մը որդին է , որուն երկիրն անդղիացիք գրաւեցին . . . »

Յետոյ Գաբրիէլ միւս նաւարեկեալին դառնալով՝ անձկութեամբ մը հարցուց . « Ի՞նչպէս է իշխանը . արդեօք վէրքերը վտանգաւոր են : — Ծանր են՝ բայց մահաբեր չեն , ըստ միւսը : — Օրհնեալ է Աստուած , ըստ քարոզիչը Ռօտէնի դառնալով , ահա նաւարեկեալ մ'ալ որ մահուանէ կազատի : — Շատ աղէկ , պատասխանեց Ռօտէն խրոխտ եւ կարծ ծայնիւ . — Եթէ կը ներէք՝ անոր քով պիտի երթամ , ըստ Գաբրիէլ հլութեամբ . հրաման մ'ունի՞ք ինձ տալիք : — Երկու կամ երեք ժամէն կրնաք ծանքայ ելնել , որշափի եւ յոգնած ալ ըլլաք , ըստ Ռօտէն : — Եթէ հարկ է . . . այս . — Հարկ է . . . հետո պիտի դաք : »

Գաբրիէլ հսազանդութեամբ գլուխը խռնարհեցուց Ռօտէնի առջեւ եւ զեղացիին հետքուրս ելաւ . իսկ Ռօտէն ապշած ու չուարած ինկաւ աթոռի մը վրայ : Դեղնադէմ մարդը սենեակին մէկ տնկիւնը մնացերէր՝ առանց Ռօտէնէն տեսնուելու :

Այս մարդը Ֆարէնկա խառնածինն էր , խեղողիչներուն երեք գլխաւորներէն մէկը , որ Զանտիի աւերակաց մէջ զինուորներուն ձեռքէն աղատեր

էր, եւ ետքն ալ մաքսանենգ Մահալը մեռցընելով՝ վրան դտնուած նամակները դողցեր էր, զորո Պ. Ժողիւէ-Վան-Տաէլ Ռօտէնի կը զրկէր. այն նամակներուն մէջ էր նաև այն թուղթը՝ որտեղ շնորհիւ մաքսանենգը Ռիւցիթէր չոգենաւը պիտի ընդունուէր իբրեւ ճանապարհորդ։ Ֆարէնկա Զանտիի աւերակներուն խրճիթէն փախած ժամանակ՝ Շալմա զինքը չէր տեսած. ուստի իր փախուստէն ետեւ (զոր ետքը պիտի պատմենք)՝ զայն չոգենաւին մէջ տեսնելով եւ Ֆանսէկարաց աղանդէն ըլլալը չդիանալով՝ իբրեւ հայրենակից վարուեր էր անոր հետ։

Ռօտէն՝ աչքերն անշարժ տնկած եւ կատաղութենէն երեսին գոյնը կապուացած՝ անդադար եղունդները կը կրծէր առանց խառնածինը տեսնելու։

Այս վերջինը կամացուկ մը Ռօտէնի քոյն երթալով եւ ձեռքը բարեկամաբար ուսին վրայ դնելով ըսաւ. Զեր անունը Ռօտէն է : — Ի՞նչ կայ, հարցուց Ռօտէն յանկարծ ցնցուելով եւ գրլուխը վեր անկելով : — Զեր անունը Ռօտէն է, կրկնեց Ֆարէնկա . . . : — Այս . . . ի՞նչ կուզէք, — Դուք Փարիզ Միլիէօ-Տէղ-Խւրոէն փողցը կը բնակիք . . . , — Այս . . . բայց դարձեալ կը հարցընեմ ձեզ, ի՞նչ կուզէք : — Բան մը չեմ ուզեր . . . հիմա . . . եղբայր . . . բայց ետքը . . . շատ : »

Այս ըսելով՝ Ֆարէնկա ծանր ծանր հեռացաւ Ռօտէնի քովէն եւ մեծ սարսափի մէջ ձղեց

պայն . վասն զի այս մարդը՝ որ բնաւ բանէ մը չէր  
վախնար՝ խեղդիչին շարադոյժ նայուածքէն եւ  
ձախող դէմքէն զարհութեր էր :

---

### ԳԼՈՒԽ Դ .

#### ՈՒՂԵԽՈՐՈԽԻՒԽ ՚Ի ՓԱՐԻԶ

Խոր լոռւթիւն կը տիրէր Քարտօվիլի ապա-  
րանին մէջ : Մըրիկը քիչ քիչ հանդարտեր էր ,  
եւ միայն հեռուէն ալիքներուն խուլ շառաչիւնը  
կը լսուէր , որ ծանր եւ տկար կերպիւ ծովեղեր-  
քին կը զարնուէին :

Տակօպէռ ու որբերն ապարանին առաջին  
դստիկոնը տաք եւ հանգիստ սենեակներու մէջ  
դրուած էին :

Ճալմա՝ ծանր վէրքերուն պատճառաւ վերի  
դստիկոնը չկրնալով փոխադրուիլ՝ գետնի վրայ  
սենեակ մը դրուած էր :

Նաւարեկութեան վայրկենին խեղճ մայր մը  
լալով իր զաւակն անոր գիրկը տուեր էր : 'Ի զուր  
փորձ փորձեր էր Ճալմա այն դժբաղդ մանկիկն  
անհրաժեշտ մահուան ձեռքէն կորզելու : Այս  
անձնութիրութիւնն իր շարժմանց արգելք ըլլա-  
լով , Հնդիկ երիտասարդը խորտուխաշմ եղեր  
էր ժայռերուն վրայ :

Ֆարէնկա՝ զինքն անոր բարեկամ հաւացը-  
նելով քովը կեցեր էր որտէս զի վրան հակէ :

Գաբրիէլ՝ քանի մը վայրկեան ջարմայի քով  
նստելէ եւ մխիթարութիւններ տալէ ետեւ՝ իրեն  
համար պատրաստուած սենեակը ելաւ . բայց Ռո-  
տէնի հրամանին համեմատ երկու ժամէն ճանբայ  
ելնելու խոստմանը չդրժելու համար՝ չուզեց ան-  
կողին մանել , այլ մինչեւ իր լոթերուն չորնալը՝  
լայն յենարանով մեծ թիկնաթոռի մը վրայ բազ-  
մած ննջեց՝ առաս կրտեկով լցուած վառարանի մը  
մօտ :

Այս սենեակը Տակօպէռին եւ երկու սրբե-  
րուն նստած սենեակներուն քովն էր :

Ռապա-ժօս , հուանականաբար կասկածի  
պատճառ մը չունենալով այս պարկեշտ ապարա-  
նին մէջ , Ռօղի եւ Պլանշի սենեկին դրան առջե-  
ւէն ելաւ , եւ քարոզչին սենեակը մանելով տաք-  
նալու համար գնաց անոր մօտը վառարանին առ-  
ջեւ տարածուեցաւ : Հաւատարիմ կենդանին  
թաթերն երկնցուցած եւ ցոռւկն ալ անսնց վրայ  
կրթնցուցած , այնչափ ցամաքային եւ ծովային  
ձախորդութիւններէ ետեւ երջանկաւէտ հան-  
գըստութիւն մը կը վայելէր . Յէ եւ չենք կրնար  
հաստատել թէ սովորաբար խեղճ ժօվիալը միտ-  
քը կը բերէր , բայց կրնանք զայն յիշելունշան  
մը համարիլ՝ անոր մեռնելէն 'ի վեր ամեն անդամ  
ճերմակ ծի մը տեսած տաեն վրան յարձակելու  
եւ խածնելու անզուսպ պէտք մ'զգալը , մինչ-  
դեռ առաջ որ եւ է դունով ծիերու ընաւ չէր  
դպչեր :

Քանի մը վայրկեան անցնելէ ետեւ , սենեա-

կին մէջի դոներէն մէկը բացուեցաւ , եւ երկու  
քոյրերը վախն 'ի վախը ներս մտան , Ասոնք քիչ  
մ'առաջ արթննալով՝ հաղուեր էին . բայց Տակօ-  
պէոի վիճակին վրայ սրտերնին դեռ անհանգիստ  
էր . թէ եւ մատակարարին կինն ասոնք իրենց  
սենեակը տանելէ ետեւ . քիչ մ'ետքը կրկին գա-  
ցեր իմացուցեր էր թէ գեղին բժիշկը զօրակա-  
նին վէրքը ծանր չէր գտեր : Այսու ամենայնիւ  
դարձեալ սիրտերնին չհանգչելով՝ իրենց սենեա-  
կէն դուքս կելնէին յուսալով որ ապարանին մար-  
դոցմէն մէկը տեսնեն , եւ Տակօպէոի վիճակին վը-  
րայ տեղեկութիւն մ'առանան :

Գաբրիէլի նստած հինաւուրց աթոռին ե-  
տեւի բարձր յենարանը դայն բոլորովին անտե-  
ռանելի կընէր ետեւէն : Որբերը տեսնելով որ Ռա-  
պա-ժօա աթոռին առջեւ հանգարտ պառկեր  
էր . կարծեցին թէ մէջը ննջողը Տակօպէո էր .  
ուստի ոտքերնուն ծայրին վրայ կոխելով կամա-  
ցուկ մ'աթոռին քով գացին , եւ նրչափ մեծ ե-  
ղաւ խեղճերուն զարմանքը երբոր տեսան որ  
Գաբրիէլն էր : Ապշած մնացին անշարժ . ոչ ետ  
երթալու կը համարձակէին եւ ոչ առաջ՝ վախ-  
նալով որ չըլլայ թէ արթնցընեն :

Քարոզչին երկայն ու խարտեաշ մաղերը չոր-  
ցած ըլլալով՝ բնականաբար պարանոցին եւ ու-  
սերուն բոլորտիքը գանգրեր էին , երեսին գու-  
նատութիւնը աթոռին թիկնարանը ծածկող մոյզ  
ծիրանեղոյն դամասկեան բեհեղին վրայ առաւել  
զգալի կերպով աչքի կը զարնէր : Գաբրիէլի գե-

զեցիկ երեսն այն միջոցին դառն ախրութիւն մը  
կը յայտնէր, որմէ կը հասկցուէր թէ կամ ձախորդ  
երազ մը կը տեսնէր, կամ արտին ախուր զգացում-  
ները ծածկելու վարժուած ըլլալով, առանց իր  
դիտութեանը քունին մէջ երեսին վրայ կը յայտ-  
նուէին : Բայց այն սրտակէղ տիսրութեան երե-  
ւոյթին հակառակ տակաւին դէմքն իր հրեշտա-  
կային քաղցրութեան անբացատրելինկարագիրը  
պահած էր . . . վասն զի վշտակիր զեղեցկու-  
թեան պէս սրտաշարժ բան չկայ .

Երկու աղջիկները միտհապոյն կարմրելով  
աչքերնին խոնարհեցուցին, եւ մէկմէկու երես  
նայելով՝ տատամսոտ ակնարկով մ'իրարու ցու-  
ցցին ննջեալ քարոզիչը :

« Քնացած է, քոյր իմ, ըստ Ռօդ կտմա-  
ցուկ մը, — Աւելի աղէկ . . . պատասխանեց  
Պլան, նոյնպէս կամացուկ մ'աչք ընելով Ռօդին .  
կընտնք աղէկ մը դիտել զինքը . . . — Ծովէն  
իր հետ հոս եկած ժամանակնիւ չէինք համար-  
ձակեր . . . : — Նայէ մէկ մը, քոյր իմ, որ-  
չափ քաղցր է դէմքը : — Ինձ կը թուի որ երազ-  
նուս մէջ տեսածնիւ է որ կըսէր թէ մեզ կը  
պաշտպանէր : — Այս անդամալ . . . ահա մեզ  
օգնութեան հասաւ : — Բայց գո՞նէ այս անդամ  
զինքը կը տեսնենք . . . : — Լիբսիքայի բան-  
տին մէջ . . . այն սարսափելի գիշերուան մէջ  
տեսնելնուս չնմանիր : — Այս անդամ ալ մեզ  
աղատեց : — Եթէ ինքը չըլլար . . . այս տու-  
աթու . . . անշուշտ ծովակուր կըլլայինք . . . :

— Սակայն . քոյր իմ , ինձ այնպէս կը թուի որ  
երազնուս մէջ տեսած ժամանակնիս երեսին վրայ  
անուշ լոյս մը կը ցոլար : — Այս . . . կարծես  
թէ աչքերնիս կը շլացրնէր : — Ասկէց զատ  
այսպէս տրտում չէր : — Վասն զի այն ժամանակ  
երեկինքէն կուգար . իսկ հիմա աշխարհիս վրայ  
է . . . : — Քոյր իմ . . . արդեօք այն ժամա-  
նակ ալ այս վարդագոյն սպին կար ճակտին բո-  
լորովիքը : — Ո՞հ , ոչ . . . եթէ ըլլար՝ ան-  
շուշտ կը տեսնէինք : — Եւ ձեռքերուն վրայի  
սպիներն ալ կը տեսնեն . . . : — Բայց եթէ վի-  
րաւորուած է , ուրեմն հրեշտակ չէ : — Ինչու  
համար չէ : քոյր իմ , եթէ շարիք մ'արդելու կամ  
մեզ պէս մահուան վտանգի մէջ ինկած մարդոց  
օգնութեան ճասնիլ ուղելով վիրաւորուած է :  
— Իրաւունք ունիս . . . եթէ իր պաշտպանած  
անձանց օդնութեան հասնելու համար ինքզինք  
վտանգի մէջ չդնէր՝ այսչափ գեղեցիկ չէր ըլ-  
լար . . . : — Ո՞հ , կուզէի որ աչքը բանար . . .  
— Ի՞նչ բարեսիրա եւ զորովալից նայուածք  
մ'ունի : — Ինչու համար արդեօք ճանրան եկած  
առեննիս մօրերնուս վրայ բնաւ խօսք մը չըրաւ :  
— Հետը մինակ չէինք . . . կերեւի որ չուզեր . . .  
— Հիմա մինակ ենք . . . աղաշենք արդեօք  
իրենքորպէս զի մեր մօրը վրայ խօսի . . . զ

Եւ զմայլելի սկարզմութեամբ մ'որբերն  
աչքովնին իրարու հարցուցին . իրենց շքնաղ  
դէմքը վարդի պէս կարմրեցաւ եւ կուսական  
կուրծքը մեղմով կը բարախէր իրենց սեւ շըր-

Հազդեստին տակ :

« Իրաւունք ունիս . . . աղաջենք իրեն . . . Ա՞հ, քոյր իմ, կը նայի՞ս սրտերնիս ինչպէս կը բարախէ, ըստ Պլանչ անտարակոյս ըլլալով իրաւամբ որ իր զգացածը նող ալ կըզգար, եւ աւելցուց . « Այս բարախումը նրչափ քաղցրէ . կարծես թէ երջանկութիւն մը պիտի գայմեղ : »

Երկու քոյրերը ոտքերնուն ծայրին վրայ կոխելով թիկնաթոռին մօտենալէ ետեւ՝ ծունկի վրայ եկան ձեռնամած, մէկը երիտասարդ քահանային տջ կողմը, միւսն ալ ձախ կողմը, եւ առեանելու էր ի՞նչ գեղեցիկ պատկեր մը ձեւացաւ : Իրենց սիրուն երեսները Գարրիէլին զարձունելով՝ անուշ եւ իրենց հնդետասամեայ դէմքին պէս թարմ աւաշով մը կամացուկ մ'ըսին անոր . « Գարրիէլ, մօրերնուս լրայօք խօսք մ'ըրէ մեղ . . . »

Այն առեն քարողիչը թեթեւ շարժում մ'ըրաւ, աչքը կէս մը բացաւ, եւ կէս քուն կէս արթուն իիճակին մէջ չկրնալով տնսածը լախելամտել, զմայլեցաւ մնաց Երկու շնորհալից զէմքերուն առջեւ, որք դեռ իրնն զարձած անուշութեամբ դինքը կը կանչէին :

« Ո՞վ է դիս կանչօղը, ըստ բոլորովին արթը ըննալով եւ գյուխը վերըընելով . — Մեք ի՞նք, մեք, Պլանչ եւ նող . »

Այն ժամանակ Գարրիէլ տեսնելով որ իր աղատած աղջիկներն էին, ինք ալ անոնց պէս կարմըրեցաւ :

« Ելէք կանգնեցէք, քոյրերս, ըստ, Աստուծմէ զատ ուրիշի առջեւ ծունկ չոքել չըլլար . . . . »

Որբերը հնազանդելով ոտքի վրայ ելան, եւ իրարու ձեռքէ բռնած քովը կեցան.

« Իմ անունս ուսիից դիտէք, հարցուց անոնց ժպտելով . . . — Ո՞հ, ի՞նչով, և կրնայինք մոռնալ . . . — Ո՞վ ըստ ձեղ թէ իմ անունս Գաբրիէլ է . . . — Դուք ըստ էք . . . . — Ե՞ս, — Այո, երբոր մօրնինուս կողմէն մեղ այցելութեան եկաք եւ ըսիք թէ նա ձեղ կը դրկէ որ միշտ սլահապանութիւն ընէք մեզ : — Ե՞ս, քոյրերս, ըստ քարողիչը բան մը չհասկընալով որբերուն խօսքերէն, կարծեմ թէ կը սխալիք . ևս այսօր առաջին անգամ է որ ձեղ կը տեսնեմ . . . . — Հասկա երազնուս մէջ որ կը տեսնուէինք, չէք յիշերառաջին անգամ Գերմանիոյ մէջ . . . ասկէց երեք ամառ չափ առաջ . . . . Աղէկ նայեցէք երեսնիս, որպէս ողի միտքերնիդ դայ, »

Գաբրիէլ չկրցաւ խնդալը բռնել աղջիկներուն պարզմառնութեանը վրայ, որք կուղէին որ իրենց տեսած երազը միտքը բերէ, եւ զարմանքը ըն աւելնալով հարցուց . « Երազնուդ միջ տեսնուեցանք : — Անտարակոյս . . . երբոր այն չափ բարի խրատներ կուտայիք մեզ : Ուստի երբոր ետքը վիշտ կրեցինք . . . բանտին միջ . . . ձեր խօսքերը միտքերնիս բերելով մխիթարուեցանք եւ սիրտ առինք : Դուք չէի՞ք որ մեղ բանտէն հանեցիք Այրսիքայի մէջ այն մութ դիշե-

բը՝ որ չեինք կրնար ձեր երեսը տեսնել: — Ա՞ս . . .  
— Զեղնէ դատ ով օգնութեան սլիտի դար մեղ  
եւ մեր ծերունի բարեկամին . . . մեք շատ ան-  
գամ կըսէինք անոր թէ դուք զայն ալ կը սիրէք .  
որովհետեւ ինքը մեղ կը սիրէ . բայց նա չեր ու-  
զեր հրեշտակներու հաւատալ: Ուստի այս առա-  
ւոտ վոռթորկին ժամանակ՝ դրեթէ բնաւ երկիւղ  
ջունէինք: Քեզ կ'սպասէինք: — Այս առաւոտ,  
այն, քոյրերս, Աստուած ինձ շնորհ ըրաւ ու ձեզ  
օգնութեան դրկեց: բայց ևս Ամերիկայէն կու-  
գայի, եւ երբէք Լիբրիքա դաշած չեմ: ուստի  
ձեզ բանաէն հանողն ես չեմ կրնար ըլլալ . . .  
Հսէք նայիմ, քոյրերս, յաւելցուց Գաբրիէլ բա-  
րեսիրս ժալիառվ մը, զիս ով կը կարծէք: — Բա-  
րի հրեշտակ մը՝ որ մայրերնիս երկինքէն դրկած  
է մեղ պաշտպանելու համար եւ արդէն քանի  
մ' անգամ երազնուս մէջ տեսած ենք: — Այրե-  
լի քոյրերս, ես տրուալ քահանայ մ'եմ . . .  
զիսպուածն այնպէս բերեր է՝ որ նմանութիւնն ու-  
նեցեր ևմ երազնուդ մէջ տեսած հրեշտակին,  
զոր միայն երազի մէջ կրնայիք տեսնել . . .  
վասն զի մարմնոյ աչօք տեսանելի հրեշտակ չի  
կայ: — Տեսանելի հրեշտակ չկայ մի, ըսին որ-  
բերը տրամութեամբ իրարու երես նայելով:  
— Հոդ չէ, սիրելի քոյրերս, ըստ Գաբրիէլ  
քաղցրութեամբ անոնց ձեռքը բռնելով, ե-  
րազներն՝ ինչպէս նաեւ ուրիշ ամեն բան՝ Աս-  
տուածակ կուգան . . . եւ որովհետեւ այդ ե-  
րազնուդ մէջ ձեր մօրը յիշտակը խառնուած:

էր . . . կրկնապէս փառք տուեց Սատուծոյ : Հ  
Այս միջոցին դռու մը բացուելով՝ Տակօպէտ  
ներս մտաւ :

Մինչեւ այն ժամանակ , որքերը՝ պարզամիտ  
փառասիրութեամբ և ինպինքնին հրեշտակապե-  
տէ մը պաշտպանեալ համարելով՝ չէին յիշած թէ  
Տակօպէոի կինն անտերունչ տղայ մ'իրեն որդե-  
քիր ըրեր էր որ Գաբրիէլ կը կոչուէր եւ քարոզից  
քահանայ եղեր էր :

Զօրականը՝ թէ եւ յամառութեամբ կը պըն-  
գէր թէ իր վերքը Սիմօն զօրապետին ըսածին  
պէս ճերմէ կերտ էր , գիւղին վիրարոյթէն խնամով  
նայուեր էր . սեւ կապ մը Տակախին կէոր ծածկած  
էր , որով դէմքին բնական խոժոռութիւնն աւել-  
ցեր էր . Երբոր դահլիճէն ներս մտնելով՝ տեսաւ  
որ անծանօթ մարդ մը Ռօղին ու Պլանշին ձեռքը  
մտերմաբար բռներ էր , զարմացաւ մնաց : Տա-  
կօպէոին այս զարմանքը դիւրաւ կը հասկցուի .  
վասն զի չէր գիտեր թէ աղջիկներն աղատողն  
եւ իրենալ օդնելու աշխատողն ան էր . Երբոր  
ինքը նաւարեկութենէն ետեւ ալիքներուն մէջ  
ծովածուի տառանելով ժայռերուն փաթթուեւ-  
լու կաշխատէր , խիստ անկատար կերպովնչ մա-  
րեր էր Գաբրիէլը՝ որ աղջիկները մահուան անո-  
զոք ճիրանէն կորզելէ ետեւ՝ իրեն ալ օդնելու  
ապարդիւն վորձեր ըրեր էր : Ետքն ալ երբոր  
որքերն ապարանին վարի դահլիճէն մէջ գտեր էր .  
արտին շարժումէն յոդնածութենէն ու վէրքին  
ցաւէն մարեր ինկեր էր , եւ այն ժամանակ աղ

Հեր կրցեր քարոզիչ քահանայն նշամարել : Ռւստին  
անծանօթ մարդու մ'այնովէս ընտանեքար աղ-  
ջիկներուն հետ խօսակցիլը տեսած ժամանակ՝ իր  
մոխրագոյն հաստ յօնքերը սեւ կապին ներքեւ-  
ինձոիլ սկսան : Բայց երբոր աղջիկները փաղեցին  
իր թեւերուն մէջ ինկան, եւ որդիական դդուտ-  
նօք զինքը փաղաքցեցին, բարկութիւնն իջաւ.  
բայց դարձեալ մերթ ընդ մերթ ծուռ ծուռ քա-  
րոզչին կը նստէր, որ այս մրջոցին ոտքի վրաց  
ելած ըլլալով երեսն աղէկ մը չէր տեսնուեր :

« Վէրքո ի՞նչովէս է, Տակովէռ, հարցուց  
Ռօդ կարեկցութեամբ, ըսին մեղ թէ երջանկա-  
բար վտանգաւոր չէր : — Շատ կը սաւի, յաւել-  
ցուց Պյանիշ : — Ոչ, որդիակներս . . . դեղին վի-  
րաբոյժն այսովէս դլուխս կապկալելով վաթթել  
ուղեց, դիմուս վրայ թուրի հարուտճներ անգամ  
ունենայի : այսակիսի վաթթայով չէին զարդարեր  
զիս . տեսնողը փակիկասէր ծերուկ մը պլատի կար-  
ծէ զիս . իմ վէրքո ճերմակ չէր մ'է եւ կուղեմ . . .

Զօրականը ձեռքը դլխուն կապին տարաւ :

« Մի դպչիր կապին, ըսաւ Ռօդ Տակովէռի  
ձեռքը բռնելով . այդպիսի տղայական դործ մը  
չվայլեր քու հասակիով : — Լաւ, լաւ, զիս մի  
յանդիմանէք . ինչովէս ուղէք այսովէս կընեմ, կա-  
պը չեմ համեր : »

Յետոյ որբերը դահլիճին մէկ անկիւնը տա-  
նելով կամացուկ մը հարցուցանոնց՝ աչքին ծայ-  
րովը երիտասարդ քահանայն ցուցընելով : « Ո՞չ  
է այս պարանը . . . որ իմներս մասմ ժամանաւ :

կը ա ձեր ձեռքը բռնած էք . . . քահանայի կը  
նմանի . . . ըսեմ ձեզ , որդեալիներս . . . ըզ-  
գուշացէք . . . ինչու որ . . . — Ասկէ զգու-  
շանանք , պոռացին Ռօղ և Պլանշ Գաբրիէլին  
նայելով , մտածէ անդամ մը որ եթէ ան չըլլար  
մեք այս վայրկենիս չէինք կրնար քեզ համբու-  
րել . — Ի՞նչ կըսէք , դոչեց դօրականն իր բար-  
ձրը հասակն ուղղելով և քահանային նայելով .  
— Այս մեր պահապան հրեշտակն է . յարեց Պլանշ  
— Եթէ առաւօտուն այս չըլլար . անշուշտ պիտի  
խեղուէինք ծովուն մէջ : — Այս է . . . ու-  
րեմն . . . այս է . . . որ . . . »

Տակօպէռ չկրցաւ աւելի խօսք մ'արտասա-  
նել . Վիրան ելած , աչքերը լցուած , քարոզչին քով  
վաղեց և աննկարադրելի երախտադիտութեամբ  
երկու ձեռքն անոր երկնցընելով ըսաւ . «Պարոն ,  
այս երկու տղայոց կիանքը ձեզ պարտական եմ  
. . . կը ճանչեմ պարտքիս մեծութիւնը . . .  
և աւելի բան մը չեմ ըսեր ձեզ . . . վասն զի ա-  
մեն քան այս կարմ խօսքիս մէջ կը բովանդա-  
կի . . . » Այս ըսելէ եաեւ յանկարծ Տակօպէռի  
յիշողութիւնն արխմանալով դոչեց : — Բայց կե-  
ցիք նայինք . . . երբոր եռ ժայռի մը վիաթթը-  
ւելու կաշխատէի որպէս զի կոհակները զիս չի  
քշին տանին , դուք չէլի՞ք որ ինձ ձնոք երկըն-  
ցուցիք . . . այն . . . ձեր խարտեաշ մազե-  
քը . . . ձեր թարմ երեսը . . . այո . . . հիմա  
կը յիշեմ . . . դուք էիք . — Դժբաղդաբար ,  
պարոն , ուժո կարելով՝ չկրցայ ձեզ բռնել , եւ

շտւելով տեսայ որ նորէն ծովն ինկաք . — Շնորհակալութիւնս ձեզ յայտնիլու համար քիչ մասնաջ ըսածէս աւելի բան մը չեմ ըսեր, կրկնեց Տակօպէռ սրտաշարժ պարզութեամբ . այս աղջիկներուս կեանքը աղատելով խմկեանքս աղատելէ աւելի մեծ բարիք մ'ըրած էք ինձ . . . ի՞նչ քաջութիւն . . . ի՞նչ սիրա . . . եւ ի՞նչ մատաղ հասակ . գրեթէ մանկամարդ աղջիան մը դէմք , յարեց զօրականն սքանչացմամբ : — Ի՞նչ կըսես, Տակօպէռ, դոչեց Պլանշ ուրախութեամբ, մեր Գարրիէլը քեզ ալ օդնութեան եկաւ: — Գարրիէլ , կրկնեց Տակօպէռ Պլանշի խօսքն ընդմիջելով եւ քահանային դառնալով . ձեր անունը Գարրիէլ է: — Այո , պարոն: — Գարրիէլ , կրկնեց զօրականը եւս քան զեւս զարմանալով . եւ քահանայ ալ էք , այնպէս չէ: — Այո , տարաշխորհաց քարողիչ քահանայ . — Ո՞վ մեծցուց ձեզ , հարցուց զօրականն առաւել եւս զարմանալով : — Պատուական եւ աղնուասիրա կին մը զորիբեր մայրերուն ամենէն լաւադայնը կը սիրեմու իլլյարդնմ . վասն զի ես լքեալ եւ անսէրունչ տղայ մ'էի , ան դթաց վրաս եւ բուն իր զաւկին սկէս ինսամեց . . . — Ֆրանսօպ Պօտուան է այն կնոջ անունը , այնպէս չէ , ըսաւ զօրականը յուղեալ սրսիւ: — Այո , . . . պարոն , պատասխանեց Գարրիէլ ինքն ալ զարմանալով . բայց ուսկէ դիտէք . . . → Զօրականի մը կին է : յարեց Տակօպէռ : — Այո , առաքինի զօրականի մը . . . որք քանչելի անձնուիրութեամբ մ'այս ժաման

իր կեսնքն աքսորի մէջ կանցունէ , կնոջմէն հեռու . . . զաւկէն հեռու , զոր լոմ բարի եղբայրու կոչել պատիւ կը համարիմ ինձ . . . . — Ակրիքօլու . . . կի՞նս . . . . Ե՞րբ զատուեցաք անոնց քովէն . . . . — Ա՞ն , դուք Ակրիքօլին հայրն էք եղեր : Ի՞նչ բարեբաղդութիւն . չեի գիտեր թէ տակաւին նրչափ պարտական եմ եղեր Աստուծոյ չորհակալ ըլլալու , ըստ Գաբրիէլ Ճիռքերն իրար կցելով : — Կի՞նս . . . զաւակու . . . ըստ Տակօպէռ դողդոջուն ձայնիւ , ի՞նչպէս են , կրնաք ինձ լուր մը տալ անոնց վրայ : — Ասկէց երեք ամիս առաջ առած լուրերս խիստ բարի էին . . . . — Ա՞ն , անչափ է ուրախութիւնս , դոչից Տակօպէռ , անչափ է . . . . »

Եւ հինաւուրց զօրականը չկրցաւ շարունակնել , զարմանքն ու սրտին վրդովումն իր խօսքերը կը խեղդէին . աւստի աթոռի մը վրայ իյնալով նտամաւ :

Այն ժամանակ Ռող եւ Պլանչ կրցան միտքերնին բերել իրենց հօրն այն նոտմակը՝ որուն մէջ Գաբրիէլ անուն սննաէրունչ որբի մը խօսք կը նէր , զոր Տակօպէռի իյնն առեր իրեն որդեղիր ըրեր էր : Աւստի մանկական անմեղ ուրախութեամբ ցնծալ սկսան :

« Մեր Գորրիէլը քուկդ է եղեր . . . մի եւ նոյնն է եղեր . . . ի՞նչ երջանկութիւն , դոչից Ռող : — Այո , սիրուն որդեալիներս , Ճիռն ալ է , իմս ալ է . ամենս ալ մէկ մէկ բաժին ունինք . . . . Ձետոյ Գաբրիէլին դառնալով ցնծութեամբ ը-

ամւ . « Զեռքդ ինձ տուր , քաջասիրտ աղմա .  
Ճեռքդ ինձ տուր . . . մի Դեղանար եղական  
զեմք գործածելու , որովհետեւ իմ Ակրիքօլս  
քու եղբայրդ է . . . »

— Ա՞հ , պարո՞ն , այդ որչափ քարեսրտու-  
թիւն է որ կը ցուցընէք ինձ . — Կարծեմ հիմա  
պիտի ոկտիս շնորհակալ խակ ըլլալ մեզ՝ այսչափ  
քարեսրտութիւն ընելէդ ետեւ . — Մայրագիրս  
իմացած է ձեր դալը , հարցուց Գաբրիէլ որպէս  
զի Տակօպէոի դովեստներուն առաջքն առնու .  
— Ասկէ հինդ ամիս առաջ գրած եմ իրեն , բայց  
մինակ պիտի գամ ըստ եմ . . . եւ պատճա-  
ռը . . . ետքը կը պատմեմ քեզ . Միթէ տա-  
կաւին Պրիզ-Միշ Փողոցը կը բնակի , ուր Ակրի-  
քօլս ծնած է . — Այս , հոն կը բնակի : — Ու-  
րեմն նամակս ստացած ըլլալու է : Լիբովիքայի  
բանտն եղած ժամանակս ալ կուզէի նամակ մը  
գրել , բայց հնար չեղաւ : — Բանտն եղած ժա-  
մանակնի՛դ մի . ուրեմն բանտէն կելնէք . — Այս ,  
Գերմանիայէն կուդանք՝ Ելալայէն ու Համալուր-  
կէն անցնելով : Շատ հաւանական է որ տակաւին  
Լիբովիքայի մէջ բանտարկեալ պիտի մնայի՝ եթէ  
անակնկալ դէպք մը վրայ դալով զիս չաղատէր ,  
այնպիսի դէպք մը՝ որուն համար ստանային  
հաւատալս կուդայ . . . բայց բարի ստանա-  
յին . . . — Ի՞նչ ըսել կուզէք , կազաչեմ , մեկ-  
նեցէք : — Դժուարին է ինձ մեկնել , վասն զի  
ես ալ չեմ կրցած հասկընալ . . . : Այս մանկա-  
ժարդները կը անսնեա , յարեց Ոօդն ու Պլանչը

ցուցընելով ժակատգէմ, այն տեսակ խնդիրներու մէջ ինքզինքնին աւելի շատգէտ կը համարէին, վասն զի անդադար կը կրկնէին . « Մեղօդ և նութեան համնողը հրեշտակապետն է . . . և Տակօպէռ, կը տեսնես հրեշտակապետին օդ և նութիւնը, դուն որ կըսէիր թէ մեր պաշտականութեան համար Ռապա-Ժօային վրայ առ ևելի վատահութիւն ունիմ . »

— Գաբրիէլ . . . ձեզ կ'սպասեմ . . . ըստ նոյն միջոցին հակիրճ ձայն մը՝ որմէ քարոզիչ քահանայն ցնցեցաւ . Տակօպէռ եւ որբերն յանկարծ գլուխնին այն կողմը դարձուցին . . . Ռապա-Ժօա ալ մրմուալ սկսաւ .

Այն ձայնը Պ. Ռոտէնին էր, որ նեղ անցքի մը մէջ բացուող դրան մ'առջեւ հանդարտ եւ անկարեկիր կանգնած արագ եւ սուրնայուածք մը կուղղէր զօրականին եւ երկու որբերուն վրայ :

« Ո՞վ է այս մարդը, հարցուց Տակօպէռ մէկէն 'ի մէկ անախորժ տպաւորութիւն մ'զդալով անոր վրայ, վասն զի, ինչպէս որ իրաւամբ կըսէր, անօր դէմքը տարօրինակ կերպիւ անհաճոյ երեւցաւ իրեն . — Ի՞նչ կուղէ քեզնէ, — Հետք պիտի երթամ, ըստ Գաբրիէլ տրաում եւ հարկադրեալ դէմքով . Յետոյ Պ. Ռոտէնի դառնալով . « Ներեցէք, հիմա կուգամ, ըստ : — Ի՞նչ, պիտի երթամ մի, ըստ Տակօպէռ ասլշեալ, զեռ հազիւ գտանք իրար : Ոչ, ոչ, երթալ չըլար . . . ես շատ ըսելիք ու հարցընելիք ունիմ քեզ . Փարիզի միասին կերթանք ուրախութեամբ : — Ան-

հընարին է կենալ . . . այս մարդն իմ մեծաւորս է ,  
սիտք է որ հնագանդիմ : — Քու մեծաւորդ է  
մի , ի՞նչպէս կրնայ ըլլալ , քաղաքացիի կերպա-  
րանք հազած է : — Եկեղեցական զգեստ հաղ-  
նելու պարաւորեալ չէ : — Բեհ ուրեմն , քանի  
որ համազգեստ չունի եւ ձեր արհեստին մէջ ալ  
ոստիկանութեան բանա չկայ , ճանքու դիր եր-  
թայ . . . : — Հաւատացէք , որ եթէ հոս կե-  
նալ հնարաւոր ըլլար , վայրկեան մը չէի վարա-  
ներ : — Իրաւունք ունիմ եղեր այս մարդուն  
կերպարանքէն չախորժելու , ըստ Տակօպէո  
քթին տակէն . յետոյ տխուր անհամբերութեամք  
մ'աւելցուց . « Կուղես որ ըսեմ իրեն թէ շատ գոհ  
կըլլանք եթէ ինքը մինակ կորսուի երթայ : — Կա-  
ղաչեմ , բան մը միշտէք , ըստ Գաբրիէլ , որով-  
հետեւ անօդուտ է . . . ես իմ պարտականու-  
թիւններս կը ճանչեմ . . . ես կամքի տէր չեմ .  
ինչ որ մեծաւորս կամի՝ այն կընեմ : Երբոր Փա-  
րիզ հասնինք , կուղամ ձեզ կը տեսնեմ , ինչպէս  
նաև մայրագիրս եւ Ակրիքօլ եղբայրս : — Թող  
այդպէս ըլլայ , ես ալ ժամանակաւ դինուորու-  
թիւն ըրած եմ , ստորակարգեալի պարտակա-  
նութիւնը կը ճանչեմ , ըստ Տակօպէո նեղացած  
սրտով . բաղդին դէմ համբերատարութիւն ցու-  
ցընելու է : Ուրեմն վաղուան յաջորդ առաւօ-  
տուն Պրիզ-Միշ փողոցը կը տեսնուինք , որով-  
հետեւ մեք ալ շատ չանցած ճանքայ պիտի ել-  
նենք , եւ վաղ իրիկուն Փարիզ կը հասնինք :  
Կերեւի որ ձեր մէջ ալ խիստ հրահանդ եւ կանո-

նապահութիւն կայ : — Այս , վերջին աստիճան  
խիստ , պատասխաննեց Գաբրիէլ ցնցուելով եւ<sup>1</sup>  
հառաջանք մը կոկորդին մէջ խեղղելով : — Օ՞՛հ ,  
համբուրէ զիս , եւ երթաս բարով . քիչ ժաման  
նակէն կը անսնուինք . . . քանիւչորա ժամը  
շուտով կանցնի : — Մնաք բարով . . . մնաք  
բարով . . . պատասխաննեց քարողիչն այլայ-  
լեալ ձայնիւ ծերունի զօրականին հետ պազու-  
ուելով : — Երթաս բարով , Գաբրիէլ , դոչեցին  
աղջիկներն ալ արտասուաթոր հառաջանօք :  
— Մնաք բարով : քոյրերս . . . ըստ Գաբրի-  
էլ , եւ դուրս ելաւ դնաց Ռօտէնի հետ՝ որ այս  
տեսարանին ոչ մէկ խօսքը կտմ պարագան չէր  
կորսնցուցեր :

Երկու ժամ ետքը , Տակօպէո եւ երկու որ-  
բերն ալ Քարտօվիլի ապարանէն մեկնելով Փարիզ  
կերթային՝ առանց զիսնալու թէ ջալմա՝ վէրքե-  
րուն ծանրութեան պատճառաւ՝ հոն կը մնար :

Խառնածին Յարէնկա՝ արքայազտւնին քով  
կեցաւ ըսելով թէ իր հայրենակիցը մինակ թու-  
ղուլ չէր ուզեր . . . :

Հիմա ընթերցողը տանինք Փարիզ՝ Պրիզ-Միշ  
փողոցը՝ Տակօպէոի կնոջ տունը :

# ՄԱՍՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Պ Ր Ի Զ — Մ Ի Շ Փ Ա Ղ Ո Ց Բ

---

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

ՏԱԿՕՊԵՈՒ ԿԻՆԸ

Նաւաբեկեալներուն Քարտօվիլի ապարանքը հիւրընկալութիւն գանելուն երկրորդ օրը հետեւեալ անցքը կանցնէր Փարիզի մէջ :

Պրիզ-Միշ փողոցը ձախող եւ տխուր երեսյթ մ'ունի . մէկ ծայրը Աէն-Մէրի փողոցը կենէ , միւսն ալ Փլօաթրի փոքրիկ հրապարակին եկեղեցւոյն քով : Այն կողմէն՝ Պրիզ-Միշ փողոցը՝ որ հազիւ ութ ոտնաչափ լայնութիւն ունի , երկու սեւ ցեխոտ եւ ճաթրտած պատերու մէջ կը գտնուի , որոց չափազանց բարձրութեան պատճառաւ օդէ ու լոյսէ զուրկ է : Հազիւ թէ ամառուան երկար օրերուն ժամանակ արեւը քանի մը ճառագայթներ կրնայ արձակել հոն : Ուստի ճմրան խոնաւ ցուրտերուն ատեն՝ սառնային եւ կծու մէդով մը ծածկուած է այս տեսակ մը նեղ երկայն եւ տղմայտակ հորը :

Ժամն իրիկուան ութը կար . փողոցի կանոդեղին ազօտ լուսովը՝ որուն կարմիր քոյլներն

հազիւ կրնային մէգին մէջ թափանցել , երկու մարդ՝ բարձր պատերէն մէկուն անկիւնը կեցած կը խօսակցէին .

« Վերջապէս , կըսէր մէկը . դուն վողոցին մէջ պիտի սպասես՝ մինչեւ որ անոնց Յ թիւ տունը մտնելը աեւնես : — Այդ որոշուած է արդէն : — Եւ երբոր ներս մտնելնին տեսնես , բոլորովին աներկմիտ ըլլալու համար Ֆրանսօպ-Պօտուան տիկնոջ բնակարանը պիտի ելնես : — Հարցընելու պատճառանօք թէ արդեօք հո՞ն կը բնակիսապատող գործաւորուհի կինը , և այս Պէն Պաքանալ մականուանեալ կնոջ քոյրը , այնպէս չէ . . . : — Այս , ճիշդ այդպէս . . . այդ ետքի կնոջ ուր բնակիլն ալնայէ որ Սապատողէն իմանաս , վասն զի շատ պէտք է մեզ . այս տեսակ կանայք թըռչնոց պէս բոյներնին կը թողուն , եւ այսպէս իր հետքը կորուսած ենք : — Անհոդ եղիք . . . ես ամեն ջանք ընելով Սապատողէն կիմանամքը ջնոջն ուր ըլլալը : — Քեզ ապահովութիւն տալու համար Քլօաթրին գիմացի գինետունը կըսպասեմ , եւ ետ դառնալուդ գաւաթ մը տաք գինի կը խմենք : — Գէշ շըլլար , ինչու որ վերջին աստիճան սեւ ցուրտ մը կայ այս դիշեր : — Աւելորդ է ըսելդ , այս առաւօտ մշտիկիս վրայ ջուրը սառեր էր , եւ ես ալ եկեղեցւոյն դուռը մոմիայի պէս փայտ կարած էի նստարանիս վրայ : Ո՞հ , աըղաս , օրհնած ջուրբաշխելու արհեստն ալ իր վուշերն ունի . . . : — Բարեբաղդաբար շահաւոր արհեստ է . . . : — Է՞հ , շուտ ըրէ , գնամ , բարի

յաջողութիւն . . . Յ թիւը մի մոռնար . ներկարարին խանութին քովի փոքրիկ ճանրուն մէջ :  
— Գիտեմ , գիտեմ . . . :

Այս ըսելով երկու մարդիկն իրարմէ բաժնուեցան . մէկը Քլօտթրի հրապարակը գնաց , եւ միւսը Սէն-Մէրի փողոցին կողմն երթալով փընտըռած տանը թիւը շուտով գտաւ : Այս առևնն ալ փողոցին միւս տուներուն պէս նեղ ու բարձր էր , եւ տիսուք ու խեղճ երեւոյթ մ'ունէր :

Այն վայրկենէն մարդն սկսաւ Յ թիւ տանը դրան առջեւ վեր վար պարտիլ : Տուներուն արտաքին տեսքը որչափ ախուր էր , մէջն ալ այնշափ գէշ ու ժահաբոյր էր . մանաւանդ Յ թիւ տունը սոսկալի կերպով հինցած ու զազիր էր : Պատերէն թորած ջուրը մութ ու ցեխոտ սանդուղներէն վար կը վազէր : Երկրորդ դստիկոնի սանդուղին գլուխը չոր խոտ տարածուած էր որպէս զի վեր ելնողն ոտքերը հոն մաքրէ . բայց այն խոտը՝ անասնոց աղրի պէտ վաելով առաւել կը սասակացընէր տանը մէջի աիրած գարշ հոտը , որ օդի պակսութենէն խոնաւութենէն եւ կոյանոցներու արաշանչութիւններէն յառաջ կուգար . սանդուղքին դագաթը փոքրիկ լուսամուտներ կային , որք հազիւ քանի մը աղօտ ճառագայթներ ներս կարծակէին :

Փարիզի ամենէն մարդաշատ թաղին այս գծուծ պաղ եւ վատառողջ տօներուն մէջ ընդհանրապէս դործաւորները կը բնակին՝ գրեթէ իրարու վրայ գիղուած . մեր յիշած տունն ալ այս

կարդէն էր :

Գետնի վրայի դստիկոնը ներկարար մը կը բը-  
նակէր : որուն գործարանէն բուրած նեխնալ հո-  
տերն առաւել եւս կապականէին տանն օդը :  
Անրի դստիկոններն աղքատ արհեստաւորաց ըն-  
տանիքներ եւ տան մէջ աշխատող գործաւորներ  
կը բնակէին : Չորրորդ դստիկոնին մէկ կողմնալ  
Տակօպէոի կինը կը բնակէր :

Այս նուաստ ընակարանը՝ որ սենեակէ մ'եւ  
խցիկէ մը կը բաղկանար . կանդեղով մը լուսա-  
ւորուած էր . Ակոփօլալ ձեղնայարկին մէջ խը-  
ցիկ մ'ունէր :

Սենեակին որմերը հին մօխրակոյն թուղթով  
մը պատած էին, որոց ճաթրանելէն տեղ տեղ  
թուղթն ալ պատուած էր : Փոքրիկ վարակոյր-  
ներ՝ երկաթէ բարակ գաւաղաններէ վար կախ-  
ուելով պատհանները գոցած էին : Դետինը ա-  
ղիւսով յատակեալ էր, որ փոխանակ մօմազօծ-  
ուելու ջրով լուսցուելուն համար իր աղիւսի  
դոյնը պահած էր : Սենեակին մէկ ծայրը ձոյլ եր-  
կաթէ կլոր վառարան մը կար, որուն մէջ սանով  
կերակուր կեփուէր : Դեղինովներկեալ ճերմակ  
փայտէ գղրոցի մը վրայ երկաթէ փոքրիկ տնակ  
մը դրուած էր, ճարտարութեան եւ երկայնմը-  
տութեան գեղեցիկ օրինակ մը, որուն ամէն մէկ  
մասնը Ակոփօլի ձեռքէն ելած եւ վարպետու-  
թեամբ իրարու յարմարցուած էին :

Պատին վրայ օրհնեալ տօսախներու ոստերով  
շրջապատած քրիստոս մը՝ եւ անարուեստ կեր-

ոլով նկարուած քանի մը պրոց պատկերներ՝ զօրականին կնոջ կրօնասիրութիւնը կը յայտնէին . Երկու պատուհաններու մէջ անդն ընկուղենիէ մեծ պահարան մը դրուած էր , զոր տարիները անցուցեր էին . Ութրեխտի կանաչ թաւիչով զարդարուած հին թիկնաթռու մը՝ զոր Ակրիքօլ առաջին անգամիր մօրն ընծայ տուած էր , քանի մը յարդաշէն աթոռակներ , և աշխատութեան անդան մը՝ որուն վրայ թանձր դորչ կտաւէ քանի մը պարկեր կային . ահա ասոնք էին աննեակին կարասիներ , որուն դուռը խարխլած ըլլալուն՝ լաւ չէր զոյտեր . Քովի խցիկին մէջ ալ խոհարանի վերաբերեալ և ուրիշ տնական քանի մը կարասիներ դրուած էին .

Այս բնակարանին նկարագիրը որչափ որ խեղճ և տիսուր թուի , ամեն արհեստաւորաց համար չէր , այլ ինչպէս ռամկօրէն կը սեն , ձեռքը բերանը հասնող սակաւաթիւները միայն կը քնային ունենալ այսպիսի բնակարան մը . վասն զի մահնակալին մէջ երկու անկողին , ճերմակ տաւաններ և ջեռուցիչ վերմակ մը կար . մեծ պահարանին մէջ ալ կտաւեղէններ կային . Ակրծալէս Տակօպէոի կինը միայնակ դրաւած էր այս աննեակը՝ որուննմաններուն մէջ ուրիշ պարկեշտ և աշխատասէր արհեստաւորներ իրենց բազմաթիւ ընտանեօքը միատեղ կալրին ու կը ննջեն . Եւ երջանիկ կը համարուին եթէ իրենց աղջիկներուն ու մանչերուն համար զատ զատ անկողիններ տննենան , եւ առաւել երջանիկ՝ եթէ անկողնի

ծածկոյթներէն կամ վերմակներէն մէկը դրասի  
դրած չըլլան Մօն ուր-Բիէթէ ըսուած տեղը :

Ֆրանսուազ Պօտուէն նստած էր երկաթէ փոք-  
րիկ վառարանին քովոր այն ցուրտ խոնաւ եւ լաւ  
շգոցուած սենեկին մէջ հաղիւ քիչ մը ջերմու-  
թիւն կը ծաւալէր, եւ իր Ակրիքօլ որդւոյն իրիկ-  
ուան կերակուրը կը պատրաստէր : Տակօպէոի  
կինը գրեթէ յիսուն տարու կար . կապոյտ ու վը-  
րան ճերմակ ծաղիկներով հնդիկ կտաւէ բանկոն  
մ'եւ կէս մէջքէն վար հաստ կտաւէ կարճ շրջադ-  
գեստ մը հաղած էր . գլուխը ճերմակ գտակ մը  
դրած եւ կղակին ներքեւէն կապած էր : Դէմքը  
գեղնած ու նիհար էր, բայց վայելուչ էր եւ կտ-  
տարեալ բարութիւն ու համբերատարութիւն  
ցոյց կուատար : Եւ արդարեւ այս կնոջ ալէս բարի  
ու քաջասիրտ մայր քիչ կը գտնուէր . աշխա-  
տութենէ զատ ուրիշ միջոց բնաւ չունենալով,  
իր ժրաշանութեամբը կարող եղեր էր ոչ միայն  
իր Ակրիքօլ որդին մեծցընել, այլ եւ երեսի վրայ  
ձգուած խեղճ գարբիէլն ալ զարմանալի քաջու-  
թեամբ քովն առնլով տածեր ու մեծցուցեր էր .

Իր թարմ հասակին մէջ՝ իր ապագայ առող-  
ջութիւնը շահաւոր վաստակի մը զոհեր էր՝ տաս-  
ներկու տարի չարաչար աշխատելով եւ ինքդինք  
շատ բաներէ անխնայ զրկելով . վասն զի գիշեր  
ցերեկ շարունակ բանելով կրցեր էր օրը մինչեւ  
երկուք ու կէս ֆրանք շահիլ (ներկայ ժամանա-  
կին հետ բաղդատելով վառաւոր բան), արով իր  
պաւակն ու որդեպիրը մեծցընելու կարող եղեր

էր : Տասներկու տարիէն ետեւ իր առողջութիւնը խանգարեցաւ եւ բոլորովին ուժէ ինկաւ . բայց գմնէ երկու որդիքը բանէ մը զուրկ չէին մնացած , եւ ինչ կրթութիւն որ ժողովուրդը կրնայ տալ իր որդւոց՝ ստացած էին . Ակրիքօլ՝ Պ. Ֆրանսուա Հարտիի գործարանը աշկերտութեան մտած էր . Գարրիէլ ալ կղերական դպրոց մը մտնելու կը պատրաստուէր Պ. Ռոտէնի յօժարավոյթ պաշտպանութեամբը , որ 1820էն 'ի վեր խիստ յաճախ կը տեսնուէր Ֆրանսուազ Պօտուէնի խոստովանահայր քահանային հետ . վասն զի Տակօպէոի կինը բարեպաշտ էր , եւ աղէտ ըլլալուն համար իր խոստովանահօր ջանքովը կոյր ջերմնոանդ մ'եղեր էր .

Այս կինն այն ընութիւններէն մէկն էր , որոց պաշտելի բարեսրտութիւնը պարզութիւնը եւ թաքուն մնացած մարտիրոսական անձնութիւնութիւնը երբեմն մինչեւ դիւցազնութեան կը հասնի . . . սուրբ եւ անխարդախ հոգիներ , որոց քով արտին բնազդումը խելքին տեղը կը լցընէ .

Ֆրանսուազ Պօտուէնի միակ պակասութիւնը կամ մանաւանդ իր կոյր միամտութեան միակ հետեւանքն էր անընկճելի յամառութեամբ հաւատալը թէ պարտական էր հնազանդիլ իր խոստովանահօր աղղեցութեանը , որուն շատ տարիներէ 'ի վեր վարժուեր էր . Այս աղղեցութիւնն այն աստիճան սուրբ եւ պատկառելի կնրեւէր իրեն , որ մարդկային որ եւ իցէ նկատում կարող չէր զինքն անոր հնազանդութենէն արդելու ,

Այս նիւթիս վրայ վիճաբանութիւն մեղած ժամանակ՝ անհնար էր այս պատուական կնոջ միտքը խախտել . իր ընդդիմութիւնը ոչ կիրք ունէր եւ ոչ բարկութիւն , այլ իր բնաւորութեանը պէս քաղցր եւ խղճմտանքին պէս հանդարտ էր , բայց միանդամայն եւ անդրդուելի էր անոր պէս .

Մէկ խօսքով , Ֆրանսուազ Պոտուէն այն բարի տգէտ եւ դիւրահաւան էակներէն մէկն էր , որք երբեմն առանց դիտնալու սարսափելի գործիք մը կրնան ըլլալ ճարտար եւ վտանգաւոր ձեռքերու մէջ .

Բաւական երկար ժամանակէ 'ի վեր իր վասառողջութեան եւ մանաւանդ աչքին տելարանալուն պատճառաւ ակամայ հանդիստ նստելու հարկադրուած՝ հազիւ կրնար օրը երկու երեք ժամ աշխատիլ . մնացեալ ժամանակը եկեղեցին կանցունէր :

Ֆրանսուազ քանի մը վայրկենէ ետեւ ոաքի վրայ ելաւ . սեղանին վրայ դրուած դորշ կտաւէ պարկերուն մէկ քանին վերցուց , եւ մայրական խնամով մ'իր որդւոյն ճաշի սպասները սեղանին մէկ կողմը շարեց : Գնաց պահարանէն կաշիէ քսակ մ'առաւ եւ մէջէն հին արծաթէ կլոր գաւաթ մ'ու նոյնպէս արծաթէ թեթեւ դրդալ մը պատառաքաղ մ'եւ դանակի մը հանեց , այնչափ մաշած ու բարակցած , որ դրդալին ծայրը դանակի պէտ սուր էր : Զանոնք սրբեց . կրցածին շափ շվիեց եւ իր որդւոյն պնակին քով շարեց . Այս աշուծաթեայ սպասները Տակօպէոի փեսայու .

թեան ընծայն ըլլալով, Ֆրանսուազի ամենէն  
ծանրադին կահերն էին ոչ միայն իրենց արժէքին՝  
այլ եւ այն յիշատակներուն համար՝ որոց հետ  
կապուած էին . ուստի որչափ արտառք թափած  
էր իսեղճ կինը՝ երբ քանի մ'անդամ հիւանդութե-  
նէ եւ անգործութենէ տառապելով՝ ստիպուեր  
էր տանիլ դրաւի դնել այն սպասները՝ որ իրեն  
համար նուիրական էին :

Յետոյ Ֆրանսուազ պահարանին վարի դարա-  
կէն շիշ մը ջուր եւ շիշ մ'ալ գինի հանեց՝ որուն  
երեք չորրորդ մասը միայն լցուն էր, եւ տարա-  
որդւոյն պնակին քով դրաւ . յետոյ կերակուրին  
մլայ հսկելու դնաց :

Թէպէտ Ակրիքօլ շատ ուշ շէր մնացած,  
բայց եւ այնպէս մօրը սիրան անհանդիստ ըլլա-  
լով՝ երեսը տիսրած էր : Աչքերուն կարմրութե-  
նէն կը հասկցուէր որ շատ լացեր էր :

Խեղճ կինն երկար եւ ցաւագին անստուգու-  
թենէ մ'ետեւ համոզուեր էր վերջապէս թէ իր  
աչքին տեսութիւնն օր քան դօր տկարանալով .  
քիչ ժամանակէն կարող չպիտի ըլլար նաև օրը  
երկու երեք ժամ աշխատելու :

Առաջ պատուական կար կարող մ'էր ճեր-  
մակեղենի . ետքը քանի որ աչքերը յոդնելով  
տկարանալ սկսան, բարակ կարը թողլով հաստ  
կարերու զբաղիլ սկսաւ, որով իր շահն ալ հա-  
մեմատաքար պակսեցաւ . վերջապէս այն ասախ-  
ճամն հասաւ որ բանակի համար պարկ կարել սկը-  
պաւ, որոց ամեն մէկը տասներկու ոտնաչափ

կար ունէր վրան , եւ հասին երկու ... (18 փա-  
րայի չափ) կ'ստանար՝ դերձանն ալ իր վրայ ըւ-  
լալով : Այս գործը շատ ծանր էր , որովհետեւ  
օրը հազիւ կրնար երեք պարկ կարել եւ հետեւ-  
աբար աւուրչէքը վեց սուխ կուղար :

Կը սարսափի մարդ երբոր մտածէ այն բաղ-  
մաթիւ թշուառ կանանց վրայ , որոց տեղարու-  
թիւնը , զրկումները , տարիքն ու հիւանդու-  
թիւնն այն աստիճան զիրենք ուժէ ձգած եւ  
առողջութիւննին խանդարած են , որ ձեռքեր-  
նէն եկած հանասլազօրեայ աշխատութեամբ հա-  
զիւ այս չնչին գումարը կրնան վաստըկիլ : Ուս-  
տի քանի որ ծերութիւնն ու հիւանդութիւնները  
նորանոր պիտոյքներ կաւելցընեն , շահերնին ալ  
նոյն համեմատութեամբ կը պակսի :

Բարեբաղդաբար Ֆրանսուազ իրեն արժանի  
նեցուկ մ'ունէր իր որդին . այս ընտիր գործա-  
ւորը՝ Պ . Հարտիի չնորհած վարձուց եւ շահուց  
արդար բաշխումէն օդուա քաղելով . օրը հինգ  
վեց ֆրանք կը վաստըկէր , այսինքն ուրիշ գոր-  
ծարանաց բանւորներէն կրկնապատիկ աւելի .  
ուրեմն եթէ մայրը բան մ'ալ չշահէր՝ կրնային  
երկուքն ալ բաւական հանգիստ ապրիլ :

Բայց խեղճ կինը՝ որ իր դարմանալի խնայո-  
ղութեամբ ինքզինք շատ պիտոյքներէ կը դըս-  
էր , ամեն օր անխափան իր թեմի եկեղեցին  
յաճախելէն'ի վեր անաւէր շոայլութիւն մը ձեռք  
առեր էր . Օր չէր անցներ որ մէկ կամ երկու պա-  
տարագ ըսել եւ կերոններ վառել չտար թէ ջա-

կօպէոի համար՝ որմէ երկար ժամանակէ ՚ի վեր  
բաժնուած էր, եւ թէ իր զաւկին հոգւոյն փըր-  
կութեան համար՝ զոր կորստեան ճանքու մէջ կը  
կարծէր : Ակրիքօլ այն աստիճան բարի եւ աղնիւ-  
ախտ մ'ունէր, այն աստիճան կը սիրէր ու կը  
պատուէր իր մայրը, որ երբէք տրառնջ մ'ըրած  
չէր թէ իր շաբաթականը (զոր ամեն շաբաթ ի-  
րիկուններն ամբողջ մօրը կը յանձնէր) մեծ մա-  
սամբ կարդաւորներուն ձեռքը կերթար : Քանի  
մ'անդամ Ակրիքօլ գորովալիր ակնածութեամբ  
գիտողութիւն ըրած էր իր մօրը թէ շատ կը ցաւի  
տեսնելով որ ջերմուանդական ծախքնու պատ-  
ճառաւ իր հասակին եւ առողջութեան պահան-  
ջած պիտոյքներէն ինքզինք կը զրկէր : Բայց  
ի՞նչ պատասխան կրնար տալ իր պատուական  
մօրը՝ երբոր արտասուալից աչօք կրսէր .

« Զաւակս, այն ծախքերը հօրդ եւ քու  
հոգւոյդ վրկութեան համար կը նեմ . »

Ակրիքօլ իր մայրն յարդելուն չափնաեւ ա-  
նոր խղճին համոզումն ալ յարդելով՝ բնաւ չէր  
ուզեր խնդիր յարւցանել եւ պատարագներուն  
ու կերոններուն իր ծեր հօրը ներկայ եւ ասլա-  
գայ վրկութեան մասին ունեցած ազդեցութեան  
վրայ վէճ բանալ : Ուստի կամայ ակամայ կը լը-  
ռէր՝ ցաւելով որ իր սիրելի մայրն իր վիավիաքա-  
ծին չափ բարեկեցութիւն չէր կրնար վայելն :

Դուռը կամացուկ մը զարնուելով, ֆրան-  
սօնդ պատասխաննց . « Մաէք » .

Եւ մէկը ներս մտաւ .

ՀԱ ՌԵՆ-ՊԱՐԱՆԱԼԻ ՔՈՅՐԸ

Ցակօպէոի կնոջ բնակարանը մտնողը դրեթէ առանեւութ տարեկան նկնահաստկ եւ վերջին աստիճան տձեւ օրիորդ մ'էր . առանց կառարեալ սապատող մ'ըլլալու , մէջքը կորայած , կրնակը կամարածեւ բարձրացած , կուրծքը խոռչացած , եւ գլուխն երկու ուսերուն մէջ ընկըղմած էր : Երեսը բաւական կանոնաւոր , բայց նրկայն , խիստ դժգոյն եւ ծաղկի : հիւանդութենէ կռտած , մեծ քաղցրութիւն եւ միանգամայն մեծ տիրութիւն կարտայայտէր : Կապոյտ աչքերը խելքով եւ բարութեամբ լի էին . Բնութեան մէկ զարմանալի կամահաճութեամբը՝ աշխարհիա ամենէն դեղեցիկ կինը կրնար նախանձիլ այն երկար ու գեղեցիկ թուխ մազերուն վըրայ՝ որ այս դժբաղդ օրիորդին գլխուն ետեւ թանձրահիւա դալարուած էր , Զեռքը հին դամքիւդ մը կար : Թէ եւ կերպարանքը խիստ աղքատին էր . հաղուստներուն մաքրութիւնն ու կոկիկութիւնը հնար եղածին չափ աղքատութիւնը կը ծածկէին : Այն ցուրտ եղանակին մէջ անորոշ գունով հնդիկ կտաւէ խեղճ շրջազդեստ մը հադած էր , որ յաճախ եւ շատ լուացուելուն համար սկզբնական դոյնն ու վրայի ծաղկենկարը բոլորավին կորուսեր էր .

Այս տարաբաղդ արարածին հիւանդու եւ համբերատար դէմքին վրայ ամեն ակակլ թշշ-ւառութեանց վշտաց եւ արհամարհանաց օպվո-ըոյթը նկարուած կերեւէր : Իր ախուր ծննդեան օրէն 'ի վեր մարդոց ծազրածութեանցը նշաւակ եղած էր . եւ որովհեանե՝ ինչպէս որ քսինք՝ մարմնով խիստ տձեւ էր , ռամկական եւ առա-կային մականուն մը դրեր էին վրան եւ զինքը և Սայէօ կը կոչէին . ռակայն այս անքաղաքա-վար մականունը՝ որ ամեն ժամանակ անօր տձե-ւութիւնը կը յիշեցընէր իրեն , այնչափ բնական բան մը կերեւէր կոչողներուն , որ ֆրանսուազ եւ Ալլիքօլ ալ՝ թէ եւ աւրիշներուն պէս ծող-րող ու արհամարհող չէին , ընդհանուր օպվորու-թեան հետեւելով նոյն մականունը կուտային ա-նոր :

Լա Սայէօ , որուն մեք ալ այսուհեանեւ այս անունը պիտի առնք , նոյն առն մէջ ծնած էր . ուր ջակօպէոի կինը քսան եւ աւելի առինէ 'ի վեր կը բնակէր , ուստի կրնայ ըսուիլ թէ Ալլիքօ-լի ու Գաբրիէլի հետ մեծցած էր :

Աշխարհիս վրայ կարգ մը խեղճ արարածներ կան՝ որք կարծես թէ ճակատագրէն թշուառու-թեան նախաստհմաննալ են . Լա Սայէօ դեղեցիկ քոյր մ'օւնէր , զոր մայրերնին՝ Բէրին Սօլիվօ՝ (սք-նանկացեալ խանութպանի մ'այրին) կոյր եւ ան-տեղի խանգաղատանօք կը սիրէր . իսկ իր տձեւ աղջկան հետ արհամարհանօք եւ խօտութեամբ կը վարուէր . ուստի խեղճ աղջիկը ֆրանսուազի

քով երթալով կուլար . նա ալ կը մխիթարէր ու  
կը քաջալերէր զայն , եւ միտքն զբաղեցընելու  
համար իրիկունները կարդալ եւ կար կարել կը  
սովորեցընէր :

Ակըիքօլ եւ գարրիէլ , իրենց մօրը կարեկ-  
ցութեան օրինակէն վարժուելով , վոխանակ ու-  
րիշ տղոց սկէս խեղճ աղջիկը ծաղրելու հետն իյ-  
նալու եւ շատ անզամակ ծեծելու , կը սիրէին  
կը խնամէին կը պաշտպանէին :

Լա Մայէօ տասնեւհինդ տարեկան էր եւ իր  
Սէ ֆիղա քոյրը տասնեւեօթն տարեկան՝ երբոր  
մայրերնին մեռաւ՝ նրկուքն ալ յետին աղքատու-  
թեան մէջ թողլով : Սէ ֆիղա խելացի ժրաջան եւ  
ճարպիկ աղջիկ մ'էր , բնութեամբ ալ քրոջմէն  
բոլորսվին տարբեր , այսինքն աշխոյժ վառվուն  
եւ զուարթ , որ կենանք եւ կենդանութիւն կը շըն-  
չէր , որ օդի շարժման եւ զուարծութեանց ալէտք  
ունէր : Սիրսն ալ քարի էր , քայց մօրն անխել-  
քութենէն քիչ մ'աւրուած :

Սէ ֆիղա՝ մօրը մեռնելէն ետեւ՝ քիչ մը ժա-  
մանակ Ֆրանսուազի խոհական խրատները մտիկ  
ըրաւ , ինքղինք սեղմեց , համբերեց , կար կա-  
րել սովորեցաւ , եւ քրոջը հետ տարի մը աշխա-  
տեցաւ , քայց աշխատութեան փոխարէն ստա-  
ցած վարձքն այնչափ չնչին բան մ'էր , որ այս  
գեղեցիկ մատաղ եւ վառվուն աղջիկը չկրնա-  
լով չքաւորութեան ցուրտի եւ մինչեւ իոկ ա-  
նօթութեան դիմանալ , եւ չորս կողմէն հրա-  
պոյրներն ու պայծառ խոսումներն ալ պակաս

Հըլլալով, (պայծառ խոսամունք ըսելով ուրիշ  
բան պէտք չէ հասկընալ՝ բայց եթէ անօթի չը-  
մնալ, ցուրաէն պատսպարուիլ, մաքրութեամբ  
հաղուիլ, եւ մութ ու վտառողջ [սցիկի] մը մէջ  
օրը տան եւ հինգ ժամ չարաչար աշխատելէ  
աղատիլ), Աէֆիզա փաստաբանի մը դրագըին  
հրապուրանաց ականջ կախեց եւ անոր հետ կապ-  
ւեցաւ. բայց ժամանակէ մ'ետեւ դրագիրը դին-  
քը թողլով հեռացաւ. այն ժամանակ աղջիկը  
խանութպան երիտասարդի մը հետ կապուեցաւ.  
բայց իր առջի սիրողէն տեսած օրինակին հետե-  
ւելովինք ալ զայն ձգեց՝ քաղքէ քաղաք պար-  
տող վաճառականի մը գործակալ դտաւ, քիչ մը  
ևտքը զայն ալ թողուց՝ ուրիշ տարփաւորներու  
յարեցաւ :

Կարճ խօսքով, մէկը ձգելով եւ միւսն առ-  
նըլով մէկ երկու տարուան մէջ Աէֆիզա՝ ուսա-  
նողներու, վաճառականաց գործակալներու եւ  
անոնց սիրուհեաց ընկերութիւններուն մէջ իբ-  
րեւ կուռք պաշտուիլ սկսաւ. այն աստիճան համ-  
բաւ սահացաւ ստորին կարդի կաքաւատանց մէջ  
իր կորուկ բնաւորութեամբը, արտակեղրոն մըտ-  
քովը, ամեն տեսակ զուարճութեանց համար  
ցուցըցած անխոնջ եռանդովը, եւ մանաւանդ  
իր յախուռն խնծղանօքը, որ իր ընկերակիցները  
միաձայն զինքը լա Ռէն Պաքանալ (Բաքոսեան  
թագուհի) անուանեցին. Աէֆիզա ամեն մա-  
սամբ ինքինք արժանի ցուցուց այս ժխորա-  
լից թագաւորութեան :

Այն ժամանակէն խեղճ լա Մայէօ իր մեծ քրոջըն երեսը շտեռաւ եւ հազիւ երբեմն անունը կը լսէր : Եաւ ցաւեցաւ զայն կորսնցընելուն վրայ . եւ ինք շարունակելով իր անդուլաշխառութիւնը , մեծ դժուարութեամբ շաբաթը չորս ֆրանք կը շահէր : Ֆրանսուազէն կար սովորելով , հասարակ մարդոց եւ զինուորաց համար հաստ կտաւէ շապիկներ կը շինէր տասներկու հատը երեք ֆրանքի : Կարել , եզերքը դարձընել , օծիքը յարմարցընել , մահեկաձեւ կտրել , օղակներ բանալ , կոճակներ կտրել , քիչ դործ չէր . ուստի օրը տառնուերկու կամ տասնեւհինգ ժամ աշխատելով ութ օրը տասնեւչորս կտմ տասնեւվեց շապիկ հազիւ կրնար կարել , որով լրարու վրայ շաբաթը չորս ֆրանք կը վաստընէր :

Թող չկարծուի թէ այս թշուառ աղջիկը բացառիկ կամ դիպուածական վիճակի մը մէջ կը գտնուէր . ոչ . . . հազարաւոր դործաւորուհիներ այն ժամանակ եւ մեր օրերն ալ աւելի բարձր վաստակ մը չունին : Ասոր պատճառն այնէ որ կանանց աշխատութեան վարձարութիւնը խիստ անիրաւ եւ բարբարոսական է . վասն զիգզիստ բաճկոն ձեռնոց եւ այլն եւ այլն կարող այր մարդոցմէ կրկնապատիկ պակաս կը վընձարուի կանանց , եւ այս ալ անշուշտ անոր համար որ կանայք ալ անոնց չափ կաշխատին , անշուշտ անոր համար որ կանայք աւելի տիար ու քնքուշ են , եւ շատ անդամ ծննդաբերութեամբ իրենց ուհառութ կը կրկնապատիկ :

Վերջապէս լա Մայէօ շարաթը չորս ֆրան-  
քով կապրէր . . . . Այն, կապրէր . . . այսին-  
քըն ամեն օր տասներկու կամ տասնեւհինդ ժամ  
շարաչար աշխատելէ եռեւ՝ անօթութինէ ցուր-  
տէ եւ թշուառութենէ շուա մը չմեռնելու չափ  
կապրէր յետին զրկման մէջ :

Գետամբ բառը ճշղիւ չբացատրեր այն շարու-  
նակեալ սարսավիելի չքաւորութիւնն այն ամեն  
բաներէ՝ որք Աստուծոյ սպարտեւած կեսնըն ու  
առողջութիւնն անխնառ պահելու համար ան-  
հըրաժեշտ են, այն է մաքուր օդ եւ բնակարան,  
բաւական ըլլալու չափ մննդարար ուանլիք եւ  
շեռուցիչ հագուստ :

Մահացած բառն աւելի լաւ կը բացատրէ այս  
էապէս իենսական բաներէն զրկումը, զորս ար-  
դար օրինօք կտապվարեալ աղք մը սլէտք է ան-  
պատճառ մատակարարէ ժրաջան եւ հաւատարիմ  
աշխատաւորներու, որովհետեւ քաղաքակըր-  
թութիւնը զայն զրկած է հողին վրայ ունեցած  
իրաւունքն, եւ խեղճին ծնած ժամանակունե-  
ցած միակ հայրենի ժառանդութիւնն իր բազուկ-  
ներն են :

Վայրենի մարդը քաղաքակըրթութեան բա-  
րիքներէն զուրկ է, բայց գոնէ լնքդինք ոնու-  
ցանելու համար՝ անտառաց կենզանիները օդին  
թաշունները գետերուն ձուկերը եւ երկրին պը-  
տուղներն իր տրամադրութեան ներքեւ են, եւ  
ինքդինք պատսպարելու եւ տաքցընելու համար  
անտառաց մեծամեծ ծառերը պատրաստեն :

Քաղաքակրթեալն այս աստուածային պարգևեաներէն զրկուած է. Քաղաքակրթեալը՝ որ սեփականութիւնը սուրբ եւ անբռնաբարելի կը ճանչէ, երկիրն հարստացրնող իր հանապազօրեայ տաժանելի աշխատութեանը փոխարէն իրաւունքունի բաւական վարձք մը պահանջելու՝ որպէս զի առողջ կերպով ապրի: Ապա թէ ոչ, միթէ ապրի՞լ է կեանքն ու գերեզմանն իրաբմէ բաժնող սահմանին ծայրը քաշքշուիլ: Եւ ցուրտի անօթութեան ու հիւանդութեան դէմյարաժամմաքառիլ:

Եւ որպէս զի տեսնուի թէ մինչեւ ուր կրնայ համիլ այս մահացումը, ուր մարդկային ընկերութիւնը՝ աշխատութեան արդարապէս վարձարուելուն վերաբերեալ խնդրոյ մասին ունեցած անդութ անհոգութեամբը՝ անողոքապէս ձգած է բիւրաւոր սլորկեչու եւ աշխատասէրէսկներ, ցուցընենք թէ խեղճ աղջիկ մը շաբաթը չորս ֆրանքով ինչպէս կրնայ առրիլ: Թերեւս այն ժամանակ սիրաերը կարեկցին այնչափ տարաբաղդ արարածոց վրայ՝ որք համբերութեամբ կը տանին այս սոսկալի վիճակիը: Վիճակ մը՝ որ մարդկութեան ամեն վիշտերն զղալու բաւական ըլլալիք կեանք մը միայն կուտայ անոնց:

Այո՞ . . . այսպիսի կեանք մը տանիլն . . . առաքինութիւն է . . այո՞ . այս կերպով կազմակերպեալ մարդկային ընկերութիւն մը՝ որ այսպական թշուառութեանց պատճառ կը լլայ կամ թոյլառութիւն կընէ, իրաւունք չունենար մե-

զադրելու այն տարաբաղդները՝որ ի՞նքինքնին  
կը ծախսն չէ թէ անառակութեամբ՝ այլ ցուրախ  
ու անօթութեան չդիմանալով :

Տեսնենք հիմա թէ այս աղջիկը շաբաթը  
չորս ֆրանքով ի՞նչպէս կապրէր :

Երեք քիլոկրամ (գրեթէ 2½ հօնայ) հայ  
ստորին տեսակէ 84 սանթիմ. երկու դոյլ ջուր  
20 սանթիմ. ճարպ եղան կամ խոզի (կարագիւ-  
ղը շատ սուղէ) 30 սանթ . հասարակ աղ 7  
սանթ . մէկ գրուան ածուխ 40 սանթ . մէկ լի-  
տըր ընդեղէն 30 սանթ . երեք լիտր դեանա-  
խընձոր 20 սանթ . մոմ 33 սանթ . առեղ դեր-  
ձան 25 սանթ . դումար 3 ֆրանք 9 սանթիմ :

Վերջապէս , ածուխը խնայութեամբ դոր-  
ծածելու համար՝ լա Սայէօ շաբաթը երկու կամ  
երեք անգամ միայն թան մը կեփէր չորրորդ դըս-  
տիկոնին սալայատակին վրայ վոքրիկ վառարա-  
նի մը մէջ , եւ մէկ օրը տաք՝ միւս օրը պաղ կու-  
տէր այն թանը :

Ուստի բնակարանի հագուստի և տաքնա-  
լու համար շաբաթը 90 սանթիմ կը մնար լա  
Սայէօ :

Բարեբաղդաբար խեղճ աղջիկը բացառիկ  
կացութեան մը մէջ կը դանուէր : Ակրիքօլ անոր  
չափաղանց դիւրաղպածութիւնը չվիրաւորելու  
համար դռնապանին հետ խօսեր էր , որ ձեզնա-  
յարկին մէջ տարին 12 ֆրանքի խցիկ մը վարձու-  
տուեր էր անոր : Այն խցիկին մէջ հազիւ անկողին  
մը աթոռակ մ'եւ սեղան մը կը սղմէր : Ակրի-

քոլ ալ 18 ֆրանք վճարելով՝ 30 ֆրանքի լցուցեր էր, որ էր խցիկին բուն վարձագինը։ Ասանկով լա Մայէօի հաղուստին եւ ուրիշ մանր ծախուց համար ամիսը 4 ֆրանք 70 սանթիմ կը մընար։

Իսկ այն բազմաթիւ գործաւորուհիները՝ որ լա Մայէօի չափ շահելով անոր բարդապատճեն մէջ չեն գտնուիր, երբոր ոչ բնակարան ունին եւ ոչ ընտանիք, կտոր մը հաց եւ քիչ մը կերակուր կը գնեն, եւ մէկ երկու առ տալով ընկերակցի մ'անկողին կը պատկին գ ծուծ սենեակի մը մէջ, ուր ընդհանրապէս հինդ վեց անկողին կը գտնուի։ մեծ մասն երիկ մարդոցմէ բռնուած, որովհետեւ անոնք առաւել շատոր են։

Այս, խեղճ՝ բայց պարկեշտ եւ մաքուր աղջիկ մը թէ եւ այսպիսի բնակակցութենէ մը կը զզուի։ բայց վերջապէս հարկադրեալ է յանձն առնուլ։ դիշերօթիկ սենեակ վարձու տուողը չի կրնար իր տանը սենեակները բաժնել եւ արանց ու կանանց յատկացընել . . .

Գործաւորուհի մը՝ իրեն յատուկ սենեակ մ'ունենալու համար՝ որչափ եւ աղջատին ալ ըլլայ՝ պէտք է գոնէ 30 կամ 40 ֆրանք կանխիկ վճարէ։ Արդ, ի՞նչպէս կարելի է այսչափ կանխիկ ստակ հանել շաբաթական 4 կամ 5 ֆրանք վարձքէն՝ որ հաղիւ իր հաղուստին եւ անօթութենէ չմեռնելուն կը բաւէ։

Ուրեմն հարկ է որ թշուառ աղջիկը կամ կինըն այս նողկալի բնակակցութիւնը յանձն առ-

նու , որով տմօթխածութեան բնազդումը քիչ  
քիչ կը բթանայ , եւ ողջախոհութեան բնական  
զգացումը՝ որ մինչեւ այն ժամանակ կրցեր էր  
անառակութեան հրապարակներու դիմանալ , ար-  
կարանալով , իր անտանելի վիճակը բարւոքելու  
միջոց մը կը աեսնէ մոլութեան մէջ եւ անձնա-  
ռուր կը լլայ . այն ժամանակ առաջին վաշխա-  
ռուն կամ շահագէտը՝ որ իր աղջկանց համար  
գտահարակուհի մը կրնայ բռնել , կ'սկսի պոռալ  
ու դանդատիլ թէ ժողովրդեան զաւկըները գլ-  
խէ ելած ու վարքերնին ապականած է :

Բայց այս գործաւորուհիները՝ որչափ եւ  
խղճալի վիճակի մէջ են՝ տակաւին երջանիկ կը  
համարսւին եթէ միշտ գործ գտնեն բանելու :  
Վասն զի կրնայ մէկը մտածել թէ ի՞նչ սարսա-  
փելի վիճակի մէջ կիյնան եթէ մէկ կամերկու օք  
անդործ մնան , եթէ հիւանդութիւն մը դայ վը-  
րանին , հիւանդութիւն՝ որ զրեթէ միշտ իրենց  
կերակրոյն անբաւականութենէն կամ գէշու-  
թենէն , օդի՝ խնամոց՝ եւ հանդստութեան պա-  
կառութենէ յառաջ կուդայ , հիւանդութիւն՝ որ  
շատ անդամ հիւանդանոցի մը մէջ խնամուելու  
շնորհին արժանանալու չափ ծանր եւ վասնդա-  
ռոր չըլլար , բայց զանոնք վերջին աստիճան տկա-  
րացընելով՝ աշխատութենէ կարգելու :

Այն ժամանակ ի՞նչ կը լլան այն ողորմելինե-  
րը : Ստուգիւ մարդուս միտքը կը վարանի այն-  
պիսի սրտակառք պատկեր մ'երեւակացելու :

Այսափ վշտաց եւ շատ անդամ ալ մոլու-

թեանց միակ եւ զարհուրելի աղբիւրը՝ այն է վարձուց անբաւականութիւնն՝ ընդհանուր է մանաւանդ կանանց համար . եւ հոս խնդիրը մասնաւոր կամ անհատական թշուառութեանց վրայ չէ , այլ այնպիսի թշուառութեան մը վրայ է որ ժողովրդեան ամբողջ կարդեր կը տառապեցընէ : և Սայէօի վրայ ընելիք նկարագիրնիս՝ ֆարիզի մէջ շաբաթը կ ֆրանքով ապրելու ստիպուած հաղարաւոր մարդկեղէն արարածոց բարոյական եւ նիւթական վիճակն իր մէջ կը բովանդակէ :

Խեղճ դործաւորուհին՝ առանց իր դիտութեան Ակրիքօլի առատասրտութենէն դասձ օդնութեամբն ալ տակաւին մեծ նեղութեամբ կապրէր , իր արդէն տկար առողջութիւնը՝ քաշած տառապանքէն բոլորովին խանգարեր էր . եւ թէսլէտ Ակրիքօլի ըրած թեթեւ զոհողութիւնը չէր դիտեր , սակայն չափազանց փափուկ ըղղացմամբ մ'իր վասաակն իրօք եղածէն աւելի ցուցընել կը ջանար , որպէս զի իրեննալաստ կամ ծառայութիւն մ'ընելու առիթ չտայ , որն որ կրկնապէս պիտի վշտացընէր զինքը , նախ անոր համար որ Ֆրանսուազի եւ որդւոյն նեղ վիճակը գիտէր , եւ երկրորդ անոր համար որ իր բնական գիւրազդածութիւնը պիտի վիրաւորէր . զիւրազդածութիւն մը՝ որ կրած կսկիծներովն ու անթիւնուաստութիւններովն առաւել փափկացած էր :

Բայց , հազուադէալ բան , այս աճեւ մարմինը՝ սիրող ու ազնիւ հոգի մ'եւ մշակեալ միաք մը

կը կրէր , մշակեալ մինչեւ 'ի բանաստեղծութիւն . փութանք աւելցընել թէ այս զարմանալի երեւոյթն՝ Ակրիքօլ Պօտուէնի օրինակին արդիւնքն էր , որուն վրայ բանաստեղծական քնազդումը բնականաբար յայտնուեր էր :

Խեղճ աղջիկն առաջին խորհրդականն եղեր էր նորատի երկաթաղործին գրական փորձերուն , եւ երբոր Ակրիքօլ հասկըցուցեր էր անոր թէ ցերեկուան տաժանելի աշխատութենէն ետեւ անպատմելի հաճոյք եւ հեշտութիւնն մը կ'զգար բանաստեղծական մտածութիւններէ , գործաւորուհին ալ իր բնական ուշիմութեամբն զգացեր էր որ այն զբաղմունքն իրեն ալ շատ օգագար կրնար ըլլալ , քանի որ միայնակ եւ արհամարհեալ էր :

Օր մը՝ Ակրիքօլ իր շինած մէկ տաղաչափութիւնը կարդալով անոր , մեծ եղաւ զարմանքը երբոր Լա Մայէօ ալ կարմրելով թոթովելով եւ վախն 'ի վախը ժպտելով տաղաչափութիւն մը հանեց կարդաց անոր :

Աղջկան շինած տողերը թերեւս չափի ուներդաշնակութեան կողմանէ պակասաւոր էին , բայց պարզ եւ բարեկամի մը սրտին աւանդուած գողտրիկ ողբի մը պէս սրտաշարժէին . . . . Այն օրէն 'ի վեր Ակրիքօլ եւ Լա Մայէօ մէկ մէկուխորհրդական եւ քաջալեր էին . բայց Ակրիքօլէն զատ ոչ ոք իմացաւ Լա Մայէօի բանաստեղծական փորձերը . ընդհակառակն խեղճ աղջիկն

իր անընտել երկչուութեանը պատճառաւ տըխ-  
մարի տեղ գրուած էր :

Հարկ էր որ այս տարաբաղդ աղջիկը վեհ եւ  
զեղեցիկ հոգի մ'ունեցած ըլլար , վասն զի իւր  
ծածուկ մ'նացած երգերուն մէջ նրբէք իր ծախող  
վիճակին վրայ բարկութեան կամ տաելութեան  
խօսք մը չէր գտնուեր , այլ տխուր՝ բայց քաղցր,  
յուսահատ՝ բայց համբերատար ողբեր էին , մա-  
նաւանդ իրեն պէս տղեղութեան ու թշուառու-  
թեան կրկին բեռանց ներքեւ ճմելու դատա-  
պարանալ ամեն դժբաղդ էակաց վրայ անսահման  
դորովյ վշտագին համակրութեան եւ հրեշ-  
տակային դթութեան աւաշներ էին :

Սակայն շատ անդամ զեղեցկութեան վրայ  
ալ պարզ եւ անկեղծ զմայլում մը կը յայտնէր ,  
եւ ո՞մ ալ առանց նախանձու եւ դառնութեան ,  
ինչպէս որ արեւուն փառաւոր պայծառութեանը  
վրայ կ'զմայլէր :

Բայց , աւաղ . . . լա Մայէօի տաղաչա-  
փութիւններէն շատերն Ակրիքոլ տեսած չէր եւ  
երբէք չպիտի տեսնէր . նորատի երկաթագործը  
թէ եւ զեղեցիկ չէր , բայց այրական եւ ան-  
կեղծ դէմք մ'ունէր , քաջութեանը չափ բարի  
էր , աղնիւ եռանգուն եւ վեհ սիրտ մը , հազուա-  
գիւտ խելք մ'եւ քաղցր ու անկեղծ զուարթու-  
թիւն մ'ունէր :

Աղջիկն անոր հետ մեծնելով սիրեց զայն  
ինչպէս որ կրնայ սիրել ապերջանիկ տրարած մը՝  
որ ծաղրելի ըլլալու երկիւղով իր սէրը սրտին խո-

րոցը մէջ թաղելու կը հարկադրի . . . . Այս  
զգուշութեան եւ այսխորին ծածկապահութեան  
հարկադրուելով՝ լա Մայէօ ջանք չըրաւ այս սէ-  
րէն խուսափելու . Եւ ինչու համար խուսափէր .  
ով պիտի կրնար դիտնալ : Ակրիքօլի վրայ ունե-  
ցած եղբայրական սէրը բաւական էր անոր վրայ  
ունեցած համակրութիւնը մեկնելու . այս պատ-  
ճառաւ երբոր 1830ի յեղափոխութեան միջոցին  
Ակրիքօլ արիաբար կռուելով վիրաւորուած ար-  
իւնուշտ տուն բերուեցաւ , լա Մայէօի աղիո-  
ղորմ հեծութիւններուն վրայ ոչ ոք զարմացաւ :

Վերջապէս Ակրիքօլ ալ ամենուն պէս այս  
զգացման երեւոյթէն խարուելով՝ չկրցաւ կառ-  
կածիլ թէ լա Մայէօ սիրահարած էր իրեն : Ահա  
այս վիճակին եւ պարագաներուն մէջ էր այն աղ-  
քատին կերպարանքով աղջիկը՝ որ Ֆրանսուազի  
սինեակը մտաւ երբ աղնիւ կինն իր որդւոյնընթ-  
րիքը սլատրաստելու կ'զբաղէր :

« Դուն ես , խեղճ Մայէօն , ըստ անոր , այս  
առաւօտ քեզ չտեսայ , հիւանդ էիր արդեօք ,  
եկո զիս համբուրէ : »

Աղջիկը համբուրեց Ակրիքօլի մայրը եւ ը-  
ստ .

« Անպատճառ լմննալիք զործ մ'ունէի , տի-  
կին , եւ չուղեցի ժամանակ կորսնցընել . դեռ  
հիմա լմցուցի . եւ պիտի երթամածուխ գնեմ .  
դուք ալ բանի մը պէտք ունի՞ք : — Ոչ , աղջիւ-  
կըս , շնորհակալ եմ . բայց կը տեսնես սրախս մն-  
հանգստութիւնը . ժամն ութուկէար դնաց՝ դեռ

Ակրիքօլս չեկաւ : Յետոյ հառաջելով աւելցուց .  
ինձ համար զաւակո հոգին կը հանէ աշխատելով .  
ոհ, շատ դժբաղդ եմ, խեղճ Մայէսոս, աչքերս բո-  
լորովին տկարացած են . եթէ քառորդ մը դործի  
զրադիմ, աչքս բնաւ չտեսներ . մինչեւ անդամ  
այս պարկերը քառորդէ մ'աւելի չեմ կրնար կա-  
րել . ուստի զաւկիս բեռ ըլլալուս վրայ սիրաս կը  
տրորի : — Ա՞հ, տիկին Ֆրանսուազ, եթէ Ակրի-  
քօլ այդ խօսքդ լսէր . . . . — Գիտեմ, սիրելի  
զաւկիս խելքն ու միտքն իմ վրայ է . ասոր հա-  
մար սրտիս ցաւն աւելի կը դառնանայ : Ասկէց  
զատ՝ միշտ կը մտածեմ թէ զիս մինակ չթողլու  
համար հրաժարած է այն հանդստութենէն՝ զոր  
իր ընկերները կը դանեն իր ազնիւ եւ պատուա-  
կան վարպետին՝ Պ . Հարտիի՝ տանը մէջ : Փոխա-  
նակ հոս խեղճ ձեղնայարկի մը մէջ բնակելու .  
ուր կէս օրին հազիւ քիչ մը լոյս կըլլայ, դործա-  
րանին միւս դործաւորաց պէս քիչ ծախքով լու-  
սաւոր օդաւէտ եւ ձմեռը լաւ տաքցած ոենեակ  
մը կունենայ պարտէղներու վրայ նայող, որ իր  
սիրած ըանն է . այն ժամանակ դործարանէն հոս  
երթեւեկելու աշխատութենէն ալկաղատի . ին-  
չու որ դործարանը ֆարիզէն դուրս ըլլալով՝ ա-  
ռաւօտ իրիկուն երթալ գալը դիւրին չէ : — Բայց,  
տիկին Պօտուէն, այդ յոդնութիւնը կը մոռնայ  
զաւակդ՝ երբոր իրիկունը դոնէն ներս մտնելուն  
պէս քեզ կը համբռորէ . ասկէց զատ դիտէ որ իր  
հոս ծնած ըլլալուն համար այս տունը սիրելի է  
քեզ : Կարծեմ թէ Պ . Հարտի առաջարկեր՝ էր

քեզ որ ընակութիւնդ Բլէսիս փոխադրելով ,  
գործաւորաց յատկացեալ տանը մէջ ընակիս Ակ-  
րիքօլի հետ : — Այս , աղջիկս , բայց այն ժամա-  
նակ այս թեմէն բաժնուիլ հարկ պիտի ըլլար ,  
եւ չէի կրնար : — Բայց ահա , աիկին Ֆրանսու-  
ադ , Ակրիքօլ կուդայ , անոր ձայնն է , ըստ  
Լա Մայէօ կարմրելով :

Արդարեւ լիաճայն քաղցր եւ ուրախալի երգ  
մը հնչեց սանդուղքին կողմէն :

« Գոնէ լալս չտեսնէ , ըստ բարի մայրն աշ-  
քը սրբելով . այնչափ աշխատութենէ ետեւ զաւ-  
կիս հանգստանալու ժամն այս է , պէտք չէ որ  
վրդովեմ : »

---

### Գ.ԼՈՒԽ Գ.

#### ԱԿՐԻՔՕԼ ՊՕՏՈՒԷՆ

Երկաթագործ քանաստեղծը քսանեւչորս  
տարեկան կայտառ եւ կորովի երիտասարդ մ'էր՝  
արեւէն սեւցածի պէս թխորակ գունով , սեւաչ-  
ուի , սեւահեր , արծոունդն , համարձակ ան-  
կեղծ եւ նշանաւոր դէմքով . Տակօպէոի հետնը-  
մանութիւնն առաւել զդալի էր՝ ժամանակին  
սովորութեան համեմատ ունեցած հաստ ընչայ-  
քովն եւ միայն կղակը ծածկող սրածայր մորու-  
քովը . իսկ այտերը կղակին անկիւնէն մինչեւ  
քունքն ածիլուած էին : Զիթագոյն թաւիշէ աա-

փառ մը . կապոյտ՝ բայց դարբնոցին մուխէն քիչ  
մը դեղնած շապկաձեւ կարճ վերարկումը , ջղալից  
պարանոցին շուրջն անհոգութեամբ կապուած  
սեւ փողպատ մը , նեղ պահպանակով փոքր դըւ-  
խարկ մը , տհա այս էր Ակրիքօլի՝ կերպարանքը :  
Մէկ բան մը միայն իր աշխատութեան զգեստնե-  
րուն հետ տարօրինակ հակապատկեր մը կը ձե-  
ւացընէր , այն էր մայդ ծիրանեգոյն թերթերով եւ  
արծաթափայլ միջուկով մեծ եւ դեղեցիկ ծաղիկ  
մը՝ զոր ձեռքը բռնած էր :

« Բարի իրիկուն , մայրիկ . . . բաւ Ակրի-  
քօլ ներս մտնելով եւ ուղղակի մօրը քով երթա-  
լով ու զայն համբուրելով : Յետոյ դլխովը բարե-  
կամական ակնարկ մ'ընելով լա Մայէօի , աւել-  
ցուց ոքարի իրիկուն , փոքրիկ Մայէօս : — Ինձ  
կը թուի որ այս իրիկուն շատ ուշ մնացիր , որդ-  
եակո . . . բաւ Ֆրանսուազ դէպ ՚ի վառարանը  
երթալով ուր որդւոյն կերակուրը կը տաքնար .  
սիրտս անհանգիստ ըլլալ սկսեր էր . . . — Ինձ  
համար կամ խմ կերակրիս համար անհանգիստ ըլ-  
լալ , սիրելի մայրիկ . բաւ Ակրիքօլ դուարթու-  
թեամբ . հա , հա . . . չես ուղեր ներել որ ինձ  
համար պատրաստած փոքրիկ ճաշդ ուշ մնայ-  
վախնալով որ կը պաղի կամ կաւրուի . . . այդ-  
չափ որկրաման ես , մայրիկ . . . :

Այս ըսելով Ակրիքօլ վերստին համբուրել  
ուղեց իր մայրը :

« Բայց հանգիստ թող զիս . . . անիրաւ-  
տղայ , սատանայ մի՛ ըլլար , վառարանը կործա-

նէի պիտի : — Իրամւ կըսես, մայրիկ. գէշ բան կըլ-  
լարայդ . կերակրիդ հոտը խիստ անուշ բռներ  
է . նայիմ ինչ է . . . . — Ոչ . չըլլար, սպասէ քիչ  
մը . . . . — Գրաւ կը դնեմ որ խողի ճարպով  
դետնախնձոր է , զոր ես շատ կը սիրեմ : — Շա-  
քաթ օրով այնպիսի բան կերպուի , այնպէս չի ,  
ըստ Ֆրանտուալ մեղմ յանդիմանական ձայնով\*:  
— Իրաւունք ունիս , ըստ Ակրիքօլ և Յայէօի  
երեսը նայելով եւ անմեղ ժպիտ մը վոխանակելով  
անոր հետ : — Բայց աղէկ միտքս ձդեցիր այսօր  
շաբաթ ըլլալը , մայր իմ , յաւելցուց Ակրիքօլ  
առ սա շաբաթականս : — Շնորհակալ եմ , տղաս,  
պահարանը զիր : — Շատ աղէկ , մայր իմ : — Ա՛հ,  
Աստուած իմ , ըստ յանկարծ գործաւորուհի աղ-  
ջիկը՝ երբ երիտասարդն ստակը սկահարանը գը-  
նելու վրայ էր , այդ ի՞նչ դեղեցիկ ծաղիկէ ձեռ-  
քը , Ակրիքօլ . այդպիսի ծաղիկ երբէք տեսած  
չունէի , մանաւանդ ձմեռ ժամանակ . . . նայե-  
ցէք անդամ մը , տիկին Ֆրանտուալ : — Է՛ , մայր  
իմ , դեղեցիկ ծաղիկ չի , ըստ Ակրիքօլ մօրը  
քով երթալով որպէս զի ծաղիկը մօտէնցուցընէ:  
նայեցէք զմայլեցէք եւ մանաւանդ հոտուե-  
ցէք , վասն զի ասանկ անուշ ու հաճելի հոտ չի  
կրնար ըլլալ , կարծես թէ նարնջի ծաղկին եւ վա-  
նիլիայի հոտերն իրարու հետ խառնուեր են :  
— Յիլաւի , տղաս , շատ անուշ հոտ մ'ունի , եւ

\* Եւրոպայի ջերմեռանդ կաթոլիկները շա-  
բաթ օրերը պահէք կը բռնեն :

ի՞նչ գեղեցիկ ծաղիկ մ'է , ըստ Ֆրանսուազ ըղմայլելով . ուսկից դատար այդ : — Գառաջ մի , սիրելի մայրիկ , միթէ կը կարծեսթէ Սէնի արուարձանէն Պրիզ-Միշ փողոցն եկողն այսպիսի բաներ կը դժոնէ , ըստ Ակրիքօլ : — Ի՞նչողէս ձեռքդինկաւ ուրեմն , ըստ Լա Մայէօ Ֆրանսուազի պէս հետաքրքրութեամբ : — Խմանալ կուղէք , ուրեմն հետաքրքրութիւննիդ դոհ ընեմ , որպէս զի այսչափ ուշ դայուս պատճառն հասկընաս , մայր իմ . ասկէց զատ ուրիշ դէպք մ'աէ պատճառ եղաւ ուշանալուս : Կարծես թէ արկածներու իրիկուն մ'է . . . . Երբոր արագաքայլ տուն կուգայի , Պապիլոն փողոցին անկիւնը հասած ժամանակս մեղմ եւ ողբածայն հաշխւն մը լսեցի : Գեռ մութը կոխած չէր : Տեսայ որ գեղեցիկ էդ շնիկ մ'էր ձեռքիս մեծութեամբ , ուեւ ու փայլուն վարսերով եւ կախուած ականջներով որոց երկայնութիւնը մինչեւ թաթերուն կը հանէր : — Անտարակոյս կորսուած ըլլալու էր , ըստ Ֆրանսուազ : — Այս , բռնեցի խնդն փոքրիկ կենդանին՝ որ ձեռքերս լիղել սկսաւ : Պարանոցը մետաքսեայ կարմիր լայն ժապաւէն մը կար մեծ ծոպով մը կապուած , բայց վրան անուն մը կամ նշան մը չկար որպէս զի տէրն ով ըլլալը հասկընայի . ժապաւէնին տակը նայելով փոքրիկ մանեակ մը տեսայ ոսկիէ կամ ոսկեզօծ արծաթի շըլթայներէ հիւսուած եւ մէջ տեղը նոյն մետաղէն փոքրիկ պնակիտ մը : Ծխատուփէս ծծմբառ մը հանեցի , եւ անոր լուսովը նայելով՝ պնակիտին վը-

բայ կարդացի . « Ա ի ի թ ի ն . օրիորդ Ա տ ր ի է ն ա ը  
 Ք ա ր տ օ վ ի լ ի ն ն է , Պ ա պ ի լ ո ն վ ո ղ ո ց ը թ ի ւ 7 , »  
 — Բ ա ր ե ր ա ղ դ ա բ ա ր ա յ ն վ ո ղ ո ց ի ն մ է ջ է ի ր . ը ս ա ւ  
 լ ա Մ ա յ է օ : — Ը ս ա ծ ի դ ա կ ս . չ ն ի կ ը թ ե ւ ի ս տ ա-  
 կ ը ն ա ռ ի , ե ւ 7 թ ի ւ տ ո ւ ն ը վ ի ն ս ո ւ ե լ ո վ , մ ե ծ պ ա ր-  
 տ է ղ ի մ ը ե ր կ ա ր պ ա տ ի ն տ ա կ է ն խ ե լ մ ը ք ա լ ե լ է  
 ե տ ե ւ . վ ո ք ր ի կ ա ռ ա ն ձ ի ն յ ա ր կ ի մ ը դ ր ա ն ա ռ ջ ե ւ  
 հ ա ս ա յ , ո ր ա ն շ ո ւ շ տ պ ա տ ի ն մ ի ւ ս ծ ա յ ր ը գ ո ն ո ւ ա ծ  
 մ ե ծ ա պ ա ր ա ն ի մ ը մ ա ս ն է ր : Վ ե ր ն ա յ ե ց ա յ ե ւ ե ր-  
 կ ա թ ի վ ա ն դ ա կ է վ ո ք ր ի կ դ ր ա ն մ ը մ ր ա յ 7 թ ի ւ ը  
 տ ե ս ա յ դ ե ռ ն ո ր ն ե ր կ ո ւ ա ծ : Ք ա շ ե ց ի դ ր ա ն զ ա ն-  
 դ ա կ ը , ե ւ ք ա ն ի մ ը վ ա յ ր կ ե ա ն ս պ ա ս ե լ է ե տ ե ւ ո ր  
 ն ա յ ի ն թ է ո վ ե մ , վ ա ս ն դ ի կ ա ր ծ ե մ թ է դ ր ա ն վ ա ն-  
 դ ա կ ա ս ի ւ ն ե ր ո ւ ն մ է ջ է ն ե ր կ ո ւ ա չ ք տ ե ս ա յ , վ ե ր-  
 ջ ա պ է ս դ ո ւ ո ը բ ա ց ո ւ ե ց ա ւ : Ա ս կ է ե տ ե ւ պ ա տ մ ե-  
 լ ի ք ն ե ր ո ւ ս չ պ ի տ ի հ ա ւ տ ա ք : — Ի ն չ ո ւ հ ա մ ա ր ,  
 ո ր դ ե ա կ , — Ա ն ո ր հ ա մ ա ր ո ր դ ի ւ թ ա կ ա ն վ ի-  
 պ ա ս ա ն ո ւ թ ի ւ ն մ ը պ ի տ ի թ ո ւ ի ն ձ ե ղ : — Դ ի ւ-  
 թ ա կ ա ն վ ի պ ա ս ա ն ո ւ թ ի ւ ն մ ի , ը ս ա ւ լ ա Մ ա-  
 յ է օ : — Ա ն տ ա ր ա կ ո յ ս , վ ա ս ն դ ի տ ա կ ա ւ ի ն ի մ  
 ա լ հ ի ա ց ո ւ մ ս չ է ա ն ց ա ծ . ա յ ն ա ս տ ի մ ա ն ս ք ա ն չ ա-  
 ց ա յ ո ր տ ե ս ա ծ ո ւ ե ր ա զ կ ը թ ո ւ ի ի ն ձ : — Պ ա տ մ է  
 ն ա յ ի ն ք , պ ա տ մ է , ը ս ա ւ բ ա ր ի մ ա յ ր ն ա յ ն չ ա վ ։  
 հ ե տ ա ք ր ք ր ո ւ թ ե տ մ ք ո ր ի ր ո ր դ ւ ո յ ն հ ա մ ա ր պ ա տ-  
 ր ա ս տ ա ծ կ ի ւ ր ա կ ո ւ ր ի ն ա յ ր ե լ ո ւ ն հ ո տ ը չ կ ր ց ա ւ ը զ-  
 դ ա լ : — Ն ա խ , ը ս ա ւ Ա կ ր ի ք օ լ ա ն ո ն ց ա յ ն չ ա վ ։  
 հ ե տ ա ք ր ք ր ո ւ թ ե ա ն ը վ ր ա յ ժ պ ա տ ե լ ո վ , դ ո ւ ո ը ծ ա ղ-  
 ի ա հ ա ս ա կ օ ր ի ո ր դ մ ը բ ա ց ա ւ , ա յ ն ա ս տ ի մ ա ն դ ե-  
 ղ ե ց ի կ , ա յ ն ա ս տ ի մ ա ն վ ա յ ե լ ո ւ չ ե ւ շ ն ո ր հ ա լ ի կ ե ր

պիւ հազուած , որ տեսնողը հին ժամանակէ մը-  
նացած պատկեր մը կը կարծէր : Դեռ ես բերանս  
չբացած , օրիորդը մէկէն պոռաց . «Ա՞հ , պա-  
րո՞ն , Հիւթինը գտեր էք ու հոսկը բերէք . որչափ  
ուրախ պիտի ըլլայ օրիորդ Ատրիէն : — Եկէք ,  
պարո՞ն , հետո եկէք , օրիորդը շատ կը ցաւի ե-  
թէ անձամբ շնորհակալ չըլլայ ձեզ , » Եւ առանց  
ժամանակ թողլու ինձ որ պատասխանեմ , աչք  
ըրաւ որ ետեւէն երթամ . . . . Անհնար է ,  
մայրիկ , պատմել ձեզ տեսած սքանչելի պեր-  
ճութիւնս երբոր կէսլուսաւորուած փոքրիկ սը-  
րահէ մ'անցայ , որ անուշ հոտեր կը բուրէր : Աղ-  
ջիկը խիստ շուտ կը քայէր առջեւէս : — Դուռ  
մը բացուեցաւ , եւ ահ , այն տեղի չքեղութիւնը  
կարգէ դուրս բան էր : Այն աստիճան աչքս շը-  
լացաւ , որ ուրիշ բան չեմ յիշեր՝ բայց միայն ու-  
կիի լուսոյ բիւրեղի եւ ծաղկանց հրաշտի տե-  
սարան մը , եւ այն ակնախտիղ փառաւորութեան  
մէջ ծաղկահասակ օրիորդ մը՝ այնչափ աղոր , ահ ,  
այնչափ չքնաղաղեղ որ չեմ կրնար նկարագրել . . .  
բայց մազերը խարտեաշ էին , կամ մանաւանդ  
ուկիի պէս վայլուն . . . որուն նմանը կենացս  
մէջ տեսած չէի : Ասոր հետ սեւ աչքեր : կարմիր  
շուրջեր եւ լուսոյ պէս ճերմակ դոյն մ'ունէր . . .  
ասկէց աւելի բան չեմ յիշեր . . . վասն դի կըր-  
կին կըսեմ , այն աստիճան սքանչացած ու շլա-  
ցած էի որ կարծնս թէ վարագուրի մ'ետեւէ կը  
տեսնէի . . . . « Օրիորդ , ըստ աղջիկը՝ որուն  
վայելչագեղ կերպարանքը տեսնողը չէր կրնար

երբէք նաժիշտ համարիլ , ահաւասիկ Լիւթինը՝  
զոր այս պարոնը գտեր ու բերեր է : — Ա՛հ , պա-  
րոն , ըստ ուկեներ օրիորդն անուշ ու հնչուն  
ձայնով , որչափ շնորհակալ ըլլալու պարտական  
եմ ձեղ . . . . Այս շնիկը չափաղանց սիրելի է  
ինձ : » Յետոյ՝ անշուշտ կերպարանքիս նայելով  
կարծեց թէ կրնար կամ պէտք էր ուրիշ կերպիւ  
շնորհակալ ըլլալ՝ քան թէ լոկ խօսքով , քովէն  
փոքրիկ մետաքսեայ քսակ մը ձեռքն առաւ ու  
ըստ ինձ : — Անշուշտ , պարոն , Լիւթինս ինձ  
բերելու համար աշխատութիւն կրեցիք , եւ  
թերեւս թանկագին ժամանակ մ'ալ կորուսիք . . .  
ներեցէք ինձ որ . . . եւ քսակն ինձ երկնուց :  
— Ա՛հ , Ակրիքօ'լ , ըստ լա Մայէօ ախրութեամք ,  
որչափ սխալեր է քու վրադ : — Վերջը նայէ .  
եւ կը ներես օրիորդին , Աչքին ծայրովը նշմարե-  
լով որ քսակն ինձ տալու շարժումը դիս սաստիկ  
վիրաւորեց , քովը կեցած յախճապակեայ ծաղ-  
կակալի մը մէջէ այս աղւոր ծաղիկն առաւ , եւ  
շնորհալից ձայնով մը՝ որմէ կը գուշակուէր թէ  
զիս վիրաւորելուն վրայ կը զզջար , ըստ ինձ .  
— Գո՞նէ այս ծաղիկն ընդունեցէք , պարոն . . . .  
— Իրաւունք ունիս , Ակրիքօ'լ , ըստ լա Մայէօ  
ժպտելով , ակամայ սխալ մ'ատկէց առելի լաւ  
կերպով չէր կրնար դարմանուիլ : — Այդ աղնիւ  
օրիորդն ի՞նչպէս լաւ հասկցըցեր է Ակրիքօլիս  
ընաւորութիւնը , ըստ Ֆրանսուազ աչքը սրբե-  
լով : — Այնպէս չէ , մայրիկ . բայց երբոր ծաղիկը  
ձեռքէն կառնէի՝ առանց աչքս վեր վերցընե-

լու, վասն զի որչափ որ երկշոտ չեմ, օրիորդին  
վրայ բան մը կար որ քարեսրառութեանը հակա-  
ռակ ակնածութիւն կաղղէր ինձ, դուռ մը բաց-  
ուեցաւ, եւ ցորենագոյն դէմքով ու տարօրինակ  
բայց վայելուչ կերպարանքով բարձրահասակ եւ.  
գեղանի տղջիկ մը խարտիշահեր օրիորդին ըստ .  
«Օրիորդ, հոսէ, ձեզ կ'սպասէ . . . : «Խակոյն  
ոտքի վրայ ելնելով ըստ ինձ . — «Երում շնոր-  
հեցէք, պարսն . երբէք չպիտի մոռնամ որ ձեր  
շնորհիւ մեծ քերկրութիւն մղղացի . . . : կա-  
ղաչեմ որ իմ հասցէս ու Ատրիէն առ Քարտօվիլ  
անունս ամեն առթիւ յիշելու հաճիք : » Այս ը-  
սելով դոնէն դուրս աներեւոյթ եղաւ : Չկրցայ  
խօսք մը դտնել պատասխանելու . դեռահասակ  
նաժիշտը նորէն առջեւս իյնալով փողոցին դուռը  
քերաւ, սիրուն յարդանօք դիս ողջունեց եւ ա-  
հա ինքզինքս նորէն Պատիլոն փողոցին մէջ դը-  
տայ՝ սքանչացած հիացած եւ աչքերս շլացած,  
այնպէս որ ինքզինքս յաւերժահարսներու պա-  
լատէ մը դուրս ելած կը կարծէի . . . : — Ճշ-  
մարիտէ, որդեակ, այդ պատմութիւնդ դիւթա-  
կան վիպասանութեան մը կը նմանի . այնպէս չէ,  
խեղճ Այէօս : — Այն, տիկին Ֆրանսուազ, ը-  
ստ աղջիկն զբաղեալ եւ խոկուն դէմքով մը՝  
զոր Ալրիքօլ չնշմարեց : — Օրիորդ Ատրիէնի մէկ  
բանին ալ շատ զմայլեցայ, ըստ դարձեալ Ակ-  
րիքօլ . այսինքն իր փոքրիկ կենդանին տեսած  
ժամանակ՝ դիս չմոռցաւ եւ անոր չզբաղեցաւ,  
ինչպէս որ ուրիշ շատերու սովորութիւննէ . առ-

կէց կը հասկցուի որ աղնիւ ու փափուկ սիրտ  
մ'ունի , այնպէս չէ . Մայէօ՛ : Վերջապէս այս օ-  
րիորդն այնչափ բարեսիրտ եւ վեհանձներեցաւ  
ինձ , որ կարեւոր պարագաներու մէջ չպիտի վա-  
րանիմ անոր դիմելու . . . — Այո՛ , իրաւունք  
ունիս , պատասխանեց Լա Մայէօ , առաւել եւս  
մտածութեան մէջ ընկղմեալ :

Խեղճ աղջիկը դառն տխրութեամբ պաշար-  
ուած էր . . . , Բնաւ ատելութիւն կամ նա-  
խանձութիւն մը չէր զգար այս անծանօթ օրիոր-  
դին դէմ , որ իր գեղեցկութեամբը հարստու-  
թեամբն ու փափուկ մարդավարութեամբն այն  
աստիճան բարձր ու փառաւոր դիրքի մը մէջ էր .  
որուն Լա Մայէօի աչաց տեսութիւնն անգամ չէր  
կրնար հասնիլ . բայց խեղճն ակամայ իր վրայ նա-  
յելով , իր տղեղութեան ու թշուառութեան  
ծանրութիւնն աւելի դառն կերպով կ'զգար . . .

Եւ սակայն աղնիւ արարածին խոնարհ եւ  
քաղցր համբերատարութիւնն այնչափ մեծ էր ,  
որ Ատրիէն տը Քարաօվիլի դէմ մէկ բան մը մի-  
այն վայրկեան մը զինքը նեղացուց . այն է՝ Ակ-  
րիքօլին ուկի պարզեւել ուղելը . բայց ետքն այն-  
պէս զմայլելի կերպով իր սխալը դարմանելը մնն  
դոհութիւն պատճառեր էր Լա Մայէօի .

Այսու ամենայնիւ սիրաը կը մորմոքէր եւ  
արտսուքը չէր կրնար բռնել նկատելով այն գե-  
ղեցիկ եւ անուշահոտ ծաղիկը , որ այնպիսի սի-  
րուն ձեռքէ մը տրուած ըլլալուն համար խիսա  
մեծ արժէք պիտի ունենար Ակրիքօլի աչքին .

« Հիմա, մայր իմ, ըստ ծիծաղելով երիտասարդը՝ որ Լա Մայէօի սրտին վրդովումը չէր նըշմարած, պատմութեան մասին տռաջին ճերմակ հացդ կերար. Ես ալ ուշ մնալուս պատճառներէն մէկը հասկցուցի ձեղ . . . ահա միւսն ալ . . . Հոս մտած ժամանակս՝ սանդուղին ստորոտը ներկարարը դէմս ելաւ՝ ձեռքերը պատուական կանանչ ներկով մը թաթախեալ. զիս բոնեց եւ խըսովինալ դէմքով մ'ըստ ինձ թէ բաւական վայելուչ կերպարանքով մարդ մը տեսեր էր որ տանը բոլորտիքը կը պտըտէր լրտեսելու կերպով. . . . — Ադկէց ի՞նչ կենէ ձեզ համար, հայր Լօրիօ, ըսի. միթէ կը վախնաք որ մինչեւ արմուկնիդ ներկուած այդ գեղեցիկ կանանչին դաղանիքը կը գողնան ձեղնէ. — Ո՞վ կրնայ ըլլալարդիօք այն մարդը, Ալրիքօ՛լ. ըստ ֆրանսուադ, — Զեմ գիտեր մայր իմ, ոչ ալ հասկընալու եւ զբաղիմ. Հայր Լօրիօ կաչաղակի պէս շատախօս է: Տեսնելով որ կասկածած լրտեսութիւնն ինչպէս ինձ՝ նոյնպէս անոր համար ալ վոյթ ընելիք բան մը չէր, ստիպեցի զինքը որ իր դործարանը դառնայ.

Այս խօսքն ըսելով Ալրիքօլ իր շաբաթականը պարունակող կաշիէ քսակը ասրաւ պահարանին մէջ տեղի դարակը դրաւ:

Նոյն միջոցին երբոր ֆրանսուադ ալ կերակուրին տապակը սեղանին մէկ կողմը կը դնէր, Լա Մայէօ մտախոհութենէն սթափելով կոնքիմը մէջ ջուր լցուց ու երկաթագործ երիտասարդին

տանելով՝ քաղցր եւ երկչուա ձայնով մ'ըստ .  
— Ակրիքօ'լ . « ձեռքիդ համար է . — Շնորհակալ  
եմ , փոքրիկ Մայէօս . . . որչափ բարեսիրա  
ես . . . Յետոյ բնական ձայնով ու շարժմամբ  
մ'աւելցուց . — Ա՛ռ այս գեղեցիկ ծաղիկս քեզ  
թող ըլլայ՝ աշխատութեանդ փոխարէն . . . .  
— Ի՞նձ կուտաս . . . զոչեց դործաւորուհին  
այլայլեալ ձայնիւ եւ իր գեղնած երեսը կարմը-  
րելով . ի՞նձ կուտաս այդ աղնիւ ծաղիկը՝ որ այն  
գեղեցիկ հարուստ բարեսիրա եւ շնորհալի օրի-  
որդը քեզ տուաւ . Խեղճ Մայէօի զարմանքն հե-  
տղինեաէ աւելնալով դարձնալ կրկնեց . — Ի՞նձ  
կուտաս . . . — Հապա ի՞նչ կուզես որ ընեմ . . .  
սրտիս վրայ դնեմ . . . շապիկիս կուրծքին գո-  
հար մը շինել տամ զայն , ըստ Ակրիքօլ ծիծա-  
ղելով : Արդարեւ զմայլեցայ օրիորդին այնչափ  
սիրուն կերպով ինձ շնորհակալ ըլլալուն վրայ .  
ուստի շատ ուրախ եմ անոր շնիկը զանելուն վը-  
րայ , եւ մանաւանդ շատ դոհ եմ այս ծաղիկը քեզ  
տալուս վրայ , երբոր այնչափ հաճելի է քեզ . . .  
Կը տեսնես որ այսօր յաջող օր մ'է եղել :

Այս ըսելով , երբոր Լա Մայէօ ուրախու-  
թենէն սրտին շարժումն եւ զարմանքն զողա-  
լով ծաղիկը կառնուր , երկաթաղործ երիտա-  
արդն իր ձեռուըները լուալ սկսաւ , որք երկա-  
թի փոշիներէն ու ածխոյ մուրերէն այնչափ սեւ-  
ցած էին որ կոնքին մէջի յստակ ջուրը միլա-  
նի դոյն առաւ : Ակրիքօլ՝ աչքին ծայրովն այս  
պիտիոխութիւնը Լա Մայէօի ցուցընելով՝ կամաց

մ. ըստ անոր ծիծաղելով. «Ահաւասիկ դիւրագին մելան մը մեղի սլէս թուղթ մրոտողներու համար . . . երեկ քանի մը ոտանաւորներ լըմբնցուցի, որոցմէ շատ դժգոհ չեմ. զանոնք ալիտի կարդամ քեզ : »

Այսպէս խօսելով Ալրիքօլ ձեռքերնիր շաղկաձեւ վերարկուին սրբեց, երբոր և Մայէս ալ կոնքը վերցընելով տարաւ դղրոցին վրայ, եւ իր ծաղիկն ալ դգուշութեամբ անոր մէկ կողմը դըրաւ :

«Չես կրնար ինձմէ անձեռոց մ'ուղել որ ձեռքդ վերարկուիդ կը սրբես, ըստ Ֆրանսուազ ուսերը վեր վերցընելով: — Վերարկուս բոլոր օրը դարբնոցին առջեւ կը տոչորի, դէշ չըլլար եթէ իրիկուընէ իրիկուն քիչ մը դովանայ: Ի՞նչ կըսես մայրիկ, անհնաղմնդ եմ . . . ուրեմն յանդիմանէ դիս . . . եթէ կը համարձակիս . . . տեսնենք . . . : »

Ֆրանսուազ՝ փոխանակ սրատասխանելու որդւոյն անկեղծութեամբ խելքով եւ հաստատամութեամբ լցուն դեղեցիկ գլուխը ձեռուըներուն մէջ տռաւ, եւ մայրական գոռողութեամբ վայրկեան մ'անոր նայելով քանի մ'անդամ ճակատը դորովանօք համբռութեց :

«Ալ նստէ նայինք, տղաս, ըստ, օրնի բուն դարբնոցին առջեւ ոտքի վրայ ես . . . ժամանակն ալ ուշէ: — Շատ աղէկ . . . բայց ահա դարձեալ քու թիկնաթուդ կուտաս ինձ . . . նորէն վէճի՞ սկսինք այս իրիկուն ալ . դիտես որ

անոր վրայ նստիլ չեմ ուզեր . . . վերցուր , եռ  
պարզ աթոռակի մը վրայ ալ կրնամնստիլ . . .  
— Ոչ , չեմ վերցըներ , ալէտք է որ այնչափ ծա-  
նըր աշխատութենէ ետեւ քիչ մը հանգստանաս :  
— Ա՞հ , նայէ մէկ մը , խեղճ Մայէօս , ի՞նչ բըռ-  
նաւորութիւն , ըսաւ Ակրիքօլ դուարթութեամբ ,  
եւ մօրը տուած թիկնաթուին վրայ նստաւ . սա-  
կայն , մայր իւմ , մի հաւատար ըսածիս , քու թիկ-  
նաթոռիդ վրայ շատ հանգիստ կընեմ . յեղափո-  
խութեան օրը Թիւյլրիի թաղաւորական դահին  
վրայ տարածուելէս 'ի վեր երբէք այսպէս հան-  
գիստնստած չէի : »

Ֆրանսուազ Պոտուէն սեղանին մէկ կողմը  
կանգնած՝ որդւոյն համար հաց կը կտրէր . միւս  
կողմն ալ լա Մայէօ դինիին շիշն առաւ եւ ար-  
ծաթէ բաժակը լցուց : Այս երկու աղնիւ արա-  
րածներուն իրենց սիրելոյն համար ունեցած ու-  
շաղիր փոյթը սրտաշարժ տեսարան մը կը ձե-  
ւացընէր :

« Հետո ճաշել չես ուզեր , ըսաւ Ակրիքօլ  
լա Մայէօի : — Շնորհակալ եմ , Ակրիքօլ , ըսաւ  
աղջիկն առջեւը նայելով , ես ճաշո ըրած եմ .  
— Ըսածս քաղաքավարութեան համար էր , վա-  
սըն զի դիտեմ որ դուն միտքդ դրածէդ չես խախ-  
ակիր , եւ աշխարհ մէկուի դայ՝ մեղ հետ հաց չես  
ուտեր : Մայրս ալ քեզ պէս է , առանձին կը ճա-  
շէ . . . եւ թերեւս՝ առանց իմ դիտնալուս  
ինքնինք կը զրկէ . . . , — Զէ . սիրելի որդ-  
եակս , չէ . . . կանուխ ճաշելն իմ առողջու-

թեանս աւելի կը յարմարի . . . ի՞նչպէս է  
եփած կերակուրս , աղբկ է : — Աղբկ մի . . .  
պատուական ըսէ , մայր իմ , չՅո գիտեր թէ շող-  
պամով Մէղիս ձուկն իմ ամենէն սիրելի կերա-  
կուրս է . ևս Թէր-Նէօվի մէջ ձկնորս ըլլալու հա-  
մար ծնած էլ :

Աղնիւ երիտասարդն ընդհակառակն օրա-  
կան տաժանելի աշխատութենէն ետեւ խիստ  
անբաւական կը դանէք այս անհամ կերակուրս՝ որ  
քիչ մ'ալ այրած էր չնիկին պատմութիւնն ըրած  
ժամանակ . բայց մայրիկը զոհ ընելու համար  
անտրատունջյանձն կառնուր պահք բոնել , եւ  
մեծ ախորժակով այն ձուկն ուտել կը ձեւացը-  
նէր . ուստի մայրն ալ ուրախ ըլլալով աւելցուց .

«Ո՞հ . . . կը տեսնեմ որ այս կերակուրս  
շատ համով կուղայ քեզ . ուստի դալ ուրբաթե-  
շաբաթ օրերը նորէն եփեմ , — Շնորհակալ եմ ,  
մայր իմ , բայց երկու օր իրարու վրայ մի՛ եփեր ,  
ատամոքսս կաւրէ . . . Հիմա այս խօսքերը թո-  
ղունք եւ տեսնենք թէ վաղը ինչպէս պիտի ան-  
ցունենք կիրակին . պէտք է որ շատ մը զքոս-  
նունք . սիրելի մայր իմ , քանի մ'օրէ 'ի վեր քեզ  
տխուր կը տեսնեմ եւ պատճառը չեմ հասկը-  
նար , արդեօք ինձմէ դժգոհութի՞ւն մ'ունիս :  
— Ո՞հ , սիրելի որդեակ , քեզնէ դժգոհութիւն  
ունենամ . . . քեզնէ . . . որ ուրիշ դաւակ-  
ներու տիպար մը . . . — Շատ լաւ . . . ու-  
րեմն զոհ ըլլալդ գործով ցոյց տուր քիչ մը զը-  
ւարճանալով , Թերեւս այս օրիորդն ալ անցեալ

անգամուն սլէս ընկերանալու պատիւ կընէ մեղ ,  
ըստ Ակրիքօլ յարդանօք կա Մայէօի առջեւ ծը-  
ռելով :

Այս խօսքին վրայ աղջիկը կարմրեցաւ , աչ-  
քերը խոնարհեցուց եւ երեսին վրայ դառն աըխ-  
րութիւն մը տիրելով՝ պատասխան չտուաւ :

« Քաջ դիտես , որդեակ , որ ես ցերեկները  
ժամ կերթամ ու բոլոր օրը աղօթքի կը սլարա-  
պիմ , ըստ Ֆրանսուազ : — Շատ աղէկ կընես ,  
մայր իմ , բայց իրիկնւնը : Ես քեզ չեմ առաջար-  
կեր որ թատրոն երթաս , բայց խիստ դուարճակի  
ձեռնածու մը կայ եղեր , զայն տեսնելու եր-  
թանք : — Շնորհակալ եմ , որդեակ , այդ ալ  
անսարան չէ մի , դէշ բան է . . . : — Ա՞հ , սի-  
րելի մայր իմ , այդ ըրածդ չափաղանցութիւնէ :  
— Որդեակ , մի թէ ես ուրիշներու դործին կը  
խառնուի՞մ , եւ ուղածնին ընելու արդելք կըլ-  
լամ . . . — Ճշմարիտ ըսիր , մայր իմ , թողու-  
թիւն շնորհէ . ուրեմն եթէ օդը բայ ըլլայ ,  
խեղճ Մայէօն կառնունք եւ պարզապէս Պուլէս-  
ներուն (ծառաղարդ փողոց) վրայ կը ճեմնք .  
գրեթէ երեք ամիս կայ որ Մայէօ հետերնիս դուրս  
ելած չէ , եւ առանց մեղ ալ ընաւ դուրս չելներ :  
— Ոչ , որդեակ , դուն մինակ դուրս ել , կիրակիդ  
կրցածիդ չափ զուարճութեամք անցուր : — Սի-  
րելի Մայէօս , դոնէ դուն օդնէ ինձ որ մայրիկա-  
համողենք : — Գիտես , Ակրիքօլ , որ ես այսուհե-  
տեւ ոչ քեղի եւ ոչ . . . մօրդ հետ դուրս չալիտի  
կրնամ ելնել , ըստ աղջիկը կարմրելով եւ առջե-

ւը նայելով . — ինչու համար , օրինրդ . . . .  
կրնանք արդեօք՝ առանց անքաղաքավարու-  
թիւն մ'ըրած ըլլալու՝ այդ մերժմանդ պատճա-  
ռը հարցընել , ըստ Ակրիքօլ զուարթութեամբ :

Աղջիկը տրառւմ կերպիւ մը ժակտելով սկա-  
տագիսանեց . « Վասն զի չեմուզեր որ իմ պատ-  
ճառաւս ուրիշներուն հետ կոխւ ընես , Ակրի-  
քօլ . . . . — Ո՞հ , թողութիւն ըրէ , թողու-  
թիւն . . . ըստ Ակրիքօլ անկեղծ ապաշաւա-  
նօք , եւ անհամբերութեամբ ձեռքը ճակտին  
զարկաւ :

Լա Մայէօի ակնարկած իրողութիւնն այս  
էր : Երբեմն , բայց խիստ քիչ անդամ , վասն զի  
այս մասին ալ շատ զդուշաւոր էր , Լա Մայէօ  
պարտելու կերթար Ակրիքօլի եւ անոր մօրը հետ  
Այս Ճեմելու օրերը գործաւորուհին համար մեծ  
տօնի օրեր էին , ինչու որ շատ զիշերներ անքուն  
անցունելով եւ շատ օրեր ալ ծոմ բոնելով հազիւ  
կրցեր էր դիխտրկ մ'եւ ուսնոց (շալ) մը դնել , որ-  
պէս զի Ակրիքօլի եւ անոր մօրը հետ պարտած  
ժամանակ զանոնք չամչցընէ : Այսպէս խեղճ աղ-  
ջիկը հինդ կամ վեց անդամ Ակրիքօլի թեւը մըտ-  
նելով , զոր սրտէն կաթողին կը սիրէր , պարտե-  
լու ելեր էին , եւ իր բոլոր կենացը մէջ այնպիսի  
երջանիկ օրեր անցուցած չէր . բայց վերջին ան-  
դամ պարտած ժամանակնին՝ վայրենաբարոյ մարդ  
մը՝ արմուկովն այնպէս ուժդին մշտեր էր զայն ,  
որ խեղճ աղջիկը ցաւէն չէր կրցեր ինքդինք բըռ-  
նել ու կամաց մը պոտացեր էր . . . իսկ մշտող

կոպիտը՝ փոխանակ թողութիւն խնդրելով՝ « շատ  
աղէկ եղաւ, անաղիտան սապատող » պատասխա-  
ներ էր :

Ակրիքօլ՝ իր հօրը պէս համբերող բարեսըր-  
տութիւն մ'ունէր, դոր ուժն ու քաջութիւնը  
կուտան վեհսիրտ մարդոց. բայց վատ թշնա-  
ման քններու չէր կլնար համբերել եւ իր վրէժ-  
իւընդրութիւնը սարսափելի էր : Ուստի այն ան-  
կիրթ մարդուն չարութեանը վրայ զայրանալով  
մօրը թեւը թողուց եւ երկու այնպիսի լաւ  
ապահակ իջուց՝ անոր երեսին, որ երբէք երկա-  
թաղործի մը լայն եւ ուժեղ ձեռքը մարդկային  
դէմքի մը վրայ իջուցած չէր : Այն տմարդին  
ալ՝ որ տարիքով հասակաւ եւ ուժով Ակրիքօլէն  
վար չէր մնար, փոխադարձաբար Ակրիքօլին  
զարնել ուղեց, բայց Ակրիքօլ աւելի ճարպիկու-  
թեամբ նորէն քանի մը հարուած տուաւ անոր 'ի  
մեծ գոհութիւն հոն գանուող բազմութեան, որոց  
այպահնողական հայհուչներովն ալ խայտառակ-  
ուելով անպիտանը փախաւ աներեւոյթ եղաւ :

Այս դիսլուածն էր որ խեղճ Մայէօ կը յիշէր  
ըսելովթէ Ակրիքօլի հետ դուրս ելնել չուզեր,  
որպէս զի իր պատճառաւ կոռուի չբոնուի :

Երիտասարդ երկաթադործը զղջաց այս ան-  
հաճոյ դէպքին յիշատակն ակամայ արթնցընե-  
լուն վրայ, որ, աւաղ, իր կարծածէն աւելի վըշ-  
տառիթ էր լա Մայէօի, որովհետեւ խեղճ աղ-  
ջիկը զայն կաթոգին կը սիրէր եւ իր ծաղրաշարժ  
տձեւութեամբն այս կոռուին ուատնու եղեր էր :

Ակրիքօլ՝ իր ուժին եւ քաջասրտութեան  
հետնահեւ տղու մը պէս դիւրազգած էր . խոր-  
հելով որ այս յիշատակութիւնն աղջկան սիրտը  
միրտուրեց , աչքն արտասուօք լցուեցաւ , եւ  
ձեռքն եղբայրաբար անոր երկնոցնելով՝ ըստ .  
« Ներէ անխոհեմութեանս եւ եկ դիս ողջադու-  
րէ . . . » : Եւ երկու անդամ համբուրեց Լա  
Մայէօի դեղնած ու նիհար այտերը :

Այս սրաադին դրկախառնութեան վրայ  
աղջկան շրթունքը մոմի պէս ծերմկցաւ , եւ իր  
դիւրազգած սիրտն այնչափ ուժդին բարախեց որ  
խեղճը սեղանին անկեանը կրթնելու հարկադ-  
րեցաւ :

« Կը ներես ի՞նձ , այնպէս չէ , ըստ Ակրի-  
քօլ՝ — Այո , այո , ըստ Լա Մայէօ սրտին վըր-  
դովմանը յաղթելու ջանալով . ես առ քեզնէ նե-  
րում կը խնդրեմ ակարութեանս համար . . .  
այն կռուին յիշատակը սիրտս դող կը հանէ . . .  
վասն զի այն օրը շատ վախցայ ձնզ համար . . .  
եթէ բազմութիւնն այն մարդուն կողմը բռո-  
նէր . . . — Ո՞հ , ըստ Ֆրանսուազ Լա Մա-  
յէօի օդնութեան հասնելով առանց դիանալու ,  
կենացս մէջ այնչափ դող ելած չէի : — Ա՞հ , սի-  
րելի մայր իմ , ըստ Ակրիքօլ այս անհաճոյ խօ-  
սականի մը , հինաւուրց կայսերական հեծեալ ուժմ-  
բաձիդի մը կին ես , կը տեսնեմ որ աներելիւղ չես  
եղեր . . . Ո՞հ , հայր իմ . . . քաջարի հայր  
իմ . . . քայց ոչ . . . չեմ ուղեր անոր դալուն

վրայ խորհիլ . . . այս մտածութիւնը զիս տակն  
ի վերաց կընէ . — Կուղայ , ըստ Ֆրանսուազ  
հառաջելով , եթէ Աստուած կամի : — Ի՞նչ , ե-  
թէ Աստուած կամի ? . . . անշուշտ Աստուած կը  
կամի . որովհետեւ բաւական աղօթքներ ու պա-  
տարագներ ընել տուած ես անոր համար . . .  
— Ակրիքօլ . . . զաւակս , ըստ Ֆրանսուազ  
որդւոյն խօսքը կտրելով եւ ախրութեամբ գլու-  
խըն երերցընելով , այդովիսի խօսք մի ըներ . . .  
մանաւանդ երբոր խնդիրն հօրդ վրայ է . . .  
— Աղէլ . . . շատաղէլ . . . այս իրիկուն բաղ-  
դըս բաց է . Հիմա կարդը քուկդ է . . . բայց  
ի՞նչ կըսեմ . . . ստուդիւ տխմարի կամ խենդի  
զործ է ըրածս . . . , Ներէ , մայր իմ , այս ի-  
րիկուն բերանս ուրիշ խօսք չկայ , ներէ . . .  
զուն գիտես որ տեսակ մը բաներու վրայ եթէ  
երբեմն խօսք մը կը վիախչի բերնէս՝ տկամայ է ,  
վասն զի դիտեմ որ քեզ կը վշտացընէ . — Այդ  
խօսքերդ չէ թէ ինձ կը դալին , զաւակս , այլ . . .  
— Մի եւ նոյն բան ըսել է , վասն զի , ըստ իմ  
համոզման՝ մայրը վիրաւորելէ աւելի դէշ բան չի  
կայ . . . , իսկ հօրս քիչ օրէն համուկու խօս-  
քին գալով՝ ես անտարակոյս եմ : — Բայց չորտ  
ամսէ 'ի վեր դիր չենք առած իրմէ , ըստ Ֆրան-  
սուազ , — Այս , բայց կը յիշես որ դրել տուած  
վերջին նամակին մէջ , որովհետեւ իր զինուորա-  
կան անկեղծութեամբը կըսէր մեզ թէ քիչ շատ  
կարդալ դիտէր՝ բայց դիր չեր կընար զրել , արդ՝  
որինէլ տուած վերջին նամակին մէջ ըսեր էր մեզ

թէ ընաւ հոգ չընենք իր վրայ, թէ յունիարիս վերջը Փարիզ սկիտի հասնի, և թէ հոս հասնելէն երեք չորս օր առաջ իմաց սկիտի տայ մեղ Փարիզի, որ դռնին մանելիքը, որպէս զի երթամ զինքը դիմաւորեմ: — Ճշմարիտ է, զաւակս . . . բայց ահա վետրվար մտանք եւ դեռ ձոյն մը չկայ . . .  
— Ըսել է թէ, մայր իմ, երկար չսկիտի սպաս սինք . այսօր կամ վաղը սկիտի դայ . մինչեւ անո դամայս ալ կըսեմ թէ չսկիտի զարմանամ եթէ մեր սիրելի Գարբիէն ալ այս օրեւս Փարիզ հասնի, ինչովէս որ Ամերիկայէն ինձ դրած վերջին նամակն յոյս կուտար: Ի՞նչ երջանկութիւն, մայր իմ, եթէ ամենքս մէկանեղ դանք: — Աստուած լոէ ձայնդ, որդեակ, ինձ համար ամենաղեղեցիկ օր մը սկիտի ըլլայ . . . — Եւ այն օրը խիստ մօտ է, հաւատան ինձ: Հօրս մասին՝ երբոր լուր չկայ՝ բարի նշան մ'է . . . — Կը յիշես հայրդ, Ակրիքօլ, ըսաւ լա Մայէօ: — Շիտակն ըսելով ամեն բանէ աւելի իր մուշտակէ մեծ գլխարկն ու ընչացքը կը յիշեմ որք սատանայի պէս կը վախոցընէին զիս . միայն իր համաղղեստին մէջի ճերմակ կողմը կախուած խաչանշանին կարմիր ժապաւէնն ու թուրին ուկին ճամանակ երախտելը քիչ մը զիս կը հաշտեցընէին անոր հետ . այնովէս չէ, մայր իմ . . . բայց ինչու կուլաս: — Ո՞հ, խեղճ Պօտուէն . . . որչափ տառապանք քաշեց արդեօք մեղնէ բաժնուելէն 'ի վեր, մանուսանդ այս տարիքին մէջ, վասն զի վաթսունն անցած է . . . Ա՞հ, սիրելի զաւակս, սիրա

կը մորմոքի երբոր կը մտածեմ որ խեղճ հայրդ  
հոս ալ աղքատութեան մէջ պիտի տառապի .  
— Ե՞նչ կըսես, մայր իմ . . . . — Աւաղ, ես  
բան բանելու կարողութիւն չունիմ . . . .  
— Միթէ ես ալ չունի՞մ, մայր իմ, միթէ սեն-  
եակ մը չունի՞նք թէ անոր եւ թէ քեզ հա-  
մար, սեղան մը շունի՞նք թէ անոր եւ թէ քեզ  
համար . . . . Միայն թէ, սիրելի մայր իմ, ո-  
րովհետեւ ապրուստի վրայ կը խօսինք, յաւել-  
ցուց երիտասարդը զորովալից ձայնիւ որպէս զի  
մայբը չվշտացընէ, ներէ ինձ որ բան մ'ըսեմ  
քեզ . Երբոր հայրս ու գարրիէլ հոս վերադառ-  
նան, ալ անոնց համար ամեն օրսպառագ ըսել  
տալու եւ կերտններ վառելու պէտք չմնար քեզ .  
ուստի այդ ծախքերը քովելնիս մնալով, սիրելի  
հայրս ամեն օր շիշ մը դիմի եւ բաւական ծխա-  
խոտ կրնայ ունենալ . . . ասկէց զատ կիրակի  
օրերն ալ լաւ ճաշ մը կրնանք ընել պանդոկը .  
Այս միջոցին դուռը զարնուելով՝ Ակրիքօլի  
խօսքն ընդմիջեցաւ :

« Մտէք » ըստ :

Բայց դուռը բախող անձը՝ փոխանակ ներս  
մանելու՝ կէսմը բայցաւ դայն, եւ գեղեցիկ կա-  
նանչով ներկուած ձեռքով մը երիտասարդ եր-  
կաթաղործը դուրս կանչեց :

« Ա՛, մեր հայր Լորիօն է, ներկարարներուն  
տիսլարը, ըստ Ակրիքօլ . ներս մտէք, հայր Լո-  
րիօ, ներս մտէք : — Անհնար է, տղաս, գլխէս  
մինչեւ ոտքս ներկի մէջ թաթախուած եմ, եթէ

ներս մտնեմ, սենեալիուդ բոլոր գետինը կա-  
նանչի, կը ներկիռւի : — Աւելի աղէկ, դալարա-  
վայրի երեւոյթ կառնու, ևս ալ դալարիի խենդ  
եմ: — Կատակը մէկդի, Ակրիքօլ, քեզ ըսելիք  
կարեւոր խօսք մ'ունիմեւ շուտով պիտի երթամ:  
— Արդեօք լրտեսող մարդուն վրայ է: Անհոգ  
եղիր, ի՞նչ կրնայ ընել մեղ: — Ո՛չ, անոր համար  
չէ, ան դնաց, կամ մանաւանդ մէղն այնչափ  
թանձր է որ ալ չեմ տեսներ . . . բայց շուտ ը-  
րէ, եկու, ուրիշ կարեւոր դործի մը վրայ է  
ըսելիքս, յաւելցուցներկարարը խորհրդադած  
դէմքով մը, այնպիսի դործի մը՝ որ միայն քեզ  
կը վերաբերի: — Միայն ի՞նձ կը վերաբերի, ը-  
սաւ Ակրիքօլ դարմացմամբ ոտքի վրայ ելնելով.  
ի՞նչ կրնայ ըլլալ: — Գնահ ուրեմն, որդեակ, ը-  
սաւ Ֆրանտւադ: — Երթամ, մայր իմ, բայց  
ատանան առնու դիս եթէ բան մը կը հասկը-  
նամ: »

Երիտասարդը դուրս ելաւ՝ իր մայրը մինակ  
թողլով և Սայէօի հետ:

ՎԵՐԱԴԱՐՁ

Հինգ վայրկեան ետքն Ալրիքօլ ներս մտաւ .  
դէմքն այլայլած ու դեղնած , աչքն արատառոք  
լցուած , ձեռուըները դողալով , բայց դէմքէն  
կարդէ դուրս ուրախութիւն ու խանդաղատանոք  
կը ցայտէր : Վայրկեան մը դրան առջեւը մնաց .  
կարծես թէ որտեսն վրդովումը թող չէր տար ի-  
րեն որ մօրը մօտենար . . . .

Ֆրանտուադի աչքն այնչափ տկարացած էր  
որ չկրցաւ որդւոյն երեսին փոփոխութիւնը նշ-  
մարել :

« Ի՞նչ է եղեր ըսելիքը , որդեակի իմ , հար-  
ցուց :

Դեռ Ալրիքօլ սպատաճան չտուած , ևա  
Մայէօ անոր երեսին դեղնութիւնը տեսնելով .  
« Աստուած իմ . . . ի՞նչ կայ , Ալրիքօլ , այդ  
ի՞նչ երեսի դոյն է . . . . — Մայր իմ , ըստ այն  
ժամանակ երիտասարդն յուղեալ ձայնիւ եւ ֆը-  
րանտուադի քով վաղելով՝ տռանց լա Մայէօի  
հարցիման սպատաճանելու . մայր իմ , հիմա այն-  
ովիսի բան մը պիտի տեսնես , որ քեզ շատ սլիտի  
զարմացընէ . խօսք տուր ինձ որ հանդարտ ովիախ  
կենաս : — Ի՞նչ ըսել կուղես . . . ինչու կը դո-  
գաս . . . երեսս նայէ մէկ մը . . . բայց լա

Մայէօ իրաւունք ունի . . . ինչու այդպէս դեղնիք ես . . . — Սիրելի մայր իմ . . . ըստ երիտասարդը ծունկի վրայ դալով և Ֆրանսուազի ձեռքը բոնելով, ալէտք է որ . . . չես դիտեր . . . բայց . . . :

Ակրիքօլ չկրցաւ խօսքն աւարտել . ուրախական լայն իր ձայնը կը հանդիպ ,

« Կուլաս , դաւոկիս . բայց , տէ՛ր Աստուած , ի՞նչ կայ . զիս զող կը հանես . . . : — Դող հանել . . . ան , ոչ . . . ընդհակառակն , ըստ Ակրիքօլ աչքը որբելով , ուրախ ոլիտի ըլլաս . . . բայց նորէն կը սեմ , հանգարա ոլիտի կենամս , վասն զի չափազանց ուրախութիւնը չափազանց վշտակութեան տէս վնասակարէ : — Ի՞նչպէս . — Չէի՞ ըսեր քեզ թէ ալիտի զայ . . . : — Հայրը ու . . . դոչեց Ֆրանսուազ , և սաքի վրայ ելաւ : Բայց որտին վրդովումն այնչափ ստափիկ էր որ մէկ ձեռքը որտին վրայ դրաւ որոկէս զի բարախումը զսպէ . յետոյ նուտղիւ սկսու . Որդին բոնեց զայն և նորէն թիկնաթոսին վրայ նասուց : Լա Մայէօ մինչեւ այն ժամանակ մէկ կողմէ քաշուած այս որտաշորժ տեսարանը կը դիտէր . որ բուրոսին Ակրիքօլի և մօրն ուշը զրուած էր . բայց Ֆրանսուազի դէմքին հեազդհեաէ այլայիլը տեսած ժամանակ՝ վախն ի վախն անօր մօսեցաւ որոկէս զի ձեռքէն եկած օդնութիւնն ընէ :

« Օ՞ն , մայր իմ , սիրտ առ , ըստ երիտասարդը . ալ լմնցաւ , հիմա հայրս տեսնելու ել-

Չանկութիւնը միայն կը մնայ քեզ : — Իմսիրեւ  
լի Պօտուէնս . . . տասնեւութ տարուան բա-  
ցակայութինէ ետեւ . . . չեմ կրնար հաւտառալ,  
դոչեց Ֆրանսուաղ արտասուելով . ճշմարի՞ո է  
արդեօք . . . ճշմարի՞ո է . . . : — Այնչոփ  
ճշմարիտ է , որ եթէ խօսք տառ ինձ որ շատ չես  
յուղուիր , դայն երբ աեսնելիքդ ալ կը սեմ : — Ո՞հ  
քիչ ժամանակէն , այնպէս չէ : — Այն . . . քիչ  
ժամանակէն : — Բայց Երբ կը հասնի , — Աէկ  
ժամէն միւսը . . . վաղը . . . իշերեւ այ-  
սօր . . . : — Այսօ՞ր . . . : — Այն , մայրին,  
վերջապէս պէտք է ըսեմ . . . կուգայ . . . եւ-  
կաւ . . . : — Եկան մի . . . եկ . . . »

Ֆրանսուաղ թոթովելով չկրցաւ լմոցը նել :

« Քիչ մ'ասած վարն էր . վեր ենելէ ասած  
աղաչեր էր ներկարարին որ դայ ինձ խմաց ասյ ,  
որովէս զի ես ալ քեզ պատրաստեմ զինքը աես-  
նելու . . . որովհետեւ բարեսիրտ հայրս վոխ-  
ցեր է որ եթէ յանկարծակի ներս մանէ՝ սիրադ  
չափաղանց վրդովելով՝ վնաս մը կը հասնի քեզ :

— Ո՞հ , Աստուած իմ . . . : — Եւ հիմա , գո-  
չից երխասարդն անպատմելի ուրախութեամբ ,  
հոս դուրսը կ'սպասէ . . . : Ո՞հ , մայր իմ , ալ  
չեմ կրնար դիմանալ . . . տան վայրինէ 'ի վեր  
սիրաս այնչափ ուժգին կը բարախէ որ կարծես  
թէ կուրծքս կը խորասկի . . . : »

Եւ վաղեց դուռը բայցաւ :

Տակօպէո՝ Ռօղին ու Պլանչին ձեռքէն բըռ-  
նած դրան սեմին վրայ տեսնուեցաւ . . . ,

Յրանսուաղ՝ վոխանակ իր ամուսնոյն բաղ.  
կայը մէջ իշնալու, ծունկի վրայ եկաւ ու աղօ-  
թեց : Հոգին առ Աստուած ամքառնալով՝ իր ա-  
ղօթքն ու խնդրուածքը լսելուն եւ իր նուեր-  
ներն այսպէս վարձարելուն համար 'ի սրտէ շը-  
նորհակալ կը լլար :

Վայրի հնի մը չափ այս տեսարանին դերա-  
աններն անչարժ եւ անշշունդ կեցան :

Ալրիքօլ՝ ակնածական վախիուկ զղաց-  
մամբք իր խանդաղատանայ թափր զստելով  
չէր համարձակէր Տակօպէրի պարանոցն իշնա-  
լու . այլ դժուարասանձ անհամրերութեամբ  
կ'սպառէր որ մայրն աղօթքը լմնցընէ :

Զօրականն ալ նոյն զղացումը կը կրէր . հայ-  
ըն ու որդին առաջին նայուած քով մ'իրարու-  
հասկըցուցին այս պատուական կնոջ վրայ ունե-  
ցած գորովալից ակնած ութիւննին , որ իր երկիւ-  
զած բարեսպաչառթեամբն՝ արարածն Ալարչին  
համար կը մոռնար :

Ուղ եւ Պլանչ՝ առշած եւ սրաերնին շար-  
ժած՝ ուշադրութեամբ Ֆլանսուաղի կը նայէին ,  
մինչդեռ Լա Մայէօ ալ՝ Ալրիքօլի երջանկու-  
թեանը վրայ ուրախութեան արասուք թափե-  
լով եւ այս ընտանեկան համախմբութեան մէջ  
ինքինք օտար եւ 'ի հարկէ մոռցուած զղալով՝  
կամացուկ մը սենեակին մէկ մութ խորչը կը  
քաշոէր :

Յրանսուաղ ոտքի վրայ ելաւ եւ քայլ մ'աբ-  
ուաջ դնաց դէու 'ի Տակօպէր՝ որ իր լծակիցը

թեւերուն մէջ առաւ . վայրկեան մը խոր լուս-  
թիւն տիրեց : Տակօպէու և Ֆրանսուազ քնաւ  
խօսք մը չըսին իրարու , այլ միայն քանի մը հա-  
ռաջանք լսուեցան՝ հեծնծանքներով և ուրա-  
լական շնչումներով ընդմիջեալ . . . : Երբոք  
երկու ծերունիները պլուխնին վեր առին , դէմ-  
քերնին հանդարտ զուարթ և պայծառ էր , վա-  
սըն զի պարզ և մաքուր զգացմանց լիապատաք  
գոհութիւնն երբէք ջղային և բռնն յուզմունք  
մը չձգեր իրմէ ետեւ :

« Որդեմակներս , ըստ զօրականը որբերուն՝  
Ֆրանսուազը ցուցընելով , որ իր առաջին սրտա-  
յուզութիւնն անցնելէ ետեւ զարմանալով մ'ա-  
նոնց կը նայէր . այս իմ բարի և պատուական  
կինս է . . . ինչ որ ես ինքա Ախմօն զօրապետին  
աղջկանց համար ըրի , ինքն ալ նոյնիը պիտի ը-  
նէ . . . : — Ուրեմն տիկին , մեղ ձեր զաւտ-  
կաց պէս սլիտի նայիք , ըստ Ռոզ՝ քրոջը հետ  
Ֆրանսուազի մօտենալով : — Ախմօն մարածախ-  
տին աղջիկները , գոչեց Տակօպէոի կինը՝ եւս  
առաւել զարմանալով : — Այս , սիրելի Ֆրան-  
սուազ , ասոնք անոր աղջիկներն են , հեռաւոր  
երկիրներէ կը բերեմ շատ նեղութիւններով՝ զո-  
րըս ետքը կը պատմեմ քեզ : — Խեղճ տղայք . . .  
կարծես թէ երկու համանման հրեշտակներ են ,  
ըստ Ֆրանսուազ կարեկցութեամբ և զարմա-  
նօք անոնց երեսը նայելով : — Հիմա ալ քեզ հետ  
տեսնուինք , ըստ Տակօպէու իր որդւոյն գառ-  
նալով : — Վերջապէս շոշեց այն առեն երի-

տասարդը :

Անհնար է նկարագրել Տակօսիւսի եւ որդաւոյն մոլեգին ուրախութիւնն ու գորովալից կատաղութեամբ իրար համբռւրելը, զորս սահապ կընդմիջէր զօրականը, որպէս զի լաւ մ'իր որդւոյն նայլ, եւ ձեռքերն անոր լայն ուսերուն վրայ դնելով՝ անոր այրական եւ անկեղծ երեսն եւ բարձր ու կորովի հասակը կը դիտէր զմայլելով. յետոյ դարձեալ կը գրկէր ու որտին վրայ կը սեղմէր ըսելով . և ի՞նչ զեղեցիկ երիտասարդ է . . . ի՞նչ առոյգ եւ կորովի կաղմուածք ունի . . . ի՞նչ բարի դէմք մ'ունի . . . »

Հա Սայէօ միշտ սենեակին մէկ անկիւնը քաշուած՝ Ակրիքօլի երջանկութիւնը կը գլուէր բերկրութեամբ, բայց կը վախնար որ մինչեւ այն ժամանակ աննշմարելի մնացած իր ներկայութիւնն անվայել չերեւի : Կուզէր որ առանց մէկէ մը տեսնուելու կամացուկ մը դուրս ելնէր, բայց չէր կրնար, ինչու որ Տակօսիւս եւ որդին դրան մօտն ըլլալով՝ գրեթէ բոլորովին ճանբան դոցեր էին . ուստի հարկադրեցաւ հոն մ'սալ, եւ աչքը երկու որբերուն զմայլելի երեսներէն չէր կրնար զատել . Երբէք տեսած չէր այնպիսի զեղեցկութիւն, մանաւանդ երկուքին ալ կարդէ դուրս նմանութեանը վրայ շատ կը զարմանար : Ա երջապէս անոնց սուզի համեստ զեղեսաներէն հետեւցընելով թէ աղքատ էին, առաւել համակրութիւն մը կըզգար անոնց վրայ :

« Սիրուն զաւակներս մաեր են, փոքրիկ

ձեռուքնին սառ կտրած է, եւ դժբաղդաբար վառարանին կրակն ալ մարեր է: ըստ Ֆրան-սուազ: Եւ կը ջանար անոնց ձեռքնիր երկու ձեռաց մէջ տաքցընել: մինչդեռ Տակօպէու եւ որդին՝ իրենց երկար ժամանակէ՝ ի վեր զսպեալ կա-րօտակէզ սիրոյն զեղմանն անձնատուր կը լային:

Երբոր կա Մայէօ Ֆրանսուազի բերնէն լսեց թէ վառարանը մարած էր, իր անպատեհ կարծած ներկայութիւնը ներելի ընելու համար ծառայու-թիւն մ'ընելու վութով՝ քովի փոքրիկ ունեակը վազեց, եւ քանի մը վայտի կտոր ու ածուխ առնելով եկաւ վառարանին քով, եւ մօխրին ներքեւ մնայած քանի մը կայծ զսնելով կրակ մը վառեց, որ՝ ինչպէս սովորաբար կը սեն՝ ճար-ճատիլ ու որստալ սկսաւ: յետոյ սրճեփոցը ջուր լեցընելով վառարանին խոռոչին մէջ դրաւ՝ մը-տածելով որ աղջիկները տաք քան մը խմելու-պէտք ունեին:

Կա Մայէօ այնչափ արագութեամբ եւ լոիկ այս փոքրիկ ծառայութիւններն ըրաւ, եւ այս ընտանեկան խանդաղատանաց սրտայուղութիւն-ներուն մէջ բնականաբար այնչափ մոռցուած էր ինքը, որ տիկին Ֆրանսուազ՝ բոլորովին երկու որբերուն զբաղած ըլլալով՝ վառարանին բորբո-քիլն այն ժամանակ միայն նշմարեց՝ երբոր անոր քաղցր ջերմութիւնն զգաց եւ քիչ մ'ետքն ալ սրճեփոցին մէջի ջրոյն եռալը լսեց: Բարի կինը բոլորովին այս մտածութեամբ զբաղած ըլլալով թէ երկու աղջիկներն ուր սկսի տեղաւորցընէր:

վասն զի՞ ինչպէս որ յայտնի է՝ զօրականն իր դալուսը յառաջուց չէր իմացուցած, ուստի վառարանին մէկէն ՚ի մէկ ինքնիրեն բորբոքելուն վրայ չղարմացաւ:

Յանկարծ դրան ետեւէն շուն մը երեք կամ չորս անգամ հաջեց:

«Ա՞ . . . ծերունի Ռապա-Ժօան է, ըստ Տակօպէու դուռը բանալով, ներս մտնել կուղէ որ ընտանիքս ինք ալ տեսնէ ու ճանչէ.»

Ռապա-Ժօան ցատկը տելով ներս մտաւ, եւ վայրկենի մը մէջ ընտանիցաւ ամենուն հետ. դընաց կարգաւ աղջիկներուն Ֆրանսուազի եւ Ակրիքօլիձեռքը լիզեց. յետոյ տեսնելով լա Մայէօ որ սենեկին մէկ անկիւնը խոնարհարար կեցած էր եւ որուն ուշադրութիւն ընող չկար, ու ամկական այն առածին համեմատ որ կըսէ թէ «Մեր բարեխամաց բարեխամերը մէր աւ բարեխամերն են» ունաց անոր ալ ձեռքը լիզեց. Այս դպուանքէն լա Մայէօի սիրալը կարգէ դուրս զգացմամբ շարժելով՝ իր երկայն նիհար եւ ճերմակ ձեռքով քանի մ'անգամ շանը հանճարեղ դլուխը փայփայեց. յետոյ տեսնելով որ իր հոն կենալն անօգուտ էր, որովհետեւ ձեռքէն եկած փոքրիկ ծառայութիւնները կատարեր էր, Ակրիքօլէն ընդունած զեղեցիկ ծաղիկն առաւ, եւ դուռը կամացուկ մը բանալով այնպէս զդուշութեամբ զուրու ելաւ որ մէկը չի նշմարեց անոր երթալը:

Տակօպէա՝ կինը եւ որդին կաթողին խանգաղատաօնք իրար ողջագուրելէ ետեւ, կինաց

իրականութիւններուն վրայ խորհիլ սկսան ։  
« Խեղճ Ֆրանսուադ, ըստ զօրականն աչ-  
քովը Ռօդ եւ Ոլանց ցուցընելով, այսպիսի գեղե-  
ցիկ եւ անակնկալ դալատեան մը չէի՞ր ստասեր-  
— Շատ ուրախ եմ, սիրելիս, բայց միայն կը ցա-  
ւիմ որ Սիմօն զօրապետին օրիորդներն հիւրընկա-  
լելու համար այս խեղճ սեննակէն լաւագոյն բը-  
նակարան մը չունինք . . . վասն զի այս սեն-  
եակն ու Ակրիքօլի խուցը . . . — Ասոնցմէ կը  
բաղկանայ մեր ապարանքն, այնպէս չէ, յարեց  
Տակօպէռ . Փարիզի մէջ ասկէց աւելի դեղեցիկ  
ապարաններ կան, բայց անհոգ եղիր, այս խեղճ  
աղջիկները վարժուած են ասանկ բաներու . . .  
վաղ առաւօտ աղուս հետ թեւ թեւի տալով Պ.  
Հարախիւ գործարանը պիտի երթամ Սիմօն զօրա-  
պետին հայրը տեսնելու, որուն հետ քանի մը  
գործերու վրայ խօսելիք ունիմ Պիտի տեսնես,  
Ֆրանսուադ, որ երկուքէս որն աւելի շիտակ եւ  
խրոխտ կը քալէ . — Վաղը՝ ոչ Պ. Հարտի եւ ոչ  
Արմօն մարաջախտին հայրը չէք կրնար գործա-  
րանը գտնել, հայր իմ, ըստ Ակրիքօլ . — Ի՞նչ  
կըսես, տղամա, ըստ Տակօպէռ, մարաջախտ մի .  
— Այն, մարաջախտ, պատասխանեց Ակրիքօլ.  
1830ի յեղափոխութենէն ետեւ՝ Սիմօն զօրապե-  
տին բարեկամները տէրութեան հասկըցուցին  
որ կայսրը Լինեիի պատերազմէն ետեւ մարա-  
ջախտի աստիճան եւ դքսութեան տիտղոս տը-  
ռած էր անոր . — Ի՞նչ կըսես, տղամ, դոչեց  
Տակօպէռ սիրուը շարժելով . . . բայց սկէաք չէր

որ այդ չափ զարմանայի , վասն զի այդ եղածն արդարութիւնն է . . . Եւ երբոր կայսրը տուած է այդ տիտղոսն ու աստիճանը , այնուհետեւ զայն այնպէս ճանշնալն ու կոչելը մեծ բանմը չէ . . . Ինչ եւ իցէ այդ լուրը զիս ուրախացուց եւ սիրտը շարժեց : Յետոյ աղջիկներուն դառնալով . և կը լսէք , որդեակներս . . . Փարիզ հասած ժամանակիդ դուքսի եւ մարաշախատի աղջիկ էք . . . արդարեւ , խեղճ դքսուհիներս , ձեզ այս համեստ սենեկին մէջ տեսնողը չհաւատար , բայց համբերութիւն , ամեն բան կարգի կը մտնէ : Արդեօք Սիմօն զօրապետին հայրը որչափ ուրախ եղաւ երբոր իմացաւ թէ որդւոյն աստիճանն ու տիտղոսը աէրութենէն ճանչուեր է : — Ոչ այն-չափ , հայր իմ , վասն զի ըսաւ մեզ թէ ամեն հընար եղած աստիճաններն ու տիտղոսները կը զոհէր իր որդին տեսնելու համար . . . ինչու որ Սիմօն զօրապետը հոս չէր երբոր իր բարեկամներն աշխատեցան ու այս արդարութիւնը ձեռք բերին . . . սակայն մարաշախատին բացակայութիւնն աւելի երկար չկրնար անեւել , վասն զի Հնդկաստանէն գրած վերջին նամակները կիմացընեն թէ Գաղղիա կը դառնայ : »

Այս խօսքին վրայ աղջիկներուն տչքը լցւելով իրարու երես նայեցան :

Օրհնեալ է Աստուած , գոչեց Տակօպէռ , ես եւ իր զաւակներն յոյս ունինք որ յաջողութեամբ Փարիզ կը հասնի . բայց ի՞նչ պատճառաւ մարաշախատին հայրը եւ Պ . Հարտի վաղը դործարանը

չպիտի դանենք : — Գաղղիոյ հարաւային դաւառներուն մէկուն մէջ անգղիական ճարաարութեամբ դործարան մը շինուած ըլլալով, դայն զննելու գացին ասկէ սասն օր առաջ, բայց այսօր վաղը կը դառնան : — Այդ լուրը սիրուս նեղացուց, ըսաւ Տակօպէո . ես յոյս ունէի որ զօրապետին հայրը կրնայի վաղը տեսնել եւ կարեւոր դործերու վրայ հետը խօսիլ . սակայն ուր ըլլալն անշուշտ դիտեն եւ կրնանք նամակ մը գըրել : — Ուրեմն, տղաս, վաղը նամակ մը գրէ իրեն, եւ թոռներուն ֆարիզ հասած ըլլալը իմացու : Առ այժմ, որդեակներս, յաւելցուց զօրականն աղջիկներուն դառնալով, բարի կինս իր անկողինը ձեղ կուտայ, եւ դուք ալ դտնուածով բաւականացէք, դո՞ւնէ հոս ճանրէն աւելի անհանգիստ չէք ըլլար : — Դուն դիտես որ մեք միշտ հանգիստ կըլլանք քու եւ տիկնոջդք քով, ըսաւ Ռօդ : — Առկէց զատ՝ ֆարիզ հասնելնուս վրայ այնչափ ուրախ ենք որ ուրիշ բաներն ամենեին հոգ չենք ըներ . — վասն զի քիչ օրէն հոս պիտի դտնենք մեր հայրը, յաւելցուց Պլանչ : — Եւ այդ յուսով մարդ ամեն բանի կը համբերէ, դիտեմ, ըսաւ Տակօպէո . սակայն ֆարիզի վրայ այնչափ դովեստներ լսելնէդ ետեւ՝ հիմա շատ զարմացած պիտի ըլլաք, վասն զի մինչեւ հիմա ձեր երազած ոռկեղէն քաղաքը չդտաք . բայց համբերութիւն . . . համբերութիւն . . . պիտի տեսնէք, որ այս քաղաքը երեւցածին չտփ տղեղ չէ . . . , — Առկէց զատ ըսաւ Ակրիքօլ

զուարթութեամբ, անտարակոյս եմ որ այս օրի-  
որդներուն համար Փարիզ ստուգիւ ուկեղէն քա-  
զաք մը պիտի դառնայ երբոր Սիմօն մարաջախտ  
հու համսի : — Իրաւունք ունիք, պարո՞ն Ակրի-  
քօլ, ըսաւ Ռող ժաղակելով, մեր մտքէն անցածն  
աղէկ գուշակեցիք : — Իմ անունս ինչըն գիտէք,  
օրինրդ, հարցուց երիտասարդը, — Անշուշտ,  
պարո՞ն Ակրիքօլ, շատ անգամ ձեր խօսքն ըրած  
ենք Տակօպէոլի հետ : — վերջին ժամանակներս ալ  
Գաբրիէլի հետ, յաւելցուց Պլանչ : — Գաբրիէ-  
լի՝ հետ » գոչեցին միաբերան Ակրիքօլ եւ իր մայ-  
րը զարմանալով :

Է՞ն, այո՛, ի՞նչ կը զարմանաք, ըսաւ Տակօ-  
պէոլ աչք ընելով աղջիկներուն . անոր վրայօք  
պատմելիքներս տասն եւ հինգ օրը չլմննար, մա-  
նաւանդ անոր հանդիպելնիս : Առ այժմ այս միայն  
կրնամ ըսել թէ իր տեսակին մէջ տղէս վար չմը-  
նար, (կը տեսնէք, ուստի ըսելով չեմ կշտանար), եւ  
երկուքն ալ արժանի են իրեւ եղբայր իրար սի-  
րելու . . . Աղնիւ . . . աղնիւ կին, յաւելցուց  
Տակօպէոլ սիրար շարժելով, ըրածդ շատ ուղեց-  
ցիկ բանէ . . . աղքատոթեանդ չնայելով այն  
գժբաղդ տղան առնուլ խնամել եւ զաւկիդ հետ  
մեծ ըընելու . . . — Սիրելին, այդ ակէս մի խօ-  
սիր, կազաչեմ, իմ ըրածս խիստ պարզ բան մ'է :  
— Իրաւունք ունիս, բայց ես քու հաշիւիդ  
սիտի անցունեմ : Առ այժմ վաղ առաւօտ զինքը  
կը տեսնեմ : — Եղբայրս ալ եկեր է . . . զոչեց  
Ակրիքօլ, թող ըսեն տակաւին թէ երջանելու-

թեան համարն շանակեալ օրեր չկան կենաց մէջ և  
բայց ի՞նչովէս պատահեցաք դուք անոր , հայր  
իմ , — Այդ ի՞նչ ոլիտի ըլլայ որ միշտ ուստի կըսեա  
ինձ՝ վոխանակու ըսելու , միթէ ոտանաւոր եր-  
գեր շինելուդ համար ինքինք բարձր մար-  
դու մը տեղ դրեր եւ որ ինձ հետ եղակի դէմքով  
չես խօսիր : — Ի՞նչ կըսէք , հայր իմ . . . , — Է-  
աել կուղեմ թէ ոլէտք է որ համարձակ եւ յաճախ  
դու , դու ըսես ինձ , որպէս զի ատանեւութ տա-  
րիէ 'Եւեր չըսած իր տեղը լցընեն : Խոկ Գաբրիէլի  
դալով , մէկ ուահէն կը պատմեմ քեզ թէ ուր եւ  
ինչովէս պատահեցանք անոր . վասն զի եթէ կը  
կարծես որ այս գիշեր պիտի կընաս քնանալ , կը  
սխալիս . սենեակիդ կէսն ինձ պիտի տաս եւ եր-  
կարօրէն պիտի խօսակցինք . Ռապա-Ժօա այտ  
անենելին դրան առջեւ պիտի կենայ , անոր հին սո-  
վորութիւնն է որ այս աղջիկներէն չհեռանար :  
— Ա , օիրելիս , ըսաւ Ֆրանսուադ , ևս ամենեւին  
միաք չըրի , բայց այսպիսի վայրկենի մը մէջ  
վերջապէս . . . եթէ այս օրիորդներն եւ դու ճաշեւ  
կուղէք . Ակրիքօլ կրթայ շուտով կերակուր ճարէ  
սլանգոկէն , — Սիրաերնիդ բան մը կուղէ աղ-  
ջիկներս . — Ոչ , Տակօպէու , շնորհակալ ենք , այն-  
չափ դոհ եւ ուրախ ենք որ անօթութիւն չու-  
նինք : — Բայց վերջապէս պէտք է դոնէ շաքա-  
րով ու գինուով խառնած քիչ մը տաք ջաւր խը-  
մէք որպէս զի աաքնաք , սիրելի օրիորդներս .  
ըսաւ Ֆրանսուադ , վասն զի դժբաղդաբար ու-  
րիշ բան մը չունիմ : — Իրաւունք ունիս . Ֆրան-

սուազ, այս օլորուն տղայքը յողնած են, անկողին  
պատրաստէ որ պառկին քնանան։ Ես ալ տղուս  
սենեակը կերթամ իրեն հետ, եւ վաղ առաւօտ՝  
Ռօղ եւ Պլանչ դեռ չարթնցած՝ կիջնեմ կը խօ-  
սակցիմ քեղ հետ, որպէս զի Ակրիքօլին ալ քիչ  
մը հանդ չելու ժամանակ թողում։

Այս միջոցին դուռը դարնուեցաւ բաւական  
ամուր կերպիւ։

« Բարի Մայէօնէ անշուշտ, որ եկերէ հար-  
ցընելու թէ իրեն պէտք մ'ունինք, ըստ Ակ-  
րիքօլ։ — Բայց կարծեմ թէ Տակօպէոի եկած  
ժամանակ հոս էր, պատասխանեց Ֆրանսուազ։  
— Իրաւունք ունիս, մայր իմ, խեղճ աղջիկը  
վախնալով որ մեզ նեղութիւն կը պատճառէ,  
կամացուկ մը դուրս ելեր գացերէ։ նրչափ ըդ-  
դուշաւոր է . . . բայց ան ասանկ ուժով չզար-  
ներ դուռը։ — Ուրեմննայէ, տղաս, ովէ, ըստ  
Ֆրանսուազ։ Ակրիքօլ դեռ դրան քով չհասած՝  
դուռը բացուեցաւ, եւ վայելուչ կերպարանօք  
ու յարդելի դիմօք մարդ մը ներս մանելով՝ քա-  
նի մը քայլ յառաջ եկաւ, եւ սրադ հայեաց ք մը  
պատցընելով սենեկին մէջ՝ վայրկեան մ'աղջիկ-  
ներուն նայեցաւ։

Ակրիքօլ անոր առջեւը երթալով, ներեցէք,  
պարսն, իմացընել ձեղ թէ դուռը դարնելնէ գ  
ետեւ կրնայիք սպասել որ մտէք ըսէին ձեղ . . .  
բայց վերջապէս . . . ի՞նչ կուզէք։ — Թողու-  
թիւն կը խնդրեմ ձեղնէ, պարսն, ըստ մարդը  
վերջին ծայր քաղաքավարութեամբ եւ ծանր

ծանր խօսելով՝ թերեւս սենեակին մէջ աւելի երկար կենալու համար . ներեցէք շատ կը ցաւիմ ըրտծ անքաղաքավարութեանս վրայ . եւ ամօթով եմ որ . . . — Լաւ , պարո՞ն , լաւ , ըստ Ակրիքօլ անհամբերութեամբ , ըսէք նայիմ ի՞նչ կուղէք : — Պարո՞ն . . . միթէ հոս չի՞ բնակիր օրիորդ Սօլիվօ անուն սասպատող գործաւորուհին : — Ոչ , պարո՞ն . վրայի յարկը կը քնակի , ըստ Ակրիքօլ : — Ա՞հ , պարո՞ն , դոչեց քաղաքավար մարդը նորէն յարդական ողջոյններով , շատ ամօթով եմ ըրտծ ձախող ամարդութեանս վըրայ . . . կը կարծէի թէ գործաւորուհին սենեակին է այս , որուն գործ առաջարկելու կուղայի յարդոյ անձի մը կողմէ . . . — Ժամանակին ուշէ , պարո՞ն , ըստ Ակրիքօլ զարմացմամբ . դործաւորուհի աղջիկը մեղ ծանօթէ , բայց հիմա պառկած է , չէք կը տեսնել , վաղը նորէն եկէք : — Ուրեմն , պարո՞ն , վերսախն թողութիւն կը խնդրեմ ձեզնէ . . . — Շատ աղէկ , պարո՞ն , շատ աղէկ , ըստ Ակրիքօլ դէպի դուռը քայլ մ'առնելով : — Կաղաչեմ տիկինն ու օրիորդները , ինչպէս նաեւ ձեզ , պարո՞ն , որ համոզուիք թէ . . . — Եթէ տակաւին այդպէս շարունակէք , պարո՞ն , ըստ Ակրիքօլ , հարկ կը լլայ որ խնդրած ներումներնուդ երկայնութեանը համար ալ ներում խնդրէք , եւ այն ժամանակ վերջը չդար : «

Ակրիքօլի այս խօսքին վրայ Ոօզ եւ Պլանչ ժակացան , Տակոպէո ալ գոռազութեամբ իր

Ընչացքը շիեց, «Ի՞նչ խելացի է տղաս, ըստ  
կամաց մ'իր կնոջը. բայց գուն վարժուած ըլլու-  
տով աչքիդ չերեւիր».

Այս միջոցին քաղաքավար մարդը գուրս ե-  
տա վերջին և երկար հայեաց քմը ձդելով երկու  
քոյրերուն եւ Ակրիքօլի ու Տակօպէոի վրայ».

Քանի մը վայրիեան ետքը, երբոր Ֆրան-  
ուասդ իրեն համար դետինը խշաւակ մը ձդելով  
եւ իր անկողնոյն վրայ ալ մաքուր սաւաններ փր-  
ռելով մայրական խնամօք աղջիկներն հանդիւ-  
սընելու կ'զբաղէր, Տակօպէու եւ Ակրիքօլ ձեղ-  
նայարկի խուցը կելուէն, Բայց երբոր երխաւ-  
արդը ճրադ մը ձեռքը հօրն սոջեսէն երթալով  
և Մայեօի խցիկին դրան առջեւէն կանոյնէր,  
դործաւորուհին կէս մը մութիւնէջ պահուըստած՝  
կամացուկ մ'ըսաւ անոր. «Ակրիքօլ, մեծ վլ-  
ուանդի մէջ ես . . . քեզ խօսելիք ունիմ . . . »

Այս խօսքն այնչափ շուտով եւ ցած ձայնիւ-  
րուեցաւ, որ Տակօպէու չկրցաւ լսել. բայց ու-  
րովհետեւ Ակրիքօլ քիչ մը կանգ առեր ու ցնցը-  
մերէր, զօրականն ըսաւ անոր.

«Ի՞նչ կայ, սղաս, ի՞նչ եղաւ, — Բան չի-  
եայ, հայր իմ, սյատասխաննեց երխաւասրդն ե-  
տեւը ոքառնալով, վախցայ թէ բաւական լոյս չեմ  
ցուցըներ քնզ : — Անհոգ եղիր, . . . ևս այս իրի-  
կուն տասնեւհինդ տարեկան տղու աչք եւ սը-  
րունք ունիմ » ըսաւ զօրականը, եւ առանց իր  
որդւոյն զարմանքը նշմարելու երկուքը մէկէն  
փոքրիկ խոցը մտան, ուր գիշերը սկիտի անցու-

նէին . . . . .

Քաղաքավար մարդը՝ որ Տակօղէոի կնոջ  
սենեակը մանելով լա Մայէօն հարցուցեր էր,  
տունէն դուքս ելնելէն ետեւ՝ Որիդ-Միշ վողոցին  
ծայրը Աբն-Աբրիի վանքին հրատարակն սպասող  
կառքի մը քով դնաց, որուն մէջ Պ. Ռոտէն վե-  
րարկուով մը վաթթուած նստեր էր :

« Ի՞նչ լուր, հարցուց Պ. Ռոտէն :

— Երկու աղջիկներն եւ մոխրագոյն ընչայ-  
քով մարդը Ֆրանսուազ Պոտուէնի տունը մտան,  
ալատասխանեց միւսը ։ դուռը բաղխելէս առաջ  
քանի մը վայրկեան անոնց խօսակցութիւնը մտիկ  
ըրի . . . ։ Աղջիկներն այս դիշեր Ֆրանսուազ  
Պոտուէնի սենեակը պիտի պառելին . մոխրագոյն  
ընչայքով ծերունին ալ երկաթադործ երիա-  
սարդին սենեակը պիտի պառելի : — Շատ տղէկ,  
ըսաւ Ռոտէն : — Բայց, ըսաւ քաղաքավար մար-  
դը, լա Աբէն-Պաքանալի սլատճառաւ սաղատով  
դործաւորուէին այս իրիկուն անսպատճառ տևու-  
նելու չհամարճակեցայ . վաղը կու դամ եւ զայն  
իը սեմնեմհասկը բարձր համար թէ երկաթադործ  
երիտասարդին վրայօք այս իրիկուն բոսթայով  
առած նամակն ինչ աղդեցութիւն ունեցեր է : . . .  
— Չերթալիք չընես, ըսաւ Ռոտէն . հիմա Ֆրան-  
սուազ Պոտուէնի խոստովանահօրը պիտի երթա-  
խմ կողմանէս, եւ ըսես թէ դինքը կ'սպասեմ Մի-  
լիէօ-Տէղ-Իւրսէն վիղոցի տունը . թէ եւ ժամա-  
նակը խիստուշէ . բայց եւ այնպէս շուտով պէտք  
է դայ . գունալ հետն եկու . եւ եթէ ես

տակաւին տուն դարձած չըլլամ , թող սպասէ .  
վասն զիւ ամենակարեւոր գործերու համար է որ  
զինքը տեսնել կուղեմ : — Այդ ամենն ալ հա-  
շատարմութեամբ կը կատարուին , ըստ քաղա-  
քավարմարդը խորին յարդանօք Ռոտէնը ողջու-  
նելով , որուն կառքն արադութեամբ հեռացաւ  
այն տեղէն :

### ԳԼՈՒԽ Ե .

#### ԱԿՐԻՔԸ ԵՒ ՀԱ ՄԱՅՔԸ

Այս զանազան անցքերէն մէկ ժամ եւոքը  
խոր լուրթիւն կը տիրէր Պրիդ-Սէշ փողոցին  
տանը մէջ :

Պատուհանաւոր դրան մ'ապակիներուն մէ-  
ջէն ոլլպլացող տելար լոյսէ մը կը հասկցուէր թէ  
կա Աբայէօ տակաւին արթուննատած էր . իբ սնո-  
ւոյս եւ սնող խունէր , որ ձեղնայարկին մէջ նեղու-  
միթին անցքի մը վրայ կը բացուէր . Խեղճ անկո-  
ղին մը , սեղան մը , հին մնառուկ մ'եւ աթոռակ մը  
այս պաղ նկուղը բոլորովին դրաւած ըլլալով ,  
երկու հոդի չէին կրնար հոն նստիլ , այլ մէկն ան-  
կողնին վրայ ելնելու կը հարկադրէր .  
Ակրիքօլի տուած դեղեցիկ ծաղիկը՝ զոր կա  
Սայէօ զգուշութեամբ սեղանին վրայ դաւաթ

մը ջուրի մէջ դրած էր . իր ծիրանեղոյն կռկոնը  
բացած աղնիւ հոտ մը կը բռւրէր այն գծուծ խը-  
ցիկին մէջ , որուն խոնաւ պատերը մոխրագոյն  
գաճով ծեփուած էին և որ բարակ մոմի մը ակար  
լուսովը լուսաւորուած էր .

Լա Մայէօ՝ առանց զգեստներն հանելու ան-  
կողնին վրայ նստած էր արտառուալից աչօք , մէկ  
ձեռօքն իր դլիսու բարձին կրթնած , դլուխը  
դէսլ ի դռւոր ծռած , անձկութեամբ ականջ կը  
դնէր և վայրկիենէ վայրկիեան Ակրիքօլի ռանա-  
ձայնը լսելու ակնկալութեամբ անհամբեր կը ս-  
պասէր : Խեղճին սիրան ուժդին կը բարտիսէր .  
իր տժդոյն երեսը թեթեւ մը կարմրած էր սրտին  
վրդովումէն . . . : Մերի ընդ մերթ ահարեև  
նայուած ք մը կը ձդէր ձեռքը բնած թուղթի մը  
վրայ , որ այս իրիկուն ըստթայով հասեր և  
ներկագործ դռնապանն ալ քերեր Լա Մայէօի  
սեղանին վրայ դրեր էր , մինչդեռ նա Տակօպէոի  
ընտանեաց անսակցութեանը ներկայ կը դանը-  
ռէր :

Քիչ մ'ետքը՝ աղջիկին իր խցիկին մօտադոյն  
դրան մը մեղմով բայցուիլը լսեց . « Ահա կուդայ  
վերջապէս » ըստ ինքնիրեն : Եւ արդարեւ Ակ-  
րիքօլ ներս մտաւ :

« Կ'սպասէի որ հայրս ննջէ . ըստ երիտա-  
սարդը , որուն դէմքն անհանդսութենէ աւելի  
հետաքրքրութիւն կը յայտնէր . ի՞նչ կայ նայինք ,  
բարի Մայէօս , ինչու դէմքդ այդպէս այլայլած  
է . . . . ինչու կուլաս , ի՞նչ կայ , ի՞նչ վասն-

զի վրայ է խօսելիքո՞ւ — Առ այս նամակը . . .  
կարդա՞ . . . . . » ըստ Լա Մայէօ գողդոջուն  
ձայնիւ և բաց նամակն անոր երկնցը նելով :

Ակրիքօլ ճրագին մատեցաւ և հետեւ ալը  
կարդաց .

« Անձ մը՝ որ չկրնար ինքզինք յայտնել ,  
« Ակրիքօլ Պօտուէնի վրայ ձեր ունեցած եղ-  
աւ բայրական համակրութիւնը գիտն ալով կիմա-  
ցընէ որ այս երիասասարդ և պարկեշտ գործա-  
ւորը վազը ձերբակալ սկսած ըլլայ ու բան-  
աւարկուի . . . . . »

« Ե՞ս . . . . . գոչեց Ակրիքօլ աղշեալ դէմ-  
քով մը Լա Մայէօի նայելով . ի՞նչ ըսել կուղէ  
այս առ Շարունակէ . . . . . » ըստ աղջիկը ապ-  
ահամութեամբ և ձեռքերն իրար կցելով :

Ակրիքօլ սկսաւ շարսնակել , և չէր կրնար  
իր տչացը հաւատալ . . . . . նորութիւն նորութիւն  
կունք . . . . . Աղադեսը անուամը շինած երդը  
և ամբաստանուեցաւ . Բրուժեր փողոցին մէջ  
և երեւան ելած դաւագրութենէն եանւ՝ դաղս-  
անի ընկերութեան մ'ալ դլուխնիրը բռնուելով ,  
« անոնց թուղթերուն մէջ այն երդին ըաղմա-  
ւայի օրինակները դանուեցան : »

« Աւազ , ըստ գործաւորուհին լալով , հիմա  
ամեն բան կը հասկընամ . Առջի իրիկունը ներ-  
կարարին անսած մարդն իրաւ լրտես մ'է եղեր  
որ քու դալլ կը դիմէր : — Ականջ մի իախեր ,  
այս ամբաստանութիւնն անտեղի՛ է , գոչեց Ակ-  
րիքօլ . մի վախնար , բարի Մայէօս , ևս քաղաք

քականութեան չեմ զբաղիր . իմ շինած երգերս  
մարդասիրութիւն միայն կը շնչեն . եթէ դաղտ-  
նի ընկերութեան մը թուղթերուն մէջ իմ երգե-  
րս դանուած են , ես լուչյանցանք կրնամ ու-  
նենալ . . . » Եւ արհամարհանօք նամակը սե-  
ղանին վրայ նետեց :

« Յարունակէ , կաղաչեմ , ըստ Հա Մայէօ .  
շարունակէ : — Եթէ կուզես . . . շատ աղէկ .  
Եւ Ակրիքօլ շարունակեց :

« Զերբակալութեան հրամանագիր ելած է  
« Ակրիքօլ Պօտուէնի դէմ : Անշուշտ իր անմե-  
« ղութիւնը կանուխ կամուշ կը հասկցուի . . .  
« բայց լաւ կընէ ժամանակ չկորսնցընելով ա-  
« պաստան մը դանել այս հալածման դէմեւ ինք-  
« զինք ազատել երկու երեք ամիս բանարկու-  
« թենէ , որ սարսափելի հարուած մը կըլլայ իր  
« մօրը համար՝ որուն միակ նեցուկն է : »

« Անիեղք բարեկամ յը՝ ո՛ր իր անունը  
Նյոյտնելու հարյադրեալէ : »

Պահ մը լոռութենէ ետեւ՝ երիտասարդն ու-  
սերը վեր վերցուց արհամարհոտ կերպով , երեսը  
նորէն զուարթացաւ , եւ ծիծաղելով ըստ գոր-  
ծաւորուհիին . « Անհոգ եղիր , բարի Մայէօս ,  
այս կատակն ընողները սխալեր են , ասկրիլի ա-  
ռաջին օրը կարծեր են . . . , — Աստուծոյ սի-  
րոյն ըլլայ , Ակրիքօլ , ըստ գործաւորուհին ա-  
ղերոական ձայնիւ , այս գործը թեթեւ բանի  
տեղ մի դներ . . . հաւատա իմ նախազգացու-

թեանցս . . .ուշադրութիւնը ըրէ այս աղդա-  
րաբութեան . . . — Կրկին կըսեմ քեզ, խեղճ  
Մայէօս, անհոգ եղիր. երկու ամսէն աւելի է որ  
Աւետարաց երգս տպուած ու հրատարակուած է.  
ընաւ յարաբերութիւն չունի քաղաքականու-  
թեան հետ, եւ եթէ այնպէս ըլլար, մինչեւ հիմա  
չէին սպասեր զայն արգիլելու եւ զիս դատավե-  
տելու համար: — Բայց մտածէ որ պարագաները  
հիմա փոխուած են. . . հաղիւ երկու օր կայ որ դա-  
ւադրութիւնը երեւան ելաւ մեր մօտի բոռւվէր  
փողոցին մէջ . . . եւ եթէ քու ոտանաւորներգ՝ որ  
թերեւս մինչեւ հիմա անծանօթ մնացած էին՝  
բռնուած մարդոյ քով դանուեցան, ձեզ կաս-  
կածելի ընելու համար այսչավին ալ բաւական է:  
— Զիս կասկածելի՛ ընեն . . . այն ոտանաւոր-  
ներս, որոց մէջ աշխատասիրութիւնն ու ողոր-  
մածութիւնը գոված եմ . . . : Ըսել կըլլայ թէ  
արդարութիւնը կատարեալ կոյր մ'է՝ որուն չուն  
մ'եւ դաւաղան մը տալու է որպէս զի կարե-  
նայ իր ճանրան դանել: — Ակրիքօլ, ըստ-  
աղջիկը վշտագնելով որ երիտասարդն այսպիսի  
վայրկենի մը մէջ ծաղրաբանելէ չէր դադրիր.  
կաղաչեմ . . . խօսքս մտիկ ըրէ: Արդարեւ  
դուն ոտանաւորներուգ մէջ աշխատութեան  
սուրբ սէրը կը քարոզես, բայց միանդամայն կը  
ցաւիս եւ կողբաս այն ողորմելի աշխատաւորաց  
վրայ՝ որք իրենց անարդար վիճակին պատճա-  
ռաւ կենաց ամեն թշուառութիւններու ձեռք  
մատնուած են անյոյս կերպիւ: Դիւն աւետարա-

նական եղբայրսիրութիւն կը քարողես . . . բայց  
միանդամայն բարի եւ աղնիւ օիրադ կը զայրա-  
նայ չարերուն ու անձնասէրներուն դէմ . Վեր-  
ջապէս դուն յամենայն սրտէ կը բաղձաս փու-  
թացընել այն աշխատաւորաց ազատութիւնը ,  
որ քեզ չափ երջանիկ չեն եւ առատասիրտ Պ .  
Հարտիի պէս վարպետներ չունին : Արդ , ըսէ ինձ,  
Ակրիքօլ , այս աղմկալից ժամանակիս մէջ քու-  
այդ երգերէդ բազմաթիւ օրինակներ դաւադ-  
րաց քով գանուիլը բաւական պատճառ մը չէ  
քեզ կասկածելի ընելու : »

Այս իրաւացի եւ եռանդուն խօսքերը որք  
աղնիւ գործաւորուհին սրտէն կը բղխէին , աղ-  
դեցին երխատասարդին , եւ սկսաւ աւելի լրջու-  
թեամբ խորհիւ իրեն եղած աղդարութեան  
վրայ :

Լա Մայէօ տեսնելով որ երխատասարդին միտ-  
քը խախտեցաւ , նորէն շարունակեց . « Վերջա-  
պէս միտքդ բեր Ռըմին . . . գործատան ընկե-  
րըդ : — Ռըմի՞ն : — Այս . . . Ռըմին , որուն  
մէկ չնչին նամակը գտնուեր էր անցեալ տարի  
դաւադրութեան պատճառաւ բոնուած անձի մը  
քով . . . խեղճն ամիս մը բանտը մնաց : — Ճըշ-  
մարիտ է , բարի Մայէօս , բայց ամբաստանու-  
թեան անիրաւութիւնը շուտ ճանչուելով՝ ար-  
ձակուեցաւ : — Այս , ամիս մը բանտը կենալէ  
ետեւ . . . հիմա ալ իրաւամբ խրատ կը տրուի  
քեզ որ նոյն գֆրաղդութիւնը քեզ ալ չպատա-  
հելու համար առաջքն առնելու ջանա . . . Ակ-

բիքօլ . լաւ մտածէ . . . ամիս մը բանտարկութիւնը . . . եւ մայրդ . . . : »

Լա Մայէօի այս խօսքերը խոր տպաւորութիւն մ'ըրին Ակրիքօլի վրայ . ուստի նամակը ձեռքն առնելով նորէն կարդաց ուշաղրութեամբ .

« Եւ այն մարդը՝ որ գիշեր թրուն մեր տանը բոլորտիքը կը պարտէր , ըստ դործաւորուհին , այն ալ վարկապարագի բան չէ . . . ոհ , տէր Աստած , ի՞նչ սարսափելի հարուած կըլլայ հօրդ եւ խեղճ մօրդ՝ որ ալ բան մը չկրնար վաստըկիլ , եւ քեզնէ զատ ուրիշ ապաւէն չունին . . . մտածէ ուրեմն , Ակրիքօլ , մտածէ թէ առանց քեզ՝ առանց քու աշխատութեանդ՝ ի՞նչ կըլլայ անոնց վիճակը : — Սրդարեւ սարսափելի կըլլայ , ըստ Ակրիքօլ նամակը սեղանին վրայ նետելով . Ուըմիի համար ըսածդ իրաւ է . . . բայց դարձեալ կըսեմ թէ մէկ մարդ մ'առանց հարցընելու չեն բանտարկեր . — Նախ կը բանտարկեն . . . յետոյ կը հարցաքննեն . ըստ Լա Մայէօ դառնութեամբ . . . եւ . . . եթէ կին ու զաւակներ ունի՝ որք անոր օրական վաստակովը կապրին , ի՞նչ կընեն անոր բանտարկութեան միջոցին . անօթի կը մնան . . . ցուրտէն կը չարչարուին . . . եւ կուլան . . . : »

Լա Մայէօի այս պարզ եւ սրտաշարժ խօսքերէն Ակրիքօլ ցնցուեցաւ :

« Ամիս մ'առանց աշխատութեան մնալ . . . ըստ արտաւմ եւ մտախոհ դիմօք : Ի՞նչ կըլլան

մայրս . . . հայրս . . . եւ այս երկու դեռա-  
հաս աղջիկները՝ որք մինչեւ Ալմօն մարածախ-  
տին կամ անոր հօրը Փարիզ հասնիլը՝ մեր ընտա-  
նիքն կը համարուին . . . ո՞հ , իրաւունք ու-  
նիս , այս մտածութիւնն ակամայ դիս կը սար-  
սափեցընէ . . . : — Ակրիքօլ , գոչեց յանկարծ  
և Մայէօ , եթէ Պ . Հարտիի դիմես՝ չը՛լար .  
դիտես ինչ բարեսիրտ ըլլալը , միանդամայն այն-  
չափ պատուաւոր եւ յարգի է , որ եթէ քեզ ե-  
րաշխաւոր ըլլայ , թերեւս ետեւէդ չեն իյնար :  
— Դժբաղդաբար Պ . Հարտի չոս չէ , Ալմօն մա-  
րածախտին հօրը հետ ճանապարհորդութեան ե-  
լած է : »

Յետոյ , նոր լոռութենէ մ'ետեւ՝ Ակրիքօլ իր  
անհանգստութիւնը դսպելու համար աւելցուց .  
« Բայց ոչ , այս նամակին չեմ կրնար հաւատալ .  
աւելի լաւ կը սեպեմ ըլլալիքին սպասել . . .  
այն ժամանակ գոնէ առիթ կունենամ առաջին  
հարցաքննութեան մը մէջ անմեղութիւնս յայտ-  
նելու . վասն զի , բարի Մայէօս , թէ բանտարկ-  
ուիմ եւ թէ երեսս պահեմ , անհնար պիտի  
ըլլայ ինձ աշխատիլ , եւ ընտանիքս պիտի զըր-  
կուի իմ օդնութենէս : — Աւաղ , ճշմարիտ է ը-  
սածդ , պատասխանեց խեղճ աղջիկը . ուրեմն  
ի՞նչ ընելու է , տէր Աստուած . . . ի՞նչ ընե-  
լու է . . . : — Ա՞հ , դժբաղդ հայրիկս , որ հի-  
մա այնչափ ուրախութեամբ ննջեց , ի՞նչպէս  
պիտի արթննայ վաղ առաւօտ եթէ այս փորձու-  
թիւնը գլխուս գայ , ըստ Ակրիքօլ ի՞նքնիրեն ,

Եւ ձեռօքը ճակատը դոցեց :

Դժբաղդաբար Լա Մայէօի վախը չափուզանցութիւն չէր, վասն զի ամեն մարդ կրնայ յիշել որ 1832ին Բրուվէր վուղոցին դաւադրութենէն առաջ եւ ետքը՝ ոտմկավարական գաղափարաց դէմ հակառակութիւնը սաստկանալով բազմաթիւ գործաւորներ պարզ կառկածով բը նուեցան ու բանտ դրուեցան :

Լա Մայէօ՝ որ քանի մը վայրկենէ 'ի վեր լուս իւեցած կը մտածէր, յանկարծ լուսթիւնը խղից, երեսը կարմրեցաւ եւ ճնշման տիսրութեան եւ յուսոյ անսահմանելի երեւոյթ մ' առաւ :

Ալլիքօլ, աղատեցար, դոչեց : — Ի՞նչ կը սես : — Այն գեղեցիկ ու բարեսիրտ օրիորդը՝ որ այս ծաղիկը քեզ տուած ժամանակ (եւ ձեռօքը ցուցուց դայն) այնչափ փախուկ քաղաքավարութեամբ դարձանեց քուսիրտ վիրաւորող ընծային առաջարկութիւնը . . . այն օրիորդն աղնիւսիրտ մը սկզաք է ունենայ . . . ուստի սկզաք է որ անոր դիմես : օ

Այս խօսքն ըստ ժամանակ Լա Մայէօ օտմենայն զօրութեամբ ինք զինք ըսնելու ջանաց, բայց եւ այնպէս երկու խոչոր կաթիւներ սահեցան այտերն 'ի վար : Իր կենաց մէջ առաջին անդամ էր որ ցաւագին նախանձութիւն մը կ'զգար սրտին մէջ . . . որովհետեւ իր սիրած ու սկաշտած անձին ուրիշ երջանիկ կին մ'օդնութեան հասնելու կարող կը լլար : Խսկ ինքն անկարող խեղճ ու թշուառ արարած մ'էր :

կը կարծես, հարցուց Ալրիքօլ դարմանա-  
լով. ի՞նչ կրնայ ընել այն օրիորդն այս սլարագա-  
յիս մէջ : — Միթէ չըսաւ քեզ թէ և իմ անունս  
մի մռնաք եւ ամեն սլարագայի մէջ ինձ դիմե-  
ցէք : — Այն, ըսաւ : — Այդ օրիորդն իր բար-  
ձըր վիճակին մէջ մեծամեծ ծանօթներ ու բա-  
րեկամներ ունի անշուշտորք կրնան քեզ սլաշտ-  
սլանել . . . : Վաղ առաւօտուն դնա զինքը գը-  
տիր, գլխուդ եկածն անկեղծութեամբ խոստո-  
վանէ եւ իր սլաշտպանութիւնը խնդրէ : — Բայց  
նորէն կը հարցընեմ քեզ, բարի Մայէօս, ի՞նչ  
կուզես որ ընէ : — Մտիկ ըրէ որ ըսեմ . . .  
միտքս կուզայ որ ժամանակաւ հայրո կըսէրթէ  
իր բարեկամներէն մէկը բանտարկութենէ տզա-  
տերէ՝ անոր երաշխաւորութեան համար ստակ  
դնելով դատաւորին քով . . . հիմա դուն ալ  
կրնաս դիւրութեամբ օրիորդը համոզել անմն-  
դութեանդ վրայ եւ խնդրել որ երաշխաւոր ըլ-  
լայ քեզ . այն ժամանակ կարծեմ թէ վախնա-  
լու բան մը չմնար քեզ : — Ա՞հ . . . խեղճ  
Մայէօս . . . դիանս որչափ ծանր բան է այդ-  
պիսի ծառայութիւն մը խնդրել անծանօթ մէկէ  
մը : — Հաւասաք ինձ, Ալրիքօլ, ըսաւ և Մա-  
յէօ տիսրութեամբ, ես երբէք այնովիսի խրատ մը  
չեմ տար քեզ՝ որով պղտիկ իյնաս ու նուաստա-  
նաս որ եւ է մէկու մ'առջեւ, մանաւանդ . . .  
կը լսես . . . մանաւանդ այն օրիորդին առ-  
ջեւ . . . Դուն քեզ համար ստակ չպիտի խընդ-  
րես անկէ, այլ միայն երաշխաւորութէւն մը՝ ո-

բով կարող ըլլաս գործդ շարունակել եւ ընտանիքդ խեղճութենէ պահպանել . Հաւատամ ինձ , Ակրիքօլ , այսպիսի խնդրուածք մ'աղնիւ եւ յարդելի է . . . այն օրիորդը վեհանձն սիրտ մ'ունի . . . Կը հասկընայ քու միտքդ . . . Քեզ համար երաշխաւորութիւն տալն իրեն համար չնչին բան մ'է , բայց քեզ համար ամենամեծ բան , վասն զի ընտանեացդ կեանքն անկէ կախեալ է , — Իրաւունք ունիս , բարի Մայէօս , ըստ Ակրիքօլ վշտահար եւ բեկեալ , թերեւս լաւ կըլլայ այդպիսի փորձ մ'ընել . . . Եթէ օրիորդը հաճի այս ծառայութիւնն ինձ ընել եւ եթէ երաշխաւորութիւն մը կարենայ զիս բանտարդելութենէ աղատել , ամեն բան աչքս կառնում . . . բայց ոչ , ոչ , յաւելցուց երիտասարդը ոտքի վրայ ենելով , երբէք չպիտի համարձակիմ այն օրիորդին դիմել . Եւ ի՞նչ իրաւամբ պիտի դիմեմ . իմ անոր ըրած ծառայութիւնս մեծ բան մ'է որ երթամ այսպիսի մեծ բան մը խնդրեմ անկէ . — Կը կարծես , Ակրիքօլ , թէ վեհանձն հոգի մ'իր ծեռքէն եկած ծառայութիւններն իր ստացածներուն հետ համեմատէ : Վստահ եղիր ինձ՝ սրտի վերաբերեալ բաներու մէջ : Ես թշուառ արարած մ'եմ որ ինքզինքս մէկու մը հետ չեմ կրնար բաղդատել . բան մը չեմ եւ բան մը չեմ կրնար ընել . Եւ սակայն անտարակոյս եմ . . . այն , Ակրիքօլ . . . անտարակոյս եմ որ այն ինձմէ անհամեմատ կերպով բարձր օրիորդը նոյն զգացումը պիտի կրէ :

ինչ որ ես կը կրեմ այս պարագայիս մէջ : Այո , նա ալ ինձ պէս պիտի հասկընայ քու կացութեանը դառնութիւնը , եւ ուրախութեամբ սիրով ու շնորհակալութեամբ պիտի կատարէ ինչ որ ես պիտի ընէի . . . եթէ , աւազ , կարող ըԱայի անօգուտ անձնուիրութենէ աւելի բան մ'ընելու : »

Այս վերջին խօսքերը ևա Մայէօ՝ ակամայ՝ այնչափ սրտակէզ կերպով մ'ըսաւ , եւ այն առտիճան մորմոքեցուցիչ էր այս բաղդատութիւնը որ տարաբաղդ աննշան արհամարհեալ թշուառ եւ տճեւ աղջիկը կընէր իր եւ Ատրիէն Տը Քարտովիլի մէջ , գեղեցկութեան թարմութեան եւ ճոխութեան այն պայծառաշուք տիպարին մէջ : որ Ակրիքօլի աչքն արտասուօք լցուեցաւ , եւ ձեռքը ևա Մայէօի երկնցընելով կարեկից ձայնով մ'ըսաւ .

« Ո՞րչափ բարեսիրա ես . . . ո՞րչափ ազնուութիւն ողջմաութիւն եւ փափկութիւն կայ քու սրտիդ մէջ : — Դժբաղդաբար ձեռքէս ուրիշ բան չգար . . . բաց ՚ի խրատ տալէ : — Եւ քու խրասներդ ալ պիտի կատարուին , բարի Մայէօս , վասն զի անձնուէր սրտէ մը կելնեն : Ասկէց զատ , առւած խրատդ կատարելու համար զիս քաջալերեցիր հաւաստելով թէ Քարտօվիլ օրիորդին սիրտը . . . քուկինէդ վար չմընար . . . : »

Այս պարզ եւ անկեղծ բացարութեան վըրայ ևա Մայէօ դրեթէ բոլորովին մոռցաւ իր կը-  
բ—20

րած վիշտերը . այնչափ քաղցր եւ մխիթարական եղաւ իր սրախն շարժումը . . . : Վասն զի ստուապանաց դատապարտեալ կարգ մը դժբաղդ արարածոց համար այնպիսի վիշտեր կան՝ որ աշխարհի անծանօթ են . նմանապէս երբեմնալ այնպիսի խոնարհ եւ երկչու ուրախութիւններ կան՝ որք նոյնապէս անծանօթ են : Գորովալից սիրոյ փոքրիկ խօսք մը՝ որ ղանոնք բարձրացընէ իրենց աշաց առջեւ՝ վերջին աստիճան ուրախառիթ մխիթարար եւ քաջալերիչ է այն խեղճէակաց՝ որք սովորաբար արհամարհանաց խըստութեանց եւ իրենց վրայ յուսահատ անվստահութեան դատապարտեալ են :

« Ուրեմն որոշուած է , վաղ առաւօտ պիտի երթաս օրիորդին տունը , այնպէս չէ , գոչեց լա Մայէօ յուսալից : Ես առաւօտուն կանուխ տանը դուռը կիջնեմ հսկելու , որպէս զի եթէ կասկած կայ՝ հասկընամ ու քեզ խմացընեմ . . . : — Բարի եւ պատուական աղջիկ , ըսաւ Ակրիքօլ եւս առաւել սիրաբ շարժած : — Պէտք է ջանաս որ առաւօտուն՝ հայրդ գեռ չարթնցած՝ երթաս . . . օրիորդին ընակած թաղն այն աստիճան անմարդի է , որ հոն երթալը գրեթէ սլահուըտիլ է . . . : — Կը թուի թէ հօրս ձայնը կը լսեմ » ըսաւ յանկարծ Ակրիքօլ :

Եւ յիրաւի , լա Մայէօի խցիկն այնչափ մօտ էր Ակրիքօլի խցիկին , որ երիտասարդն եւ գործաւորուհին ականջ դնելով Տակօպէոի ձայնը լըսեցին որ կըսէր մութին մէջ :

« Ակրիքօլ . . . տղաս . . . կը քնանանաս . . .  
Ես արդին առաջին քունս առի . . . լեզուս սա-  
տանայաբար կը մարմաջէ հետդ խօսելու հա-  
մար . . . : — Վազէ շուտով, Ակրիքօլ . ըսաւ  
Լա Մայէօ, բացակայութիւնդ կրնայ դինքն ան-  
հանգիստ ընել . Առաւօտուն դուրս մին ելնէր մին-  
չեմ որ ես քեզ չխմացընեմ թէ կասկածելի բան  
մը չկայ փողոցին մէջ : — Ակրիքօլ . . . հոս  
չես, կըսէր Տակօպէռ ձայնն աւելի բարձրացը-  
նելով : — Հոս եմ, հայր իմ, ըսաւ երիտասարդը  
Լա Մայէօի սենեակէն դուրս ելնելով եւ իր սեն-  
եակը մտնելով . ձեղնայարկին պատուհաններէն  
մէկը հովին զարնուելուն համար դոցելու գացի  
որպէս զի անոր շոխնդէն քունդ անհանգիստ չըլ-  
լայ : — Ապրիս : տղաս, բայց ես այն շոխնդէն  
չարթնցայ, ըսաւ Տակօպէռ դուարթութեամք,  
այլ քեզ հետ խօսելու սաստիկ անօթութե-  
նէս . . . : Ո՞հ, խեղճ տղաս, չես զիտեր ի՞նչ  
խրոխտ կարօտակէզ մ'է ծերուկ հայր մը՝ որ տա-  
սընեւութ տարիէ 'ի վեր տեսած չէ իր որդին . . .  
— Ճրագ կուզես, հայր իմ : — Ոչ, ոչ, աւելորդ  
շոայլութիւն մ'է . . . մութին մէջ խօսինք,  
որպէս զի վաղ առաւօտ երեսդ տեսած ժամանա-  
կըս նոր բերկրութիւն մ'զդամ . . . Երկրորդ ան-  
դամ . . . առաջին անգամ տեսածի պէս : »

Ակրիքօլի սենեակին դուռը դոցուեցաւ, եւ  
Լա Մայէօ ոչ եւս բան մը լսելով՝ անկողնին վր-  
րայ ինկաւ առանց զգեստներն հանելու, եւ բո-  
լոր զիշերն աչքը չփակեց՝ անձկութեամք լուս-

նալուն սպասելով , որպէս զի հոկէ Ակրիքօլի վը-  
րայ : Սակայն , հետեւեալ աւուր համար ունե-  
ցած սրտատանջութեան հակառակ՝ մերժ ընդ  
մերժ դառնատիսուր երազներու մէջ կընկղմէր .  
իր պաշտած անձին հետ գիշերին լուսթեան մէջ  
ըրած խօսակցութիւնը միտքը բերելով՝ կը մտա-  
ծէր թէ որչափ քաղցր եւ խանդաղատալի պիտի  
ըլլար այն խօսակցութիւնը՝ եթէ ինքը գեղեց-  
կութեան թովիչ ձիրքն ունենար , եւ եթէ իր ան-  
մեղ եւ անձնուէր սիրոյն փոխարէն ինք ալ սիր-  
ուէր . . . : Բայց յետոյ խորհելով որ ինքը եր-  
բէք չպիտի կրնար փոխադարձ կրից զմայլելի  
քաղցրութեան ճաշակն առնուլ , Ակրիքօլի օդա-  
տակար ըլլալու յուսովն ինքզինք մխիթարեց :

Առաւօտուն կանուխ լա Մայէօ ելաւ եւ կա-  
մացուկ մը սանդուղէն վար իջաւ , որպէս զի  
տեսնէ թէ փողոցին մէջ Ակրիքօլի վտանգ ըս-  
պառնացող բան մը կար :

---

### ԳԼՈՒԽ Զ .

#### ԶԱՐԹՈՒՄՆ

ՕԴԸ՝ որ առջի գիշերը խոնաւ եւ միզամած  
էր , առաւօտուն պարզ եւ ցուրտ էր . Ակրիքօլի  
խցիկը լուսաւորող փոքրիկ սկառահանէն կա-  
պուտակ երկնից մէկ խորշը կը աեսնուէր :

Երկաթագործ երիտասարդին խցիկը և Մայէօխնէն վար չէր մնար խեղճութեան կողմանէ . Փայտէ փոքրիկ սեղանի մը վերեւը , որուն վրայ Ակրիքօլ իր բանաստեղծական ներշնչութիւնները կը դրէր , իրեւ միակ զարդ՝ Պէրանժէի պատկերը կը տեսնուէր պատին վրայ գամուած , այն անմահ բանաստեղծին՝ զոր ժողովուրդը կը սիրէու կը մեծարէ . . . վասն զի այն գերազանց հանճարը սիրեց ու լուսաւորեց ժողովուրդը եւ անոր փառքն ու ձախորդութիւններն երգեց :

Թէ եւ նոր լուսանալ կը սկսէր , Տակօպէռեւ Ակրիքօլ արդէն ելած էին : Երիտասարդն ինքզինք բռնելով կրցեր էր սրտին տաղնապը ծածկել , որ խորհրդածութեամբ աւելի սաստկացեր էր :

Բրուժէր վողոցի յանդուդն եւ ձախող դաւադրութիւնը բազմաթիւ ձերբակալութեանց պատճառ տուած էր . Եւ Աւետիքուուր ակտուելու երգէն բազմաթիւ օրինակներ դաւադրաց գլխաւորներէն մէկուն քով գտնուիլն իրօք կասկածելի կընէր երկաթագործ երիտասարդը . բայց ինչպէս որ ըսինք՝ հայրը բոլորովին անտեղեակ էր անոր կրած սրտատանջութեան :

Առաւօտուն կանուխ ելնելով իր զինուորական ճշդութեամբ հագուելէ եւ ածիլուելէ ետեւ բարակ անկողնին եզերքը նստեր էր որդւոյն քով , անոր երկու ձեռքն իր ձեռաց մէջ բռնած . դէմքէն ուրախութիւն կը ցայտէր , եւ չէր յագենար որդւոյն երեսը նայելէ :

« Հիմա թերեւս սկսուի ծիծաղիս վրաս , որդեակ խմ , կըսէր անոր , բայց քանի քանի անդամ գիշերը նզովեցի որ շուտով չէր լուսնար որպէս զի ժամ առաջ քեզ լոյս աչօք տեսնէի . . . ինչպէս որ հիմա կը տեսնեմ . . . ոհ , առանց բան մ'աչքէս վրիպեցընելու . . . : Աւրիշ խենդութիւն մ'ալ ըսեմ . . . ընչացքդ զիս կը շողոքորթէ . ի՞նչ գեղեցիկ հեծեալ ոմբաձիդ մը կըլայիր . . . արդեօք զինուոր ըլլալու բաղձանք չունեցար : — Մայրս ի՞նչ ընէի . . . : — Երաւանք ունիս , ատկէց զատ կարծեմ թէ սուրին ժոմանակն անցած է : Աեք հին մարդիկս՝ ուրիշ բանի չենք յարմարիր՝ բայց եթէ հին ժանդոտած հրազէնի պէս վառարանին մէկ խորշը ձգուելու . մեք մեր օրեւն անցուցինք : — Այո , ձեր դիւցազնութեան եւ փառաց օրերը , ըստ Ակրիքօլ զմայլմամբ , յետոյ դորովալից եւ յուղեալ ձայնիւ մ'աւելցուց . դիանո ի՞նչ գեղեցիկ եւ քաղցր բան է քու որդիդ ըլլալ . . . : — Գեղեցիկ ըլլալը չեմ դիտեր . . . իսկ քաղցր . . . պէտք է ըլլայ , վասն զի քեզ պարծանօք կը սիրեմ . . . եւ երբ կը մտածեմ որ այս սկիզբն է . . . կը հասկընաս , Ակրիքօլ : Ես այն անօթիներուն կը նմանիմ , որք օրերով բան մը կերած չեն ըլլար , եւ քիչ քիչ ճաշակելով ինքզինքնին կը դանեն եւ համ կառնուն . . . : Արդ դուն ալ կընաս սպասել որ քեզ քիչ քիչ ճաշակեմ , տղաս . . . իրիկուն առաւօտ . . . ամեն օր . . . , Բայց ոչ , ամեն օրը միտքս բերել չեմ ուղեր , վասն զի զիս կը շը-

լայլնէ . . . կը շփոթեցընէ , եւ ինքզի՞նքս կը  
կորսնցընեմ . . . :

Տակօպէոի այս վերջին խօսքը տխուր ազ-  
դեցութիւն մ'ըրաւ Ակրիքօլի , վասն զի իր վը-  
րայսպառնացնալ բաժանման նախազդացութիւն  
մը կարծեց նշմարել անոր մէջ :

« Ե՛ , ըսէ նայինք , տղաս , երջանի՞կ ես ,  
Պ . Հարտի միշտ լաւ կը վարուի՞ հետդ : — Ա՞ն . . .  
ըսաւ երիտասարդը , աշխարհի ամենէն բարե-  
սիրտ , արդարախոհ եւ վեհանձն մարդն է . եթէ  
գիտնայիր ի՞նչ սքանչելի բարեկարգութիւններ  
ըրաւ իր գործարանին մէջ : Ուրիշ գործարան-  
ներու հետ բաղդատութեամբ դժոխոց մէջ ար-  
քայութիւն մ'է : — Ի՞նչ կըսէք . . . — Տես-  
նես . . . ի՞նչ բարեկեցութիւն , ի՞նչ ուրախու-  
թիւն եւ ի՞նչ սէր ու համակրութիւն կը փայլի  
իր գործաւորաց դէմքին վրայ , եւ ի՞նչպէս ե-  
ռանդով ու բերերութեամբ կաշխատին : — Ու-  
րեմն՝ այդ Պ . Հարտիդ մոգի՞չ մ'է : — Մեծ  
մոգիչ մը , հայր իմ . աշխատութիւնը սիրե-  
լի ընելու հնարքը դտած է . . . եւ այս պատ-  
ճառաւ բերերառիթ է . . . : Արդար վարձ-  
քէ մը զատ՝ իր ըրած շահերէն ալ մաս մը կը  
հանէ մեզ մեր արժանաւորութեան համեմատ . . .  
եւ ասոր համար ալ ամեն մարդ եռանդով կաշ-  
խատի : Ասկէց աւելին կայ . մեծ եւ գեղեցիկ  
շէնքեր շինել տուած է , ուր բոլոր գործաւորք  
ուրիշ տեղերէ պակաս ծախքով լուսաւոր եւ օ-  
դաւէա ընակարաններ ունին , եւ ուր ընկերակ-

ցութեան ամեն քարիքը կը վայելեն . . . : Ոիտի տեսնես . . . պիտի տեսնես : — Երաւամբ ըսած են, թէ Փարիզ օքանչելեաց երկիր մ'է, ուր հասայ վերջապէս, եւ ալ չպիտի թողումոչ քեզ եւ ոչ իմ քարի կինս : — Ոչ, հայր իմ, ալ չպիտի հեռանաս մեղնէ . . . ըսաւ Ակրիքօլ հառաջք մը խեղդելով կոկորդին մէջ . պիտի ջանանք՝ մայրս ու ես՝ բոլոր կրած վիշտերդ քեզ մոռցընելու : — Կրած վիշտերս մի՛ . ով ըսաւ թէ վիշտ կրեք եմ . . . երեսս աղէկ նայէ, միթէ վիշտ կը քած մարդու կը նմանի՞մ . . . , Քանի որ ոտքս հոս դրի, ինքովինքս երիտասարդ կ'զգամ . . . : Մէկ պահէն քալելս պիտի տեսնես . դրաւ կը դընեմ որ քեզ ճանրան կը թողում : Դուն ալ ինք զինքդ աղւոր պիտի ցուցընես, հէ, տղաս : Արդեօք ի՞նչպէս ամեն մարդ մեղ պիտի նային . . . : Գրաւ կը գնեմ որ քու սեւ ընչացքդ եւ իմ ալ մոխրագոյն ընչացքս տեսնելով խոկոյն պիտի ըսեն . «Ահա հայրն ու որդին » : Բայց քիչ մ'աւ այսօրուան ընելիքնիս կարդաղրենք . . . : Ոիտի դրես Սիմօն մարաջախտին հօրը թէ իր երկու աղջիկ թոռները Փարիզ հասան եւ թէ պէտք է որ ինքը փութայ շուտով Փարիզ դառնալ՝ անոնց վերաբերեալ ամենակարեւոր գործերու համար : Դուն այս նամակը դրած միջոցիդ՝ ես ալ վար կիջնեմ՝ բարի լոյս ըսելու կնոջս եւ այն սիրելի աղջկանց . յետոյ պատառ մը հաց կուտենք, մայրդ պատարագ տեսնելու կերթայ, վասն դի կը տեսնեմ որ պատուական կինը մեծ ջերմեռան-

գութիւն ունի . մեք ալ նոյն միջոցին քեզ հետ  
պայտա մը կը նենք : — Հայր իմ , ըստ Ակրիքօլ  
շփոթութեամբ , այս առաւօտ չպիտի կրնամ հե-  
արդ պարտիլ : — Ի՞նչալէս չպիտի կրնաս , այսօր  
կիրակի չէ մի : — Այս , հայր իմ , ըստ Ակրիքօլ  
վարանմամբ , բայց խօսք տուած եմ որ այս ա-  
ռաւօտ կանուխ գործարանն երթամ ստիպողա-  
կան գործ մը լմնցընելու . . . եթէ չերթամ ,  
Պ . Հարաբիի վնաս կը պատճառեմ : Քանի մը ժա-  
մէ ետեւ ազատ եմ : — Այդ ուրիշ խօսք է , ըստ  
զօրականը զզջական ժպիտով մը . ևս կուղէի որ  
այս առաւօտ ժարիզին առաջին այցելութիւն մը  
ընէի քեզ հետ . . . թող քանի մը ժամ ետքն  
ըլլայ , հոգ չէ . աշխատութիւնն աւելի առաջ է ,  
աւելի նուիրական է , վասն զի մօրդ նեցուկն է . . .  
այսու ամենայնիւ այս բանը սիրտս նեղացուց ,  
շատ նեղացուց . . . բայց ոչ , ոչ , իրաւունք  
չունիմ . . . նայէ մէկ մը ի՞նչալէս մարդ շուտով  
կը վարժուի երջանկութեան . . . ևս որ տան-  
եւութ տարի համբերութեամբ եւ քեզ անսնելու  
մեծ յոյս մը չունենալով սպասեցի , քանի մը ժամ  
ետ մնացած պայտի մը համար տժգոհ մարդոց  
պէս կը քրթմնջեմ . . . իրաւ խենդ ծերուկ  
մ'եմ եղեր . . . կեցցէ ուրախութիւն եւ իմ  
Ակրիքօլս . . . »

Եւ ինքոյինք մխիթարելու համար զօրակա-  
նը զուարթութեամբ եւ սիրով համբուրեց իր որ-  
դին :

Այս գդաւանքը արամեցուց Ակրիքօլի սիր-

տը, վասն զի կը վախնար որ լա Մայէօի կասկածները կրնային վայրկենէ վայրկեան ստուդուիլ :

« Հիմա որ սրտիս նեղութիւնն անցաւ . . . ըստ Տակօպէո ծիծաղելով, քիչ մ'ալ գործի վրայ խօսինք : Գիտես տրդեօք ուր կրնամ գտնել ֆարիդի նօտարներուն հասցէները, — Չեմ դիտեր, բայց գտնելը դիւրին է : — Հարցընելուս պատճառն այն է որ Ուռւսաստան եղած ժամանակս՝ այս հետո եկող երկու աղջկանց մօրը հրամանաւ կարեւոր թուղթեր դրկած եմ ֆարիդի նօտարներէն մէկուն . . . Եւ որպէս զի հոս հասնելուս պէս երթամ զինքը տեսնեմ, անունն ու ընակարանը թղթապանակիս մէջ նշանակած էի . . . բայց ճանը բան թղթապանակս գողցան . . . Եւ որովհետեւ նօտարին անունն ալ մոռցած եմ, կը կարծեմ որ եթէ անոնց ցանկը նայիմ՝ կրնամ միտքս ըերել . . . :

Այս միջոցին խցիկին դուռն երկու անդամ զարնուեցաւ, եւ Ակրիքօլ զինքը բռնելու հրամանագիրը միտքը բերելով ցնցուեցաւ : Բայց հայրը՝ դրան դարնուիլը լսելուն պէս՝ դլունն այն կողմը դարձունելով չկրցաւ նշմարել Ակրիքօլի այլայլութիւնը, եւ ամուր ձայնով մը և մը տէք » ըստ :

Դուռը բացուեցաւ եւ Գարրիէլ ներս մտաւ կաթոլիկ քահանայի կերպարանքով :

Ակրիքօլ իր եղբայրագիրը տեսնելուն պէս՝ զայն ճանչելն ու վաղել թեւերուն մէջ իյնալը մէկ ըրաւ : « Եղբայր իմ . . . — Ակրիքօլս . . . :

— Գաբրիէլս . . . : — Այսօջափ երկար ըացակայութենէ իտեւ . . . վերջապէս կը տեսնեմքեղ . . . » Այս խօսքերն արտասանեցին երկաթաղործ երիտասարդն ու քարողիչ քահանայն կարօտակէղ իրարու փաթթուած :

Տակօպէռ այս եղբայրական գրկախառնութեան վրայ զմայլելով սիրտը շարժեցաւ եւ աչքը լցուեցաւ : Եւ արդարեւ երկու երիտասարդաց իրարու վրայ ցուցըցած սէրը սրտաշարժքան էր . սրտով իրարու համանման , բայց դէմքով եւ վարուք իրարմէ խիստ տարբեր : Ակրիքօլի առնական դէմքին քով Գաբրիէլի հրեշտակագեղ դէմքին փափկութիւնն առաւել աչքի կը զարնէր . . . :

« Հայրս խմացուցեր էր ինձ քու Փարիզ հասած ըլլալդ , ըստ Ակրիքօլ իր եղբայրաղըն , եւ վայրկենէ վայրկեան քեղ տեսնելու կ'սակասէի . . . եւ սակայն . . . երջանկութիւնսյուսացածէս հարիւրապատիկ մեծ է : — Եւ խմսիրելի մայրս . . . ըստ Գաբրիէլ Տակօպէռի ձեռքը կաթողին սեղմելով . . . քաջառողջ վիճակի մէջ դտար : — Այս , ազնիւ տղաս , անոր առողջութիւնը հարիւրապատիկ աւելի պիտի զօրանայ , որովհետեւ ամենս ալ ահա մէկանդ եկանք . . . միթէ ուրախութեան պէս առողջարար բան կայ . . . » Յետոյ դարձաւ Ակրիքօլի , որ իր ձերբակալութեան վախը մոռնալով անպատմելի ուրախութեամբ քարողչին երեսը կը նայէր . « Եւ երբոր մարդ կը մտածէ թէ այս

մատաղ աղջկան դէմքին հետ Գաբրիէլ առիւծի  
սիրո ունի . . . վասն զի պատմեցի քեզ թէ ի՞նչ  
անվեհերք քաջութեամբ մարաջախտ Սիմօնի աղ-  
ջիկները մահուանէ աղատեր եւ դիս ալ աղատե-  
լու ջանք ըրեր էր . . . — Բայց , Գաբրիէլ ,  
ի՞նչ ունիս ճակտիդ վրայ , գոչեց յանկարծ Ակ-  
րիքօլ , որ քանի մը վայրկենէ 'ի վեր ուշադրու-  
թեամբ անոր երեսը կը նայէր :

Գաբրիէլ ներս մտած ժամանակ փեղոյրը մէկ  
դի նետեր էր , եւ պատուհանին տակը գտնուե-  
լով ապակի շրջանակէն ներս մտած լոյսն ուղղա-  
կի անոր դժգոյն եւ անուշ երեսին զարկած ըլ-  
լալուն , արտեւանունքին վրայ մէկ քունքէն միւ-  
սը երկնցած շրջանակածեւ սպին կատարելապէս  
կը տեսնուէր :

Այն բազմադիմի սրտայուղութեանց եւ  
յանկարծահաս սլատահարաց մէջ՝ որք նաւարե-  
կութենէն ետեւ իրարու յաջորդեր էին , Տակօ-  
պէո Քարտօվիլի ապարանին մէջ Գաբրիէլի հետ  
ունեցած կարճ տեսակցութեան ժամանակ չէր  
կրցած անոր ճակտին վրայի սպին նշմարել . ուս-  
տի անալ Ակրիքօլի հետ զարմանալով հարցուց .  
«Յիրաւի՛ , ի՞նչ է այդ սպին ճակտիդ վրայ . . .  
— Զեռքերուն վրայ ալ կայ . . . նայէ , հայր իմ ,  
դոչեց Ակրիքօլ քահանային ձեռքը բոնելով դոր  
իրեն կերկնցընէր սիրան անդորրելու համար .  
— Գաբրիէլ , աղաս , ովքեզ այդ ալէս վիրաւո-  
րեց , յաւելցուց Տակօպէո . եւ ինքն ալ քարող-  
չին ձեռքը բանելով՝ իրեւ հասկըցող դննեց

սղին եւ աւելցուց . « Սպանիա եղած ժամանակ-նիս , զի՞նուորակիցներէս մէկը փողոցաց անկիւնը անկուած խաչերէն մէկուն վրայ դամուած դըտ-նուեցաւ , ուր կրօնաւորները զայն բեւեռեր էին որպէս զի անօթի ծարաւ հոն մեռնի . . . : Վար առնուեցաւ խաչէն եւ աղատեցաւ , բայց ձեռ-քերուն վրայ ասոնց նման սպիներ մնացին : — Ի-րաւունք ունի հայրս . . . կերեւի թէ քեզ ալ փայտի վրայ բեւեռեր են . . . խեղճ եղբայրս , ըսաւ Ակրիքօլ ցաւադին կարեկցութեամբ : — Բան մը չէ , անհոգ եղիք , ըսաւ Գաբրիէլ հա-մեսաւ շվիտթութեամբ մը կարմրելով . ախախայ լերանց մէջ վայրենիներու քով քարողութեան դացեր էին , զիս խաչը հանեցին . եւ երբոր զիս յոշոտելու վրայ էին . . . Նախախնամութիւնը զիս աղատեց անոնց ձեռքէն , — Տարաբաղդ տղայ , զէնք չունէի՞ր եւ հետդ զինեալ մարդիկ չկայ[՞՞ն] , ըսաւ Տակօպէռ : — Մեք չենք կրնար զէնք կրել , ըսաւ Գաբրիէլ մեղմ ժպիտով մը , եւ չենք կրնար հետերնիս զինեալ մարդիկ առ-նուլ : — Քու ընկերներդ կամ հետդ եղողներն ի՞նչպէս չպաշտպանեցին քեզ , գոչեց Ակրիքօլ ցասմամբ : — Մինակ էի , եղբայր : — Մինակ մի՞ : — Այո , մինակ էի եւ միայն ուղեցոյց մ'ունէի : — Կ'նչ կըսես , այդպիսի բարբարոս երկիր մը ի՞նչպէս միայնակ եւ անզէն դացիր , կրկնեց Տա-կօպէռ չկրնալով լսածին հաւատալ : — Այդ ըրա-ծըդ վսեմ բան է : — Հաւատքը բանութեամբ չի քարողուիր , պատասխանց Գաբրիէլ , եւ միայն

համոզումը կրնայ աւետարանական դթութիւնը  
տարածել այն խեղճ վայրենիներուն մէջ . — Բայց  
երբոր համոզումն օդուտ չընէ, ըստ Ալիքիքու .  
— Ի՞նչ կուղես որ ընենք, եղբայր . . . այն  
ժամանակ հաւատոյ համար մեռնիլ հարկ կըլլայ . . .  
դայն չընդունողներուն վրայ ցաւելով . . . վասն  
զի հաւատքը բարիք մ'է մարդկութեան : Գաբ-  
րիէլի այս պարզ եւ սրտաշարժ պատասխանէն  
ետեւ վայրիկան մը խոր լռութիւն տիրեց :

Տակօպէռ կտրիճ ըլլալով՝ լաւ կը հասկընար  
այս հանդարտ եւ համբերատար դիւցաղնու-  
թեան վսեմութիւնը, ուստի իր որդւոյն հետ  
զմայլմամբ եւ յարդանօք Գաբրիէլի երեսը կը  
նայէր : Դակ Գաբրիէլ, առանց կեղծ համեստու-  
թիւն ցուցընելու՝ իր խօսքերովն անոնց սրտին  
մէջ ծագած զդացմանց բոլորովին անծանօթ կը  
թուէր . ուստի զօրականին դառնալով . « Ի՞նչ  
ունիք, հարցուց : — Ի՞նչ պիտի ունենամ, գո-  
չեց զօրականը, երառնատարի պատերազմ ընելէս  
ետեւ . . . կը կարծէի թէ ինձմէ աւելի քաջ  
մարդ չկրնար դտնուիլ . . . եւ հիմա վարպետ  
մը կը դտնեմ . . . եւ այն վարպետն ալ . . .  
դուն ես . . . : — Ե՞ս . . . ի՞նչ ըսել կու-  
զէք . . . ես ի՞նչ ըրած եմոր . . . : — Ալ ի՞նչ  
սկիտի ընէիր, գոչեց հինաւուրց զօրականը, գի-  
տես որ այս արիական վէրքերը (Գաբրիէլի ձեռ-  
քը բռնելով) մեր վէրքերուն չափ, մեր վէրքե-  
րէն աւելի փառաւոր են . . . մեք որ արհեստիւ  
պատերազմող ենք . . . : — Այս, ճշմարիտ է

հօրս ըսածը » գոչեց Ակրիքօլ, եւ յաւեյցաւց  
եռանդադին խանդսվ . « Ահա այսպիսի քահա-  
նայները ես կը սիրեմ կը յարդեմ, դժութեան,  
քաջութեան եւ համբերութեան տիպարներ . . .  
— կաղաչեմ . . . զիս այդպէս մի գովեք . . .  
ըստ Գաբրիէլ շփոթելով : — Քեզ գովել մի . . .  
ըստ Տակօպէռ . այս գովել է . . . երբոր ես  
պատերազմի կրակին դէմկերթայի, միթէ քեզ  
պէս առանձի՞ն էի . միթէ իմ հրամանատարիս  
աչքին առջեւ չէի՞ . միթէ ընկերներս հոն չէի՞ն .  
Եթէ ճշմարիտ քաջութիւն ալ չունենայի, անձ-  
նական պատիւս զիս չէր դրդոեր, ուռանց հաշ-  
ուելու պատերազմին աղաղակները, վառօդին  
հոտը, վողերուն հնչումը, թնդանօթին որո-  
տումը, ձիուս եռանդը որ սրունքներուս մէջ  
կը կայթէր . որ մէկն ըսեմ . վերջապէս կայսեր  
ներկայութիւնը, որ ծակծկած մորթս պատելու  
համար ոսկեթել ժապաւէնի կտօր մը կուտար  
ինձ . . . : Այսչափ քաջալերութեան շարժա-  
ռիթներ ունենալէ ետեւ քաջի համբաւ ստա-  
ցայ . . . շատ աղէկ . . . բայց դուն, ինձմէ  
հաղարապատիկ քաջ ես, աղնիւ տղաս, դու որ  
միայնակ ու անզէն այնպիսի թշնամիներու դէմ  
կերթաս, որ մեր թշնամիներէն հարիւրապատիկ  
կատաղի եւ վայրագ են . մեք մեր թշնամիներուն  
բազմութեամբ կը մօանայինքնիզակի եւ սուրի  
խոշոր հարուածներով, ոռոմըներէ եւ թնդանօթ-  
ներէ ընկերացեալ : — Պատռական հայրս, գո-  
չեց Ակրիքօլ, ի՞նչպէս աղնիւ եւ գեղեցիկ կեր-

պով արդար իրաւունք կուտայմեղ . . . : — Ա՞հ,  
եղբայր իմ, զիս սիրելուն համար է որ ըրած ըը-  
նական բանս չափաղանց կը մեծցընէ . . . :  
— Բնական . . . այս . . . քու սիրադ ունեցող  
կտրիձներու համար, ըստ զօրականը, բայց այդ  
սիրտը խիստ հաղուագիւտէ . . . : — Այս, խիստ  
հաղուագիւտ, վասն զի այդ քաջութիւնն ամեն  
քաջութիւններէ գերազանց է, յարեց Ակրիքօլ-  
ինչ, Գաբրիէլ, դուն գիւանալով մեռնելու կեր-  
թաս . ձեռքդ խաչ մը բոնած միայնակ վայրենի-  
ներուն մէջ կը մտնես զթութիւն եւ եղբայրսի-  
րութիւն քարոզելու . քեզ կը բռնեն, կը չար-  
շարեն, եւ դուն առանց տրտնջելու, առանց  
քարկանալու, առանց ատելութեան, առանց ո-  
խակալութեան . . . ներումը բերանդ, ժայիտը  
շրթունքդ կ'սպասես որ քեզ մեռցընեն, եւ այն  
ալ անտառներու խորը, միայնակ, առանց մէկը  
գիտնալու, տեսնելու, եւ եթէ աղատիս, վէր-  
քերդ սեւ համեստ զգեստիդ ներքեւ պահելէ  
զատ ուրիշ յոյս մը չունենալով . . . ստու-  
գիւ . . . հայրս իրաւունք ունի . ուստի պնդէ  
տակաւին թէ դուն անոր պէս քաջ չես : — Եւ  
այս ամենը, ըստ Տակօպէու, Բրուսէոյ Ռաֆայունին  
համար\* կընէ խեղճ տղան, վասն զի ինչպէս որ դուն  
ըսիր, տղաս . իր քաջութիւնն ու վէրքերը չպի-  
տի կրնան երբէք իր սեւ պատմուճանը եպիսկո-

\* Գաղղիացւոց մէջ առածի ոլէս խօսք մ'է՝  
այէ կամ առանց վարչադրսնեան ըսելու տեղ : Ծ. Թ.

պատմունանի վոխել : — Իմ գործերս  
ձեղ երեցածին չափ ապարդիւն եւ անվարձ  
չեն , ըստ Գաբրիէլ մեղմաբար ժայռելով . Եթէ  
արժանի ըլլամ , մեծ վարձք պատրաստուած է  
ինձ երկինքը : — Կարելի է որ այդպէս ըլլայ :  
տղաս , իմ խելքս չհամնիր երկինքի բաներուն ,  
ուստի եւ չեմ վիճաբանիր հետդ ատոր վրայ . . .  
բայց կրնամ պնդել որ իմ հին Պատուոյ Լէդէոնի  
խաչ՝ կրնայ գոնէ այնչափ վայելչապէս կախ-  
ուիլ քու քահանայական պատմունանիդ վրայ ,  
որչափ իմ զինուորական համազգեստիս : — Բայց  
այդ վարձատրութիւնները Գաբրիէլի նման խօ-  
նարհ քահանայներու համար չեն , ըստ երկա-  
թագործ երիտասարդը , եւ սակայն եթէ գիտ-  
նայիր , հայր իմ , թէ որչափ առաքինի ու քաջ  
մարդիկ կան այս կարդի քահանայից մէջ՝ զորս  
եկեղեցականաց մէկ մասը լրբարար սուրբն էւնէր  
կանուանեն . . . Ո՞րչափ ծածկեալ տաղանդ-  
ներ , որչափ անտես մնացած անձնուիրութիւն-  
ներ կան գիւղօրէից նուաստ բայց պատուարժան  
քահանայից մէջ , որք եալիսկոպոսաց անողոք  
լուծին ներքեւ չարաշար կը հարստահարին . Այս  
խեղճ քահանայներն ալ մեզ նման աշխատաւոր-  
ներ են , որոց աղասութիւնը պէտք է խնդրեն  
ամեն վեհանձն սիրտեր : Անոնք ալ մեզ պէս  
ժողովրդեան որդիք են , մեզ պէս օգտակար ան-  
ձինք են , ուստի պէտք է որ անոնց ալ՝ ինչպէս  
մեզ ալ՝ արդարութիւն ըլլայ . . . Ճշմարիտ չէ  
ըսածս , Գաբրիէլ . . . չեմ կարծեր որ չէ ըսես ,

բարին եղբայրս, վասն զի քու ալ փախաքդ, ինչ-  
պէս որ ժամանակաւ կըսէիր ինձ, վոքքիկ գիւ-  
ղի մը մէջ ծխատէր քահանայ ըլլալէր, որովհե-  
տեւ գիտէիր թէ որչափ բարիք կրնայիր ընել  
հոն . . . : — Դարձեալ նոյն փախաքն ունիմ,  
ըսաւ Գաբրիէլ տիսրութեամբ, բայց դժբաղդա-  
բար . . . : Յետոյ կարծես թէ ցաւագին մտա-  
ծութիւն մը վանել ուղելով խօսքը դարձուց եւ  
չակօպէոի դառնալով ըսաւ. « Հաւատացէք  
ինձ եւ առաւել արդար եղիք ձեր դատողու-  
թեանց մէջ . ձեր քաջութիւնը վար մի զարնէք  
եւ մերը չափաղանց պանծացընէք . . . ձեր  
քաջութիւնը մեծ է, շատ մեծ է, վասն զի կըու-  
էն ետեւ պատերազմի դաշտին վրայ ներկայա-  
ցած արիւնառշա կոտորածին տեսիլը սոսկում  
կազդէ վեհանձն սրտի մը . . . : Մեք դոնէ՝ եթէ  
մեղ սպաննեն՝ մարդ չենք մեռցըներ . . . : »

Գարոզչին այս խօսքերուն վրայ՝ զօրականը  
գլուխը վեր առաւ եւ ուշադրութեամբ երեսը  
նայելով ըսաւ. « Այդ խօսքդ զարմանալի խոր-  
հըրդածութիւն մը միտքս կը բերէ: — Ի՞նչ խոր-  
հըրդածութիւն, հայր իմ, հարցուց Ակրիքօլ:  
— Գաբրիէլին այս խօսքը միտքս բերաւ ինչ որ  
կզգայի պատերազմներու մէջ՝ քանի որ կը ծե-  
րանայի . . . : » Եւ քիչ մը լուռ կենալէ ետեւ.  
ծերունի զօրականն աւելցուց ծանր ու տրառում  
ձայնով մը՝ որ իրեն սովորական չէր. « Այս,  
որդեակք իմ, շատ անդամ երբոր մեծ պատե-  
րազմի մը յաջորդող իրիկունը պահակ կը կար-

պուէի . . . միայնակ . . . լուսնի լուսով . . .  
մեր ձեռքը մնացած դաշտին վրայ, ուր հինգ վեց  
հազար դիակ վոռուած էին, որոց մէջ հինաւուրց  
զինուորակից ընկերներալ ունէի . . . այն ար-  
խուր տեսարանը, այն խոր լուռութիւնը զիս կը-  
թափեցընէր մարդ ջարդելու արբեցութենէս եւ  
կըսէի ես ինձ . « Ահա այսչափ մարդիկ սպաննը-  
ուեցան . . . ինչու համար . . . ինչու հա-  
մար . . . Քայլ այս խորհրդածութիւնն ընե-  
լէս եաւ գարձեալ երկրորդ օրը՝ պատերազմի  
նշանը տրուածին պէս՝ կ'սկսէի խուլի պէս մարդ  
ջարդել . . . եւ երբոր թեւս յոզնելով արխ-  
նաշաղախ սուրս ձիուս բաշերուն կը սրբէի . . .  
նորէն կըսէի ես ինձ . ահա գարձեալ սպաննե-  
ցի . . . սպաննեցի . . . սպաննեցի . . . ինչու  
համար : »

Քարողիչն ու երկաթաղործը զօրականին  
այս զարմանալի յիշատակութիւնները լոելով ի-  
րարու երես նայեցան :

Ավանս, ըստ Գաբրիէլ, ամեն վեհանձն  
սիրտեր նոյնը կ'զգան ինչ որ դուք կ'զգայիք այն  
վսեմ ժամերուն մէջ՝ ուր մարդ փառաց արբե-  
ցութենէն սթափելով մինակ կը մնայ այն ազնիւ-  
րնազդմանց հետ՝ զոր Աստուած իր սրտին մէջ  
դրած է : — Ահա այդ ալ տպացոյց մ'է, ազնիւ-  
տղաս, որ դուն ինձմէ աւելի արժէք ունիս,  
վասն զի այդ քու ըստ ազնիւ բնազդումներդ  
երբէք չեն բաժնուած քեզնէ : Քայլ պատմէնա-  
լինք, ի՞նչպէս կըցար ազատիլ այն կատաղի վայ-

ըենեաց ձեռքէն՝ որք քեզ ’ի խաչ հաներ էին . »

Տակօպէոին այս հարցման վրայ Գաբրիէլ ցնցուելով երեսն այն աստիճան կարմրեցաւ որ դօրականը տեսնելով ըստ անոր . « Եթէ չետ կրնար կամ չես ուղեր հարցմանս պատասխանել . համարէ թէ բան մը չհարցուցի քեզ . . . »

— Զեղնէ եւ եղբօրմէս ծածկելիք բան մը չունիմ , ըստ քարողիչն յուղեալ ձայնիւ , միայն թէ դժուար պիտի ըլլայ ինձ հասկըցընել ձեզ . . . ինչ որ ես ինքնին չեմ կրցած հասկընալ . . .

— Ի՞նչպէս կըլլայ այդ . ըստ Ակրիքօլ զարմացմամբ : — Կերեւի թէ , ըստ Գաբրիէլնորէն կարմըրելով , խաբուած զգայարանքներս զիս պատրեցին . . . վասն զի այն վերջին վայրկենին մէջ՝ ուր համբերութեամբ մահուան կ'սպասէի . . . միտքս՝ ակամայ ակարացած ըլլալով՝ երեւոյթէ մը խաբուած ըլլալու է . եւ այն բանը՝ որ դեռ այս ժամուս մէջ անդամ անհասկանալի կերեւի ինձ , ժամանակէ ետեւ պիտի յայտնուէր ինձ . . . եւ հարկաւ պիտի զիսնայի թէ ովէր այն զարմանատեսիլ կինը . . . »

Տակօպէո՝ քարոզչին այս խօսքը լսելով՝ ապշեցաւ , վասն զի ինք ալ ընդունայն կաշխատէր մեկնելու թէ ուրկէ եւ ինչպէս եկաւ այն անակնկալօղնութիւնը որ զինքն ու որբերը Լիքսիքայի բանահէն աղատեց :

« Ո՞ր կնոջ վրայ է խօսքդ հարցուց երկաթագործը քարոզչին : — Զիս աղատող կնոջ վըրայ : — Ի՞նչ կըսես , վայրենիներուն ձեռքէն

քեզ աղատողը կի՞ն մ'էր , ըստ Տակօպէու :  
— Այո , պատասխանեց Գաբրիէլ՝ զբաղեալ յիշու-  
զութեամբ , առոյգ եւ գեղեցիկ կին մը : — Ո՞վ  
էր այդ կինը , ըստ Ակրիքօլ : — Չեմ գիտեր . . .  
երբոր հարցուցի իրեն . . . « Տառապելոց քոյրն  
եմ » պատասխանեց : — Ուստի՞ կուգար , մը  
կերթար , հարցուց Տակօպէու հետ զհետէ զար-  
մանքն աւելնալով . — Ուր որ ասուապանք կայ՝  
հոն կերթամ » ըստ ինձ , պատասխանեց քարո-  
զիչը , եւ իր ճանքան դէպ 'ի Հիւսիսային Ամերի-  
կա շարունակեց . դէպ այն տիսուր ու անքնակ  
երկիրներն որք յաւխենական ձիւնով պատաժ  
են , եւ ուր գիշերներն անվերջանալի են . . .  
— Սիսկերիոյ պէս , ըստ Տակօպէու մտածութեան  
մէջ ընկղմեալ . — Բայց , ըստ Ակրիքօլ քա-  
րոզչին , որ նոյնպէս մտազրաղ կերեւէր , այդ  
կինն ի՞նչ կերպով քեզ օդնութեան հասաւ : »

Գարողիչը պատասխան տալու վրայ էր , սեն-  
եակին դուռը կամացուկ մը զարնուելով՝ նորէն  
արթնցուց Ակրիքօլի կասկածը՝ զոր Գաբրիէլի  
գալէն 'ի վեր մոռցեր էր :

« Ակրիքօլ , ըստ անուշ ձայն՝ մը դրան ետե-  
էն , հիմա խօսք մ'ընել կուղեմ քեզ . . . : »

Երկաթապործը լա Մայէօի ձայնը ճանչելով  
դուռը բացաւ : Աղջիկը՝ վիսխանակ ներս մանե-  
լու՝ քայլ մը ետ դնաց մութ նրբաշաւղին մէջ .  
եւ սրտատանջ ձայնիւ մ'ըսաւ . « ի՞նչ կընես ,  
Ակրիքօլ , լուսնալէն 'ի վեր ժամ մ'եղաւ եւ դու-  
զեռ հոս ես . . . ի՞նչ անխոհեմութիւն . . . : »

Ես արշալոյսէն մինչեւ հիմա վարը փողոցին մէջ  
հսկեցի եւ վախնալու բան մը չտեսայ . բայց կը ր-  
նան վայրկենէ վայրկեան քեզ բռնել տանե-  
լու դալ . . . : Կաղաչեմ . . . շուտ ըրէ , Տը  
Քարտօվիլ օրիորդին տունը գնա . . . վայրկեան  
մը կորսնցընելու չդար . . . : — Եթէ Գաբրիէլ  
չդար , շատոնց դացած էի . . . բայց կրնայի՝  
քանի մը վայրկեան անոր հետ տեսնուելու երջան-  
կութեան դիմանալ : — Գաբրիէլ հոս<sup>՞</sup> է » , ըստ  
Լա Մայէօ քաղցր զարմանքով , վասն զի , ինչպէս  
արդէն ըսինք , Լա Մայէօ Գաբրիէլի եւ Ակրիքո-  
վի հետ մեծցած էր : — Այո , պատասխանեց Ակ-  
րիքով . կէս ժամ կայ որ ինձ եւ հօրս հետ է : . . .  
— Ո՞րչափ երջանիկ պիտի ըլլամ ես ալ զինքը  
տեսնելով , ըստ Լա Մայէօ . անշուշտ այն միջո-  
ցին վեր ելեր է՝ երբոր ես մօրդ դացեր էի հար-  
ցընելու թէ կրնամ ծառայութիւն մ'ընել երկու  
դեռանաս օրիորդաց . . . բայց անոնք մինչակա-  
յուղնած են եղեր որ դեռ կը ննջեն . . . : Տիկին  
Ֆրանսուազ աղաչեց ինձ որ այս նամակը բերեմ  
քեզ տամ որպէս զի հօրդ տաս . . . հիմա եկեր  
է . . . : — Շնորհակալ եմ , բարի Մայէօս . . .  
— Հիմա որ Գաբրիէլը տեսար . . . ալ մի կե-  
նար . . . մտածէ թէ ինչ ծանր հարուած կը լլայ  
հօրդ՝ եթէ դանիր աչքին առջեւ քեզ բռնեն ,  
ոհ , Աստուած իմ : — Իրաւունք ունիս . . .  
հարկ է որ շուտով մեկնիմ . . . չօրս եւ Գաբ-  
րիէլի հետ դանուելով կասկածներս մոռցեր էի :  
— Շուա ըրէ գնա . . . եւ թերեւս երկու ժա-

մէն կրնաս հանդարտ սրտով հոս գառնալ՝ եթէ  
Տը Քարտօվիլ օրիորդն այս մեծ ծառայութիւնն  
ընէ քեզ . . . — Ճշմարիտ է ըստծդդ . . .  
քանի մը վայրկենէն կերթամ: — Ուրեմն ևս եր-  
թամ նորէն դրանը քով հսկեմ. եթէ բան մը  
տեսնեմ, շուտ մը կելնեմ քեզ կիմացընեմ. բայց  
կաղաչեմ, մի ուշանար: — Անհոգ եղիր . . . »

Լա Մայէօ վութով սանդուղէն վար իջաւ  
զնաց փողոցին դուռն հսկելու. Ակրիքօլ ալ նո-  
րէն սենեակը մտաւ:

« Հայր իմ, ըսաւ Տակօպէոի, ահա նամակ  
մը՝ զոր մայրս հիմա ստացեր է, եւ կաղաչէ որ  
կարդաս: — Իմ տեղս դու կարդա, ողմա՞»

Ակրիքօլ ալ նամակը բանալով հետեւեալը  
կարդաց.

« Տիկին.

« Կիմանամ որ ձեր ամուսնոյն ամենակարե-  
ւոր դործ մը յանձնուած է Սիմօն զօրապետին  
« կողմանէ: Ուստի ձեր այրը Փարիզ հանելուն  
« պէս՝ հաճեցէք աղաչել իրեն որ առանց ժա-  
« մանակ կորսնցունելու: Շարթը քաղաքը դայ  
« զիս տեսնէ, վասն զի Սիմօն զօրապետին շա-  
« հուցը վերաբերեալ խիստ հարկաւոր թուղթեր  
« կան քովս, զոր իրմէ զաւ ուրիշ մէկու մը  
« չեմ կրնար յանձնել:

ՏԻՒԾ. Նօտար 'ի Շարթը: »

Տակօպէո զարմանալով որդւոյն երեսը նա-  
յեցաւ. « Ո՞վ իմացուցեր է այդ պարոնին իմ Փա-  
րիզ հասնելիքս: — Թերեւս այս նօտարնէ որուն

հասցէն կորուսած ես եւ որուն թուղթեր դրկած  
էիր , հայր իմ , ըստ Ակրիքօլ , — Բայց անոր  
անունը Տիւրան չէր , եւ լաւ կը յիշեմ որ Փարիզ  
կը նստէր եւ ոչ թէ Շարթր . . . , Միւս կող-  
մանէ , յաւելցուց զօրականը խորհելով , եթէ ա-  
մենահարկաւոր թուղթեր կան քովը , զորս ինձ-  
մէ զատ ուրիշի չպիտի իրնայ տալ . . . — Կար-  
ծեմթէ , հայր իմ , հարկ կը լայ որ շուառվ ճան-  
բայ ելնես ու Շարթր երթաս , ըստ Ակրիքօլ  
ուրախ ըլլալով մտքէն որ այս առթիւ հայրը եր-  
կու օրի չափ կը հեռանար , եւ այն միջոցին իր  
ալ վիճակը որ եւ իցէ կերպով կորոշուէր : — Տը-  
ուած խորհուդդ լաւ է , ըստ Տակօպէո : — Այդ  
բանը ձեր դիտաւորութեանց արդելք կը լին ,  
հարցուց Գարրիէլ : — Քիչ մը , որդեակք իմ ,  
վասն զի այս օրը ձեզ հետ անցունել կը յուսա-  
յի . . . Աերջապէս . . . պարտականութիւնն  
ամեն բանէ առաջ է , Այսերիայէն Փարիզ զա-  
լէս ետեւ , Փարիզէն Շարթր երթալը բան մ'ըսել  
չէ այսպիսի կարեւոր գործի մը համար : Երկու  
օրէն կերթամ կուգամ : Բայց զարմանալի բան ,  
սատանան զիս առնու եթէ այսօր ձեզ թողլով  
Շարթր երթալս մտքէս կրնար անցնիլ : Բարե-  
բաղդաբար Ռող եւ Պլանշ իմ բարի կնոջո քով  
կը թողում եւ իրենց Գարրիէլ հրեշտակն ալ  
ինչպէս որ իրենք կը կոչեն՝ պիտի ընկերակցի  
իրենց : — Այդ բանն անհնար պիտի ըլլայ ինձ ,  
ըստ քարոզիչը տիսրութեամբ . դուրսէն վերա-  
դառնալուս առթիւ բարի մօրս եւ Ակրիքօլ եղ-

բօրս ըրած այս այցելութիւնս . . . միանգա-  
մայն մնաք բարովի այցելութիւն մ'է : — Ի՞նչ,  
մնաք բարովի այցելութիւն մի , գոչեցին մէ-  
կէն Տակօպէռ և Ակրիքօլ : — Աւաղ , այս .  
— Միթէ անմիջապէս ուրիշ տեղ քարոզչու-  
թեան պիտի երթաս , ըստ Տակօպէռ , այդ անհը-  
նարին է : — Չեմ կրնար այս մասին պատասխան  
մը տալ ձեղ , ըստ Գաբրիէլ հառաջանք մը զըս-  
պելով . բայց ժամանակէ մ'ետեւ . . . չեմ  
կրնար և չտիտի կրնամ այս առնը դալ . . .  
— Ա՛ , ըստ զօրականն յուղեալ սրտիւ , քու  
վարմունքիու մէջ բան մը կայ որ ճնշում . . .  
բոնութիւն կը հոտի . . . աղնին տղաս . . . ես  
մարդ ճանչելու մասին բաւական վարժ եմ . . . այն  
մարդը՝ որ քու մեծաւորդ է կըսես և մերնաւա-  
րեկութենէն քանի մը վայրկեան ետքը Քարտօն  
վիլի աղարանին մէջ տեսայ , դէշ դէմք մ'ու-  
նի , և կը ցաւիմ որ այդ սիսի հրամանատարի մը  
ներքեւ զինուորած կը տեսնեմ քեզ : — Քար-  
տօվիլի աղարանքը մի՞ . . . գոչեց Ակրիքօլ ան-  
ուան նմանութենէն զարնուելով , միթէ ձերնա-  
ւարեկութենէն ետեւ Քարտօվիլի աղարանքը  
ձեղ առին : — Այս , տղաս , ի՞նչ կայ զարմանա-  
լու , — Բան չկայ , հայր իմ . . . աղարանին  
տէրերը հոն կը բնակին : — Ոչ , վասն զի երբոր  
մատակարարէն խնդրեցի որ աղարանին տէրը  
տեսնեմ և շնորհակալ ըլլամ , ըստ ինձ թէ ա-  
պարանին տէրը Փարիզ կը նստէր . . . : — Ի՞նչ  
զարմանալի զուգաղիպութիւն , ըստ Ակրիքօլ

ինքնիրեն, եթէ իր տեսած օրիորդն էր համա-  
նուն ասլարանին տէրը . . . : » Այս խորհրդա-  
ծութիւնը լա Մայէօի տուած խոստումը միտքը  
ձղելով՝ ըստ Տակօպէոի . « Հայր իմ, ներեցէք  
ինձ . . . արդէն ուշ մնացի . . . ժամ ութին  
գործարանը պիտի դանուէի . . . — իրա-  
ւունք ունիս, տղաս . . . օ՞ն . . . այսպէս թող  
ըլլայ . . . Շարթը երթալ գալէս ետեւ . . .  
Համբուրէ զիս անդամ մ'ալ եւ դնա : »

Գաբրիէլ, Տակօպէոի քերնէն ճնշման եւ  
բոնութեան խօսքերը ւելէն ՚ի վեր մտածու-  
թեան մէջ ընկղմեր էր . . . Երբոր Ակրիքօլ  
քովը դնաց ձեռքը սեղմնլու եւ մնաս բարով  
ըսելու, քարողիչը ծանր լուրջ եւ կտրուկ ձայնով  
մը՝ որուն վրայ երկաթագործն ու զօրականը զար-  
մացան, ըստ . « Բարի եղբայր իմ . . . խօսք  
մ'ունիմ քեզ . . . ես եկած եմ ըսելու թէ ասկէց  
քանի մ'օրէն . . . ալէտք պիտի ունենամ  
քեզ . . . ձեզ ալ, հայր իմ . . . թոյլ տուէք որ  
այս անունը տամ ձեզ, յաւելցուց Գաբրիէլ խը-  
ռովիեալ ձայնիւ եւ դէպ ՚ի Տակօպէո դառնալով :  
— Որովհետեւ այդպէս կըսես . . . [Ի՞նչ կայ, նա-  
յինք, դոչեց երկաթագործ երիտասարդը] — Այն,  
կրկնեց Գաբրիէլ, երկու պատռաւոր եւ քաջ  
մարդոց խորհրդին եւ օժանդակութեան ալէտք  
պիտի ունենամ . ուստի կրնամ վստահիլ ձեր վը-  
րայ, այնպէս չէ . . . որ օր եւ որ ժամ ըլլայ . . .  
ձեզ իմաց տուածիս ալէս կը հասնի՞ք : »

Տակօպէո եւ որդին իրարու երես նայեցան

լոռւթեամբ՝ Գաբրիէլի խօսուածքի կերպին վը-  
րայ զարմանալով . . . Ակրիքօլի սիրտը ճըմ-  
լեցաւ խորհելով որ եթէ եղբայրն իրեն պէտք  
ունեցած ժամանակ ինքը բանտարկեալ ըլլար .  
ի՞նչպէս պիտի ընէր .

« Ամեն ժամու մէջ, դիշեր կամ ցորեկ,  
կրնաս վստահիլ մեր վրայ, աղնիւ որդեակ, ը-  
սաւ Տակօսիէռ աղջած եւ միանդամայն սիրտը  
շարժած, զուն հայր մ'եւ եղբայր մ'ունիս, վըս-  
տահութեամբ զործածէ զանոնք . . . — Շը-  
նորհակալ եմ . . . շնորհակալ եմ, ըսաւ Գաբ-  
րիէլ, զիս երջանիկ կընէք, — Բան մ'ըսեմ քեզ,  
ըսաւ զօրականը, եթէ քահանայական պատ-  
մուճանդ չըլլար, խօսքիդ եղանակէն պիտի  
կարծէի թէ մենամարտութեան պիտի ելնես . . .  
անովոք մենամարտութեան մը . . . — Մե-  
նամարտութեան մը . . . ըսաւ քարոզիչը  
սարսոելով . այո . . . տարօրինակ . . . սար-  
սափիելի մենամարտութեան մը թերեւս, որուն  
համար երկու ձեզ պէս վկաներ պէտք են ինձ . . .  
հայր մը . . . եւ եղբայր մը . . . »

« Բանի մը վայրկեան ետքը, Ակրիքօլի սրտա-  
տանջութիւնն աւելնալով՝ աճապարանօք դուրս  
ելաւ օրիորդ Քարտօվիլի տունը դնաց, ուր մեք  
ալ մեր ընթերցողը պիտի տանինք .

# ՄԱՍՆ ՎԵՑԵՐՈՐԴ

## ՍԻՆ ՏԻԳԻԷՒԻ ԱՊԱՐԱՆՔԸ

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

ՊԱՏԵԳԱՄ

ՍԻՆ ՏԻԳԻԷՒԻ ապարանքը Փարիզի Պատիլոն  
փողոցին ամենէն ընդարձակ եւ գեղեցիկ բնա-  
կարաններէն մէկն էր։ Այս հինորեայ շէնքը  
գուրսէն պարզ՝ բայց ահեղ եւ ախուր տեսք մ'ու-  
նէր։ Գորշ սպիտակ գունով ներկուած եւ վոք-  
րիկ ապակիներով մեծամեծ պատուհաններն ա-  
ռաւել եւս ախուր կերեւցընէլն ժամանակէն սեւ-  
ցած կոփածոյ քարերուն շարքը՝ որոցմով ապա-  
րանին որմերը շինուած էին։ Այս ապարանքն ալ՝  
անցեւալ դարուն կէսին միջոցները շինուած ապա-  
րաններուն կը նմանէր։ Եռանկիւնի ճակատով  
եւ կտրած յարկով մեծ շէնք մ'էր երկու դստի-  
կոնով, մէկը դեսնէն քիչ բարձր, ուր գուրուն  
քանի մ'ասակճան բարձառւթիւն ունեցող լայն  
եւ վրան բայց քարէ սանդուղով մը կերնէին։ Շէն-  
քին մէկ ճակատն ընդարձակ բակի, մը վրայ կը  
նայէր։ որուն երկու կողմը ծառայից ընդարձակ  
բնակարաններու հետ հաղորդակցող սիւնազարդ

կամարայարկեր կային . Սիւս ճակատը պարտի-  
դին վրայ կը նայէր , որ տասներկու-տասնեւնինդ  
արտավար մեծութեամբ ճշմարիտ դարաստան  
մ'էր : Շենքին այս ճակատը երկու քովէն մէկ  
մէկ թեւ ունէր , որք անոր կից երկու կողմնա-  
կան ճեմելիներ ձեւացուցած էին :

Թաղին դրեթէ բոլոր մեծ տուներուն սլէս՝ ա-  
սոր ալ պարտիզին ծայրը փոքրիկ առարանք կամ  
զբօսատուն մը կը տեսնուէր , որ Բոմբատուրի  
ձեւով կը առաջդամ (քէօչկ) մ'էր՝ անցեալ դա-  
րուն զեղծ ճաշակաւը շինուած : Իր ամեն մտսե-  
րուն մէջ՝ ուր քարը կրցեր էր վորուիլ . անհա-  
ւատալի առատութիւն մը կը տեսնուէր քանդակ-  
եալ եղերդներու , ժապաւէնի կապերու , ծաղկ-  
եայ պսակներու , սիրոյ վոքուռոյ դիցունիներու :  
Այս վոքր ապարանքը՝ որ Աստրիէն աը Քարտօ-  
վիլ օրիորդին քնակարանն էր , զետնէն քիչ բար-  
ձըր դստիկոնէ մը կը բաղկանար , ուր քանի  
ժ'ամատինան բարձրութեամբ սիւնաղարդ ճեմելի-  
քէ մը կը մտնէին , և վոքրիկ դաւիթիթէ մ'անց-  
նելով կը դահնիճ մը կերթային՝ որ լոյսը վե-  
րէն կառնուր . Դահնիճին բոլորտիքն ալ չորս  
անհեակ կար . ասոնցմէ դատ քանի մը դաղսնի  
սենհեակներ կային առաջին դստիկոնին ու Ճե-  
ղունին մէջ տեղը ծածկուած :

Հին ապարաններուն մասն նղող այս զատ շէն-  
քերուն կամ պատշգամներուն մէջ հիմա մարդ  
շրնակիր և նարնջենեաց բուրաստաններու  
փոխուած են . բայց հազուադէալ բացառութեամբ

մը՝ Սէն-Տիզիէլ ապարանին պատշտամը մաք-  
րուած քերթուած ու նորոգուած էր . իր ճերմակ  
քարերը մարմարիոնի պէս կը փայլէին , եւ իրզը-  
ւարթ ու այճնեալ կերպարանը տարօրինակ հա-  
կապատկեր մը կը ձեւացընէր այն տխուր չէն-  
քին քով՝ որ տեղ տեղ կանանչ ծառերու փուն-  
ջերով զարդարեալ ընդարձակ մարդադեանի մը  
ծայրը կը տեսնուէր :

Տակօպէոին եւ Սիմօն զօրապետին աղջիկ-  
ներուն Պրիշ-Միշ փողոցը հասնելուն երկրորդ օ-  
րըն հետեւեալ անցքը կանցնէր :

Առաւոտեան ութերորդ ժամը նոր զարկեր  
էր մօտակայ եկեղեցւոյն ժամացոյցը . ձմեռուան  
պայծառ արեւը կը բարձրանար վճիտ եւ կապոյտ  
երկինքի մը վրայ՝ բարձրաբերձ անտերեւ ծա-  
ռերու ետեւէն , որք ամառը կանանչ դմբեթ մը  
կը ձեւացընէին սլատշդամին վրայ :

Գաւթին դուռը բացուեցաւ եւ արեւուն  
ճառադայթներն զմայլելի արարած մը լուսաւո-  
րեցին , կամ մանաւանդ երկու զմայլելի արարած-  
ներ , վասն դի մէկը՝ որչափ որ ստեղծագործու-  
թեան կտրդին մէջ համեստ տեղ մը բռնած էր ,  
այսուամենայնիւ դարձեալ համեմատական դե-  
ղեցկութիւն մ'ունէր : Պարզ խօսելով , դեղանի  
օրիորդ մ'եւ վոքրիկ ու սիրուն անդ զիտական ըս-  
կունդ մը Քինու Զարկ' լըսուած տեսակէն՝ բոլոր-  
քի շէնքին սիւնազարդ ճեմելիքին վրայ տեսնը-  
ուեցան : Օրիորդին անունն էր Ճօրժէթ եւ ըս-  
կունդինը Լիւթին :

Ժօրժէթ ռասնեւութ տարեկան էր : Երբէք  
Ֆլորին կամ Մարթօն , երբէք Մարիլօն նամիշտ  
մ'այս օրիորդին չափ հանձարեղ դէմք , վառվը-  
ռուն աչք , խորամանկ ժպիտ , սպիտակ ատա-  
մունք , վարդադոյն սյահեր , վայելչագեղ հա-  
սակ , բարեձեւ ոտք եւ նազելի շարժուածք  
չունէր : Թէ եւ դեռ շատ կանուխ էր . Ժօրժէթ  
խնամով հագուած էր . Վալանսինէ վոքրիկ  
կէս գեղջկական դտակ մը՝ վարդադոյն ժապա-  
ւէններով եւ գեղեցիկ խարսեաշ մազերէ վար-  
սակալներով քիչ մ'ետեւուն վրայ դրուած՝ ալ-  
սակեր էր իր թարմ եւ աշխոյժ երեսը . մոխրա-  
գոյն Աէվանթինէ շրջաղղեստ մ'եւ նուրբ շղար-  
շէ ուսնոց մը՝ որ վարդադոյն սաթէնէ ծոսլով մը  
կուրծքին վրայ կոճկուած էր . իր գեղեցիկ իրա-  
նին ձեւը կը նկարէր . Հոլանտայի ձիւնախայլ  
կտաւէ գողնոց մը՝ վարի կողմէն երեք լոյն ու  
կիտուածաւոր ժապաւէններով իր կլոր ու կնիւ-  
նի ալէս ճապուկ մէջքը պատած էր . իր կարճ եւ  
ասղնենկար եղերքով թեղանիքն իր դէր երկայն  
եւ ուժիղ թեւերն երեւան կը հանէին , զորս իր  
Շուէտի երկայն ձեռնոցները մինչեւ արմուկը  
ծածկելով ցուրտախն խոսութենէն կը պահպա-  
նէին : Երբոր Ժօրժէթ պատշպամին աստիճան-  
ներէն շուառվ վարի ջնելու համար շրջաղղեստը  
վեր առաւ , ճերմակ մետաքսէ գուլպաններով բա-  
րակ ու կլոր սրունքի մը վարի ծայրն եւ տաճկա-  
կան սաթէնէ սեւ կոշիկներով բարեձեւ վոքրիկ-  
ութերը ցոյց տուաւ Լիւթէնի տնտարբեր աչ-

քերուն :

Երբոր ծօրժէթի պէս խարաեաշ օրիորդ մը  
սխանգամայն վառվռուն աշխոյժութիւն մը կու-  
նենայ , երբոր իր զուարթ ու մեղմ կապոյտ աշ-  
քերուն մէջ կայծակ կը փայլի , երբոր իր փայլուն  
դէմքն ուրախալից կենդանութեամբ մը կը գու-  
նաւորի , թխահեր օրիորդէ մ'աւելի սիրուն ու  
որտագրաւ է :

Այս հաճոյակատար ու աշխոյժ օրիորդը՝ որ  
նախընթաց իրիկունը Ակրիքոլ ապարանքը մըտ-  
ցուցած էր , Աէն Տիղիէ իշխանունոյն եղբօրորդի  
Ատրիէն օրիորդին առաջին նաժիշտն էր :

Վիթին՝ որ բարեբաղդաբար երկաթաղոր-  
ծէն գանուելով իր աիրունոյն տունը տարուեր  
էր , իր փոքրիկ հաստկին համեմատ ցնծալից հա-  
շիւններ արձակելով կոստոսէր կը վաղվաղէր  
ու կը խաղար մարդադեանին վրայ . մարդու մը  
ձեռքէն քիչ մը մեծ էր . սեւ ու բարակ մորթն  
ուղնիաղի սլէս կը փայլէր կարմիր սաթէնէ լայն  
ժապաւէնին ներքեւ՝ որ պարանոցը պատած էր .  
թաթերը՝ որ կարծես թէ մետաքսէ վերջաւորնեւ-  
րով զարդարուած էին , բոցադոյն կարմրութիւն  
մ'ունէին , ինչպէս նաև իր տափակ ցոռելը . աշ-  
քերէն հանճար կը ցայտէր , եւ իր գանդրամորթ  
ականջներն այնչափ երկայն էին որ գեախինը կը  
քսուէին :

Ժօրժէթ ալ Վիթինին պէս կայտառ ու զը-  
ւարթ էր , եւ անոր զբօսանացը կը մասնակցէր՝  
ինք անոր ետեւէն վաղելով եւ զայն ալ իր ետեւ-

ւէն վաղցընելով դալարագեղ մարգագետնին  
վրայ :

Յանկարծ երկրորդ անձ մը երեւան ելնելով,  
որ ծանրաքայլ յառաջ կուգար , լիւթին եւ Ժօր-  
ժէթ կանգ առին : Ակունդը որ քանի մը քայլ  
առաջ կը գտնուէր , սատանայի պէս աներկիւղ  
եւ իր անուանն ալ հաւատարիմ ըլլալով հաստատ  
կեցաւ իր ջղոտ թաթերուն վրայ եւ խրոխտա-  
բար թշնամւոյն սպասեց երկու կարգ ակուաներ  
ցուցընելով , որք վղոսկիրի պէս ճերմակ բայց  
սուր էին :

Թշնամին տարիքն առած կին մ'էր , որ հե-  
տը գէր շնիկ մ'ունէր կաթովի խահուէի գոյն ,  
փորը կլոր , մորթը փայլուն , պարանոցը քիչ  
մ'ետին դարձած եւ պոչը բոկեղի պէս դալա-  
րած : Այս կենդանին սրունքներն իրարմէ խիստ  
հեռու բռնելով բաց բաց կը քալէր առքթորական  
ծանրութեամբ : Իր սեւ խոժոռ ու կոռասէր ցը-  
ռուիլը՝ որ երկու դուրս ցցուած ակուաներու պատ-  
ճառաւ ծախ կողմէն վեր դարձած էր , նենդա-  
ւոր եւ ոխակալ երեւոյթ մ'ունէր : Այս անհաճոյ  
կենդանին՝ որ նանրահաւատ բարեսլաշտուհի-  
ներու պահած շուներուն կատարեալ լոխպարն  
էր , Մօսիւ կանուանէր ,

Մօսիւին տիրուհին գրեթէ յիսուն տարե-  
կան միջահասակ եւ թանձրամարմին կին մ'էր ,  
պարզ եւ տխուր հաղուստով , որ Ժօրժէթի զը-  
ւարթ եւ պճնապահոյն կերպարանքին հակա-  
ռակն էր : Թխորակ շրջաղղեստ մը հագած էր

ոեւ մետաքսէ թիկնոցով եւ գլուխն ալ սեւ վեղոյր մը դրած . Իր դէմքը թարմութեան ժամանակ վայելչաղեղեղած կերեւէր . առոյդ այտերը թաւ յօնքն ու վառվուն սեւ աչքերը չեին համաձայնիր ցոյց տալ ուզած խստակրօն եւ դաժան դէմքին հետ : Այս ծանրաքայլ եւ զդուշաւոր բարեպաշտուհին էր Օկիւսթին Կրիվօս ախկինը՝ առաջին սպասուհի Սէն-Տիղիէ իշխանուհւոյն :

Ոչ միայն այս երկու կանանց տարիքը դէմքըն ու կերպարանքը բացարձակապէս իրարուհակառակ էին , այլ եւ հետերնին եղած շուներն ալ . նոյն տարբերութիւնը կար Լիւթինի ու Մօսիւի մէջ՝ ինչ որ Ժօրժէթի ու Կրիվօայի մէջ կը տեսնուէր :

Երբոր այս վերջինը փոքրիկ Լիւթինը տեսաւ , չկրցաւ ինքզինք զապել եւ զարմանաց ու դժգոհութեան շարժում մ'ըրաւ , զոր Ժօրժէթի կրցաւ նշմարել :

Լիւթին՝ որ Մօսիւն տեսնելէն 'ի վեր մասմ'ետ քաշուած չէր , քաջարար անոր կը նայէր գրգռեալ դէմքով , մինչեւ անդամ քայլ մ'առաջ քալեց սպառնալից կերպիւ : Մօսիւն՝ որ Լիւթինէն եռապատիկ մեծ էր , ահարեկ ձիչ մ'արձակելով տիկին Կրիվօայի ետեւն ապաստանեցաւ : Այն ժամանակ տիկին Կրիվօս դառնութեամբ ըստ Ժօրժէթի . « Օրիորդ , կարծեմ թէ ձեր շունը գրգռելէ եւ խմինիս վրայ արձակելէ կը նայիք . զդուշանալ : — Անտարակոյս , տիկին ,

այդ յարդի բայց դծուծ կենդանին այսպիսի անհաճոյ հանդիպումէ մ'ազատ պահելու համար էր որ երեկ իրիկուն Լիւթինը պարտէղին դռնէն դուրս ըրիք որպէս զի կորնչի . բայց բարեբաղաբար առաքինի եւ քաջ երիտասարդ մը զայն Պապիլոն վողոցին մէջ դանելով՝ առաւ տիրուհւոյս բերաւ . Բայց , տիկին , արգեօք ի՞նչ երջանկառիթ պատճառաւ ձեղ այսչափ կանուխ հոս տեսնելու պատիւ ունիմ . — Կշիանուհին զրկեց զիս որպէս զի հիմա Ատրիէն օրիորդը տեսնեմ կարեւոր դործի մը համար՝ զոր իրմէ զատ ուրիշի չեմ կրնար ըսել , ըսաւ տիկին Կրիվօս յաղթական դռնութեան ժամանով մը՝ զոր չկրցաւ ծածկել : »

Այս խօսքին վրայ Ժօրժէթ ծիրանիի պէս կարմրելով սրտատանջութեան թէթեւ շարժում մ'ըրաւ , զոր բարեբաղաբար տիկին Կրիվօս՝ Սօնիւն պատսպարելու զրադած ըլլալուն համար՝ չկրցաւ նշմարել . որովհետեւ Լիւթին անդադար անոր վրայ յարձակիլ կ'սպաննար : Ուստի Ժօրժէթ որտին վաղանցուկ շարժումը զսպելով վըստահութեամբ պատասխանեց . « Օրիորդն երեկ զիշեր շատ ուշ պառկեցաւ . . . եւ պատիւրեց ինձ որ կէս օրէն առաջ իր սենեակը չմտնեմ . — Ըսածնիդ հնարաւոր է . . . բայց որովհետեւ իր Կշիանուհի հօրաքնո հրամանը կայ , հաճեցէք , օրիորդ , հիմա ձեր տիրուհին արթնցընել . — Տիրուհիս մէկէ մը հրաման չընդունիր հոս իր ասմուը մէջ , ուստի չեմ կրնար զինքը կէս օ-

րէն առաջ արթնցը ընել : — Ուրեմն ես անձամբ  
կերթամ . . . : — Հեղէ դուռը չբանար ձեզ . . .  
ահա դահլիճին բանալին ձեռքսէ . . . եւ օրի-  
որդին սենեակը երթալու համար դահլիճէն զատ  
ուրիշ ճանրայ չկայ : — Ի՞նչպէս կը համարձա-  
կիք թող չտալ ինձ որ իշխանուհւոյն հրամանը  
կատարեմ : — Այո, տիրուհիս չարթնցը նույն  
ոճիրը կը համարձակիմ կատարել : — Ահա այս  
է իշխանուհւոյն իր եղբօր աղջկան վրայ ունե-  
ցած կոյր բարեսրառութեան պառզը , ըստ տի-  
կին կրիվօանեղանալով . Ատրիէն օրիորդն՝ ալ իր  
հօրաքեռ հրամաններուն չհնաղանդիր եւ այս-  
պիսի թեթեւամիտ աղջիկներ կը լցընէ իր քով ,  
որք դեռ առառ չեղած՝ սիրամարգի պէս կը  
զարդարուին : — Ա՛ն , տիկին , ի՞նչպէս կրնաք  
դէշ խօսիլ դարդարանաց համար , դուք որ ժա-  
մանակաւ իշխանուհւոյն ամենէն ոլձնասէր եւ  
բոցավառ կիներէն մէկն եղած էք . . . ինչպէս  
որ մինչեւ հիմա աւանդութեամբ աղդէ յաղդէ կը  
զրուցուի այս ապարանիս մէջ : — Ի՞նչ , աղդէ յաղդէ  
մի՞ . լսողը զիս հարիւր տարու պիտի կարծէ . . .  
նայեցէք մէկ մը սա լրբութեանը . . . : — Առէն  
յակէ ըսելով եկած դացած սենեկապանուհինե-  
րուն ունաժիշտներուն յաջորդութիւնը հասկը-  
ցընել կուղեմ . . . վասն զի ձեղնէ զատ ուրիշ  
մը տեսնուած չէ որ երկու կամ երեք տարի-  
էն աւելի մնայ իշխանուհւոյն քով . յիրաւի  
շատ գութ եւ խնամք ունի իշխանուհին այն  
խեղճ աղջիկներուն վրայ : — Խօսքերնիդ ճանչ-

ցէք, օրիորդ, չեմուզեր որ այդ կերպով խօսիք  
տիրուհւոյս համար՝ որուն անունը ծունկի վրայ  
գալով պէտք է բերան առնուի. — Բայց եթէ անոր  
վրայ դէշ խօսիլ ուզուի, որչափ նիւթ կրնայ  
գանուիլ: — Մինչեւ այդ աստիճան կը յանդըգ-  
նի՞ք, օրիորդ . . . : — Գեռ երէկ իրիկուն,  
ժամը աասնեւմէկուկէսին . . . : — Երէկ իրի-  
կուն մի՛. . . . : — Այս, դոց կառք մ'եկաւ  
ապարանէն քանի մը քայլ անդին կեցաւ . . .  
վերարկուի մէջ վիաթթուած մարդ մը գաղաւ-  
գողի դուրս ելաւ, եւ վոխանակ դուռը բաղխե-  
լու՝ կամացուկ մը դոնապանին պատուհանը զար-  
կաւ . . . ժամը մէկն էր, կառքը դեռ վողոցին  
մէջ կեցած այն ծածկադէմ մարդուն կ'սպասէր,  
որ բոլոր այն ժամանակ . . . անշուշտ . . . ձեր  
ըսածին ալէս . . . ծունկի վրայ եկած . . . իշ-  
խանուհւոյն անունը կարտասանէր . . . :

Կարելի էր որ տիկին Կրիստ չէր իմացեր  
այն գիշերուան այցելութիւնը, որ Պ. Ռոտէն՝  
Սիմօն զօրապետին աղջկանց Փարիզ հանիլն ըս-  
տուգելէ ետեւ. Աէն-Տիզիէ տիկինոջը երէր էր, կամ  
թէ գիտնալով ինքղինք անծանօթ ցուցընել  
ուղեց այն այցելութեան, ուստի արհամարհոտ  
կերպիւ մ'ուսերը թոթվելով. «Օրիորդ, չեմ  
հասկընար ինչ ըսել կուզէք, ըսաւ, ես հոս ձեր  
լրենի բարբանջը մտիկ ընելու չեմ եկած. ուստի  
նորէն անզամ մ'ալ կըսեմ. զիս օրիորդ Ատրիէ-  
նի քով պիտի մտցընէք, այս կամ ոչ: — Ես  
ալ նորէն կըսեմ ձեզ, տիկին, թէ տիրուհիս

քնացած է, եւ ինձ պատուէր տուած է որ կէս  
օրէն առաջ սենեակը չմտնեմ։ »

Այս խօսակցութիւնը վոքք առարանէն բա-  
ւական հեռուսն կը լլար, որոն սիւնազարդ ճե-  
մելին սատրինջաճեւ աւարտած ծառուղիի մը  
ծայրը կը անմուշը։

Յանկարծ Արիվօա տիկինը ճեռ քն այն կողմը  
երկնցընելով գոչեց. « Աստւած միծ . . . հնա-  
րաւոր բան է . . . այս ի՞նչ էր որ տեսայ, — ի՞նչ  
իւայ, տիկին, ի՞նչ տեսաք, հարցուց ժօրժէթ  
գլուխն այն կողմը դարձընելով. — ի՞նչ տեսանյ,  
կրկնեց տիկին Արիվօա ալշած։ — Այս, կը հար-  
ցընեմ թէ ի՞նչ տեսաք. — Ատրիէն օրիորդը։  
— Ո՞ւր տեսաք։ — Ճեմելիքին սանդուղէն վեր  
կելնէր արագութեամբ . . . այս, նոյն ինքն  
էր . . . քալուածքէն փեղոյրէն ու թիկնոցէն  
ճանչեցի . . . առաւօտեան ժամ ութին տուն  
դունամ, դոչեց տիկին Արիվօա, հաւատալու-  
րան է։ — Կ՞նչ կըսէք, օրիորդը տեսաք մի՛,  
ըստ ժօրժէթ բարձրածայն խնդալով, կը հաս-  
կընամ, տիկին, երէկ իրիկուան կառքին վրայ ը-  
րած ստոյդ ոլտամութիւնա ծածկելու համար  
այդ հնարքը մտածեցիք . . . դէշ վարողետու-  
թիւն չէ . . . — Արկին կըսեմ ճեղ թէ հի-  
մա . . . տեսայ դինքը։ — Թող տուր Աստւած  
սիրես, տիկին Արիվօա, կերեւի թէ ակնոցնիդ  
մուցեր էք . . . , — Փառք Աստւածոյ, իմ  
աչքո խխտ լաւ կը տեսնէ, ակնոցի կարօտ չէ . . .  
անչուշտ ծառուղիին ծայրի վոքք դոնէն ներս

մտաւ օրիորդը . . . ի՞նչ յանդպնութիւն . . .  
ահ , ի՞նչ պիտի ըսէ իշխանուհին . . . իր նախաղ-  
գուշութիւններն իրաւ են եղեր . . . ահա օրի-  
որդին հաճոյքները կատարելու թույլութիւնն  
ուր հասուց զայն . սարսափելի՛ բան , այնչափ  
սարսափելի՛ որ աչքովս աեսնելէս ետեւ անդամ  
հաւատալս չգար . . . — Որովհետեւ այդպէս  
է , տիկին , հիմա իմ պարտքս կը սեպեմձեզ օրի-  
որդին սենեակը տանիլ , որպէս ով դուք ինքնին  
հասկընաք երեւոյթէ մը խաբուած ըլլայնիդ :  
— Ահ , օրիորդ , կը տեսնեմ որ վարպետ էք ,  
բայց ինձ չափ չէք կը նույտ ըլլալ . . . Հիմա կա-  
ռաջարկեք որ օրիորդին քովերթամ . անշուշտ  
վստահ էք որ օրիորդն իր սենեակը կրնամ գանել  
— Բայց , տիկին , հաւատացէք ինձ . . . : — Ոչ ,  
ոչ , ալ ուրիշ բան չունիմ ձեղ ըսելիք , միայն թէ  
գու Ֆլորին եւ Հետէ՝ քսանեւ չորս ժամ չանցած  
պիտի ճանրուիք հոսկէ . այսոդիսի սարսափելի  
գայթակղութեան մը չկրնար իշխանուհին հան-  
գուրժել . ահա ես հիմա պիտի երթամ այս ամե-  
նը հասկըսընեմ իրեն : Գիշերը դուրս ելնել եւ  
առաւօտեան ժամ ութին առւնդառնալ . . . ոհ ,  
լսելքիս կը դպչի . եթէ աչքովս չտիսնէի՝ չողիտի  
կրնայի հաւատալ : Բայց այսպէս պիտի ըլլար . . .  
եւ մարդ չողիտի զարմանայ . . . ոչ . . . որու  
որ պատմեմ՝ անշուշտ պիտի պատասխանէ ինձ  
թէ « Զարմանալի բան մը չէ , ըլլալիքն այս էր » :  
Ոհ , ի՞նչ դառն վիշտիշխանուհոյն , ի՞նչ ահա-  
գին հարուած : »

Այս ըսելէ ետեւ տիկին Կրիվօա արտորնօք  
ապարանքը վաղեց . Մօսիւն ալ ետեւէն , որ իր  
տիրուհւոյն պէս բարկացած կերեւէր :

Ճօրժէթ ալ՝ արագ եւ թեթեւ՝ վաղեց փոքր  
ապարանքը գնաց իմացընելու Ատրիէն օրիորդին  
թէ պարտէղին փոքր դռնէն գաղտնաբար ներս  
մտնելը տիկին Կրիվօա տեսեր կամ տեսնել կար-  
ծեր էր :

---

### ԳԼՈՒԽ Բ .

#### ԱՏՐԻԷՆԻ ՀԱԳՈՒԻԾ

Գրեթէ մէկ ժամանցած էր այն պահէն ՚ի վեր  
որ տիկին Կրիվօա տեսեր կամ տեսնել կարծեր էր  
թէ օրիորդ Ատրիէն ոը Քարտօվիլ առաւօտուն  
Սէն-Ժիզիէլ ապարանին պատշգամը մտեր էր :

Հետեւեալ նկարագրութեանց արտառոյու-  
թիւնը լաւ հասկըցընելու՝ եւ ոչ թէ արդարացը-  
նելու համար՝ հարիլ է օրիորդ Քարտօվիլի տարօ-  
րինակ բնաւորութեան աչքի դարնող կողմերն ե-  
րեւան հանել :

Այս տարօրինակութիւնն ուրիշ բան չէր՝  
բայց եթէ մտքի չափաղանց անկախութիւն մը ,  
ուղեղ եւ զղուելի բաներէ բնական սոսկում մը  
եւ գեղեցիկ ու ակնապարար բաներով իր շուրջը  
զարդարելու անյաղթելի ոլէտք մը :

Յրանդներու փափկութեան ամենէն ջերմ  
սիրահարնկարիչն , և ձեւոց կատարելութեան  
ամենէն սաստիկ սիրահար արձանագործն Ատրի-  
էնէն աւելի չեր ղղար այն աղնիւ խանդը՝ զոր կա-  
տարեալ գեղեցկութիւնը կաղղէ ընտիր բնու-  
թեան տէր եղող անձանց : Բայց այս օրիորդը ոչ  
միայն աշաց ղուարճութիւնը հաճեցընել կը սի-  
րէր , այլ և երդոց ներդաշնակաւոր ելեւէ ջները .  
նուագարանաց գողարիկ եղանակները , բանաօ-  
սեղծութեան գեղղեղներն ալ անհուն ղուարճու-  
թիւն կը պատճառէին անոր . իսկ անախորժ ձայն  
մը՝ աններդաշնակ հնչիւն մը՝ մի և նոյն անհա-  
ճոյ կամ մանաւանդ տխուր տպաւորութիւնը կը-  
նէին վրան՝ ինչ որ տղեղ բան մը անսած ժամա-  
նակ կ'ղղար : Ծաղիկներն ու անուշ հոտերն այն-  
չափ կը սիրէր , որ երաժշտութիւնէ կամնիւթա-  
կան գեղեցկութենէ ղուարճանալուն չափ անու-  
շահոտնիւթերէ ալ կը ղուարճանար : Վերջապէս  
համրկ է խոսապահնիւ այս մեծ մոլութիւնն ալ .  
Ատրիէն համեղ կերտկուրներն ալ շատ կը սիրէր .  
ամենէն լաւ կը ստուգի պատղոյ մը թարմ  
միսը , ուկեգոյն փասխանի մը փափուկ համը կամ  
աղնիւ դիմոյ մը անուշ հոտը .

Բայց Ատրիէն այս ամեն հաճոյքներն աղնիւ  
ղղուշաւորութեամբ մը կը վայելէր . Աստուծոյ  
իրեն պարզեւած ղղայարանքները կը օնական եր-  
կիւղածութեամբ կը մշակէր ու կը կատարելա-  
գործէր , աններելի աղերախտութիւն կը համա-  
րէր այս աստուածային ձիրքերը չափազանցու-

թեամբ թթացընել կամ անարժան ընտրութիւններով նուաստացընել , որոցմէ հեռու էր դիսաւրապէս իր ճաշակին չափաղանց եւ աններող փափկութեամբը , իրեն համար գնդեցիմին ու արգեղը բարւոյ եւ չարի տեղը կը բռնէին .

Բնական գեղեցկութեան չնորհի եւ վայել չութեան սէրը՝ բարոյական գեղեցկութիւնն ալ սիրելու առաջնորդ էր դինքը . վասն զի , ինչպէս որ չար եւ ցած կրից արտայայտութիւնն ամեն գեղեցիկ երեսները կը տղեղացընէ , նոյնալէս աղնիւ զգացմանց արտայայտութիւնն ալ տղեղ երեսները կը գեղազարդէ .

Մէկ խօսքով , Ատրիէն հեշտանիրութեան ամենէն կատարեալ եւ ամենէն երեւակայական անձնաւորութիւնն էր ... բայց ոչ այն դռեհիլ աղէտ անհանձար եւ ձախող հեշտանիրութեան , որ թանձը եւ կոշտ զուարճութեանց ունակութեամբ կը թիւրի կը զեղծանի եւ կապականի , այլ այն վիափուկ հեշտանիրութեան , որ նոյն յարաբերութիւնն ունի զգայարանաց հետ՝ ինչ որ ատամիկան կիրթ ճաշակին ունի մտաց հետ . Այս օրիորդին բարուց անկախութիւնն ալ անսահման էր . Այն տեսակ մը նուաստացուցիչ լուծը՝ որուն կանայք ենթարկեալ են իրենց ընկերական կացութեան պատճառաւ՝ ատելի էր իրեն , ուստի եւ քաջարար միտքը գրեթ էր որ ինքինք աղատ պահէ այն լուծէն :

Սակայն Ատրիէնի վրայ այրական բան մը չի կար . այլ ամեն մասամբ կատարեալ կին մ' էր՝ որ-

շափոր մարդ կրնայ երեւակայել . կին էր իր շը-  
նորհքովը հաճոյքներովը հրապոյըներովն եւ ակ-  
նախախոյ ու իղական գեղեցկութեամբը . կին  
էր իր երկչոտութեամբը , ինչպէս նաև յանդըդ-  
նութեամբը . կին էր՝ մարդոց բիրա բանաւորու-  
թեան դէմ ունեցած ատելութեամբը , ինչորէս  
նաև իր անձը մոլեգնաբար եւ կուրօրէն արժա-  
նաւոր մարդու մը նուիրելու պիտոյքով . կին էր  
նաև իր սուր եւ քիչ մ'ալ ապրօրինակ մտքովը .  
Վերջապէս կին էր իր ալոգար եւ հեզնիչ արհա-  
մարհանօքը որ ունէր կարդ մը բարձրաստիճան  
եւ շողոքորթեալ մարդոց դէմ՝ որոց երբեմն  
պատահեր էր իր հօրաքնու Սէն-Շիզիէ իշխանու-  
ելոյն ապարանքը՝ երբոր անոր հետ կը բնակէր .  
Այս անհրաժեշտ բացարութիւնները տա-  
լէ ետեւ՝ Ասրիէն օրիորդին բաղնիքէն ելնե-  
լով հայուելուն հանդիսատես ընենք ընթեր-  
ցողը , Բայց պէտք էր Վենետիկի պատկերհաննե-  
րուն ճարտար վրձինն ունենալ այս զմայլելի տե-  
օարանը նկարագրելու համար . որ կարծես թէ  
տասն եւ վեցերորդ դարուն Ֆիորէնցայի կամ Պօ-  
լոնիայի պալատներուն մէկուն մէջ կանցնէր .  
Քանի թէ Փարիզի Սէն-Ժէրմէն արուարձանը 1832  
վետրուար ամսոյ մէջ .

Ասրիէնի հայուելու սենեակը կարծես թէ  
գեղեցկութեան պաշտօնին նուիրեալ փոքրիկ  
տաճար մ'էր՝ Աստուծոյ շնորհակալութեան հա-  
մար՝ որ այնչափ հրապուրիչ շնորհներ կառատա-  
ձեռնէ կնոջ . չէ թէ այն նպատակաւ որ կինը

զանոնք անտես ընէ , մոխրոյ տակ ծածկէ , գը-  
ծուծ ու դժնղակի խորդի մը ներքեւ ջարչարէ ,  
այլ որպէս զի ջերմեռանդ երախտաղիտութեամբ  
ջանայ շնորհաց եւ վայելչութեանց ամեն փաղ-  
փխոններովը դայն զարդարել ու ուսութառայլնելո-  
որպէս զի Աստուծոյ գործն ամենուն առջեւ վա-  
սաւորի . Այս կիսարուոր սենեակը դերմանաց-  
ւոց հնարած ջերմանոցներուն ձեւով կրկնակ  
պատուհանէ մը լոյս կառնուր . շէնքին պատերը  
հաստ կոփածոյ քարերէ ըլլալով՝ պատուհանին  
խորութիւնը շատ մեծ էր . դուրսէն միասլակեաց  
փեղկով մը կը գոցուէր , ներսէն ալ մեծ ու ան-  
փայլ հայելիով մը . Այս երկու թափանցիկ փեղ-  
կերուն մէջ տեղը մնացած երեք ոտնաչափ ան-  
ջըրպետին մէջ ցախի հողով լցուն անտուկ մը  
գրուած էր , որուն մէջ անկուած շաղապատուն  
բաղեղներն անվայլ հայելիին չորս կողմէն բարձ-  
րանալով՝ ծաղկալից տերեւներէ պսակ մը ձեւ-  
ացուցած էին . Որմերն արաբացի պայծառ ե-  
րանդներով նկարէն նանագոյն տամասկոյէ օթո-  
ցով ծածկուած էին . նոյն գունով հաստ դորդ  
մ'ալ դեստինը փռուած էր . Այս չեղոք եւ քիչ  
մ'ալ դոց դոյնը միւս բոլոր զարդերուն երանդ-  
ներն սքանչելի կերպով երեւան կը հանէր .

Պատուհանին առջեւ , որ դէալ 'ի հարաւ կը  
նայէր , Ատրիէնի զարդարանաց վերաբերեալ կա-  
հերը կը աեսնուէին , որք ոսկերչական ճշմա-  
րիտ ճարտարակերաներ էին . գոճազմէ լայն սե-  
ղանի մը վրայ կը անսուէին ասկելզօծ արծաթէ

առւփեր ծանրադին մանրանկար խուփերսվ ,  
վանակնէ շիշեր եւ ուրիշ սատափեայ եւ փղոս-  
կըրեայ ոսկեճամուկ զարդագործիներ՝ հրաշալի  
ճաշակաւ շինուած : Նախնի մաքուր ձեւով յօ-  
րինուած երկու արձաթեայ արձաններ՝ ձուածեւ  
եւ շրջուն հայելի մը բոնած էին , որուն շուրջը  
փոխանակ քանդակագործ շրջանակի՝ բնական  
թարմ ծաղիկներէ պսակ մը բոլորուած էր , որ  
պարահանդէսի ծաղկեփունջերուն պէս ամեն օր  
կը նորոգուէր :

Երեք ոտնաչափ տրամագիծով եւ կապոյտ  
ծիրանի եւ ոսկի նկարներով երկու ձարոնեան  
հոկայածեւ ծաղկակալներ , որ Քամէլիաններով  
իպուսքուսներով եւ կարտէնիաններով լցուած  
էին , սեղաննին երկու կողմը երիններանդ թու-  
փեր ձեւացուցած էին .

Սևնեակին, խորը՝ պատուհաննին դէմ՝ ուրիշ  
ծաղկակոյտէ մը շրջապատեալ Տաֆնիսի եւ Քը-  
լօէի մանր կճեայ արձանները դրուած էին , ա-  
մօթիած շնորհի եւ անտիտեան դեղեցիութեան  
ամենամաքուր եւ անարատ տիպարներ : Այս  
երկու դեղեցիկ արձաններուն տակի կանաչ  
քարէ պատուանդանին վրայ երկու ոսկի բուրա-  
նոցներ դրուած՝ մէջը անուշահոտութիւններ կը  
վառէին :

Ոսկեղօծ պատկերներով եւ դոյնզգոյն քա-  
րերով դրուադեալ արձաթէ մեծ մնառուկ մը՝ որ  
չորս ոսկեղօծ պղնձիոտքերու վրայ դրուած էր ,  
զարդարանաց վերաբերեալ մանր մաւնդ սպասնե-

բը կը պարունակէր։ Շրջուն ոտքերու վրայ կեցած եւ բազմոստեան ճրադարաններով ղարդարւած երկու հայելի, քանի մ'ընտիր պատկերներ՝ զորս Ատրիէն իր ձեռօք նկարած էր Շամբայէլի եւ Տիափէնի հրաշակերտներէն օրինակելով որք ամենադեղեցիկ մարդոց եւ կանանց կենողանադիրներ էին, քանի մ'արեւելեան յասալիոէ պատուանդաններու (քօնսօլ) վրայ անուշահոտ ջռւրերով լցուն եւ վրան ծաղկենկար ղարդերով գոցուած ճերմակ եւ ոսկեղօծ արծաթէ սամայուն մեր, վատիւկ բազմոց մը, քանի մ'աթուններ եւ ոսկեղօծ սեղան մ'այս քաղցրաբոյր սենեակը ղարդարած էին։

Ատրիէն՝ բաղնիքէն նոր ելեր՝ ղարդարաննաց սեղանին առջեւնստեր էր՝ իր երեք նաժիշտներէն շրջապատեալ։ Իր անձնահաճութեամբը կամ մանաւանդ ամեն բանի մէջ դեղեցկութիւն ու ներդաշնակութիւն սիրող բնաւորութեամբն ուղեր էր որ իրմէն ծառայող աղջիկները խիստ վայելուչ եւ անօրինակ կերպիւ հագուած ըլլան։ Արդէն խարտեաչ ու վառվուն ժօրժէն թը անսամբ Սարիկօի նկարապրած սիրաբոյր նաժիշտին հրապուրիչ կերպարանօքը, երկու ընկերներն ալ անկէ վար չէին մնար դեղեցկութեան ու շնորհքի կողմէ։

Մէկը ֆլորին անուն բարձրահառակ եւ վայելչոծեւ աղջիկ մ'էր թուխ մաղերով եւ դըժգոյնդէմքով, որ բանաստեղներուն նկարագրած Արտեմիս սրառդաւեցն ձեւն ու կերպարանօք

կը յիշեցընէր . իր խիտ մաղերը հիւսուած եւ զլխուն ետեւը ոլորուելով երկայն ուկի զնառա սնդով մը հաստատած էին , Այս աղջիկներ բուն այէս ասոր ալ թեւերը մերկ էին սպասաւորելու գիւրութեան համար . չրջաղղեստ մը հա զած էր բաց կանանչ դռնով որ վենեսիկցի պատկերհաններուն ընտանի դոյնն էր : Շրջաղ դեստին վարի կողմը խիստ լայն էր , եւ իր նեղ մէջքնոցն ալ մահեկածեւ ծածկած էր սպարանո ցէն վար իջած եւ հինգ ուկի կոճակներով դոց սւած ճերմակ կտուէ վիղնոցին ծալքերը :

Ատրիւնի երրորդ նամիչտն այնչափ թարմ եւ անմեղ գէմք մ'ունէր , հասակն այնչափ բա րենձեւ ու կատարեալ էր , որ տիրուհին շեղէ անուաներ էր դայն : Կուառ վարդադոյն եւ յու նական ձեւով շրջաղղեստ մը հապած էր , որ իր գեղեցիկ սպարանոցն ու թեւերը մինչեւ ուսը բաց կը թողուի :

Այս աղջիկներուն երեքն ալ ծիծաղաղէմ եւ երջանիկ երեւոյթ մ'ունէին . երբէք չերտես նուէր իրենց վրայ այն նենդամիտ դառնութեան նախանձու հնաղանդութեան անվայել համար ձակութեան կամցած հրութեան նշանները . որք ծառայութեան սովորական արդիւնքն են : Ատրիւնի մատուցած վութաջան խնամքնուն մէջ մյնչափ սէր կար որշակի մեծարանք եւ հրա սլոյր , եւ կարծես թէ չափաղանց զուարձութիւն մը կ'զգային իրենց տիրուհին չքնաղաղեղ ընե լու , ևը թուէր թէ զայն պճնելն ու սպածուճելն

անոնց համար զուարճալից արհետ մ'էր , որուն  
ոիրով ուրախութեամբ եւ սլանծանօք կ'զբա-  
ղէին :

Սրեւն իր պայծառ ճառադայթներով կը լու-  
սաւորէր Ատրիէնի զարդարանաց սեղանը՝ որ  
ինչպէս ըսինք՝ պատուհանին դիմացն էր . Ատ-  
րիէն շած յի՞նարանով աթոռի մը վրայնոտած էր .  
բաց կասլոյտ զունով եւ վրան տերեւներ բան-  
ուած բեհեղեայ երկայն սենեկաղկեստ մը հա-  
գած էր , զոր տասներկու տարու տղջկան մը բա-  
րակութիւնն ունեցող մէջքին վրայ կապեր էր մե-  
տաքսեայ ժապաւէնով մը՝ որուն երկայն ծայրեւ-  
րը վար կախուած կը ծածանէին : Եր գեղեցիկ եւ  
թոշնոյ վզի պէս թեթև ու արձակ ուարանոցը .  
ինչպէս նաեւ ուսն ու անհման թեւերը մերկ է-  
ին . թէ եւ ըրած բաղդատութիւննիս խիստ հա-  
սարակ է , ամենէն ազնիւ ու անարատ վազուկրն  
հաղիւ կընայ գաղտփար մը տակ անոր վիտյլուն  
ոզորկ թարմ եւ կենդանի մորթին ակնախախղ  
սպիտակութեան վրայ : Բաղնիքն ելած ժամա-  
նակ մողերուն արմատին ներքեւ քսնի մը կա-  
թիւ ջուր մ'նացած ըլլալով , ուսերէն վար գա-  
լարապայտ սահած ժամանակնին կարծես թէ  
բիւրեղեայ մարդորիաներ կը դլորէին ճերմակ  
մարմարի վրայ : Խարտեաչ մարմիններու յատուկ  
եղած այս սքանչելի սպիտակութեան վաղիիւ-  
նը կը կրկնապատկէր Ատրիէնի բոսրադոյն չուր-  
թերովը , վարդագոյն փոքրիկ ականջներովը  
բաց ունդներովն եւ փայլուն եղունդներովը , որք

կարծես թէ թափանցիկ նիւթով մ'օժուած էին.  
զերջապէս ուր որ իր զուտ կենդանի եւ տաքար-  
իւնը կընար մարմնոյն մորթը դունաւորել, հռն  
կեանք առողջութիւն եւ երխառարդութիւն  
կարայացաէր. Ատրիէնի խոշոր եւ թաւիշակերպ  
սեւ աչքերը մերթ խելք ու խորամանդութիւն  
կը ցայտէին, մերթ թալահար եւ սքօղեալ կը  
բացուէին երկու երկայն արակեանաց գանդուր  
ծոսերու մէջ՝ որք իր կամարաձեւ բարակ յօն-  
քերուն պէս սեւ էին . . . վասն զի բնութեան  
մէկ զմայլելի կամաճութեամբը՝ գլխուն մաղերը  
խարտեաշ եւ յօնքերը սեւ էին. ճակատը՝ յու-  
նական արձաններու ճակատին սլէս փոքր էր,  
բայց երեսը կատարեալ ձուածեւ. քիթը վա-  
վուկ ու թեթեւ կերպիւ արծուային. ակուանե-  
րը գոհարի պէս սպիտակամայլ. եւ բոսրազոյն  
ու պաշտելի կերպով հեշտասէր բերանը կարծես  
թէ քաղցր համբոյրներ զուարթ ժպիտներ եւ  
փափուկ համաշամոց ճաշակներ կը խնդրէր:  
Անրջապէս անհնար էր տեսնել առաւել աղատ,  
առաւել խրոխտ, առաւել զեղեցիկ զլխու-  
ղիրք մը, որովհետեւ պարանոցին ականչին եւ  
իր լայն ու դողաւոր ուռեւրուն մէջ ընդարձակ  
միջոց կար. ինչպէս որ ըսինք, Ատրիէն խարտ-  
եաշ էր, բայց Տիտիէնի ու Լէօնար տը Վէնսիի  
նկարած կանաց սքանչելի պատկերներուն կը  
նմանէր . . . ըսել կուզինք թէ հալած ոսկին  
այն աստիճան ակնախտիղ եւ շողշողուն ցոլացում  
չունէր՝ որչափ Ատրիէնի մաղերը, որ բնակա-

նարար կոհակաձեւ եւ մետաքսի պէս կակուղ ու  
բարակ էին, եւ այնչափ երկայն՝ որ կանգնած  
ժամանակ մինչեւ գետինը կը հասնէին եւ որովք  
կրնար Աստղկան պէս իր մարմինը պատել: Այն  
վայրկենին մէջ մանաւանդ հիանալի տեսիլ մ'ու-  
նէին իր մազերը: Ճօրժէթ՝ մերկ թեւերով տիրու-  
հոյն ետեւը կանգնած՝ մեծ դժուարութեամբ  
հաղիւ կրցեր էր իր փոքրիկ ճերմակ ձեռքե-  
րուն մէկուն մէջ առնուլ այն փառաւոր վարսերը՝  
որոց փայլն արեւուն ճառագայթներէն կը կրկ-  
նապատկէր: Երբոր զեղազէշ սենեկապանուհին  
փղոսկրեայ սանտրը խոթեց այն մետաքսանման  
բարդ ՚ի բարդ վարսերուն ուկնծածան կոհակաց  
մէջ, կարծես թէ բիւրաւոր կայծեր կը ցայտէին.  
Լոյն ու արեւը սսկեդոյն բեկրեկումներ կը ծա-  
ւալէին բազմաթիւ թեթեւ խոպոպեաց ողկոյդ-  
ներուն վրայ, որք ճակախն երկու քովէն Ատրի-  
էնի այտերն ՚ի վար կախուելով՝ իրենց առածզա-  
կան դիւրաթեքութեամբ կը փայփայէին անոր  
դեռափիթիթ ձիւնափայլ ստինքը, եւ անոնց ըզ-  
մայլելի ծածանման հետ կերերային:

Երբոր Ճօրժէթ՝ ոտքի վրայ կանգնած իր  
տիրուհոյն զեղեցիկ մազերը կը սանտրէր, Հէ-  
պէ մէկ ծունկը դետինը եւ միւս ծունկին վրայ  
ալ Ատրիէնի քնքուշ ոտքը դրած, սեւ աաթէնէ  
փոքրիկ կոշիկ մը կը հադցընէր, եւ անոր բարակ  
ժապաւէնները խաչաձեւ կը կապէր մետաքս-  
եայ ծակոտկէն գուլպայի մը վրայ, որմէ մորթին  
վարդագեղ սպիտակութիւնն ու կոճին անհամե-

մատ նրբութիւնը կը նշմարուէր : Ֆլօրին ալ՝  
քիչ մ'ետեւօք կանդնած՝ ուկենզօծ տուփի մը մէջ  
անուշահոտ զանգուած մը տիրուհւոյն կը հեր-  
կայացընէր , որով Ատրիէն իր կարմրածայր բա-  
րակ մատներով զմայլելի ձեռքը թեթեւ մը շփեց :

Վերջապէս չմոռնանք Լիւթինն ալ , որ տի-  
րուհւոյն ծունկին վրայ պառկած՝ իր խոչոր աչ-  
քերն ամենայն զօրութեամբ կը բանար եւ կար-  
ծես թէ խորին ուշաղրութեամբ Ատրիէնի հագ-  
ուելուն այլ եւ այլ պարագաները կը դիտէր :

Յանկարծ դուրսէն արծաթեայ դանդակ մը  
հնչելով , Ֆլօրին՝ տիրուհւոյն ակնարկութեամբ  
դուրս ելաւ եւ քիչ մ'ետքը ներս մտաւ արծաթ-  
եայ վոքրիկ ափսէի մը վրայ դրուած նամակ մը  
բերելով :

Ատրիէն , մինչդեռ իր նաժիշտները զինքը  
կը հագուեցընէն , առաւ նամակը՝ զոր Քարտօ-  
վիլի հողերուն մատակարարը դրած էր , եւ պա-  
րունակութիւնն այս էր .

« Օրինրիդ .

« Ձեր բարի սիրտն ու վեհանձնութիւնը  
« ճանչելով , ամենայն վստահութեամբ առ ձեզ  
« դիմելու կը համարձակիմ : Գսան տարի ձեր  
« հանդուցեալ հօրը Քարտօվիլի կոմս եւ դուք-  
« սին ծառայեցի , կընամ ըսել , հաւատարմու-  
« թեամբ եւ եռանդով . . . . Հիմա ապարանը  
« վաճառուեր է , եւ ահա կի՞նս ու ես այսօր վա-  
« զը պիտի ճանբուինք եւ առանց ապրուստի  
« պիտի մնանք : Մեր այս հասակին մէջ , աւաղ ,

« որչափ սարստիելի հարուած մ'է այս , Օրի-  
ւ որդ . . . »

— Խեղճ անձինք . . . ըստ Ատրիէն ընթեր-  
ցումն ընդհատելով . արդարեւ հայրս միշտ կը  
գովիչը ասոնց ուղղութիւնն ու անձնութիւ-  
նը . »

Եւ շարունակեց ընթերցումը .

« Թէսլէտ մեր պաշտօնը չկորսնցընելու մի-  
ւ ջոց մը կառաջարկուի մեզ , բայց վատաւթիւն  
« պէտք է ընենք . արդ՝ ոչ ես եւ ոչ կինս չենք  
« ուղեր այն գնով մեր հացը գնել . . . »

— Լաւ , լաւ . . . միշտ նոյն անձինքն են ,  
ըստ Ատրիէն . աղքատութեան մէջ արժանա-  
պատութիւնը գաշտային ծաղկանց անուշահո-  
տութեանը կը նմանի : »

« Օրիորդ , մեղնէ սլահանջուած անարժան  
« գործը ձեզ հասկըցընելու համար պէտք է  
« նախ ըսեմ թէ երկու օր առաջ Պ . Ռօտէն Փա-  
« րիդէն հոս եկաւ . . . »

— Ա . Պ . Ռօտէնը , ըստ Ատրիէն ընթեր-  
ցումը նորէն ընդհատելով . Տ'էկրինեի աքրային  
քարտուղարը . . . ալ չեմ զարմանար եթէնեն-  
գութիւն մը կամ խաւարային դարանադործու-  
թիւն մը կայ բանին մէջ . տեսնենք . »

« Պ . Ռօտէն եկաւ իմացուց մեզ թէ երկիրը  
« ծախուեր է եւ թէ ինք կարող է մեզ մեր պաշ-  
« տօնին մէջ պահելու՝ եթէ երկիրը գնող տիկ-  
« նոջ վասահամբաւ քահանայ մը խոստովանա-  
« հայր տալու աշխատինք իրեն հետ , եւ եթէ՝

« այսնպատակին գիւրաւ հասնելու համար՝  
« յանձն առնունքութիշ պատուական յարդիեւ  
« սիրելի ծխառէր քահանայ մը զրպարտէլ .  
« Ասկէց աւելին կայ . Պ. Ռօտէն առաջարկեց  
« ինձ որ առարանին մէջ ինչ որ դասնայ՝ շարա-  
« թը երկու անդամ դաղանաբար դրեմ իրեն :  
« Պէտք է խոստովանիմ ձեզ , Օրիորդ , թէ այս  
« ամօթալի առաջարկութիւններն հնար եղա-  
« ծին չափ պատրուակեալ ու ծպտեալ էին ճշշ-  
« մարտակերպ պատճառաբանութիւններով .  
« բայց որչափ որ ձեւը ճարտար ըլլար , իմաստը  
« պատմածիս պէս էր . . . . »

— Կաշառաբեկութիւն . . . զրպարտու-  
թիւն , քսութիւն , ըսաւ Ասրիէն զզուանօք .  
այս մարդիկը (ճիղուիթները) միտքո բերածիս  
պէս՝ խաւարի թոյնի եւ զազիր սեւ զեռուննե-  
րու գաղափարներ կը սկաշարեն զիս ակամայ . . .  
եւ յիրաւի խիստ ահաելի տեսարան մ'է : Այս  
պատճառաւ ուելի կը սիրեմ խեղճ Տիւբօնի եւ  
անոր կնոջ հանդարտ եւ քաղցր երեանները միտ-  
քըս բերել . »

Յետոյ շարունակեց ընթերցումը .

« Անչուշտ կրնաք մակարերել . Օրիորդ ,  
« թէ ընաւ չվարաննեցանք . քսան տարի ծառա-  
« յելէ եաեւ սիստի ելնենք ապարանէն , բայց  
« անարատ անունով . . . . Հիմա , Օրիորդ ,  
« եթէ գուք որ այնչափ աղնիւ սիրաւ ունիք  
« ձեր հարուստ ծանօթներուն յանձնարարու-  
« թիւն ընելով կրնաք պաշտօն մը դանել մեզ ,

« թերեւս ձեր շնորհիւ այս անդութ տարակու  
« սանքէն կապատինք . . . .

— Անշառշտ . ինձ դիմելնին պարասլ չպիտի  
ելնէ , ըստ Ատրիէն . Ասանկ առաքինի մարդիկ  
Ռօմէնի ճիրաններէն աղատելը ոչ միայն պարաք  
այլ եւ բերկրութիւն մ'է , վասն զի արդար եւ  
միանդամայն վտանգաւոր է . . . եւ ես ալ կը  
սիրեմ տկարները կեղեքող հղօրաց դէմ մաքա-  
ռիլ :

Ատրիէն վերստին շարունակեց ընթերցումը .  
« Մեր վրայ այսչափ ձեղ խօսելէ ետեւ , Օ-  
« րիորդ , ներեցէք որ ուրիշներու վրայ ալ ձեր  
« պաշտպանութիւնը հայցենք , վասն զի միայն  
« ինքնինք մտածելն աղէկ բան չէ . երեք օր  
« առաջ երկու նաւ վոթորիկի բռնուելով մեր  
« ծովեղերքն ինկան . քանի մը նաւորդ միայն  
« աղատուելով հոս բերուեցան , ուր ես եւ կինս  
« ամեն պէտք եղած խնամքն ու դարմաններն  
« ըրիք անոնց . արդէն մէկ քանին Փարիզ դա-  
« ցին , բայց մէկը հոս մնաց , վասն զի ծանրա-  
« պէս վիրաւորեալ ըլլալով չկրցաւ մեկնիլ եւ  
« տակաւին քանի մ'օր հոս մնալու հարկադրեալ  
« է . . . . Այս անձը զրեթէ քսան տարեկան  
« հնդիկ արքայաղուն մ'է եւ զեղեցկութեանը  
« չափ բարեսիրտ ալ երիտասարդ մը կերեւի , որ  
« հասարակ բան չէ , թէ եւ ինչպէս որ կըսեն .  
« իր երկրի մարդոց պէս դէմքը պղնձագոյն է : »

— Հնդիկ արքայաղուն մը , քսան տարե-  
կան , զեղանի եւ բարեսիրտ երիտասարդ մը ,

գոչեց Ատրիէն զուարթութեամբ , արդարեւ ըղմայլելի եւ մանաւանդ հաղուազիւտ քան է . այս նաւարեկեալ արքայազունն արդէն իմ բոլոր համակրութիւնս գրաւեց . . . բայց ինչ կրնամ ընել Գանգէսի Եղերքէն եկող այս Աղոնիսին համար՝ որ Յիքարտիոյ ծովեղերքը ցամաքն ինկերէ : »

Ատրիէնի երեք նաժիշաներն իրենց տիրուհւոյն երեսը նայեցան առանց շատ զարմանալու , վասն ոչի վարժուած էին անոր տարօրինակ բնաւորութեանը : Ճօրմէթ եւ Հէպէ կամացուկ մը ժպանցան : Ֆլօրին ալ , այն բարձրահատակ գեղեցիկ Ծխահեր եւ ողեղնած տղջիկն ալ իր սիրուն ընկերացը պէս ժպանցաւ , բայց քիչ մ'ուշ եւ զրեթէ մտածելով , որպէս թէ իր տիրուհւոյն խօսքն ուշաղրութեամբ լսելու եւ միտքը պահելու զբաղեալ էր : Ատրիէն՝ իր խելքը միտքը Գանգէսի Եղերքէն եկող Աղոնիսին տալով շարունակեց նամակին ընթերցումը .

« Հնդիկ արքայազունին հայրենակիցներէն և մէկը՝ որ զայն խնամելու համար քովը կենալ և ուղեց , հասկըցուց ինձ թէ Երիտասարդ արք քայազունն իր բոլոր ունեցածը կորուսեր է « այս նաւարեկութեան մէջ . . . եւ թէ չդիւ և տեր ինչ միջոց պիտի դտնէ Փարիզ համելու և համար՝ ուր իր անյապաղ ներկայութիւնն անհրաժեշտէ Եղեր մեծ շահերու նկատմամբ . . . « Այս տեղեկութիւններն ինձ տուողն արքայաւունը չէ . ան իր մեծանձնութեանը չձգեր

« տրանջել . այլ իր հայրենակիցն է , որ աւելի  
և դիւրահաղորդ ըլլալով՝ այս քանիքը խորհրդ-  
և դաբար իմացուց ինձ , աւելցնելով թէ իր երի-  
և տասարդ հայրենակիցն արդէն մեծ զժքաղ-  
և դութիւններ կրտծ էր . հայրը՝ որ Հնդկաս-  
և տանի մէկ մասին թագաւորն է եղեր . վերջին  
և ժամանակներս անդղիացւոցմէ սպաննուեր եւ  
և բոլոր ունեցածներէն կողոպաւեր է . . . »

— Զարմանալի՛ բան , ըստ Աստրիէն մտա-  
ծելով , այս պարագաները կը յիշեցընեն ինձ թէ  
հայրս շատ անդամ մեր մէկ աղդականին խօսքը  
կընէր որ Հնդկասան երթալով հնդիկ թագաւ-  
որի մը հետ ամուսնացեր է . որուն քով Սիմօն  
դօրադեսն ալ՝ որ մօտ ժամանակներս մարածախտ  
եղաւ . զինուորական հրամանատարութիւն կընէ  
եղեր . . . , » Յետոյ խօսքը կարելով՝ աւել-  
ցուց ժպառդէմ . « Տէր Առողուած , ի՞նչ տարօ-  
րինակ բան մը պիտի ըլլայեթէ . . . եւ այս բա-  
ներն ալ ինձ կը պատահին . . . չդիտցող-  
ներն ալ կըսեն թէ տարօրինակ ընտուրութեան  
տէր աղջիկ մ'եմ . . . , կարծեմ թէ ոչ ես՝ այլ  
Նախախնամութիւնը երբեմն տարօրինակ դոր-  
ծեր կընէ : Բայց նայինք թէ մեր խեղճ Պ . Տիւ-  
բօնն այս գեղեցիկ արքայազունին սննուն ալ  
կիմացընէ ինձ . . . »

« Անշուշտ , Օրիորդ , կը ներէք մեր անքա-  
և դաքավարութեանը . բայց կարծննք թէ բո-  
և լորովին անձնասէր մարդիկ եղած պիտի ըլ-  
և լայինք եթէ միայն մեր վիշտը հասկըցնէինք

« ձեղ , մինչդեռ մօտերնիս քաջ եւ արժանի ար-  
և քայազուն մ'ալ կայ գթալի վիճակի մէջ : Վեր-  
և ջապէս , օրինորդ , հաւատացէք ինձ , ես ծեր  
և եմ եւ մարդ ճանչելու բաւական վարժուած .  
« ուստի այս նորատի Հնդկին ազնիւ եւ քաղցր  
և դէմքը միայն տեսնելով կրնամ երդնուլ թէ  
և արժանի է ծեր կարեկցութեանը . բաւական  
և է միայն փոքրիկ գումար մը ղրկել , որպէս զի  
և քանի մ'եւրոպական հագուստներ գնենք ա-  
և նոր , ինչու որ նաւարեկութեան միջոցին իր  
և բոլոր հագուստները կորուսած է : »

— Եւրոպական հագուստներ . . . դոչեց

Ատրիէն զուարթութեամբ : Խեղճ արքայազուն  
պատանի . Աստուած պահէ ան ալ զիս ալ այն ըդ-  
գեստներէն : Դիպուածն ինձ Հնդկաստանի խո-  
րերէն մահկանացու մը կը ղրկէ , որ բարեբաղ-  
դաբար եւրոպացւոց անճոռնի զգեստն եւ սար-  
սափիելի վեղոյրը չէ հագած , որք մարդն այն աս-  
տիճան կը տգեղացընեն ու ծիծաղելի կընեն , որ  
ստուդիւ անօնց չհաւնելու համար այնչափ կիրթ-  
ճաշակ եւ առաքինութիւն հարկաւոր չէ . . . «  
Վերջապէս ահա զեղեցիկ իշխանազուն երի-  
տասարգ մը կուգայ ինձ Արեւելքէն , ուր մար-  
դիկ մետաքս շղարշ եւ շալ կը հագնին . ուս-  
տի այս հազուադէալ եւ միակ ասիթը չեմ կոր-  
սընթըներ վորձ մ'ընելու . . . ոչ , ոչ , եւ-  
րոպական զգեստ չըլլար , ինչ կուզէ թող ըսէ  
խեղճ Պ. Տիւբօն . . . Բայց ի՞նչ է արդեօք այս  
սիրուն արքայազնին անունը : Նորէն կըսեմ , ի՞նչ

զարմանալի հանդիպում մը կըլլար այս , եթէ  
գանգէսի միւս կողմը գտնուող աղղականնիս ըլ-  
լար այս արքայաղունը : Տղայութեան ժամանակա-  
այնշափ գովեառ լսած եմ իր թագաւոր հօրք վը-  
րայ , որ անպատմելի բերկրութիւն պիտի զգամ  
արժանաւոր ընդունելութիւն մ'անոք որդւոյն ը-  
նելով . . . : Բայց տեսնենք , անունը տես-  
նենք . . . : » Եւ շարունակեց .

« Եթէ խնդրուած փոքրիկ գումարէն զատ  
« հաճիք նաեւ միջոց մը շնորհել իրեն որ հայրե-  
« նակցին հետ Փարիզ հասնի . մեծ բարիք մ'ը-  
« լած կըլլաք այս դժբաղդ արքայաղուն երի-  
« տասարդին :

« Վերջապէս , օրիորդ , ձեր փափկասրտու-  
« թիւնը բաւական ճանչելուս համար կը կար-  
« ծեմ որ թերեւս տյս օդնութիւնն արքայաղնին  
« զրկած ժամանակնիդ չուղէք ձեր անունը  
« յայտնել . այն ժամանակ , հաճեցէք , կաղաչեմ  
« ինչպէս որ կամք կընէք՝ այնպէս հրամայել ինձ  
« եւ փոտահ ըլլալ խորհրդականութեանս վրայ .  
« իսկ եթէ՝ ընդհակառակն՝ ուղէք ուղղապէս  
« իրեն հասցընել , ահա անոր անունը , ինչպէս  
« որ իր հայրենակիցը գրով տուաւ ինձ . « Ճալմա  
« իշխան , որդի Քաճա—Սինկ թագաւորին  
« Մունտիկ , »

— Ճալմա . . . ըստ Ատրիէն յիշողութիւնն  
ամփոփելու ջանալով . . . Քաճա—Սինկ . . .  
այո . . . ան է . . . ան է . . . այս անունները  
քանի քանի անդամ հայրս յիշած է ըսելով թէ այս

մեր աղղական ծերունի հնդիկ թագաւորին պէս  
քաջ եւ դիւցազնաբարոյ մարդ քիչ կը դտնուի  
աշխարհիս մէջ . . . Կերեւի թէ որդին ալ անկէ  
վար չմնար . Այս , Ճալմա . . . Քաճա—Սինկ . . .  
Ճշդիւ ասոնք են . . . այս անունները , ըստ  
ժպակելով , հասարակ անուններ չեն որ մոռցուին  
կամ ուրիշ անուններու հետ շփոթին . Ուրեմն  
Ճալմա իմ աղղականս է , քաջ եւ աղնուասիրտ  
է , երիտասարդ եւ դեղանի է . մանաւանդ եւրո-  
պական սարսափելի զգեստը բնաւ հաղած չէ , եւ  
հիմա չքաւոր ու անօդնական է : Արդարեւ դմայ-  
լելի բան է . անականկալ բարեբաղդութիւն մ'է ինձ  
համար . Ուրեմն շուտընենք , յաւերժահարսանց  
վիպասանութեան պէս բան մ'ընենք , որուն դիւ-  
ցազն այս սիրելի արքայազունն ըլլայ : Ոսկերանդ  
եւ երկնադոյն տարաբաղդ թոշնիկ , որ եկեր  
մեր տիսուր կլիմայներուն մէջ ինկեր է . . . դո-  
նէ հոս այնպիսի բան մը դտնէ . . . որ իր լու-  
սապայծառ եւ հոտաւէտ երկիրն յիշեցընէ : » Ատ-  
րիէն ասոնք ըսելէ ետեւ դարձաւ իր նաժիշտնե-  
րէն մէկուն .

« Ժօրժէթ , թերթ մը թուղթ առ եւ գրէ : »  
Աղջիկը ոսկեղօծ օնդանին քով դնաց որուն  
վրայ գրադրական նիւթերու վոքրիկ արկղ մը  
կար , նստաւ անոր առջեւ եւ ըստ տիրուհւոյն .  
« Օրինորդ , ձեր հրամաններուն կսպասեմ . . . : »

Ատրիէն Տը Քարտօվիլ , որուն հրաշագեղ  
դէմքն ուրախութիւն երջանկութիւն ու զը-  
ւարդութիւն կը ցոլար , հետեւեալ նամակը դը-

բել տուաւ՝ ծերունի պատկերհանի մ' ուղղեալ ,  
որ երկար ժամանակ ուրուագծութիւն ու նկար-  
չութիւն սովորեցուցած էր իրեն . վասն զի Ատ-  
րիէն՝ ինչպէս ուրիշ արհեստներու՝ այնպէս եւ  
պատկերհանութեան մէջ յաջողակ էր :

« Ալրելի Գիղիէնս , բարեսիրտ Վէրօնէդս ,  
աղնիւ Ռափայէլս , մեծ ծառայութիւն մը կը  
խնդրեմ ձեզնէ . . . վատահ եմ որ կը կատարէք  
այն սիրալիր յօժարափութութեամբ զոր միշտ  
գտած եմ ձեր վրայ :

« Պիտի երթաք շուտով գանէք այն վար-  
պետ պատկերհանը՝ որ իմ տասնեւհինգերորդ դա-  
րու ձեւով հագուստներու ուրուագիծը շինեց :  
Այս անգամ շինուելիքն Հնդկական արդի հա-  
գուստներ են երիտասարդի մը համար , եւ կու-  
զեմ որ Անդինուսին կամ մանաւանդ Հնդկական  
Բաքոսին վրայ չափ առնուք , որն որ աւելի պատ-  
շաճ կըլլայ . . . :

« Այս հագուստները պէտք է որ քաջայաբ-  
մար եւ միանգամայն ճոխ ու վայելչածեւ ըլլան .  
ուստի ջանացէք որ խիստ ընտիր կերպասներէ  
ըլլան , եւ մանաւանդ ջանացէք որ Հնդկական  
կերպասներու նմանին կամ անոնց մօտենան .  
դօտիի եւ գլխու վիաթթոցի համար ալ վեց ըն-  
տիր ու երկայն լահօք շալ առէք , երկու ճեր-  
մակ , երկու կարմիր , երկուք ալ նարնջագոյն .  
այս գոյները խիստ յաւ կը յարմարին թխորակ  
դէմքերու :

« Ասոնք երկու կամ առ առաւելն երեք ա-

ւուր մէջ պատրաստելէ ետեւ, իմ ուղեւորական  
կառքս նստելով անյապաղ քարտօվիլի ապարան-  
քը կերթաք, ուր ձեր վաղեմի բարեկամ աղնիւ  
ջիւքօն մատակարարը ձեզ ջալմա անուն երիտա-  
սարդ հնդիկ իշխանաղունի մը քով պիտի տանի :  
Կըսէք այն արեւելեան բարձրաստիճան եւ մեծ  
իշխանաղնին թէ անծանօթ բարեկամ մը՝ եւրո-  
պական անտանելի հաղուստներէն զինքն աղատ  
պահելու համար՝ պէտք եղածը եղբայրաբար կը  
դրկէ իրեն . եւ կաւելցընէք թէ յիշեալ բարեկա-  
մըն անհամբերութեամբ իրեն սպասելով՝ կը  
խնդրէ որ շուտով ֆարիզ գայ : Եթէ իշխանա-  
զունն իր հիւանդ ըլլալը պատճառ ցուցընէ, կը-  
սէք իրեն թէ իմ կառքս պատուական ննջարան  
մ'է, որուն մէջ անկողինը տարածուելով շատ  
հանդիստ կրնայ ընել, Հարկ չէ ըսել թէ խոնար-  
հարար ներում կը խնդրէք անծանօթ բարեկա-  
մին կողմանէ, որ ոչ շքեղ պատղարակներ եւ ոչ  
ալ գոնէ համեստ փիղ մը կը դրկէր իրեն . վասն  
զի, աւազ, հոս պատղարակները միայն Օրերա-  
յին եւ փիղերն ալ դազանաց փակարանին մէջ կը  
տեսնուին, որն որ մեղ տարօրինակ կերպիւ վայ-  
րենի պիտի երեւցընէ մեր պաշտպանած իշխա-  
նաղնին աչքին :

« Երբոր զինքը ֆարիզ գալու հաճեցընէք,  
իսկոյն ճանքայ կելնէք ու հոս Պատիլոն փողոցն  
իմ փոքր տպարանս կը քերէք (ի՞նչ յարմար զու-  
դաղիպութիւն Պատիլոն փողոցը բնակելնիս .  
գոնէ այս անունն անհանոյ չերեւիր Արեւելքցին

թը) ։ վերջապէս ինձ կը բերէք այս սիրուն իշխանազունը՝ որ ծաղկանց գոհարաց եւ արեգական աշխարհին մէջ ծնած ըլլալու բարեբաղդութիւնն ունի :

« Կը յուսամ, աղնիւ եւ վաղեմի բարեկամ, որ այս նոր կամահաճութեանս վրայ չէք զարմանար եւ մանաւանդ արտառոց ենթադրութիւն մը չէք ըներ : Ստոյգն ըսելով, այս պարագայիս մէջ ձեղ ընտրելս, ձեղ՝ որ անկեղծաբար կը սիրեմ ու կը յարգեմ, բաւական է ձեղ համոզելու թէ այս յիմարական երիւցած գործին ներքեւ ուրիշ բան կայ : »

Ասրիէն այս վերջին խօսքը լուրջ եւ ծանր ձայնով մ'արտասանեց, մինչդեռ նախընթաց խօսքերը ծիծաղադէմ զուարթութեամբ մը դըրել կուտար, Բայց յետոյ նորէն դէմքնու ձայնը փոխելով զուարթութեամբ շարունակեց .

« Կեցիք բարով, վաղեմի բարեկամ, ես քիչ մ'այն հին ժամանակի զօրավարին կը նմանիմ, որուն դիւցաղնական քիմն ու աշխարհակալ ծնօտը քանի քանի անգամ ուրուաղծել տուածէք ինձ . ճակատամարտի ժամանակ անհոգութեամբ կը զուարծաբանեմ . այս, վասն զի ժամէ մ'ետեւ պատերազմ մ'ունիմ ընելիք, մեծ պատերազմ մը սիրելի մոլեռանդ հօրաքեռաս հետ, Բարեբաղդաբար անվեհերութիւն ու քաջութիւն չպակսիր վրաս, եւ սիրտս անհամբերութեամբ կը տոչորի ժամառաջ կոխւն սկսիլ այն խստակրօն իշխանուհին հետ :

« Կեցիք բարով, հաղարաւոր բարի յիշատակութիւններով կողջուննեմ ձեր պատուական կինը : Այս գրիս մէջ ձեր յարգելի կինը յիշելուս նպատակը դիսաւորապէս ձեզ քաջալերել է դեղեցիկ երիտասարդ իշխանազուն մ'ինձ համար ուրիշ հետեւանացը վրայ . որովհետեւ ուրկէց որ պէտք էր սկսիլ՝ հոն հարկ է վերջացընել, խոստովանելով ձեզ թէ սխրալի երիտասարդ մ'է :

« Դարձեալ կեցիք բարով . . . »

Յետոյ դարձաւ Ժօրժէթին .

« Գրեցի՞ր, աղջիկ : — Այն, Օրիորդ .  
— Ուրեմն աւելցու յետագրին մէջ .

« Սեղանաւորիս ուղղեալ հրամանագիր մը կը դրկեմ ձեզ, որպէս զի բոլոր այս ծախուց համար պէտք եղած ստակը ձեզ անմիջապէս վճարէ . ուստի բան մի խնայէք . դուք դիտէք որ ես բաւական Նշ Եֆենտէ\* մ'եմ . (հարկ է որ այս արական բառը գործածեմ, որովհետեւ դուք ձեր բռնաւորութեամբը մի միայն ձեզ սեփականած էք այս բառը՝ որ աղնիւ առատածեռնութեան նշանակ է) : »

« Հիմա, Ժօրժէթ, ըստ Ատրիէն, երես մը թուղթ բեր ինձ, եւ այդ նամակն ալ որ ստորագրեմ . »

Քարտօվիլ օրիորդն առաւ գրիչը՝ զոր Ժօրժէթ ներկայացուց իրեն, նամակն ստորագրեց եւ

\* Գաղղ . կռան Աէնեէօր :

իր սեղանաւորին, ուղղեալ հրամանագիր մը դրաւ  
մէջը, այսպէս.

« Պ. Նօրվալին ինձ համար ընելիք ծախուց  
« պէտք եղած ստակն իրեն վճարուի՝ ստացագիր  
« առնուելով :

ԱՏՐԻՔՆ ՏԸ ՔԱՐՏՈՎԻԼ:

Այս անցքին եւ ժօրժէթի դրած ժամանակ՝  
Ֆլօրին եւ Հէպէ իրենց տիրուհւոյն զարդարա-  
նաց սպասաւորելու պաշտօնը շարունակերէին,  
որ դիշերազգեստը հանելով հագուեր էր հօրա-  
քրոջը քով երթալու համար .

Ֆլօրինի անընդհատ եւ յամառ բայց պատըր-  
ուակեալ ուշադրութենէն՝ որով Ատրիէնի առ Պ.  
Նօրվալ գրել առւած նամակին ականջ դրած էր .  
դիւրաւ կը հասկցուէր որ անոր բերնէն ելած ա-  
մեն մէկ բառերն իր սովորութեան համեմատ միտ-  
քը պահելու կը ջանար .

« Աղջիկ, ըստ Ատրիէն Հէպէի, այս նամա-  
կը շուտով Պ. Նօրվալի դրկէ .

Այս միջոցին արծաթեայ զանդակը նորէն  
հնչեց դուրս :

Հէպէ զանդակին հնչման պատճառն հառկը-  
նալու եւ միանդամայն տիրուհւոյն հրամանը կա-  
տարելու համար երբոր դէպէի դուռը դիմեց .  
Ֆլօրին անոր առաջքն անցնելով ըստ Ատրիէնի .

« Օրիմրդ, կը հաճի՞ք որ այս նամակն ես դըր-  
կել տամ . վասն զի մեծ ապարանքը պիտի եր-  
թամ, — Ուրեմն դու տար, ըստ Ատրիէն . դուն  
ալ, Հէպէ, նայէ ինչ կուզեն դուրս . ո եւ հը-

րաման ըրաւ Ժօրժէթի որ նամակը շուտով կընքէ :

Երբոր Ժօրժէթ նամակը կը կնքէր, Հեղէ դուրսէն ներս դարձաւ .

« Օրինրդ, ըստ, այն գործաւորը՝ որ երէկ Լիւթինը գտեր բերեր էր, կաղաչէ որ վայրկեան մը ձեզ ներկայանայ . երեսին դոյնը նետած է եւ շատ տխուր կերեւի, — Սրդէն պէտք մ'ունեցեր է ինձ, շատ ուրախ եմ, ըստ Ատրիէն զըւարթութեամբ . փոքր դահլիճը տար այն առաքինի եւ պարկեշտ երիտասարդը, եւ դու Ֆլորին, նամակը շուտով զրկէ : »

Ֆլորին դուրս ելաւ .

Տը Քարտօվիլ օրիորդն ալ՝ Լիւթինն ետեւէն՝ փոքր դահլիճը մտաւ, ուր Ակրիքօլ կ'սպասէր :

---

### ԳԼՈՒԽ Գ .

#### ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Երբոր Ատրիէն աը Քարտօվիլ Ակրիքօլի ըսպասած փոքր դահլիճը մտաւ, վերջին աստիճան վայելուչ պարզութեամբ հադուած էր . նեղ մէջքնոցով եւ ժամանակին նորածեւութեան համեմատ առջեւը սեւ մետաքսէ ըարակ ժապաէններով բանուած կարմիր քաղմիրէ շրջադինսաւ մը՝ իր յաւելժահարսի հասակն ու կլոր

կուրծքը երեւան կը հանէր . ճերմակ կերպասէ  
փոքր օձիք մը՝ վարդաձեւ կապերով սկզբուն  
լայն ժապաւէնէ փողկապի մը վրայ դարձած էր .  
ուկեփայլ մազերն իր ռապիտակ դէմքը շրջանա-  
կաձեւ պատած էին անթիւ երկայն ու թեթեւ  
խոպապիներով որ մինչեւ ուսերը կիջնէին :

Ակրիքօլ՝ իր հօրը հաւաացընելու համար թէ  
Պ . Հարտիի գործարանը կերթար , գործի զգեստ-  
ներ հագնելու ստիպուեր էր . միայն թէ նոր կա-  
պոյտ կառւէ շապէկաձեւ վերարկու մը հագած էր,  
եւ շապիկին օձիքն ալ՝ որ ճերմակ հաստ կառւէ  
էր , վզին բոլորտիքն անխնամ կերպով կապուած  
սեւ փողկապի մը վրայ ինկած էր . իր մոխրագոյն  
լայն առափատին ներքեւ մաքրապէս մօմազօծ-  
եալ կոշիկները կը տեսնուէին , եւ իր մկանուա-  
ծեռացը մէջ նոր չուխայէ գեղեցիկ գլխարկ մը  
բռնած էր . վերջապէս կարմիր ասղնենկար եղեր-  
քով կապոյտ վերարկուն՝ որ անոր ցորենագոյն  
ջղալից դէմքն երեւան կը հանէր , վայելչաձեւ  
ծալքերով կորովի ուսերն 'ի վար իջած՝ ոչ միայն  
իր աղատ եւ անկեղծ շարժմանց արդելք չէր  
ըլլար , այլ եւ ընդհանրապէս հազնուած չուսա-  
զգեստէն կամ վերարկուէն շատ աղէկ վայլեր էր  
իրեն :

Ակրիքօլ՝ Քարտօվիլ օրիորդին դալուն սպա-  
սած ժամանակ՝ սքանչելի արուեստիւ քանդակ-  
եալ արծաթէ գեղեցիկ սկահ մը տեսնելով՝ զայն  
կը զննէր , որուն հին եւ ազնիւ կծէ պատուան-  
դանին կցուած արծաթէ փոքրիկ տախտակի մը

վրայ հետեւեալ բառերը դրոշմուած էին . Գա-  
ղութեալ 'ն Ժան-Մարի Քորոֆրէն Գործառութէ 1831 .

Ատրիէն՝ իր սենեակէն զոնով մը միայն զատ-  
ուած դահլիճն անցնելու ժամանակ՝ այնչափ  
մեղմով քալեր էր գորգին վրայ , որ Ակրիքօլ չի  
կրցաւնչմարել անոր ներս մանելը . ուստի մէկէն  
'ի մէկ ցնցուելով ասդին դարձաւ երբոր քաղց-  
րահնչիւն ու ներդաշնակաւոր ձայն մը լսեց որ  
ըստ իրեն .

«Ահա գեղեցիկ սկան մը , այնպէս չէ , պարո՞ն .  
— Այս , շատ գեղեցիկ , Օրիորդ , պատասխա-  
նեց Ակրիքօլ բաւական շիփթութեամբ . — Կը  
տեսնէք որ ես արդարութիւնը կը սիրեմ , աւել-  
ցուց օրիորդը մատովն արծաթեայ փոքրիկ տախ-  
տակը ցուցնելով . պատկերնանն իր քաշած կեն-  
դանագիրը կ'ստորագրէ . . . մատենագիրն իր  
հեղինակութիւնը , ուստի կուղեմ որ արհեստա-  
ւոր մ'ալ իր շինած գործն սարագրէ . — Ի՞նչ  
կըսէք , Օրիորդ , այս անունը . . . . — Խեղճ  
փորագրիչ գործաւորի մ'է , որ այս ճարաարակերա  
քանդակը հարուստ ոսկերչի մը համար շինած  
էր . . . Երբոր ոսկերիչն այս սկանն ինձ ծա-  
խեց , զարմացաւ մնաց խմ կարգէ գուրս եւ թե-  
րեւս լսաւ իւր կտրծեաց անարդար պահանջմանն  
վրայ , երբոր այս հազուագիւաւ գործը շինողին  
անունը հասկընալէ ետեւ՝ ուզեցի որ ոսկերչին  
անուանը տեղ անոր անունը դրոշմուի պատ-  
ուանդանին վրայ : Խեղճ գործաւորը՝ եթէ հա-  
րբածաւթիւն չունի՝ զոնէ համբաւ մ'ունենայ .

այնպէս չէ , պարո՞ն . »

Անհնար էր Ատրիէնին ասկէց աւելի շնորհաւից կերպով խօսակցութիւն բանալ Ակրիքօլի հետ : Ուստի երկաթագործը քաջալերուիլ սկըսելով պատասխանեց . « Ես ալ դործաւոր ըլլալով , Օրիորդ , կրկնապատիլ կ'զմայիմ ձեր այս արդարտխոնութեան վրայ : — Որովհետեւ դուք ալ դործաւոր էք , պարո՞ն , ուրախ կը լամ այս բարեդիպութեան վրայ . բայց հաճեցէք նստիլ »

Եւ սիրալիր քաղաքավարութեամբ ոսկեթել ծիրանի մետաքսէ թիկնաթոռ մը ցուցուց . ինքն ալ նոյն կերպառէն շինուած բազմոցի մը վրայ նոտաւ :

Տեսնելով Ակրիքօլի վարանումը , որ նորէն առջեւը կը նայէր շփոթութեամբ , Ատրիէն զայն քաջալերելու համար Լիւթինը ցուցուց եւ ըստ դուարթութեամբ . « Այս խեղճ փոքրիկ կենդանին , զոր շատ կը սիրեմ , ձեր բարեսիրութեան կենդանի յիշատակ մը պիտի ըլլայ միշտ ինձ համար , պարո՞ն . ուստի ձեր այս այցելութիւնն ալ բարենշան կը թուի ինձ . չեմ դիանը ինչ բարի նախազգացութիւն մը կըսէ ինձ թէ կրնամ թերեւս օդակար ծառայութիւն մ'ընել ձեղ : — Օրիորդ , ըստ Ակրիքօլ համարձակութեամբ , իմ անունս Պօտուէնէ , եւ ես երկաթագործ եմ ֆարլողի մօտ Բլէսիս դիւղը Պ. Հարտիի գործարանը . երէկ քսակնիդ պարզեւել ուղեցիք ինձ . . . չընդունեցի . . . այսօր եկած եմ ձեր այնպէս ազնուաբար ինձ առաջարկած դու-

մարին թերեւս տառնապատիկը կամ քսանապատիկը խնդրելու . . . . Ամենէն առաջ այս կը փութամ ըսել ձեզ , Օրիորդ , որովհետեւ ամեն բանէ աւելի ծանր է ինձ համար . . . այս խօսքերը շրջունքս կայրէին . հիմա աւելի հանգիստ եմ . . . . — Կը հասկընամ ձեր խղճին վախիկութիւնը , ըսաւ Ատրիէն . բայց եթէ զիս ճանչէիք՝ առանց երկիւղի կը դիմէիք ինձ . որչափ ստակ պէտք է ձեզ : — Չեմ դիտեր օրիորդ : — Ի՞նչ կըսէք , պարո՞ն . . . որչափ ստակի պէտք ունենալնիդ չէք դիտեր : — Ոչ , Օրիորդ , չեմ դիտեր , եւ եկեր եմ ձեղնէ խնդրել ոչ միայն ինձ պէտք եղած ստակը , այլ եւ հասկընակ թէ որչափ ստակ պէտք է : — Նայինք , պարո՞ն , ըսաւ Ատրիէն ժապաելով , բացարեցէք ըսածնիդ . . . կրնաք զգակ թէ որչափ եւ յօժարափոյթ ըլլամ : չեմ կրնար դործին ինչ ըլլալն աղէկ գուշակել . . . . — Օրիորդ , երկու խօսքով հասկըցընեմ ձեզ : Բարի ձեր մայր մ'ունիմ , որ իր թարմութեան ժամանակ զիս եւ ուրիշ լքեալ խեղճ աղայ մը մեծցընելու համար չարաչար աշխատութեամբ իր առողջութիւնը խանգարեց . հիմա ալ կարդն իմս է զայն ինամելու , եւ բարեբաղդ եմ որ այս պարտքս կը կատարեմ . . . . Բայց ասօր համար աշխատութենէս զատ ուրիշ միջոց մը չունիմ . Արդ՝ եթէ ես աշխատելու վիճակի մէջ չդանուիմ , մայրս խեղճ կըլլայ : — Չեր մայրն այսուհետեւ բանի մը կարօտութիւն չափի ունենայ , պարո՞ն , վասն զի

կը կարեկցիմ իրեն . . . — Կը կարեկցի՛ք իրեն  
— Անշուշտ . — Կը ճանչէք ուրեմն իմ մայրս .  
— Հիմա , այս . . . — Ա՛ն , օրինրդ , ըստ  
Ակրիքօլ յուղեալ սրախւ վայրկեան մը լոելէ  
ետեւ . կը հասկընամ ձեր միտքը . . . արդաւ  
րեւ . . . աղնիւ սիրտ մ'ունիք եղեր . Լա Մայէօ  
իրաւունք ունէր . . . — Լա Մայէօ մի Ֆ ըստ  
Ատրիէն զարմացմամբ Ակրիքօլի նայելով , վասն  
զի այս խօսքն առեղծուած մ'էր իրեն համար :

Գործաւորը՝ որ իր բարեկամներուն վրայ  
ամաշելու բան մը չունէր , քաջարար շարունա-  
կեց . « Օրինրդ , բացատրեմ ըստածս : Լա Մայէօ  
խեղճ օրիորդ մ'է խիստ աշխատասէր , որուն հետ  
մեծցած եմ . մարմնով տձեւ ըլլալուն համար Լա  
Մայէօ կը կոչեն զինքը . Կը տեսնէք որ դժբաղդ  
օրիորդն այնչափ ստորին վիճակի մէջ կը դանուի .  
որչափ դուք բարձր վիճակի մէջ . բայց սրախ  
կողմանէ , զիւրաղդացութեան կողմանէ . . .  
մն , օրինրդ , անտարակոյս եմ որ ձեզնէ վար չի  
մնար . . . Երբոր երէկուան ձեղ ներկայա-  
նալս եւ ինչ կերպով այն գեղեցիկ ծաղիկն ինձ  
տուած ըլլալնիդ անոր պատմեցի , իսկոյն այս-  
պէս մտածեց ձեր վրայ . . . — Հաւատացէք ,  
պարո՞ն , ըստ Ատրիէն շարժեալ սրտիւ , այդ  
բաղդատութիւնն ուրիշ ամեն խօսքերէ աւելի  
գիս կը շողոքորթէ ու կը պատուէ . . . Միրտ  
մը՝ որ անգութ դժբաղդութեանց մէջ բարի եւ  
փափուկ կը մնայ , հաղուազիւտ գանձ մ'է . . .  
Դիւրին է մէկու մը բարետիրտ ըլլալ՝ երբօր գեղեւ-

ցիկ եւ դեռահասակէ , վասիկասիրտ եւ վեհանձն ըլլալ՝ երբոր հարուստ է : Ուրեմն կընդունիմ ծեր այդ բաղդատութիւնը , բայց այս պայմանաւ որ առոր արժանի ըլլալու առիթ մը տաք ինձ շուտով : Շարունակեցէք ուրեմն , կաղաչեմ : »

Որչափ որ Ատրիէն մտերմական շնորհալից քաղցրութեամբ կը վարուէր Ակրիքօլի հետ , բայց եւ այնպէս բնական վեհութիւն մը կար իր վրայ , որ բարուց անկախութինէ , մտաց բարձրութենէ եւ զգացմանց աղնուութենէ յառաջ կուղայ : Ուստի Ակրիքօլ իր պաշտպանուհոյն շքնազ գեղեցկութիւնը մոռնալով . քիչ քիչ ոիրալիր եւ խորին ակնածութիւն մ'զդալ սկսաւ , որ օրիորդին հասակին եւ զուարթութեանը նայելով հակառական կը իմուէր :

« Եթէ միայն մայրս ունենայի , Օրիորդ , ըստ նորէն Ակրիքօլ , բռնի անդործութեան դասապարտուիլս այնչափ մեծ հոգ մը չէր ըլլար ինձ . վասն զի աղքատներն իրարու կողնեն . մեր բարի դրացիներն հոգի կուտան մօրս վրայ , եւ զայն անօթի չեն թողուր , բայց անոնք ալ ինեղճ մօրսօդնելու համար ինքղինքնին սլիախ զրկեն , որով մօրս ընելիք վոքրիկ նպաստնին նոյն իսկ չքաւորութենէ աւելի ծանր եւ անտառնելի պիտի ըլլայ իրեն . բայց եւ այնպէս միակ մօրս համար չէ որ աշխատելու պէտք ունիմ , այլ եւ հօրս համար՝ զոր տասնեւութ տարիէ ՚ի վեր ահած չէինք եւ դեռ երէկ ֆարիլ հասաւ Ալաղերիայէն , ուր իր վաղեմի զօրապետին՝ որ հիմա

Սիմօն մարաջախտ է՝ սիրոյն համար մնացեր  
էր : — Սիմօն մարաջախտը մի՛ . . . ըստ Ատ-  
րիէն զարմացմամբ : — Կը ճանչէք զի՞նքը, Օրի-  
որդ : — Անձամբ չեմ ճանչեր, բայց մեր ընտան-  
եաց մէջէն կին առած է . . . : — Ի՞նչ բարե-  
բաղդութիւն . . . գոչեց երկաթագործը : Ու-  
րեմն Ռուսաստանէն հօրս բերած երկու աղջիկ-  
ները ձերազգականնեն : — Մարաջախտն երկու  
աղջիկ ունի . . . հարցուց Ատրիէն զարմանքն  
ու հետաքրքրութիւնն աւելնալով : — Ա՞հ, Օ-  
րիորդ, տասնեւհինգ կամ տասնեւվեց տարեկան  
երկու հրեշտակներ, երկու գեղեցիկ ու սիրուն  
երկուորեակներ, այնչափ համանման, որ իրարմէ  
զանազաննել խիստ դժուարինէ . . . Մայրեր-  
նին աքսորի մէջ մեռեր է, եւ ունեցած քիչ մը  
հարստութիւնն ալ գրաւուելով, Սիպերիոյ խո-  
րերէն հօրս հետ աղքատաբար ճանապարհորդե-  
լով հոս եկած են . հայրս իր անձնուիրութեամբն  
ու գորովալիր սիրովն անոնց թշուառութիւնը  
մոռցընել տալու ջանացեր է . . . ահ, ազնիւ  
հայրս . . . անհաւատալի պիտի թուի ձեզ, Օ-  
րիորդ, եթէ ըսեմ թէ առիւծի քաջութեան հետ՝  
մօր մը գորովարտութիւնն ունի . . . : — Եւ  
ուր են այդ սիրուն աղջիկները, պարմն, ըստ  
Ատրիէն : — Մեր տունը, Օրիորդ . . . ահա այս  
պատճառաւ իմ կացութիւնս դժուարին եղած  
էր, եւ ասոր համար է որ համարձակեցայ ձեզ  
դիմելու : Բայց ասով ըսել չեմ ուզեր որ այսպէս  
աւելցած ընտանիքս իմ աշխատութեամբս պա-

հելու կարող չեմ, ոչ, այն չէ միտքս . . . բայց  
եթէ զիս բանտարկեն . . . — Զեղ բանտար-  
կեն մի՛ . . . եւ ինչու համար : — Ահա, օրի-  
մրդ, հաճեցէք կարդալ այս աղղարարութիւնը  
որ Լա Մայէօի դրկտծ են, այն խեղճ օրիորդին՝  
զոր քիչ մ'առաջ յիշեցի . . . եւ որ քոյլ մ'է ինձ  
համար . . . , »

Այս ըսելով Ակրիքօլ՝ Լա Մայէօի դրուած ա-  
նանաւն նամակն Ասրիէնի տուաւ :

Օրիորդը զայն կարդալէ ետեւ զարմանալով  
ժ'ըսսւ երկաթագործին . «Ա՛, պարսն, դուք բա-  
նաստեղծ էք եղեք, — Աչ այդ կարծիքն ունիմ  
վրաս, ոչ ալ փառասիրութիւնը, օրիորդ . . . մի-  
այն թէ ցերեկուան աշխատութինքս ետեւ երբոք  
տուն կը ռեառնամ մօրս քով, կամ շատ անդամ ալ  
երկաթ ծեծած տանսս միտքս դրաղեցնելու կամ  
մարմինս հանդստացնելու համար, մերթ տաղեք  
եւ մերթ երգեր յօրինելով կ'զքօմնում : — Եւ այդ  
նամակին մէջ յիշուած Աւետիքուաց երես թշնամա-  
կան եւ վահանդաւոր բան մ'է : — Ամենեւին ոչ,  
օրիորդ, վասն զի ես բարերազղաբար Պ. Հարտիկ  
քով կը բանիմ, որ իր դործաւորաց վիճակն հը-  
նար եղածին չափ երջանիկ ըրած է, մինչդեռ ու-  
րիշ դործարաններու մէջ աշխատող մեր բաղմա-  
թիւ ընկերները դժբաղդ վիճակի մէջ են . . .  
ուստի յօրինած երդս եռանդաղին անկեղծ եւ ար-  
դարախոհ բողոք մ'է ՚ի նպաստ անոնց, եւ ոչ ա-  
ռելի բան մը . բայց թերեւս դիտէք, օրիորդ,  
որ ժամանակէ մ'ի վեր դաւաղբութիւններն ու

խոռվութիւններն յաճախած ըլլալուն, թեթե  
պատճառներով մարդ կամբաստանուի ու բանա  
կը դրուի . . . Եթէ ինձ ալ այնպիսի դժբաղ-  
գութիւն մը պատահի, ինչ սկիտի ընեն մայրս . . .  
հայրս, եւ երկու որս աղջիկներն որք մեր ընտա-  
նիքը կը համարուին մինչեւ որ Ալմօն մարածախ-  
տը Փարիզ վերադառնայ . . . Ահա այսպիսի  
թշուառութենէ մ'ազատմնալու համար եկեր եմ  
խնդրել ձեղնէ, օրիորդ, որ եթէ դիայուածով զիա-  
բոնեն՝ երաշխաւորութիւն մը տաք ինձ համար,  
որպէս զի բանտը դրուելով դործէս չմնամ, ո-  
րովհետեւ կրնամ ձեղ վստահացընել թէ լիմ աշ-  
խատութեամբ կրնամ ամենուն հասնիլ. — Գո-  
հութիւն Առառուծոյ, ըստ Առքիէն զուարթու-  
թեամբ, այդ գործը կրնայ կարգի դրուիլ. այ-  
սուհետեւ, պարոն բանաստեղծ, ձեր ներշնչու-  
թիւնները երջանկութենէ քաղեցէք եւ ոչ վըշ-  
տաց տիսուր մուսայէն . . . ուստի նախ կիմացը-  
նեմ թէ ձեր երաշխաւորութիւնը կը տրուի .  
— Ահ, օրիորդ . . . մեր ազատարարը այիտի լւ-  
լաք, — Երկրորդ, մեր բժիշկը մտերիմ բարե-  
կամութիւն ունի եւեւելէ սյաշտօնէի մը հետ  
(ինչպէս կուղէք այնպէս հասկըցիք, ըստ Առ-  
քիէն ժապանլով, չէք սիսալիր). բժիշկը մոծ աղ-  
դեցութիւն ունի այն ՆԵՐ մարդուն վրայ, վասն  
զի ամեն անզամ պաշտօնէ ձգուելէն մէկ օր ա-  
ռաջ բարեբաղդաբար խրատ տուած է անոր որ  
առողջութեան պատճառաւ քաղաքական կեան-  
քէ հրաժարի, Ռւբեմն բոլորսին անհսկ եղիք.

եթէ երաշխաւորութիւնը բաւական չըլլայ, ու  
րիշ միջոցներ կը խորհինք : — Օրիորդ, ըստ  
Ակրիքօլ շարժեալ սրտիւ, մօրս հանգստութիւնը  
եւ թերեւս ինանքն իսկ ձեզ պարտական պիտի  
ըլլամ . . . հաւատացէք որ զիս ապաշնորհ չի  
պիտի գանէք : — Այդ բնական բան մ'է : Հիմա  
ուրիշ բանի վրայ խորհինք . պէտք է որ շատու-  
նեցողներն իրաւունք ունենան չունեցողներուն  
օդնելու . . . : Այսօն մարածախախին աղջիկնե-  
րըն իմ ընտանիքէ ո են, պէտք է որ հոռ գան հե-  
տըս նստին . կը խնդրեմ որ այս բանը ձեր բարի  
մօրն խմացընէք . այս իրիկուն ես անձամբ պիտի  
գամ եւ իմ աղղականներուս ըրած հիւրընկա-  
լութեան համար շնորհակալութիւնս իրեն յայտ-  
նելով դանոնք պիտի առնում հոս քերեմ :

Այս միջոցին յանկարծ ժօրժէթ քովի սեն-  
եակին վարադոյը բանալով՝ ահարենի դէմքով  
մը ներս եկաւ :

« Ա՞հ, Օրիորդ, գոչեց, փողոցին մէջ կար-  
գէ դուրս անցքեր կանցնին . — Ի՞նչ անցք,  
պատմէ նայիմ, ըստ Ատրիէն : — կար կարող  
փոքր դոնէն ճանքու դնելու գացեր էի, փողոցին  
մէջ ժանապէմ մարդիկներ տնսայ, որ փոքր ա-  
պարանին քովի շէնքին պատերն ու պատուհան-  
ները կը դնեէին մէկը լրտեսելու կերպով : — Օ-  
րիորդ, ըստ Ակրիքօլ տրտմութեամբ, կասկա-  
ծըս սխալ չէր, ահա զիս կը փնտռեն . . . : — Ի՞նչ  
կըսէք : — Ինձ այնպէս թուեցաւ որ Աէն-Աէրիի  
փողոցէն լրտեսներ կուգային ետեւէս . . . տա-

բակոյս չմնաց . . . հոս մտնելս տեսեր են եւ զիս  
բռնել կուղեն . . . : Հիմա որ , Օրիորդ , ձեր  
համակրական ալաշտպահութիւնը հաճեցաք շը-  
նորհել մօրս . . . եւ ես ալ Ալմօն մարաֆախ-  
տին աղջկանց համար հոգ մը չունիմ , անհաճոյ  
բան մը ձեղ չսրատահելու համար՝ կերթամինք-  
դինքս իը յանձնեմ . . . : — Այ ընէք , սլարսն ,  
ըսաւ Սորին , աղատութիւնն այնովիսի թանիտ-  
դին բան մ'է որ կամովին դոհելու չդարձելի է  
որ ծօրժէթ սխալած ըլլայ . . . բայց ինչ որ ալ ըլ-  
լայ , կազաչեմ որ ինքղինքնիդ չմասնէք . . .  
հայւատայէք ինձ . . . դղուշայէք որ չըսնը-  
ուիք . . . ասանկով իմ ալ ընմիւք միջնորդու-  
թիւնս կը դիւրանայ . . . վասն զի ես այնովէս  
կը կարծեմ որ դատաստանական վարչութիւնը  
մէկ անդամ ձեռք ձգածը դիւրաւ յուղ չտալու  
չտվաղանց վոյթ մ'ունի : — Օրիորդ , ըսաւ Հէ-  
պէ նոյնապէս շուարեալ ներս մանելով , մարդ մը  
հիմա վորքը դուռը դարձաւ եւ հարցուց թէ կա-  
պոյտ մելնոցտեկով երիտասարդ մ'եկմէ հոռ . . . եւ  
աւելցուց թէ վնտառած անձին անունը Ակրիքօլ  
Պօսուէն է . . . եւ թէ խիստ կարեւոր բան  
մ'ունի անոր խմացընելու : — Ակրիքօլ Պօսուէն  
իմ անունս է , ըսաւ երկաթապէործ երիտասար-  
դը , եւ յայսնի կը տեսնուի որ վարողիտութեամք  
մը զիս տակէ դուրս հանել առ կուղեն : — Ասոր  
ապրակոյս չկայ , ըսաւ Սորին , ուստի ովէտք է  
ի դերեւ հանել այս որոդայթը : Կ'ո՞նէ պատաս-  
խան տուիր , աղջիկա , յաւելցուց Ատրիէն Ֆլօրի-

Նի ուղղելով խօսքը . — Օրինրդ . . . պատառ-  
 լսան տուի, թէ չեմ գիտեր որու վրայ կը խօսիք :  
 — Շատ աղէկ պատասխաներ ես . . . հարցընող  
 մարդն ի՞նչ ըստ ատոր վրայ, — Մեկնեցաւ դը-  
 նայ, Օրինրդ, — Անշուշտ քիչ մ'ետքը նորէն  
 գալու համար, ըստ Ալլիքօլ : — Շատ հաւա-  
 նական է, յարեց Ատրիէն, անոր համար ալէտք է  
 որ, սյարոն, քանի մը ժամ հոս մնալ յանձն առ-  
 նուք . . . վասն զի դժբաղդաբար ստիպուած  
 եմ հիմա իմ հօրաքեռս Սէն-Տիղիէ իշխանուհւոյն  
 քոյնը երթալ կարեւոր խօսակցութեան մը համար  
 որ արդէն ետ չեր կրնար ձդուիլ, բայց հիմա եւս  
 առաւել ստիպողական եղաւ Ալմօն մարաջախան  
 աղջկանց վրայ ձեր առւած տեղեկութիւննե-  
 րով . . . : Ուրեմն հոս մնայէք, սյարոն, վա-  
 սըն զի դուրս ելնելուդ ալէս ալիտի բոննն ձեզ .  
 — Օրինրդ, ներում շնորհեցէք ինձ եթէ ձեր այդ  
 վեհանձնական առաջարկութիւնը չընդունիմ :  
 — Ինչու համար : — Անոր համար որ դիօ վարսկե-  
 տութեամբ հոսկէց դուրս ձդնլ կուղեն, որպէս զի  
 ըստ օրինաց տունը կոխելու հարկ չմնայ : բայց  
 հիմա՝ եթէ ես դուրս չելնեմ՝ անոնք ալիտի գան  
 հոս մանեն . եւ ես երբէք չեմ ուզեր այսպիսի  
 անհաճոյ խուղարկութեան մը պատճառ ըլլալ .  
 Քանի որ հիմա մօրս վիճակին վրայ վախնալու  
 բան մը չունիմ, բանտ մանելն հոդս չէ : — Միթէ  
 ձեր մօրը կրելիք տրտմութիւնը մտատանջու-  
 թիւնու երկիւղները բան մը չեն : Եւ ձեր հայ-  
 րըն ու այն խեղճ գործաւորուհին որ ձեզ եղքար

ոլէս կը սիրէ եւ սրտովն ինձմէ վար չմնար կը-  
սէք, կը մոռնաք դանոնք ալ, պարո՞ն . . .  
Հաւասացէք ինձ, ընտանիքնիոք սրտատանջու-  
թեան մէջ մի ձղէք . . . հոս կեցէք: Ես ան-  
տարակոյս եմ, որ իրիկուն չեղած ձեղայս ձանձ-  
րութենէն կաղատեմ, թէ երաշխաւորութիւն  
տալով եւ թէ ուրիշ միջոցաւ, — Բայց, Օրի-  
նք, ենթադրենք թէ ձեր այդ աղնուախոհ ա-  
ռաջարկութիւնն ընդունեցի, միթէ զիս հոս չՅն  
կրնար դանել: — Ամենեւին, ըստ Ատրիէն,  
այս վոքք ապարանին մէջ թաքուսաի տեղ մը  
կայ՝ այն աստիճանու սքանչելի վարովետութեամբ  
շինուած, որ ամենաբարակ խուզարկութիւննե-  
րբն իւել չեն կարող դանել. Ժօրժէթ ձեզ հոն կը  
ասնի, եւ հանգիստ կը նստիք հօն, մինչեւ ան-  
դամ կրնաք ստանաւորներ ալ յօրինել ինձ հա-  
մար՝ և թէ այս վիճակնիդ նիրշնչէ: — Ա՛հ, Օրի-  
նք, այս նրչտի բարեսրտութիւն է ինձ համար,  
գոչեց Ակրիքօլ, ի՞նչով արժանի եղայ ատոնց:  
— Ինչպէս մի՛, կեցիք որ ըսեմ, Ենթադրեցէք  
թէ ձեր բնաւորութիւնը՝ ձեր վիճակը համակ-  
րութեան արժանի չըլլայ. ենթադրեցէք թէ նը-  
շիրական սլարտականութիւնն մ'ունեցած չըլլամ  
ձեր հօրը՝ որ այնչափ ուրսվաղին անձնուիրու-  
թեամբ լոնտմեր է Ախմօն մարածախտին աղջիկ-  
նիրը՝ որ իմ աղղականս են, դոնէ այս Լիւթինը  
մտքերնիդ բերէք, պարո՞ն, Լիւթինը, ըստ  
Ատրիէն ծիծաղելով, զոր իմ սիրոյս դարձու-  
ցիք . . . Իրաւ կըտեմ, . . . ծիծաղելուն մի

նայիք, յարեց տարօրինակ և զարմանալի օրիորդը, ամենավոր վտանգ մը չկայ ձեզ համար։ և ես ալ շատ ուրախ եմ այս միջոցիս։ ուստի, պարհն, շուառվ դրեցէք այս թղթապահակիս վլրայ ձեր և մօրերնուղ հասցէն, և դացէք ժօրժէթին ցուցընելիք թաքուն սենեակը, իւ եթէ ուրիշ բանտէ մ'աղատելու համար այս մանեւիք բանաերնիդ ճեղ չձանձրացընէ, ինձ համար գեղեցիկ ուսանաւորներ շինեցէք։

Երբոր ժօրժէթ երիտասարդին առջևն ինկած՝ թաքսան տեղը կը տանէր, Հայութ կտառի մոխրագոյն մարթէ և մոխրագոյն փետուրներով վոքրիկ վիեղոյր մը բերաւ տիրուհւոյն։ որովհետեւ Ատրիէն Սէն-Տիղիէ իշխանուհւոյն բնակած մեծ տալարանքն երթալու համար՝ մեծ պարտէդէն սլիտի անցնէր։

Այս անսարանէն քառորդ ժամետքը, Ֆըլօրին գաղանաբար Տիկին Կրիվօայի սենեակը կը նաց, որ՝ ինչու ըսկոք՝ Սէն-Տիղիէ իշխանուհւոյն առաջին սենեկալանն էր։

«Է՛, նայինք ի՞նչ անզեկութիւն բերիր, հարցուց Կրիվօա ախիլինն օրիորդին։ — Ահաւասիկ այս առաւօտ անսած ու լսածներս, դորս դրի առած եմ, ըստ Ֆըլօրին թուղթ մը տալով կաւատուհւոյն ձեռքը։ բարեբաղդաբար յիշողութիւնս սուրէ . . . . — Այս առաւօտ ժամը քանիկին առւն դարձաւ, հարցուց կաւատուհին կիրքով, — Ո՞վ, տիկին։ — Ատրիէն օրիորդը։ — Բայց դուրս ելած չէր, տիկին, ժամ ինչին

բաղնիք մացուցինք . — Բայց դիշերը դուրսն  
անցունելէ ետեւ՝ ժամ իննէն առաջ տուն դար-  
ձաւ . Տես որ աստիճան անկարգութեան հա-  
սածէ . »

Ֆլորին խոր զարմացմամբ տիկին կրիվօայի  
կը նայէր .

« Չեմ հասկընար , Տիկին , ձեր ըստածը .  
— Ի՞նչպէս , միթէ Ասրիէն օրիորդն այս առա-  
ւոտ ժամ ութին դուրսէն տուն չփարձաւ սար-  
տէղին փոքր դռնէն : — Ես երէկ տկարութիւն  
ունենալով այս առաւոտ ժամ իննին վար իջայ ,  
որպէս զի օրիորդը բաղնիքէն հանենք Ժօրժէթի  
ու Հէպէի հետ . . . ուստի կերպնում , տիկին ,  
որ անկէ առաջ եղածը չիմ դիտեր . — Այդ ու-  
րիշ . . . ուրեմն այս ըստածս ստուգէ ընկերնե-  
րէդ . անոնք քեզնէ կասկած չունենալով ամեն  
բան կը յայտնան քեզ . . . . — Այն , տիկին .  
— Օրիորդն այս առաւոտ ի՞նչ ըրաւ՝ զինքը աւս-  
նելէդ . ի վեր . — Ժօրժէթին նամակ մը դրել  
տուաւ առ Պ . Նօրիլալ . այն նամակն ես ուղեցի  
դրկել , որպէս զի պատճառ մ'ունենամ դուրս  
ելնելու եւ տեսած ու լսածս զրի առնելու . . .  
— Լաւ . . . նամակին ի՞նչ ըրիք . — Ճէքօմ  
գուրս պիտի ելնէր՝ անոր տուի որ բոսթան ձը-  
գէ . . . . — Անխելք , դոչեց տիկին կրիվօա .  
Հէի՞ր կրնար ինձ բերել . — Բայց որովհետեւ օ-  
րիորդն իր սովորութեան համեմատ բարձրաձայն  
զրել տուաւ Ժօրժէթի , բոլոր ըստածները դիտէի  
եւ այս անդեկագրիս մէջ անցուցի . — Մի եւ նոյն

քան չէ . . . կարելի է որ նամակին յուղարկու-  
մը ուշացընել պէտք կը լլար . . . իշխանուհին  
եթէ լսէ՝ ալիսի նեղանայ . . . — Ես կարծեցի  
թէ ըրածս աղէկ էք . . . ալիկին . — Այս , զի-  
տեմ որ յօժաբամառ թիւն չոլակավոր քու վրադ .  
զից ամսէ՝ ի վեր գոհ ենք քերդնէ . . . քայլ այս  
անդամ մեծ անխոհեմութիւն մ'ըրիր . . .  
— Կերողամիտ եղիք . . . տիկին . . . արդէն  
ըրածս բաւական վշտակի է լնան . . .

Եւ սրտէն բնիսած հառաչք մը դսղեց աղջի-  
կը .

Տիկին Կրիստո խոժոռ գէմքով մանոր նա-  
յելով երդիծական ձայնով մ'ըսաւ . ուրեմն ,  
աիրելիս , եթէ խղճմանքդ չներեր՝ աղաս ես ,  
մի շարունակեք , եւ ել դնա . . . — Աղէկ  
զիտէք , տիկին , որ ես տղատ չեմ , ըստ Ֆլորին  
կարմրելով , աչքը լցուեցաւ եւ յաւելցուց . զիս  
Պ . Ռոտէն դրաւ հոս , եւ ես անկէ կախսեալ եմ .  
— Ուրիմն ի՞նչ օդուառնին այդ հառաչանք-  
ները : — Խղճմանքս ակամայ կը խայթէ զիս . . .  
այնպիսի բարեսիրու եւ անկառկած օրիորդ մը  
լրաւսել . . . — Ստուդիւ ամեն կերպով կա-  
տարեալ է օրիորդը . քայլ գուն անոր վրայ դո-  
վեստ խօսելու չեկար , Ուրիշ ի՞նչ եղաւ , պատմէ  
նայինք : — Այս դործաւորը՝ որ երէկ իրիկուն  
կիւթինը դտեր ու բերեր էք , հիմա նորէն եկաւ  
եւ օրիորդին ներկայանալու հրաման խնդրեց .  
— Դւռ հոն է այդ դործաւորը : — Զեմ զիտեր . . .  
ան ներս մտած ժամանակ՝ ես նամակն առեր դսւրա

կելնէի . . . . — Ուրեմն նայէ որ հասկընաս թէ  
այն գործաւորն ինչ բանի համար եկեր է օրիոր-  
դին քով , եւ այսօր իրիկուն չեղած՝ պատճառով  
մը նորէն հոս եկ ու խմացու ինձ : — Գլխուս վը-  
րայ , տիկին . . . . — Օրիորդը մտայոյլ եւ ոըր-  
տատանջ կերեւէր իշխանուհւոյն հետ այսօր ը-  
նելիք տեսակցութեանը վրայ . անիկա մտքէն  
անցածը չպահեր . անշուշտ հասկըցած ըլլալու  
ես : — Սովորականին պէս ուրախ զուարթ էր ,  
եւ մինչեւ անդամ զուարճարանեց անոր վրայ :  
— Ա՛ , զուարճարանեց ալ համ , ըստ կաւատու-  
հին . եւ Ֆլորինէն չլսուելու կերպիւ աւելցուց  
քթին տակէն . « ով որ ամենէն ետքը կը ծիծա-  
ղի՝ աղէկ կը ծիծաղի . որչափ եւ յանդպնութիւն  
ու սատանայական բնաւորութիւն ունենայ . . .  
պիտի սարսափէր ու ոտքերնիս իյնալով շնորհ  
պիտի խնդրէր՝ եթէ այսօր գլխուն դալիքը զիտ-  
նաը . . . . »

Յետոյ դարձաւ Ֆլորինին . « դարձիր վոքք  
ասլարանքը գնա , եւ զդուշացիր այդ խղճմառու-  
թենէդ՝ որ կրնայ քեզ որոգայթի մը մէջ ձգել .  
մի մոռնար այս խրանս : — Ոչ , չեմ կրնար մոռ-  
նալ որ ես ինքովինքիս տէր չեմ , աիկին . . . :  
— Աւելի աղէկ . ուրեմն մէկ ոյահէն : » Ֆլորին  
մեծ ասլարանքէն ելաւ եւ դարսատանէն անցնե-  
լով վոքքը ասլարանքը դնաց :

Տիկին Կրիվօա ալ անմիջապէս Սէն-Տիզիէ իշ-  
խանուհւոյն քով դնաց :

## ԳԼՈՒԽ Դ .

### ՃԵԶԱԽԻԹՈՒՅԻ ՄԸ

Երբոր Ստրիէն օրիորդին բնակած վոքքը ապարանին մէջ վերոյիշեալ անցքը կանցնէր, Սէն-Տիղիէ իշխանուհեռյն բնակած մեծ ապարանին մէջ ալ ուրիշ անցք կանցնէր :

Փոքք ապարանին վայելչութիւնն ու շքեզութիւնը տարօրինակ հակասվածկեր մը կը ձեւացընէր Սէն-Տիղիէ իշխանուհեռյն ապարանին ներքին տիրութեան քով : Գևանի վրայի դստիկոնը կոչունքներ ու հանդէմներ տալու տրամադրութեամբ շինուած ու յարդարուած էր, բայց Սէն-Տիղիէ իշխանուհին երկար ժամանակէ'ի վեր հրաժարած էր աշխարհային ոկերձութիւններէ : Վերունի և սևազգեստ ծառայներուն ծանր և անժպիտ դէմքը, բնակարանին մէջ տիրած խոր լռութիւնը, ուր ամեն մարդ ցած ձայնով կը խօսէր, եւ զրեթէ վանական կանոնաւորութիւնը՝ ախտը և խիստ երեւոյթ մը կուտային իշխանուհեռյն շուրջը դանուող բոլոր իրաց և անձանց :

Աշխարհային մարդ մը՝ որ բարուց անկախութեան հետ մեծ ալ քաջասրտութիւն ունէր, Սէն-Տիղիէ իշխանուհեռյն վրայ խօսելով (որուն հետ Ստրիէն մեծ պատերազմ մը պիտի ընէր իր խօսքով), կըսէր. « Սէն-Տիղիէ տիկինն ինձ թըշ-

նամի չընելու համար, ես՝ որ ոչ նուասաբարոյ եւ ոչ վատ եմ, կենացս մէջ առաջին անդամնը ւաստութիւն ու վաստութիւն մ'ըրած եմ։ »

Եւ այս մարդն անկեղծութեամբ կը խօսէր։  
Բայց Աէն-Տիղիէ տիկինը մէկէն 'ի մէկ հասած չէր այս աստիճան էարևորութեան։

Հոս քանի մը խօսք հարկաւոր են այս վտանգաւոր, եւ անողոք կնոջ կենաց զանազան պարագաներն ակն յանդիման դնելու համար, որ Ճիղութաց ուխտին անդամակցելով ծածուկ եւ ահեղ զօրութիւն մ'ստացած էր. վասն զի եթէ Ճիղութէ մ'աւելի սարսափելի բան մը կայ՝ Ճիղութուհի մ'է, եւ ով որ կարդ մ'ընտանիքներու մէջ մտած ելած է. գիտէ թէ ո ժբաղդարար առաւել կամնուաղ կարճազգեաս\* անդամուհիներ շատ կը դանուին։

Աէն-Տիղիէ տիկինը՝ որ ժամանակաւ խիստ դեղեցիկ էր, Ա. « Նարօլէոնի վերջին տարիները եւ Պուրալոնեանց վերահաստատութեան սկիզբները՝ Փարիզի ամենէն համբաւաւոր կանանց մէկըն եղած էր. անհանդարտ, ժիր, յանդուդն եւ տիրող մտքի՝ պաղ սրտի՝ եւ վառվուն երեւակայութեան տէր ըլլալով, ինքղինք տարփանաց տուեր էր, չէ թէ սրտի զդացմամբ, այլ դաղտնի մեքենայութիւններ նիւթելու քաղձանօք. զոր շատ կը սիրէր, ինչպէս օր կարդ մը մարդիկ խազը կը սիրին՝ սրտի շարժումներ ոլատճառելուն

\* Ճիղութաց ընկերութեան աշխարհական անդամները կարճազգեատ ճիզուին կը կոչուին։

համար : Դժբաղդաբար, իր ամուսինը՝ Աէն-Տիզիէ  
իշխանը՝ (Ատրիէնի հօրեղբայրը) այն աստիճան  
կուրութեան կամ անհոգութեան մէջ ինկած էր,  
որ կենացը մէջ երբէք չհանեց բերնէն այնպիսի  
խօսք մը՝ որմէ կարենար հասկցուիլ թէ կնոջը  
տարփական արկածները նշմարած էր :

Այսպէս Աէն-Տիզիէ տիկինն իր տարփակցու-  
թեանց դէմ բաւական արդելք չդանելով, մա-  
նաւանդ որ կայսրութեան օրով շատ դիւրին ալ  
էր, կարծեց թէ քաղաքական մնքենայու-  
թեանց խառնուելով առաւել ուժ ու ազգուու-  
թիւն կուտար անսնց, Նարօլէոնի դէմ որոդայթ  
նիւթել, հսկային ոտից ներքեւ խորխորատ փո-  
րել, արդարեւ այնպիսի վտանգաւոր եւ որտա-  
դող պատճառելիք բան էր որ ամենէն յանդուզն  
բնաւորութիւնները կրնար դո՞ւ ընել : Ժամանակ  
մ'ամեն բան յաջող դնաց : Ինքը դեղեցիկ եւ  
նրբամիտ, ճարպիկ եւ խարեւայ, հրապուրիչ եւ  
նենգաւոր, զինքը շրջապատող երկրպագունե-  
րը մոլեռանդութեամբ վառելով, եւ տեսակ մը  
գաղանային պչրանօք զանոնք վտանգաւոր դա-  
ւադրութեանց մէջ ձգելով, յուսաց որ Լուգո-  
վիկոս չորեքտասաններորդի մանկութեան ժա-  
մանակ արքունեաց դէմ ելած ապստամբու-  
թիւնը պիտի նորոգէր, ուստի գաղտնի եւ անընդ-  
հատ թղթակցութիւն մը բացաւ օտար երկիր  
գանուող քանի մը նշանաւոր եւ ազդեցութեան  
աէր անձանց հետ՝ որոց կայսեր եւ Գաղղիոյ դէմ  
առելութիւնն ամենուն ծանօթ էր : Ասկէց սկը-

սան իր առաջին թղթակցական յարաբերութիւնները Տ'Էլրինեի մարքիղին հետ , որ այն ժամանակ Ռուսիոյ զօրաց գնդապետ և Գաղղիայէն վախչող Աօրօ զօրապետին բանալիի օդնական էր . բայց օրին մէկն իր ամեն մեքենայութիւններն երեւան ելան , Աէն-Տիղիէ ախինոջ ասպետներէն շատերը Աէնսէն ղրեսելով հրացանի բըռնուեցան , և Լայսրը՝ որ կրնար աւելի սարսավելի պատիժ մը տալ իշխանուհոյն . բաւական համարեց Տիւնքէրքի մօտ ունեցած ակարակին աքսորել դայն :

Երբոր Պուրալոնեանը վերահաստատուեցան , Աէն-Տիղիէ ախինոջ կրած հալածանքն անվարձ չմնաց , և այն ժամանակին ալ՝ իր բարուց թիւթեւութեան հակառակ՝ բաւական աղդեցութիւն ստացաւ . Տ'Էլրինեի մարքիղին ալ Գաղղիոյ մէջ պաշտօնի մանելով հօն ընակութիւն հաստատեց : Ասիկա Խիստ վայելչաղէմ հաճելի և նորսոէր մարդ մ'էր . իշխանուհոյն հետ հեռուէն թղթակցեր և դաւակցութիւն ըրեր էր՝ առանց դայն ճանչելու . ուստի երբոր Գաղղիադարձաւ , մէջերնին ընականաբար սերտ կապակցութիւն մը հաստատուեցաւ :

Անսանձ ինքնասիրութիւնը , աղմկալից զըւարձութեանց ճաշակը , ատելութեան դուռը թիւթեան և իշխանասիրութեան սլէտքը , աեւսակ մը դէշ համակրութիւնը՝ որ ասկականեալ բնութեան տէր անձինքն իր նենդաժէտ հրապէոյրներով իրարու կը մօտեցընէ՝ առանց դանոնք

իրարու հետ շփոթելու , մարքիզն ու իշխանունին առաւել իրարու մեղսակից ըրեր էին՝ քան թէ սիրակից : Այս կապակցութիւնն ինքնասէր եւ դառն զգացմանց վրայ հիմնեալ էր , այն ահաւոր պաշտպանութեան վրայ՝ զոր երկու վտանգաւոր բնութիւններ իրարու կը նուիրէին այն սլիմի ընկերական աշխարհի մը դէմ , ուր իրենց մեքինայող տովիասէր եւ վատահամբաւիչ ողին շատ թշնամիններ յարուցած էր իրենց դէմ : Այս կապը տեսեց մինչեւ այն օրը , ուր մարքիզը Սիմօն վօրասլետին հետ մենամարտութիւն մ'ընելէ ետեւ : Կրօնաւորաց ընծայարանը մտաւ : առանց իր այս յեղակարծ որոշման պատճառը հասկըցուելու :

Իսկ իշխանունին՝ ընդհակառակն՝ իր դարձին ժամանակը դեռ չեկած համարելուի՝ իր աշխարհամոլ զեղծ կեանքը շարունակեց՝ կծունախանձոտ եւ քինասէր եռանդով մը , վասն զի կը տեսնէր որ իր գեղեցկութեան տարիները լմնաւու վրայ էին : Հետեւեալ իրողութենէն կրնայ հասկցուիլ այս կնոջ բնաւորութիւնը : Գեր իր հրապուրիչ աղդեցութիւնը բոլորովին չկորուսած , վերջին եւ պայծառ յաղթանակով մը կնքել ուղեց իր աշխարհամոլ կեանքը , ինչու որ ճարաար կատակերգակ զերասանուհի մը յարմար ժամանակին թառերաբեմէն կը հրաժարի , որպէս զի ամենուն սրախն մէջ կսկիծ թողու : Իշխանունին ալ իր սնավիառութեան այս վերջին միսի թարութիւնը տալու համար՝ վարդեառութեամբ ընթըն

իր որսերը . Երկու զեռահասակ տարվաւոր ու  
տարփուհի դտաւ . որք իրարու վրայ կը խենթե-  
նային . այնչափ հնարք , այնչափ նենդուալտիր  
միջոցներ բանեցուց , որ վերջապէս տարփաւորը  
տարիուհւոյն ձեռքէն յափշտակեց . խեղճը տա-  
սընեւութ տարեկան հրաշագեղ աղջիկ մ'էր , որ  
իր տարփաւորին վրայ հոդի կուտար . Այս մեծ  
յաջողութիւնը տեսնուելէ եւ ամենուն յայտնի  
ըլլալէ ետեւ , Սէն-Տիղիէ տիկինն իր յաղթանա-  
կին պայծառութեան մէջ աշխարհէս քաշուե-  
ցաւ : Քանի մ'անդամ երկար անսակցութիւններ  
ըրաւ Տ'էկրինեի մարքիղ-արքային հետ . որ այն  
ժամանակ հոչակաւոր քարողիչ մ'էր , եւ օրին  
մէկն ալ յանկարծ ֆարիղէն մեկնելով գնաց եր-  
կու տարի Տիւնքէրքի մօտ իր աղարակը նստաւ .  
ուր իր սենեկանուհիներէն կրիվօա ախիինը  
միայն քովը պահած էր .

Երբոր ֆարիղ դարձաւ , առջի թեթեւաբա-  
րոյ տարփասէր եւ զեղիս կինը չէր . փոխուու-  
թիւնը կատարեալ կարդէ դուրս եւ դրեթէ  
սարօավելի էր . Սէն-Տիղիէի ապարանքը , որ եր-  
բեմն ուրախութեանց տօներու եւ զուարճու-  
թեանց միայն բացէին . լուռ եւ խստամբեր եւ-  
րեւոյթ մ'առաւ . փոխանակ հարուստ զեղաղարդ  
եւ զուարճասէր ընտանիքներ ընդունելու . ջերմ  
բարեպաշտութեամբ համբաւեալ կանայք եւ  
կրօնական ու միապետական սկզբանց ծայրայեղ  
մոլեռանդութեամբ նախանձաւոր մարդիկ միա-  
այն ընդունիլ սկսաւ . Մանաւանդ քարծրաստի-

ձան կղերին քանի մը գլխաւոր անդամներն իր բոլորտիքը պատեցին : Ուխտաւոր կանանց միաբանութիւնն մ'իր պաշտպանութեան ներքեւ դրուեցաւ : Յատուկ խոստովանահայր , մատուռ , ողորմաբաշխ , եւ մինչեւ իսկ հոգեւոր անօրէն ունեցաւ , բայց այս վերջինը փոխանորդաբար կը կատարէր իր պաշտօնը , վասն զի բուն հոգեւոր անօրէնը Տ'Եկրինեի մարքիզ-աբբան էր : Աւելորէ է ըսել թէ իրենց տարիական յարաբերութիւնները բոլորովին դադրած էին : Այս յանկարծական լիակատարեւ մանաւանդ մեծահռչակ դարձը շատերուն սքանչանք եւ ակնածութիւն ազդեց , իսկ նրբամիտները ծիծաղեցան :

Հաղարաւոր օրինակներու մէջէ մէկ համար միայն պատմենք ցոյց տալու համար թէ իշխանունին ճիզուիթաց ուխտին անդամակցելէն 'ի վեր ինչ սարսափելի դօրութիւն ձեռքբերեր էր : Այս պատմութենէն կը հասկցուի նաև այս կնոջ ստորեկեայ քինախնդիր եւ անագորուն բնաւորութիւնը՝ որուն դէմանխոհեմաբար խիզախնու կը պատրաստուէր Ատրիէն :

Աէն-Տիզիէ տիկնոջ դարձին վրայ քիչ շաս ծիծաղողներուն մէջ կը գտնուէր նաև վերոյիշեալ զեռահաս եւ սիրավառ զոյգը , զորս աշխարհի տարիական տեսարանէն քաշուելէ առաջ անգըթաբար իրարմէ բաժներ էր : Ասո՞նք՝ այն անցաւոր փոթորիկէն , ետեւ վերսախն միանալով , իրենց այնչափ դէշութիւն ընող իշխանունիէն վըրէժ առնելու համար՝ կծու կատակներ ըրեր էին

անորդարձին վրայ :

Բայց շատ չանցաւ աղետալի փորձութիւն մ'եւ կաւ գլխունուն :

Այրը՝ որ մինչեւ այն ժամանակ սիրունեոյն վրայ կոյր վստահութիւն ունէր, անանուն յայտնութիւններով յանկարծ լուսաւորուեցաւ, սարսափելի գայթակղութիւն մը ծագեցաւ քաղաքին մէջ, եւ նորատի կինը վառահամբաւութեամբ կորսուեցաւ :

Տարիաւոր երիտասարդին վրայ ալ անորոշեւ տարտամ՝ բայց նենդամտութեամբ հաշուեալ եւ յայտնի զրպարտութիւններէ հաղարասկատիկ նողիալի զրոյցներ սկսան տարածուիլ՝ այնպիսի սաաանայական վարպետութեամբ յարատեւութեամբ եւ տարբեր ճանքաներով, որոց դէմանհընար էր մաքառիլ եւ ցրել. ուստի խնդն մարդուն մտերիմքարեկամներն անդամ այն անդուլ եւ խառնաշփոթ շշունջներուն ծանր բայց անդիմադրելի աղդեցութիւնն անդդալաբար կրելով՝ կամաց կամաց պաղեցան ու հեռացան անկէ :

Պարտած զրոյցներն հետեւեալ խօսքելուն մէջ կրնան բովանդակիլ :

« Ե՛, իմացար . . . : — Ոչ : — Գէշ բաներ կը խօսուին անոր վրայ : — Իրան, ի՞նչ կը խօսուի : — Ստոյդ չեմ դիտեր, բայց դէշ բաներ . . . պատույն դալչելիք շշունջներ : — Ա՛ . . . շտագէշ բան . ատոր համար է ուրեմն որ ամեն գացած տեղերը պաղ ընդունելութիւն կընեն իրեն . Եիմա հասկըցայ պատճառը : — Շիտակն ըսելով՝

ես այսուհետեւ անոր հետ չպիտի տեսնուիմ : — Ես  
ալ չեմ տեսնուիր » եւայլն , եւայլն :

Ահա այսպէս է աշխարհս . մարդու մը պա-  
տիւը կոտրելու համար շատ անգամ ասկէց աւե-  
լի բան սկզբ չէ , մանաւանդ երբոր մեծ յաջող-  
ուածներու պատճառաւ շատնախանձորդներ ու-  
նենայ : Այսպէս եղաւ այս մարդուն ալ : Խեղճը  
տեսնելով որ բոլորտիքը մարդ չմնար եւ կար-  
ծես թէ զգալով որ ոտքին տակի գեախինը կը ոտ-  
էի , չէր գիտեր ուր վնառէ ուր գտնէ այն անըմ-  
բըոնելի թշնամին՝ որուն հարուածները միայն  
կ'զգար , վասն զի բնաւ միտքը չէր եկեր կաս-  
կածիլ իշխանուհին՝ զոր վերոյիշեալ արկածէն  
եանւ տհօած չէր : Բայց վերջապէս այս լքման ու-  
արհամարհանաց սլատճառը հասկընալ ուղելով ,  
իր վաղեմի բարեկամներէն մէկուն դիմեց : Ան-  
ալ արհամարհոտ եւ անորոշ պատասխաններ տը-  
ւաւ : Ասիկա բարկացաւ եւ գոհացուցիչ հա-  
տուցում պահանջեց . հակառակորդն ալ ըստ ի-  
րեն թէ « զնացէք ձեր եւ իմ ծանօթներէս երկու  
վկայ դտէք եւ մենամարտինք : » Խեղճը չկրցաւ  
եւ ոչ մէկ վկայ մը դանել : Վերջապէս տոանց  
երբէք պատճառն հասկընալու՝ ամենուն երեսէն  
ինկած , եւ իր պատճառաւ սիրուհւոյն կորուե-  
լուն վրայ ալ չարաչար վշտացած , որտին ցաւէն  
կատաղութենէն ու յուստհատութենէն խենդե-  
ցաւ եւ ինքզինք սպաննեց . . . :

Մեռած օրը Սէն-Տիղիէ ախկինն ըստ թէ  
այնպիսի ամօթալից կեանք մը հարկաւ այնպիսի

վախճան մը պիտի ունենար . եւ թէ այն մարդը՝  
որ երկար ժամանակ աստուածային եւ մարդկա-  
յին օրէնքներն իրեն խաղալիկ ըրած էր , իր թըշ-  
ուառ կեանքը ոճիրով մը միայն կրնար վերջացը-  
նել , այսինքն անձնասպանութեամբ . . . : Աէն-  
Տիզիէ տիկնոջ բարեկամներն ալ այս սոսկալի  
խօսքերը բերնէ բերան կրկնեցին կեղծ բարե-  
պաշտական տրտում ու համոզեալ դէմքով :

Բայց ամենն այս չէր . պատիժին քով վար-  
ձատրութիւն ալ կար . Դիտող անձինք կը նշմա-  
րէին որ Աէն-Տիզիէ տիկնոջ կրօնական կուսակ-  
ցութեան բարեկամներն ու սիրելիները զարմա-  
նալի արագութեամբ բարձր վիճակներու կը հաս-  
նէին : Այն երիտասարդները՝ որ բարեպաշտու-  
թիւն կը ցուցընէին եւ անդադար քարող մտիկ  
ընելու կերթային , ճիզուիթաց հովանաւորու-  
թեան ներքեւ պահեստի դրուած Սուրբ-Սրտի-  
աղջիկներէն հարուստ որբերու հետ կամուսնա-  
նային : Խեղճ աղջիկներն ուշ կը հասկընային  
թէ ինչ էր սուտ բարեպաշտուհիներէ ընա-  
րուած եւ իրենց ամուսնութեան տրուած այր  
մը , ուստի շատ անդամդառն արաասուօք կը քա-  
ւէին այս կեղծաւոր ու խարդախ ընկերութեան  
մէջ ընդունուելու խարուսիկ շնորհը , ուր իրենք  
թուար եւ անպաշտպան գտնուելով՝ եթէ իրենց  
հրամայուած ամուսնութեանց դէմ գանդատելու  
համարձակէին , խոտիւ կը պատժուէին : Աէն-Տի-  
զիէ տիկնոջ ակմբանոցին մէջ կուսականեր գըն-  
դապետներ ընդհանուր հարկահաւաքներ ճե-

մականներ եպիսկոպոսներ խորհրդարանի եւ ծեռակուաի անդամներ կընտրուէին, որոցմէ՝ այս հզօր պաշտպանութեան փոխարէն՝ ուրիշ բան չէր խնդրուեր, բայց եթէ բարեպաշտ երևնալ, մերժ ընդ մերժ հրապարակաւ հաղորդուիլ, անհաշտ թշնամութիւն երդնուլ ճիզուիթաց հակառակ եղող եւ յեղափոխական մարդոց դէմ. Եւ մանաւանդ Տ'Էկրինեի արքային ցուցըցած դանականնիւթոց վրայ դադանաբար հետը թղթակցիլ, որ խիստ հաճելի զբօսանք մ'էր, վասն զի արքան աշխարհի ամենէն սիրուն նրբամիտ եւ մանաւանդ հաճոյակատար մարդն էր:

Անա այս առթիւ սլատմական իրողութիւն մ'ալ՝ որ Մօլիէրի կամ Բասքալայ դառն եւ վըրիժառու հեղնութեան ներքեւ իյնալու արժանի էր. Պուրագոնեանց իշխանութեան վերջին տարին էր, արքունեաց բարձրաստիճան պաշտօնատարներէն մէկը՝ որ անկախ եւ հաստատմիտ մարդ մ'էր, խոստովանելու եւ հաղորդուելու սովորութիւն չունէր. Այսպիսի բարձր վիճակի մը մէջ տկնյայտնի անտարբերութիւնը չար օրինակ մը կրնար ըլլալ. ուստի Տ'Էկրինեի արքան դրկուեցաւ որ զայն համոզէ: Արքան անոր պատաւոր եւ վեհ բնաւորութիւնը ճանչելով զգաց որ եթէ ինչ եւ իցէ միջոցաւ զայն համոզն լով խոստովանանք ըլլալու հաճեցընէ՝ մեծ աղղեցութիւն կունենայ դործը: Գիտնալով որ դիմացինը դիւրաւ բոնուող մարդ չէր, ճարաարամիտ արքան հաւատքն ու կրօնքը մէկ կողմդնելով՝ սկը-

սաւ պաշաճից վրայ միայն խօսիլ անոր եւ հաս-  
կըցընել թէ իր օրինակը փրկաւէտ աղղեցութիւն  
մը պիտի ունենար հասարակութեան վրայ :

« Պարո՞ն աբրայ , ըսաւ պաշտօնատարը , ես  
կրօնքը ձեզնէ աւելի կը յարգեմ , բայց վատ  
ծաղրածութիւն մը կը համարիմ երթալ առանց  
համոզման հաղորդուիլ : — 0՞ն , դուք ալ , խըս-  
տապահանջ եւ անողոք Աղկեսդներ , ըսաւ մար-  
քիղ-աբրան խորամանդ ժպիտով մը , դիս մը-  
ախիլ ընելով ձեռք բերելիք շահերնիդ կրնանք  
ձեր խղճին հետ համաձայնեցընել . ձեզ հա-  
մար ՍՊԻՏԱԿ ՀԱՂԱՐԴՈՒԹԵՒՆ մը կը պատրա-  
տենք , որովհետեւ մեք արտաքին երեւոյթէ  
զատ ուրիշ բան չենք ուզեր : »

Սպիտակ հաղորդութիւնը չորբազործուած  
նշխարքով կը լլայ :

Պաշտօնատարը մարքիղ-աբրային այսառա-  
ջարկութիւնը բարկութեամբ մերժեց , բայց  
ինք ալ պաշտօնէն ինկաւ :

Այս պատմածնիս առանձին իրողութիւն մը  
չէր . ինչ անոնց՝ որք իրենց գաղափարներովն ու  
շահերով Սէն-Տիղիէ տիկնոջ կամանոր բարեկամ-  
ներուն հակառակ կը դանուէին . կանուխ կամ  
ուշ՝ ուղղակի կամ անուղղակի՝ անդութ եւ գը-  
րեթէ միշտ անդարմանելի հարօւած մը կուդար,  
ոմանց ամենասիրելի յարաբերութեանցը , ոմանց  
վարկին , ոմանց պատոյն , ոմանց ալ պաշտօ-  
նին ու ապրուստին , եւ այս ամենը կը կատար-  
ուէին անտեսանելի ծածուկ յարատեւ ու սոս-

կալի հոլեցուցիչ զօրութեամբ մը , որ ամենէն տժրապինդ վիճակներու հարստութեանց ու համբաւոց հիմը կը փորէր աներեւութաբար , մինչեւ որ՝ ի սպառ անդնդասոյզ ըլլալով սարսափ եւ աղշութիւն կաղդէին ամենուն :

Հիմա կրնայ հասկցուիլ թէ ինչպէս Սէն-Տիգիէ իշխանունին Պուրպոնեանց վերահաստառութենէն ետեւ այն աստիճանն ազդեցութեան տէր ու ահարկու եղած էր : Երբօք յուլիսի յեղափոխութիւնն (1830) եկաւ , Լուի-Ֆլիլիքի կողմն անցաւ . բայց զարմանալին ոյս է որ թէ եւ կործանեալ միապետութեան ջերմկողմնակից եղող քանի մ'անձանց հետ իր ընտանեկան ու ընկերական յարաբերութիւնները չդադրեցուց , բայց եւ այնպէս տակաւին մեծ զօրութեան ու ազդեցութեան տէր կը համարուէր :

Վերջապէս չմոռնանք ըսել թէ Սէն-Տիգիէ իշխանը շատ տարիներէ ՚ի վեր մեռած էր , եւ զաւակ չունենալուն համար՝ թողուցած անձնական մեծ ավարթում հարստութիւնն իր կրտսեր քեռայրին՝ (Սարիէնին հօրն) ինկեր էր : Այս աւտանեւութ ամսէ ՚ի վեր մեռած ըլլալով , Ատրիէն օրիորդը վերջին եւ միակ ժառանգ մնացած էր Ուէնըբօնի դերդաստանին :

Սէն-Տիգիէ տիկինը թխորակ կանանչ տամակոյով պատած մեծկակ դահլիճի մը մէջ իր եղբօրորդւոյն կ'սպասէր : Կարասիները՝ որք նոյն կերպասով ծածկուած էին , քանդակագործ ոպնիագէ էին , ինչպէս նաև մատենադարանը՝ որ

աղօթքի գրքերով լցուն էր : Քանի մը սրբոց  
պատկերներ եւ սեւ թաւիշի վրայ փղոսկրէ մեծ  
Քրիստոս մը բոլորովին խստամբեր ու տխուր ե-  
րեւոյթ մը կուտային դահլիճին .

Տիկինը մեծ դրասեղանի մ'առջեւ նստած՝  
բազմաթիւ նամակներ կը կնքէր, որովհետեւ  
խիստ ընդարձակ ու բազմազան թղթակցութիւն  
մ'ունէր : Ի՞նքը գրեթէ քառսունեւնինդ տարու-  
կար, եւ տակաւին գեղեցկութիւնը չէր կորու-  
ած . տարիները լայնցուցեր ու գիրցուցեր էին  
իր հաստկը՝ որ ժամանակաւ նշանաւոր վայելչու-  
թիւն մ'ունէր, եւ տակաւին սեւ ու երկայն շըր-  
ջաղգեստին ներքեւ իր բարեձեւութիւնը կը ցու-  
ցընէր, Գլուխը մոխրագոյն ժապաւէններով պարզ  
փնդոյր մը գրած էր, որուն ներքեւ ապարօշա-  
ճեւ փաթթուած խարտեաշ ու թանձրահիւս  
փայլուն մազերը կը տեսնուէին : Առաջին անգամ  
ահմնողը մէկէն 'ի մէկ կը զարնուէր անոր ծանը  
եւ միանգամայն պարզ կերպարանքէն, եւ 'ի  
զուր անցեալ վրդովայոյզ կենաց հետքը կը փըն-  
ալուէր անոր հանդարս եւ երկիւղած դէմքին  
վրայ : Ա՛նպիսի բնական լրջութիւն ու պարկեշ-  
տութիւն մը ցոյց կուտար, որ մարդ չէր կը նար-  
հաւատալ թէ այնչափ մէքենագործութեանց եւ  
այնչափ տարփական արկածներու դիւցազնունին  
էր . մանաւանդ երբոր դիալուածով մէկուն բեր-  
նէն թեթեւ խօսք մը լսէր, այս կնոջ երեսը (որ  
ինքոյնք վերջապէս եւեղեցաւ, ևայր կարծել սկսած  
էր) միտմիտ եւ վշտագին դարմանք մը կը յայտ-

նէր, եւ քիչ մը ետքն ալ ողջախոհ կուսի մը պէտ  
գայթակղեալ դէմք մ'եւ արհամարհոտ կարեկ-  
ցութիւն մը ցոյց կուտար, Սակայն պէտք եղած  
ժամանակ իշխանուհոյն ժպիտը լի էր շնորհօք  
եւ հրապուրից ու անդիմակաց պարզմառ թեամբ .  
իր կապոյտ մեծ աչքերը գիտէին՝ երբոր առիթը  
ոլահանջէր՝ սիրավառ եւ քծնի ըլլալ . բայց երբոր  
մէկն անոր ամբարտաւանութեանը դպչելու ,  
կամացը հակառակելու կամ շահուցը վնասելու  
համարձակէր, եւ ինքն ալ կարող ըլլար առանց  
վտանգի իւր զայրուցը դուրս թափել , այն ժա-  
մանակ իր մեղմ եւ լուրջ դէմքը պազարիւն եւ  
անողոքելի չարութիւն մը կը յայտնէր :

“Սոյն միջոցին կրիվօա տիկինը՝ Ատրիէնինոյն  
առաւօտեան դործերուն վրայ Ֆլօրինի տուած  
լրտեսական տեղեկադիրը ձեռքը ներս մտաւ .

Կրիվօա տիկինը քսան տարիէ ’ի վեր Սէն-  
Տիղիէ իշխանուհոյն քով էր, եւ տարիամոլ տի-  
բուհուոյ մը մտերիմանենեկապանուհին ինչ որ կը բ-  
նայ եւ պարտի գիտնալ, լիովին գիտէր : Զէր գիտ-  
ցուեր թէ արդեօք իշխանուհին կամաւ քովը պա-  
հեր էր իր երիտասարդական բազմադիմի զառա-  
ծանաց քաջածանօթ վկայն . Այս միայն յայտնէ  
էր որ կրիվօա տիկինը մեծ արտօնութիւններ ու-  
նէր իշխանուհոյն քով, եւ առաւել ընկերուհի՝  
քան թէ սենեկապան կը կարծուէր :

« Ահաւասիկ, տիկին, Ֆլօրինի գրած տե-  
ղեկութիւնները, ըստ կրիվօա, եւ թուղթն իշ-  
խանուհոյն տուաւ : — Մէկ պահէն կը քննեմ,

ըստ ԱՅՆ-ՏԻՊԻԵ տիկինը . բայց մտիկ ըրէք որ  
ըսեմ : Ատրիէն հիմա հոս պիտի գայ . երբոր մեք  
անոր հետ խօսակցութեան զրադինք . մարդ մը  
պիտի գայ իմ կողմանէս եւ ձեզ խնդրէ , առէք  
զայն եւ Ատրիէնի բնակած փոքր ապարանքը  
տարէք : — Շատ աղէկ , տիկին : — Այն մարդը  
փոքր ապարանին մէջ գանուած ամեն բան ճշ-  
դիւ զրի պիտի առնու . լաւ ուշադրութիւն ըրէք  
որ բան մը չմոռցուի , վասն զի ամենակարեւոր  
բան մ'է այս : — Շատ աղէկ , տիկին . . . բայց  
եթէ ժօրժէթ կամ Հէպէ դէմ կենալ ուղեն . . .  
— Անհոգ եղիք , եկող մարդն այնպիսի մէկն է ,  
որ աղջիկները զայն ճանչելնուն պէս չեն համար-  
ձակիր դէմ կենալ՝ ոչ վիճակահամարին եւ ոչ ու-  
րիշ ընելիքներուն . . . : Ասկէց զատ , հետն ըն-  
կերացած ժամանակնիդ չմոռնաք յեղյեղել այն  
մասնաւոր պարագաները՝ որք ժամանակէ մ'ի  
վեր ձեր տարածած զրոյցներն հաստատելու կը  
ծառայեն . . . : — Անհոգ եղիք , տիկին , այն  
զրոյցներն հիմա ճշմարտութեան չափ հասա-  
տութիւն ունին . . . : Ուրեմն վերջապէս լիրք  
ու գոռող Ատրիէն պիտի խորտակի եւ ինձմէ . . .  
շնորհ խնդրելու ստիպուի . . . »

Ծերունի սպասաւոր մը զրան երկու փեղեն..  
ը բանալով իմացուց թէ Պ. Տ'Էկրինեի արբան  
եկաւ : — Երբոր Ատրիէն օրիորդը գայ , ըստ  
իշխանուհին Կրիվօս տիկնոջ , աղաչեցէք որ  
վայրկեան մը սպասէ : — Շատ աղէկ , տիկին . . .  
ըստ կաւատուհին եւ սպասաւորին հետ դուրս

ելաւ .

Սէն-Տիգիէ տիկինն ու ♀ · Տ' Եկրինեի մինակ  
մնացին :

---

### ԳԼՈՒԽ Դ .

#### ԴԱԻԱԴՐՈՒԹԻՒՆ

Ընթերցողք դիւրաւ գուշակեցին թէ Տ' Եկ-  
րինեի մարքիղ-աբբան Միլիէօ-Տէղ-իւրսէն վո-  
ղոցը տեսնուած անձն էր , որ ասկէց երեք ամռոյ  
չափ առաջ Հոռմգացեր էր :

Տ' Եկրինեի աբբան սուդի հանդերձ հադած  
էր խիստ վայելչայարդար կերպով , ինչպէս որ  
սովորութիւնն էր : Քահանայական պատմուճանը  
չէր հադած . աշխարհականի սեւ ու կոկիկ զգես-  
տըն եւ մինչեւ մէջքն աղէկ մը կոճկուած քած-  
կոնն իր հասակին գեղեցկութիւնն երեւան կը  
հանէին . սեւ քաղմիրէ ատիատն առաւել կը բա-  
նար սեւ ու փայլուն սեկէ կոշիկներ հադած ոտ-  
քերուն բարեձեւութիւնը . վերջապէս դլխուն  
ետեւի կողման մազերը քիչ մը թափած ըլլալով՝  
իր կուլակն աննշմարելի կը լլար . ուստի իր կեր-  
պարանքէն հնար չէր քահանայ ըլլալը հասկընալ,  
՚ի բաց առեալ մորուք կամ ընչացք չունենալը ,  
որ այսսկիսի այրական դէմքի մը մեծ վայելչու-  
թիւն կընար տալ . կղակը նոր գերծուած էր եւ  
բարձր ու լայն փողկապի մը կը կրթնէր , որուն

զինուորական խրոխտ կապուածքը կը յիշեցընէր  
թէ այս աբբայ-մարքիզը, այս հոչակաւոր քա-  
բողիչը՝ որ ճիզուիթաց ուխտին ամենէն դործուն-  
եայ եւ ազդու գլուխներէն մէկն էր, Պուրալոն-  
եանց վերահաստատութեան ժամանակ ուստաց  
հեա Գաղղիոյ դէմ պատերազմելէ ետեւ՝ հեծե-  
լազօրաց գնդի մը հրամանատար եղած էր :

Տ' Եկրինեի աբբաննոյն առաւօտուն Փարիզ  
հասած ըլլալով, իր այրի մօրը՝ Տ' Եկրինեի մարքի-  
զուհւոյն մեռնելէն ՚ի վեր Սէն-Ժիզիէ իշխանու-  
նին տեսած չէր : Մարքիզուհին Տիւնքէրքի մօտ  
Սէն-Ժիզիէ տիկնոջ ագարակին մէջ մեռեր էր՝ ըն-  
դունայն կանչելով իր որդին՝ որպէս զի իւր վեր-  
ջին ժամերուն դառնութիւնը մեղմացընէ . բայց  
յանկարծ Հռոմէն հրաման մը գալով, Տ' Եկրինեի  
աբբան ընութեան ամենէն նուիրական զգա-  
ցումները զոհելու պարաւառուեր եւ անմիջա-  
պէս Հռոմ գացեր էր . սակայն ճանքայ ելած ժա-  
մանակ քիչ մը վարաներ էր, զոր Ռօտէն նշմարելով  
պէտք եղած տեղն իմացուցեր էր, ինչու որ Պ.  
Տ' Եկրինեի իր բոլոր կենաց մէջ մայրական սիրոյն  
զգացմունքը միայն անարատ պահած էր :

Երբոր սենեկապան սպասաւորը Կրիվօտ  
տիկնոջ հետ զգուշութեամբ դուրս ելան, մար-  
քիզը վազեց իշխանուհւոյն քով, եւ ձեռքն ա-  
նոր երկնցընելով՝ այլայլեալ ձայնով մ' ըստ .  
« Հէրմինէ, շիտակն ըսէք, ձեր նամակներուն  
մէջ ինձմէ բան մը պահեցի՞ք թէ ոչ . . . մայրս  
իր վերջին վայրկեաններուն մէջ անշուշտ անիծեց

զիս : — Ոչ , ոչ Ֆրէտէրիկ , անհոգ եղիք . արդարեւ ձեզ տեսնել ուղեց . բայց ետքը դաղափարները շվիթեցան , եւ իր խելայեղութեան մէջ դարձեալ ձեզ կը կանչէր : — Այո , ըստ մարքիզը դառնութեամբ , իր մայրական բնազդումն անշուշտ կըոէր իրեն թէ իմներկայութիւնս կըրնար դուցէ դինքը կենդանութեան դարձընել : — Կաղաչեմ , այդ տխուր յիշատակները վանեցէք ձեր մոքէն . այդ աղէտն անդարմանելի է : — Բայց վերջին անգամ կը խնդրեմ , կրկնեցէք ինձ թէ մայրս ստուդիւ դառնապէս չժաղծեցաւ իմ բայցակայութեանս վրայ . հաօկրցաւ արդեօք թէ առաւել ստիպողական պարտաւորութիւն մը զիս ուրիշ տեղ կը կոչէր : — Ոչ , ոչ , կըսեմ ձեզ : Երբոր խելքը խանդարեցաւ , եթէ դալու ալ ըլլայիք . չէիք կրնար մեռնելէն առաջ հասնիլ . այս նիւթիս վրայ ձեղ դրած տխուր տեղեկութիւններս կատարելապէս ճշմարիտ են . ուստի ապահով եղիք : — Այո , խիղճս պէտք էր հանդարա ըլլար , վասն զի պարտականութեանս հնազանդելու համար էր որ մայրս զոհեցի , բայց եւ այնպէս ամեն ջանք ընելով չկրցայ ինքինքս այն կատարեալ հրաժարման վարժեցընել՝ զոր այս սարսափելի խօսքերը պարտք կը դնեն մեր վրայ . « Ովոր իր հայրը մայրը եւ մինչեւ իսկ իր հոգին չատեր , չկրնար ինձ աշակերտ ըլլալ » :

\* Այս պատուէրին առթիւ հետեւեալ մեկնութիւնը կը տեսնուի ճիզուիթաց սահմանադ-

— Անշուշտ , Յրեանքիկ , այդ հրաժարումները ծանր եւ դժուարին են , բայց ատոր վոխարէն նրչափ աղդեցութիւն նրչափ զօրութիւն կ'ստանանք : — Ճշմարիտ է , ըստ մարքիզը վայրկեան մը լոռութենէ ետեւ . . . ի՞նչ չղոհեր մարդ որպէսպի երկրիս հղօրներուն վրայ մութիւն մէջ թաղաւորէ , մինչդեռ անոնք յայտնի եւ ցերեկուան լուսով կը թաղաւորեն : Այս անգամ Հոռմը բանապարհորդութիւնս մեր ահաւոր զօրութեան վրայ նոր գաղափար մը տուաւ ինձ . վասն զի , գիացած եղիք Հէրմինի , որ ինչ ալ ըսեն ու ընեն , Հոռմ տակաւին աշխարհիս ամենէն գեղեցիկ եւ ամենէն մեծ մասին վրայ կիշխէ թէ բոնութեամբ թէ հաւատքով թէ աւանդութեամբ եւ թէ սովորութեամբ , ուստի Հոռմէն մանաւանդ այն գերամբարձ կէտէն կրնայ մարդ մեր իշխանութեան ընդարձակութիւնը դիտել : Հետաքրքրաշարժ տեսարան մ'է տեսնել այն բարձրութենէն թէ ինչպէս կանոնաւորութեամբ կը բանին բիւրաւոր մարդկեղէն գործիքներ , որոց անձնաւորութիւնը շարունակաբար մեր ուխտին անշարժ եւ անյեղի անձնաւորութեան մէջ կը խորասուզի : Ի՞նչ ահաղին զօրութիւն է եղեր մեր զօրութիւնը . . . արդարեւ կը հիանամ ու կը սարսափիմերը կը մտարութեան մէջ :

---

բութեան մէջ :

« Խօսքին եղանակն զգացմանց օգնելու համար պէտք է վարժուիլ՝ ոչ թէ նաող սանէմ , Եղբայրներ ունիչ ըսելու , այլ թէ նաող սանէմ , Եղբայրներ սանէմ :

ծեմ թէ մարդ մը՝ մեր ուխտին անդամ չեղած՝ կը խորհի կասլրի կը հաւատայ ուզածը կընէ . . . բայց երբոր մեր մէջ կը մտնէ , քանի մ'ամսէն մարդկութեան կեղեւը միայն կը մնայ վրան . խելքը միտքը բանավարութիւնը խիղճը անձն-իշխան կամքը վերջապէս ամեն կարողութիւն-ները կանդամալուծին կը ցամքին ու կը հաշ-մին անշշունջ եւ սոսկալի ճնաղանդութեան մը օսպրոյթով եւ խորհրդաւոր մարզերու գործադ-րութեամբ , որք կը խորտակեն ու կը մեռցընեն մարդկային մտաց ինքնածին ու աղատ խոր-հուրդները : Այն ժամանակ՝ այս անհողի համր տխուր եւ դիակի պէս ցուրտ մարմիններուն վրայ մեր ուխտին հոգին կը փչենք , խոկոյն դիակները ոտքի կերնեն կը քալեն կերթան կը գործեն , բայց առանց դուրս ելնելու այն շրջանակին մէ-ջէն՝ ուր յաւիտեան իւակուած են : Ահա այս կեր-պով մարդիկ անդամ կըլլան այս վիթխարի մարմ-նոյն , որուն տմեն կամքը մեքենայաբար կը կա-տարեն , բայց պատճառները չեն կընար դիանալ , ինչպէս որ մարդուս ձեռքն ալ ամենէն դժուա-րին գործերը կը կատարէ՝ առանց զինքը վարող մտքին խորհուրդը ճանչելու եւ հառկընալու : »

Այս խօսքերն ըսած ժամանակ Տ'Էկրինեի մարքիպին զէմքն անհաւատալի գոռողութեան ու ամբարտաւան իշխանութեան երեւոյթ մը կառնուր :

« Օ՛, այո , այո , այս զօրութիւնը մեծ է . . . շատ մեծ է , ըստ իշխանուհին , եւ մանաւանդ

մտքերուն ու խիղճերուն վրայ դաղտնապէս ազ-  
 դեցութիւն ընելուն համար ռարսափելի է :  
 — Հէրմինի , ձեղ բան մ'ըսեմ , ըստ մարքիզը .  
 Ժամանակաւ գեղեցիկ հեծելազունդ մ'ունէի  
 հրամանիս ներքեւ . իմ Հուսարներուս (հունգար-  
 եան ձիաւոր) համազգեստին պէս շքեղ բան չի  
 կար . շատ անգամ ամառ առաւօտները , երբոր  
 արեւը պայծառ կը ծագէր , կրթութեան ըն-  
 դարձակ դաշտին վրայ հրամանատարութեան  
 այրական եւ խորին զուարճութիւնն զգացած  
 եմ . Հրաման ըրածիս պէս՝ ձիաւորներս դղըրդ-  
 մամբ կը շարժէին , փողերն ու թմբուկները կը  
 հնչէին , փետուրները կը ծածանէին , սուրերը կը  
 շողողային , ուկենուս զգեստներով պայծառա-  
 փայլ պաշտօնակալներս ձիարշաւ վաղելով հրա-  
 մաններս կը կրկնէին . աղաղակ շոյնդ լոյս եւ  
 վիայլիւն միայն կը տեսնուէր . այն եռանդուն եւ  
 պատերազմական սպիներով ծածկուած բոլոր  
 զօրականներն իմ մէկ ակնարկութեանս ու մէկ  
 խօսքիս կը հնազանդէին . ես ալ զօրեղութիւն  
 մը կ'զգայի վրաս եւ կը խրոխտայի՝ ձեռքիս մէջ  
 ունենայով այն ամեն արի սիրտերը՝ որոց բուռն  
 եռանդը հեծած պատերազմական նժոյգիս բո-  
 ցեռանդ աշխուժին պէս կը զսպէի . . . : Արդ ,  
 այսօր , այնչափնեղ օրեր անցունելէ եաեւ , ես՝  
 որ երկար ժամանակ քաջութեամբ պատերազմ  
 ըրած եմ , կրնամ առանց սնափառութեան ըսել  
 թէ այսօր՝ այս ժամուս մէջ՝ հազարապատիկ  
 առաւել աղղութիւն իշխանութիւն զօրու-

թիւն ու անվեհեր համարձակութիւն կ'զգամ  
վրաս այս սեւ ու համբ զինուորութեան զլուխ  
կենալով , որ մեքենայաբար կը խորհի կը կամի  
կերթայ ու կը հնազանդի՝ ինչպէս որ ես կը հրա-  
մայեմ , որ իմ մէկ ակնարկութեամբս երկրա-  
գունախո երեսը կը ցըռւի . կամ կանայքը խոս-  
տովանցընելու եւ տղայքը դաստիարակելու առ-  
թիւ մեղմաբար ընտանեաց մէջ կը սոլրդի , հողե-  
վարքներուն դադանիքը իմանալով ընտանեաց  
շահերուն կը անդեկանայ եւ անոնց մէջ կը մանէ,  
զիւրահաւան եւ երկչոտ թաղաւորներու ան-  
հանգիստ խղճին տիրելով անոնց աթոռը կը նըս-  
տի , եւ վերջապէս Ս. Պատրին ծառայութիւններ  
ընելով կամ ընել տալով անոր քով կը բաղմի , Ս.  
Պատրին , որ Աստվածածնունեան էւնդանի ցայտնունեան է երե-  
ւեա Հրայ : Կը հարցընեմ Ճեղ , Հէրմինի , այս դադա-  
նի տէրութիւնը՝ որ օրորոցէն մինչեւ գերեղման ,  
աղքատ արհեստաւորին մնակէն մինչեւ թաղա-  
ւորին աթոռ , թաղաւորին աթոռէն մինչեւ  
Աստուծոյ փոխանորդին՝ սրբազն դահը կը տա-  
րածի , այս տէրութիւնը յարմար եւ կարող չէ  
ամենէն ընդարձակ փառասիրութիւններն իսկ  
վառելու կամ յաղեցընելու : Աշխարհիս որ վիւ-  
ճակը կընար այս վիառաւոր վայելքները տալ  
ինձ . որչափ արհամարհելի կերեւի ինձ հիմա մեր  
առջի թեթեւ ու շողշողուն կեսնքը՝ որ մեր վրայ  
այնչափ նախանձ կը շարժէր . կը յիշէք , Հէրմի-  
նի . յառելցուց Տ'էկրինեի դառն ժպիսվ մը .  
— Շատ իրաւոնք ունիք , Ֆրէտէրիկ , պատա-

խանեց իշխանուհին, որչափ արհամարհանօք կը  
յիշէ մարդ անցեալը : Շատ անդամ ես ալ ձեզ  
պէս անցեալը ներկային հետ բաղդատելով՝ որչափ  
գոհութիւն կ'զգամ ձեր խրատները մտիկ ընելուս  
համար. վասն զի ձեր խրատներուն շնորհիւ չի որ  
աղատ մնացի սիյն անարդ ու ծաղրելի վիճակէն՝  
որուն մէջ կամայ ակամայ կլիյնան, այն ամեն  
կանայք՝ որք ժամանակաւ զեղեցիկ էին եւ խըն-  
կարկուներէ շրջապատեալ, Կ՞նչ սլիտի ընէի ևս  
հիմա . վուճ տեղը սլիտի աշխատէի, բոլորտիքո  
պահել այն անձնասէք ապաշնորհ եւ կոշտ մար-  
դիկը, որք քանի որ կին մը կրնայ իրենց կրիցը  
ծառայել կամ սնավառութիւնը շտոքորթիւն՝ կը  
քծնին անոր, եւ երբոր զեղեցկութիւնը թառա-  
միւ սկսի՝ կը ճեռանան քովէն . ուստի ինձ ալ ու-  
րիշ բան չպիտի մնար ընկելիք, բայց միայն իմ  
առնո զուարճութեան առն մ'ընել . . . այլոց  
համար . . . այն, կոչունքներ կամ սլարահան-  
դէսներ տալ, այսինքն իմ երեսս չնայող խումբ  
մ'անձինք հրաւիրել, եւ տանս մէջ իրար տես-  
նելու առիթ մատակարարել այն սիրավառնորա-  
տի ամոլներուն, որք ամեն իրիկուն դահլիճէ  
դահլիճ իրարու ետեւէ սլարտելով՝ զիրար զրա-  
նելէ ու տեսնելէ զատ ուրիշ բանի համար չեն  
գար տունդ . Արդարեւ ի՞նչ յիմարական զրօ-  
սանք մը սլիտի ըլլար տանս մէջ ընդունիլ խել մը  
զեռափիթիթ զուարթ ու սիրավառ երիտասարդ-  
ներ՝ որք զիրենք շրջապատղ շուքն ու՝ ոլեր-  
ճութիւնն իրենց լրբենի տարիանաց եւ զուար-

Ճութեանց պարտուպատշաճ շրջանակ մը կը համարին : »

Խշանուհւոյն այս խօսքերն այնչափ խիստ էին եւ դէմքն ալ այն աստիճան քինախնդիր նախանձով մը վառեալ էր, որ իր կալիծներուն բռնըն դառնութիւնն ակամայ նրեւան կելնէր :

« Ո՞չ, ոչ, վերջին եւ ոլայծառ յաղթութենէ մ'ստեւ, ձեր խրաներուն շնորհիւ խսյառ կտրուեցայ այն աշխարհէն՝ որ շատ չանցած ինձմէ երես սիստի դարձունէր, ինձմէ՝ որ երկար ժամանակ անոր կուռքն ու թագուհին էի : Ուստի թագաւորութիւնս փոխեցի : Փոխանակ զեղիս ու զբօսասէր մարդոց, որոց վրայ իմ առաւելագոյն նանրասիրութեամբս կիշխէի, մեծամեծ հղօր եւ ահաւոր մարդոցմէ շրջապատուեցայ, որոցմէ շատերը սէրութիւնը կը կառավարէին . անձնուէր եղայ անոնց՝ ինչպէս որ անոնք ալ ինձ անձնուէր եղան : Այն ատեն սկսայ վայելել այն երջանկութիւնը՝ ողոր միշտ երազած էի . . . աշխարհիս ամենամեծ շահերուն մէջ գործունեցայ մասնակցութիւն մ'եւ հղօր աղղեցութիւն մ'ունեցայ . ամենէն ծանր գաղտնիքներու խորհրդակից եղայ . առանց վրկալու ղարկի կործանեցի այն անձինքը՝ որ դիս հեղներ կամ ատեր էին . իսկ անոնք՝ որ ինձ կը ծառայէին, գլուխ կը ծռէին կամ կը հնազանդէին, իրենց յուսացածէն աւելի բարձր վիճակներու կրցի հասցընել : » Ահա . քանի մը խօսքով բովանդակեցիք, Հերմինի, մեր ահեղ դօրութեան միջոցը՝ որ է միշտ կռւսակիցներ

ու աշակերտներ շատցընել . մեր համակրութիւններն ու ատելութիւնները յադեցընելու գիւրութիւն գտնել , եւ ուխտիսնութրապետութեանը կոյր հնազանդութիւն ցոյց տալով՝ աշխարհի վրայ գաղտնաբար տիրապետելու բաժիննիս ձեռք բերել . . . . Եւ տակաւին յիմարներ ու կոյրեր կան՝ որք այս միջոցիս քանի մը ձախորդ օրերու դէմ մաքառելու պարաւորուած գտնուելնու համար մեղ կործանեալ կը կարծեն , յարեց Պ . Տ'էկրինեի արհամարհու կերպով մը , որպէս թէ մեր ուխտը գլխաւորապէս կռուոյ համար հիմնուած ու կաղմուած չէ . որպէս թէ կռուոյ մէջ նոր ուժ մ'եւ նոր գործունէութիւն մը չենք ստանար . . . . Անշուշտ ժամանակը գէշէ . . . բայց այսպէս չմնար . . . . Գիտէք եւ դրեթէ տարակոյս չկայ որ քանի մ'օրէն՝ այն է վիետրուար ԽՅին՝ այնսլիսի զօրաւոր միջոց մը ձեռք պիտի բերենք՝ որ մեր խախտեալ աղղեցութիւնը վերահաստատելու բաւական զօրութիւն կռւաայ մեղ . . . . — Միտալներուն գործն է ըսածնիդ . . . . — Անշուշտ , եւ իմ ալ այնքան աճապարանօք Հռոմէն ետ դառնալ դալս այն նայատակաւ էր որ մեղ համար ամքաւ կարեւորութիւն ունեցող այս մեծ զործին ներկայ դտնուիմ : — Խմացմք արդեօք այն ձախորդութիւնը որ այս անդամ ալ քիչ մնաց այնշափ աշխատութեամբ նիւթուած բոլոր մեքենայութիւնները պիտի կործանէր . . . . Այս , հիմա հոս եկած ժամանակս Ռոտէնը տեսայ . . . .

— Աւրեմն խմացուց ձեզ . . . . — Հնդիկ արքայազնին եւ Ախմօն ղօրապետին աղջկանց կրկնակի, նաւաբեկութեամբ Բիքարտիոյ ծովեղերքնիշնալէ ետեւ Քարտօվիլի առարանքը հասնիլը, որ զարմանալի բան է, ինչու որ աղջիկները Լիբուքայի եւ Հնդիկն ալ Ճափայի մէջ արդիլուած կը կարծուէին . . . ասոր համար ամեննախազգուշական միջոցներ ճարտարութեամբ 'իգործ դըրւած էին . . . \*

« Եշմարիտը խօսելով, յաւելցուց մարքիզը սրտնեղութեամբ, կարծես թէ աներեւոյթ ղօրութիւն մը միշտ պաշտպան կը կենայ այս ընտանեաց : — Բարեբաղդաբար Ռոտէն հնարագէտ եւ անխոնջ մարդ է, ըստ իշխանուհին . երէկ իրիկուն հոս եկաւ եւ երկար խօսակցեցանք : — Եւ ձեր խօսակցութեան արդիւնքը պատուական բան է, Զօրականը երկու օր սլիտի հեռանայ ֆարիզէն . . . կնոջը խոստովանահայրը պէտք եղած հրահանդն առած է . . . մնացեալն ինքիրեն յառաջ կերթայ . . . վաղը աղջիկներէն ալ վախնալու բանմը չունինք . . . կը մնայ Հնդիկը . . . ան ալ վահնդաւոր վէրքերով Քարտօվիլի ապարանքը պառկած է, Ըսել է թէ դործելու ժամանակ ունինք առջեւնիս . . . : — Բայց ատով չլմննար, ըստ իշխանուհին . տակաւին եղբօրս աղջիկնէն ղատ երկու անձինք կան՝ որք մերշահուն համար պէտք չէ որ վիւտրուար 13ին ֆարիզ գանուին : — Այո, դիտեմ, մէկը Պ. Հարտին է, բայց իր ամենէն սիրելի ու մտերիմ բարեկամը

զինքը կը մատնէ . այն բարեկամը մեր մարդնէ , եւ անոր թելաղրութեամբ Պ . Հարտի Գաղղիոյ հարաւային կողմերը գացած է , ուսկից հնար չէ որ մէկ ամիսէն առաջ Փարիղ վերաբառնայ , իսկ այն Քուշ-Թու-Նիւ ըսուած անպիտան դատարկաշրջիկին խօսքը չըլլար . . . ։ Ա հրջապէս Գաբրիէլը կայ՝ որուն վրայ է մեր յոյսը . անալ մինչեւ այն մեծ օրը վայրկեան մ'անդամ մինակ չպիտի ձգուի . . . ուստի առ այժմ ամեն կերպով յաջողութիւնը ձեռքերնիս կերեւի , եւ հարկ է որ անպատճառ յաջողինք . վասն զի մեղ համար կենաց եւ մահու խնդիր մ'է այս . . . ։ Փարիղ գացած ժամանակս Յօրիի հանգիութելով Օրպանօդուքսին հետ տեսնուեցայ , որ սմենադօր եւ բացարձակ ազդեցութիւն ունի թագաւորին մը տացը վրայ , եւ զայն բոլորովին դրաւած ու իրեն կապած է . ուստի մինակ դուքսին ձեռօք կը ընանք դործ տեսնել . . . ։ — Ե՛, ի՞նչ ըրիք դուքսին հետ . — Դուքսը խօսք կուտայ , եւ զիտեմ որ տուած խօսքը կրնայ կատարել , թէ իր թագաւորին երկիրներուն մէջ օրինաւորապէս հաստատուելու հրաման եւ յայտնի պաշտպանութիւն շնորհուելէ զատ՝ նաեւ պատանեաց գաստիաբակութիւնը ոլիտի յանձնուի մեղ յատուկ տրտօնութեամբ . . . ։ Այս առաւելութեանց շնորհիւ երկու երեք տարուան մէջ այն աստիճան արմատ կը ձունք հոն , որ այնուհետեւ Օրպանօդուքսն ինք մեղնէ պաշտպանութիւն խնդրելու կը պարտաւորի . բայց այսօրուան օրս

ամեն բան իր ձեռքն ըլլալով՝ բացարձակ պայման մը կը դնէ մեր առջև։ իր ընելիք ծառայութեանց վոխտրէն։ — Ի՞նչ պայման։ — Հինգ միլիոն կանխիմ, եւ ապրուէ տարի ալ հարիւր հաղար ֆրանք։ — Շատ է . . . : — Ո՞չ, շատ չէ, եթէ մտածենք որ անդամ մը հոն ոտք կոխսելնէս ու հաստառելնէս ետեւ՝ շուտով ձեռք կը բերենք այն ստակը, որ հաղիւ մէկ ութերորդն ըսելէ միտալներուն դործէն ձեռք լեռուելիք հարըստութեան, եթէ յաջողութեամբ գլուխ հանենք . . . : — Այս . . . քառսուն միլիոնի չափ կայ, ըստ իշխանուհին մտածելով։ — Ասկէց զատ։ Օրս պանօի պահանջած հինգ միլիոնը վոխտ պէս բան մ'ըսելէ . . . վասն զի երբար տղայոց դաստիարակութեան միջոցաւ ընտանեայ վրայ աղդեցութիւննիս մեծնայ եւ կառավարչաց ալ վստահութիւնը դրաւենք, առատնուիրատութիւններ կը լլան մեզ, որք այս արտելիք ստակին աեղը շուտով կը լցընեն։ Ասոնց այսպէս ըլլան յայտնի ըլլալէ ետեւ՝ տակաւին մերոնք կը վարանին, դոչեց մարքիդն արհամարհոտ շարժմամբ, եւ բաւական կոյր կառավարութիւններ կան՝ որք մեզ իրենց երկրէն կը վարեն. չեն տեսներ որ աղոց դաստիարակութիւնը մեզ յանձնելով, որ մեր ամենէն ունելի ուղած բաննէ, ժողովուրդն այնպիսի անմոռնչուղակութեանը հազարդութեան մ'եւ ստրկական ու անասնային հպատակութեան մը կը վարժեցընենք, որ միտքերը կաշկանդուելով ու անշարժ մնալով՝ պետու-

թեանց անդորրու թիւնը կտպահովի . այսու ամենայնիւ ազնուականաց եւ հարուստքաղաքացնաց մեծ մասը մեղնէ կը վախնան ու մեղ կատեն . անմիտները չեն հասկնար թէ երբոր մեք ժողովուրդը համոզեն .ք թէ իրենց կրած սոսկալի աղքատութիւնն ու տառապանքը նախասահմանութեան անփոխիսելի եւ յաւլիտենական մէկ օրէնքնէ , թէ իրենց վիճակը բարւոքելու մեղապարտ յոյսը սիէտք է մէկդի ձուն , եւ թէ այս աշխարհիս մէջ բարեկեցութեան վավաքիլին Աստուծոյ դէմ մեղանչելէ , վասն զիւաշխարհիս մէջ մարդ որչափ աւելի նեղութիւնն ու տառապանքք քաշէ . այնչափ աւելի վարձք կը դուռդունի երկնից մէջ : Երբոր ժողովուրդն այս յուսահատական համուլմամբ ապուշնայ եւ իր թշուառութեան տղիին մէջ անշարժ մըսնալով նեխի ու փախի , այն ժամանակ լաւագոյն վիճակի մը հասնելու անհամբեր իղձերը կը խղղուին . այն ժամանակ դիւրաւ կը լուծուին այն սպառնալուց ինդիրները՝ որք ապագան կը մթաղնին ու զարհուրելի կը նեն . կառավարութեանց առջեւ . Այս անձինք չեն տեսներ որ այս կոյր ու կրաւորական հաւաաքը՝ որ ժողովրդէն կը սլահանջնինք՝ սանձ մը պիտի ընենք դայն ուղածնուս սիէս վարելու եւ ճնշելու համար . իսկ հարուստներէն ու մեծամեծներէն ուրիշ բան չենք ուղեր՝ բայց եւ թէ բարեպաշտ երեւոյթ մ'ունինալ , որ անոնց զռարճութեանցը զրդիո մը կուտայ՝ եթէ անխելքներն իրենց բարուց աղականութիւնն զգալու կարող ըլլան . — Հոգ չէ , Ֆրէտէրիկ , բաւ .

իշխանուհին . ինչպէս որ ըստք՝ մեծ օրը կը մօ-  
տենայ . . . եթէ միտալներուն դործը յաջողե-  
լով քառուն միլիոնի չափ դրամաղլուխը մեր  
ուխտին ձեռքն անցնի , շատ մեծ դործերու կը բ-  
նանք ձեռնարկել . . . այսպիսի հարստու-  
թիւն մը մեր ուխտին ձեռքն ամենազօրաւոր լը-  
ծակ մը կը լայ մանաւանդ այսպիսի ժամանակի  
մը մէջ՝ ուր ամեն բան ստակով կը դառնայ .  
— Ասկէց դատ , յարեց Պ. Տ'Եկրինելի մտախոն  
գէմքով , պէտք չէ մտանանք եւ ինքինքնիս խա-  
րինք . . . հոս հակաղիմութիւնը կը շարունա-  
կէ . . . եւ զաղղիոյ օրինակը բոլոր Եւրոպայի  
վրայ մեծ աղդեցութիւն կընէ . . . Աւստրիոյ  
եւ Հոլանտայի մէջ հսղիւ կրնանք կենալ եւ ինք-  
զինքնիս պաշտպանել . . . ընկերութեան նիւ-  
թական միջոյներն օր քան դօր կը նուազին . . .  
վերջապէս նեղ վիճակի մէջ ենք , որ կրնայ եր-  
կար տեւել - ուստի միտալներուն դործէն ձեռք  
բերուելիք ամբաւ հարստութեան շնորհիւ ոչ մի-  
այն կրնանք ամեն հաւանական դէպքերու դէմ  
զնել , այլ եւ դօրաւոր կերպով հաստատիր Օր-  
ովանօ դուքսին առաջարկութիւնն ընդունելով ,  
այն անվկանով կեղլունէն մեր ճառագայթներն աշ-  
խարհիս ամեն կողմը կը տարածենք : Ա՛հ , վե-  
ալը բուարի 43ը , յաւելցուց Պ. Տ'Եկրինելի վայր-  
կեան մը լուռթենէ ետեւ , դլուխն երերցը լուրի .  
վետրուար 43ը կրնայ դարագլուխ մ'ըլլալ մեր  
զօրութեան , Տրիունառնի ժողովին սկս հռչա-  
կաւոր դարագլուխ մը՝ որ մեր ուխտիննոր կեանք

մը տուաւ :

— Ահա ասոր համար պէտք չէ որ բան մը խնայենք, ըստ իշխանուհին, որպէս զի անպատճառ գործը յաջողի: Չեր վախցած վեց հոդիէն երեքն այնպիսի վիճակի մէջ են կամ ոլիտի լոյնան, որ չեն կրնար վնաս հասցընել ձեղ: Կը մնայ եղաքօրս աղջիկը . . . Արդէն զիտէք որ չանոր ալ ձեռքը ոտքը կապելու համար ձեր դալուն կըսպասէի: Ամեն բան սլատրաստուած է, եւ այսօր իսկ կ'սկսինք գործողութեամ: — Չեր վերջին նամակէն 'ի վեր կասկածնիդ աւելցաւ: — Այս, ստուդած եմոր երեսանց ցոյց տուածէն աւելի տեղեկութիւն ունի, ուստի եւ անկէց աւելի վըտանգաւոր թշնամի չենք կրնար ունենալ: — Իմ ալ կարծիքս այդ եղած է միշտ: անոր համար ասկէց վեց ամիս առաջ ստիսլեցի ձեղ անպատճառ այդ միջոցները ձեռք առնուլ, որք հիմա գործը կը դիւրացընեն, բայց առանց ատոնց անհնարին կըլլար: — Վերջապէս, ըստ իշխանուհին քինախնդիր եւ դառն ուրախութեամբ, անոր անընկճելի բնաւորութիւնը սլիտի խորտակի, վերջապէս վրէժս սլիտի առնում անոր լրբենի հեղնութիւններէն՝ զորս կընելու պարաւարուած էի կտսկած չտալու համար: Ես . . . այս, ես . . . մինչեւ հիմա հանգուրմեցի՛ . . . վասն զի այս անխոհեմ աղջիկն իրեն դործ ըրած էր դիս իրեն դէմ գրդուելը: — Ձեղ վիրաւորողը՝ զիս կը վիրաւորէ, ըստ Պ. Տէկրինեի, եւ զիտէք: Հէրմինի, որ ձեր ատելին ինձ ալ ատելիէ: — Գուք իսկ, սի-

բելիս, քանի՛ քանի անգամ անոր հեղնութեանցը նիւթ նղած էք, յարեց իշխանուհին: — Իմ ներքին աղղումներս քիչ անգամ դիտ խարած են, ըստ մարքիզը կարծ եւ խիստ ձայնիւ. աներկրայ եմ որ այդ աղջիկը վտանգաւոր . . . խիստ վտանգաւոր թշնամի մը կրնայ ըլլալ մեզ: — Ուրեմն այնպիսի վիճակի մը մէջ սկսոք է զրուի որ ալ չկրնայ երկիւղ պատճառել մեզ, պատասխանեց իշխանուհին մարքիզին երեսը նայելով: — Տոքթոր Պալէնիէն եւ Պ. Թրիբօն տեսմք, հարցուց մարքիզը: — Հիմա հոս սկիտիդան, պատասխանեց իշխանուհին, ամեն բան լումացուցած եմ անոնց: — Օրիորդին դէմաղէկ մը զրգուած են: — Անդիի ծայրը, Ատրիէն բնաւկանկած չունի Տոքթորին վրայ, որ վարպետութեամբ մ'անոր վստահութիւնը մինչեւ ցարդ դրաւած է: Ասկէց զատ ուրիշ պարագայ մ'ալ մեզ օդնութեան կուղայ, որ դնու անմեկնելի կերեւի ինձ: — Ի՞նչ ըսել կուղէք: — Այս առաւօտ Նրիվօտ տիկինն իմ հրամանովս դնաց Ատրիէնին իմացընելու թէ կարեւոր դործի մը համար իրեն կըսպասեմ կէս օրինակրիվօտ տիկինը վոքքը ասկարանքին մօտ հասած ժամանակ տեսեր է: կամանել կարծեր է որ Ատրիէն ոլարախիզին վոքքը դոնէն ներս մտեր է: — Ի՞նչ կըսէք, հաւատալի՞ բան է, սոսոյդ այլացոյց մը կայ, դոչեց մարքիզը: — Մինչեւ հիմա կրիվօտ տիկինոջ վկայութենէն զատ ուրիշ ապացոյց մը չկայ, ըստ իշխանուհին եւ մօտը դանուած թուղթը ձեռքն առնելով

յաւելցուց . Նայինք այս տեղեկադիրն ալ՝ զոր  
Առրիէնի սպասուհիներէն մէկն ամեն օր կը բերէ  
ինձ , — Այս այն աղջիկը չէ դոր նոտէն վար-  
պետութեամբ մ'Առրիէնի քոլ դրաւ : — Կոյն  
ինքն է , եւ որովհետեւ բոլորովին Ուոտէնէն կա-  
խումն ունի , մինչեւ այսօր խիստ լաւ ծառայեց  
մեղ : Յեւրեւս այս տեղեկադրին մէջ Կրիվօտ տիւլ-  
նոջ վկայութեան հաստատութիւնը կը գւա-  
նենք . ۲

Հազիւ իշխանուհին տեղեկադիրը կարդաւ  
սկսեր էր , դրեթէ սարսավելով դոչեց . « Ա՞հ ,  
ի՞նչ կը տեսնեմ . . . այս աղջիկը սատանայ է .  
ի՞նչ է , ու ի՞նչ կայ , տիկին : — Առրիէնի ծա-  
խած երկրին մատակարարո՞ւ օրիորդին սլաշտակ-  
նութիւնը խնդրելու համար նամակ մը դրելով  
Հնդիկ արքայադունին հոն ըլլալն խմացուցեր է :  
Առրիէն դիտէ հիմա որ այն արքայադունն իր աղ-  
դականն է , եւ իրեն սլատկերհանութիւն դառ-  
տուող նախնի վարժապետին՝ Պ. Կօրիվալի՝ զրեր  
է որ շուտով հնդկական հաղուստներ եւ կահոռ  
շալեր սլատրաստէ եւ սուրհանողակին կառ քով եր-  
թայ Ճալմա իշխանն սունու Փարիզ բերէ . . .  
Ճալմա իշխանը , զոր ոլետք է անպատճառ հեռա-  
ցընենք Փարիզէն :

Մարքիզն այլայլելով ըստ Ան-Տիղիէ ավիլ-  
նոջ . և Եթէ այս բանը ձեր եղբօր աղջկան մէկնոր  
հաճոյքն է ըսնենք , այս աստիճան շտապով իր  
աղջականը Փարիզ բերել տալ ուղելը կը ցուցընէ  
թէ ձեր կասկածածէն աւելի խմացեր է դործը :

Արդէն միտալներուն դործին ալ տեղեակ է , ուստի իբնայ ամեն բան աւրել եւ մեր բոլոր ջանքը պարագ հանել : — Ուրեմն ըստ իշխանուհին կարուել կերպով , ալ վարանելու չդար , սկզագ է մեր խորհածէն ու որոշածէն աւելի յառաջ քշել այս դործը , եւ այսօր ամեն բան լմնայ : — Այս , բայց դրեթէ անհնար կերեւի ինձ , ըստ մարքիզը : — Ամեն բան հնարաւոր է . Տոքթորն եւ Պ. Թրիքօ մեր հետն են , ըստ իշխանուհին կիրքով : — Ես ալ ձեղ չափ վստահ եմ այս սպարագայի մէջ Տոքթորին . . . եւ Պ. Թրիքօի վրայ , բայց եւ այնպէս դանոնք մէկէն 'ի մէկ չվախցընելու համար սկզագ չէ որ այս խնդրոյն վրայ խօսք բանագ անոնց մինչեւ որ ձեր եղբօր աղջկան հետ խօսակցութիւննիս ընկենք . Առրիէն որչափ եւ նրբամիտ ըլլայ , դուք դիւրաւ կրնաք անոր միտքը հասկընալ եւ ըստ այնոմ ընելիքնիս որոշել : Եւ եթէ մեր կասկածներն սառյդ ելնեն , եթէ այնպիսի բաներ իմացած ըլլայ՝ որոյ աեղեակ ըլլալը խիստ վաճանդաւոր է մեղ , այն ժամանակ լնաւ խնայելու եւ մանաւանդ բնաւ ու չացընելու չէ . սկզագ է որ ամեն բան այսօր կատարուի . տառամսելու չդար . — Կրցաք այն մարդուն իմաց տալ , ըստ իշխանուհին , վայրկեան մը լութենէ ետեւ . — Կէս օրին հոս դանուելու խօսք առւած է , հյումառ ուր որ է կուղայ : — Մտածեցի որ այս դործին համար մեծ յարմարութիւն ու դիւրութիւնունի այս դահլիճս՝ որ վոքր դահլիճէն վարագուրով մը միայն զատուած է . եթէ

այս վարադոյրն իջեցընենք, ձեր մարդը կլնայ  
անոր ետևէը պահուըտիլ: — Շատ լաւ կը լսայ,  
— Այդ մարդը հաւատարի՞մէ: — Խիստ հաւա-  
տարիմ . . . արդէն շատ անլամ դործածած  
ենք այսպիսի առիթներու մէջ . որչափ ճարպիկ  
այնիշափ ալ խորհրդադահէ: »

Այս միջոցին կամացաւի մը դուռը դարնուե-  
ցաւ: « Մտէք » ըստւ իշխանուհին: — Տոքիոր  
Պալէնիէ կը հարցընէ լյէ իշխանուհի ախիլինը  
կրնայ զինքն ընդունիլ: Ըստւ սպասաւոր մը,  
— Անտարակոյս, աղաչէ որ ներս հրամէ: — Ու-  
րիշ պարոն մ'ալ եկածէ, որ Պ. Արքային հետ  
ժամադիր եղածէ կէս օրին հոս գտնուելու, եւ  
ևս ալ Պ. Արքային հրամանին համեմատ ազօթա-  
րանը մացուցի, ուր հիմա կ'սպասէ: » — Այն  
մարդնէ, ըստւ մարքիզն իշխանուհւոյն: ըստց  
տուած զայն ներս կանչինք, որովհետեւ առ այժմ  
հարկ չէ որ Տոքիոր Պալէնիէ զայն տեսնէ: — Գա-  
ցէք նուին այն պարոնը ներս բերէք: ըստւ իշխա-  
նուհին: ետքը երբոր զանդակիը զարնեմ, աղա-  
չիցէք Տոքիոր Պալէնիէին որ ներս հրամէ: Եթէ  
Պ. Թրիբօ ալ դայ, զայն ալ ներս հրամցուցէք, և  
այնուհետեւ Ատրիէն օրիորդէն զատ ովք որ դայ՝  
զաւոր մի բանաք: »

**Սպասաւորը դուրս ելաւ:**

## ԳԼՈՒԽ Զ .

### ԱՏՐԻԵՆԻ ԹՇԱՄԻՆԵՐԸ

Սէն-Տիղիէ իշխանուհւոյն սպասաւորը շուտովներս դարձաւ հետը բերելով կարճասասակ դժոյն սեւազգեստեւ ակնոցաւոր մարդ մը , որ ձախ թեւին տակ սեւ կաշիէ բաւական մեծ թշղթապսնակ մ'ունէր :

Իշխանուհին ըստ այս մարդուն . «Պ . Աքրան ձեղ լամացուցած է ընելիքնիդ , այնողէս չը : — Այն , ախիկին , ըստ մարդը բարակ եւ մեղմ ձայնով մ'եւ ամենախսնարհ ողջունիւ : — Միւս սենեակին մէջ հանդիստ կը լլաք , ըստ իշխանուհին , եւ առու զայն քովի սենեուկը տարաւ , որ ինչողէս ըսինք՝ վարակուրով մը միայն բաժնըւած էր իշխանուհւոյն նոտած սենեակին :

« Եաւ հանդիստ կը լլամի հոս , իշխանուհին տիկին , պատասխանեց ակնոցաւոր մարդը նորէն խոնարհաբար ողջունելով : — Ուրեմն , պարսն , հաճեցէք հոս նոտիլ , եւ երբոր ժամանակիլ դոյց ես կիմայընսմ ձեղ : — Պատրաստ եմ ձեր հրամաններուն , իշխանուհին ախիկին : — Մանտւանք նայեցէք որ իմ տուած պատուերներս չմոռնաք , յաւելցուց մարքիղը վարագուրին կտպելոն արձակելով : — Չեր արժանապատութիւնը կը լուաց անհոգ ըլալ :

Վարագոյրը՝ որ ծանր կերպասէ շինուած  
էր, վար լրջալօվ ակնոցաւոր մարդը բոլորովին  
ծածկեց :

Իշխանուհին ղանդակիը հնչեցուց, և շատ  
ջանցած սպասաւորը գուռը բանալով Տոքթոր  
Պալէնիէի դալը խմացուց, որ այս ոլատմութեան  
ամենէն կարեւոր անձերէն մէկն էր :

Տոքթոր Պալէնիէ բժիշկը յիսուն տարեկանի  
մօտ միջահասակ եւ զեր մարդ մ'էր՝ կարմիր վայ-  
լուն եւ լցուն երեսով, Առիսրագոյն ողորկ եւ եր-  
կայն մաղերը՝ ճակտին մէջ տեղը երկուքի բաժ-  
նուած եւ երկու քունքերուն վրայ տափակցած  
էին, սեւ մետաքսեայ կարճ տափատ հագնելու  
հին սովորութիւնը տակաւին մէկդի չէր դրած՝  
թերեւս դեղեցիկ սրունքներ ունենալուն պատ-  
ճառաւ, և դուլողաներուն ու վայլուն սեկէ կո-  
շիկներուն կապերը ոսկի, ճարմանդներով կոճկը-  
ուած էին. փողկապը բաճկանն ու դղեսաը սեւ  
էին, որով քիչ մը կղերական դէմք կառնուր-  
ճերմակ եւ դիրուկ ձեռքերը կիսով չափ ծածկը-  
ուած էին սպիտակ կերպասէ նրբածալ թեղա-  
նիներով, որոց վայելչութեանն ու դեղեցկու-  
թեանը մեծ խնամ տարուած կերեւէր՝ հակառակ  
էր ծանրաբարոյ լրջութեանը : Դէմքը դուարթ  
եւնուրը էր, իր փոքրիկ խաժ աչքերը հաղուա-  
զիւտ ու շմութիւն ու խորագիտութիւն ցոյց կու-  
տային . աշխարհասէր եւ դրօսասէր մարդ, վիա-  
փուկ ճաշակի տէր, հանճարեղ տրամախօս, վեր-  
ջին աստիճան եւ թերեւս չափէ դուրս քաղա-

քավար եւ մեծարող, ճարսլիկ ճկուն եւ սպրդող,  
վերջապէս Սէն-Տիզիէ իշխանուհւոյն մոլեռանդ  
կուսակցութեան ամենէն հին ձեռականներէն  
մէկն էր այս բժիշկը :

Այս ամենազօր պաշտպանութեան շնորհիւ՝  
որուն պատճառը յայտնի չէր, Տոքթոր Պալէնիէ՝  
իր հմտութեանն ու անժխտելի ճարտարութեան  
հակառակ երկար ժամանակ անծանօթ մնալէ  
ետեւ՝ Պուրպոնեանց վերահաստատութենէն ետ-  
քը բժշկական երկու շահաւետ պաշտօն ձեռք  
ձգած եւ հետզհետէ ծուխերը շատցուցած էր.  
բայց պէտք է այս ալ ըսել թէ իշխանուհւոյն հո-  
գանաւորութեան ներքեւ մասձին պէս՝ մէկէն  
'ի մէկ իր կրօնական պարտականութիւնները  
ճշդիւ կատարել սկսնը էր. շաբաթն անդամ մը  
Ս. Յումաս Աքուինացւոյ եկեղեցւոյն մեծ պատա-  
րագին հրապարակաւ կը հաղորդուէր. Տարի մը  
շանցաւ, կարդ մը հիւանդներ՝ Սէն-Տիզիէ տիկ-  
նոջ կուսակցութեան օրինակին ու նախանձայոյդ  
եռանդին հետեւելով՝ Տոքթոր Պալէնիէն զատ-  
ուրիշ բժիշկ չէին օւղեր տեսնել. ասով իր յաճա-  
խորդները չափէ դուրս շատցան :

Ընթերցաղք դիւրաւ կրնան դատել թէ ճիզ-  
ուիթաց ուխտին համար որչափ կարեւոր բան  
մ'էր Փարիզի ամենէն համբաւաւոր բժիշկներէն  
մէկն արդարին անդամ ունենալ :

Բժիշկն ալ քահանայի նման պաշտօն ունի:  
Ամեն ժամ եւ ամեն վայրկեան ընտանեաց ա-  
մենածածուկ դաղսնեացը մէջ ընդունուելով՝

շատ քան, կը տեսնէ, կիմանայ կը գուշակէ, եւ շատ  
բան կրնայ ընել . վերջապէս քահանային պէս  
հիւանդներուն ու հոգեվարքներուն ամեն ըստ  
ծը կը լսէ ու կիմանայ :

Արդ, երբոր մարմինը վրկողը հոգին վրկո .  
Ոին հետ միաբանի եւ մի եւ նոյն շահու համար  
իրարու օդնեն, շատ անդամ հոգեվարքի մը տր-  
կարութենէն կամ վախէն ամեն բան կրնան ձեռք  
բերել, չէ թէ իրենց անձին համար, որովհետեւ  
օրէնքը չմողուր, այլ իրենց կարգին վերաբե-  
րութիւն ունեցող չնչին երրորդներու համար .

Ուրեմն Տոքթոր Գալէնիէ ՝ Փարիզի ճիզուի-  
թաց միաբանութեան ամենէն գործունեայ եւ  
ընտիր արտաժն անցամներէն մէկն էր :

Երբոր ներա մտաւ, իշխանուհւոյն մօտենա-  
լով սիրալիր քաղաքավարութեամբ ձեռքը համ-  
բուրեց :

« Միշտ անսխալ եւ ճիշդ էք ձեր ժամադ-  
րութեան մէջ, սիրելի Պ. Գալէնիէ : — Միշտ եր-  
ջանիկ եւ միշտ պատրաստ ձեր հրամաններուն,  
տիկին : » Յեաոյ մարքիզին դարձաւ եւ ըղձակալ-  
կերպիւ ձեռքը սեղմելով յաւելցուց . « Վերջա-  
պէս ձեզ նորէն կը վայելեմ . դիտէք որ ձեր ե-  
րեք ամիս բացակայութիւնը շատ երկար է ձեր  
բարեկամներուն համար : — Սիրելի Տոքթոր,  
որչափ մնացողին՝ նոյնչափ ալ հեռացողին համար  
երկար է : Բայց ահա եկաւ մեծ օրը : Քարտօվիլ  
օրիորդը հիմա պիտի դայ : — Սիրաս հանդիսա-  
չէ, ըստ իշխանուհին, արդեօք օրիորդը կասկած

մ'ունի : — Այդ անհնարին է , ըստ Պ . Պալէ-  
նիէ , ես անոր մտերիմ բարեկամն եմ . Գիտէք որ  
Առրիէն օրիորդը միշտ վսատհութիւն ունեցած է  
իմ վրայ : Գեռ երկու օր տաշջ շատ մը խնդացինք  
անոր հետ , եւ երբոր իմ սովորութեանս համե-  
մատ իր արաւառոց կենցաղին եւ կաղափարնեւ-  
րուն անզուսպ ծայրայեղութեան վրայ դիառզու-  
թիւններ կընէի . . . . — Պ . Պալէնիէ միշտ  
այս պարագաներուն վրայ խօսքը կը բերէ , որք  
երեւցածին չափ թեթեւ բաներ չեն , ըստ Սէն-  
Տիղիէ տիկինը մարքիզին՝ նշանական դէմքով մը :  
— Անշուշտ , խիստ կարեւոր բան է . յարեց մար-  
քիզն ալ : — Երբօր ես դիառզութիւններ կընէի ,  
ըստ Տոքթորք . Առրիէն օրիորդը վերջին ծայր  
զուարթութեամբ եւ հանճարեղ խօսքերով ծի-  
ծաղեցաւ վրաս . եւ արդարեւ պէտք է խոստա-  
վանիմ որ այս օրիորդն այնպիսի նշանաւոր խելք  
մ'ունի : որուն նմանը թիստ քիչ աեսած եմ :  
— Տոքթորք . . . տօքթորք . . . կաղաչեմ , մի  
թունաք : »

Պ . Պալէնիէ՝ վոխանակ անմիջակէտ պատաս-  
խաննելու՝ բաճկոնին գրալանէն ուկի տուիր հա-  
նեց բացաւ եւ երկու մատովն ընչտխոտ առնելով՝  
կամաց կամաց սկսաւ քաշել այնպիսի նշանական  
կերպիւ մ'իշխանուհւոյն երեսը նայեն լով , որ ա-  
նոր կառկածը վիարատեցաւ :

« Թունամմի՛ . . . Բա , տիկին , ըստ վեր-  
ջապէս Պ . Պալէնիէ իր ճերմակ եւ յոյր ձեռքո-  
վը շապկին ծալքերուն վրայ թափած ընչախոտի

փոշիները թոթվելով . միթէ ես իմ յօժար կամօքս  
պատիւ չունեցայ ինքզինքո ձեղնուիրելու , որ-  
պէս զի այդ գժուար վիճակէն ձեղ աղատելու  
աշխատիմ : — Եւ ձեղնէ զատ մէկը կարող չէր  
այս մեծ ծառայութիւնն ընել , ըստ Պ. Տ'Էկրին-  
եի : — Ուրեմն կը տեսնէք , տիկին , որ ես թուլ-  
ցող մարդ չեմ . յանձն տոած գործիս վախճանը  
լաւ հասկըսած եմ . վասն զի ըսուեցաւ ինձ թէ  
այս գործին ներքեւ անհուն շահեր կան . . . :  
— Այս , անհուն եւ կենսական շահեր , ըստ Պ.  
Տ'Էկրինեի : — Այն ժամանակ ես ալ չտատամ-  
սեցայ . յարեց Պ. Պալէնիէ . ուրեմն անհոդ եղիք  
եւ թող տուէք ինձ որ բարեկիրթ եւ փափուկ  
ճաշակի տէր մարդու մը վայլած արդարու-  
թեամբ Ատրիէն օրիորդին նշանաւոր եւ զմայլելի  
հանճարը յարգեմ . իսկ երբոր գործ տեսնելու  
ժամանակը դայ , կը տեսնէք զիս . — Յերեւո մեր  
կարծածէն աւելի մօտ է այն ժամանակը , ըստ  
Սէն-Տիղիէ տիկինը Պ. Տ'Էկրինեիի երեսը նայե-  
լով : — Ես միշտ պատրաստ եմ , ըստ բժիշկը ,  
եւ ինձ վերաբերեալն անթերի կատարելու խօսք  
կուտամ . երանի թէ ուրիշ ամեն բաներու վրայ  
ալ այսչափ ապահով ըլլայի : — Միթէ ձեր ա-  
պաքինարանն ալ նորածեւութեանց ընդունակ  
չէ միշտ . . . որչափ որ կընայ ըլլալ ապաքի-  
նարան մը , հարցուց Սէն-Տիղիէ տիկինը կէս ժը-  
պիտով : — Ընդհակառակն գտնգատելու չափ  
շատքած են թոշակաբեր հիւանդներո , բայց  
լինդիրն ասոր վրայ չէ : Հիմա , մինչեւ որ Ատրիէն

օրիորդը գայ , կրնամ երկու խօսք ընել ձեզ այն-  
պիսի գործի մը վրայ՝ որ անուղղապէս վերաբե-  
րութիւն ունի անոր , վասն զի Քարտօվիլի երկի-  
րը գնող Աէնթ-Քօլօմալ անուն տիկնոջ վրայ է ,  
որ Պ . Ռօտէնի վարպետ հնարքներովը զիս իրեն  
բժիշկ ըրաւ : — Այս , այդ նիւթին վրայ Ռօտէն  
դրած է ինձ՝ առանց մանրամասն տեղեկութիւն  
տալու , ըստ Պ . Տ'էկրինեի : — Ահաւասիկ եղե-  
լութիւնը , յարեց բժիշկը : Այս Աէնթ-Քօլօմալ  
տիկինը՝ որ առաջ բաւական դիւրանսաց կարծը-  
ւէր էր . իր դարձին վերաբերեալ կէտերու մէջ  
խիստ ըմբոստ եւ յամառ ելաւ . Արդէն երկու հո-  
գեւոր անօրէն յօւսահատելով ետ քաշունցանա-  
նոր հոգւոյն փրկութեանը աշխատելէ . վերջա-  
պէս Ռօտէն տարակուսելով պղտիկ Ֆիլիքօն դըր-  
կեց անոր քով : Ասիկա ճարպիկ յամառ եւ մանա-  
ւանդ վերջին աստիճան համբերող մէկն ըլլալով՝  
այս գործին ամենէն յարմար մարդն էր : Երբոր  
Աէնթ-Քօլօմալ տիկնոջ բժիշկն եղայ . Ֆիլիքօն իմ  
օժանդակութիւնս խնդրեց , ես ալ բնականաբար  
չէի կրնար զլանալ . ուստի ընելիքնիս միաբանու-  
թեամբ որոշեցինք , ես զայն բնաւ չճանչել սլի-  
տի ձեւացընէի , նա ալ Աէնթ-Քօլօմալ տիկնոջ  
բարոյական վիճակին ամենամանը փոփոխու-  
թեանց վրայ հանապաղ տեղեկութիւն պիտի  
տար ինձ , որպէս զի կարող ըլլամ անվնաս գե-  
ղով մը՝ որովհետեւ հիւանդութիւնը ծանր չէ՝  
մերթ աղէկ եւ մերթ խօթ վիճակի մէջ զայն ձը-  
գել՝ հոգեւոր կառավարչին գոհութեանը կամ

գժգահութեանը նայելով, որպէս զի ան ալ կա-  
րող ըլլայ ըսել անոր . և կը տեսնք, տիկին, եր-  
բոր ուղիղ ճանրու մէջ կը դանուիք, Աստուծոյ  
շնորհքը կազդէ ձեր առողջութեան . իսկ երբոր  
ընդհակառակն ոէշ ճանրու մէջ կիյնաք, մարմ-  
նական անհանգստութիւն կուգայ վրանիդ . ա-  
տիկա յայտնի ասլացոյց մ'է հաւատքին ամենա-  
կարող աղդեցութեանը՝ ոչ միայն հոգւոյն՝ այլ եւ  
մարմնոյն վրայ . » — Սրդարեւ, ըսաւ Պ. Տ'էկ-  
րինեի կատարեալ պաղարիւնութեամբ, ցաւալի-  
բան է այդ պիսի միջոցներ քանեցընել կամակոր-  
ները կորուստէ փրկելու համար, բայց եւ այնպէս  
հարկ է դործողութեան եղանակներն անհասից  
բնաւորութեանը կամ մաաւորականին յարմար-  
ցընել : — Մնաց որ, յարեց Տոքթորը, իշխանու-  
հի տիկինն իր աչքովը դիտած է Սէնթ-Մարիի  
վանքին մէջ, որ մեր հիւանդներէն ոմանց հոգ-  
ւոյն փրկութեանն ու հանգստութեանը համար  
այս անմինաս միջոցը քանի քանի անդամ խիստ  
օդտակար կերպիւ ՚ի գործ դրած եմ . Այս փո-  
փոխական վիճակն առ առաւելն լաւագոյնին եւ  
եւ նուազ լաւին մէջ աեղը կը տարութերի .  
բայց որչափ եւ թեթեւ ըլլան այս աարքերու-  
թիւնները, ոմանց մտքին վրայ շատ անդամ մեծ  
աղդեցութիւն կընեն : Այսպէս եղաւ նաեւ  
Սէնթ-Քօլօմալ տիկնոջ ալ . այնպիսի բարոյա-  
կան եւ մարմնական ապաքինութեան լաւ ճան-  
րու մը մէջ մտաւ, որ Ռօտէն արժան դասեց  
Ֆիլիքօնի ձեռօք խրատ աալ Սէնթ-Քօլօմալ տիկ-

նոջ որ գեղը բնակի , վասն զի կը վախնար որ  
ֆարիզ կենալով վերստին կը հիւանդանայ . . .  
բարոյապէս . Արդէն Սէնթ-Քօլօմալ թեմակալ  
տիկին մ'ըլլալու բաղձանք ունենալով , այս խը-  
բատին վրայ Քարտօվիլի աղքարակը գնել արոշեց ,  
որ արդարեւ գէշ բան չեր , վասն զի իր հարը-  
տութիւնն այս կերպով կտաղահովէր . բայց զար-  
մանալին այն է , որ երէկ դժբաղդ Ֆիլիքօն եկաւ  
իմացուց ինձ թէ Սէնթ-Քօլօմալ տիկինը նարէն  
ծանրապէս հիւանդանալու վտանգի մէջ է . . .  
հարկ չէ ըսել թէ բարոյապէս . . . վասն զի  
մարմնական առողջութիւնն յուսահատեցուցիչ  
բարգաւաճութեան մէջ է : Կերեւի թէ հիւան-  
դութեան այս նոր վերադարձին պատճառը՝ տիկ-  
նաջ մէկ խօսակցութիւնն եղեր է Ժաք Տիւմուլէն  
անուամբ մէկու մը հետ , որուն համար ըսին ինձ  
թէ դուք , սիրելի Պ . Արքայ , կը ճանչէք եղեր ,  
եւ չդիտցուիր ինչպէս կրցեր է անոր քով մտնել .  
— Այս Ժաք Տիւմուլէնը , ըսաւ մարքիզը դըգ-  
ուանօք , այն աեսակ մարդոցմէն է , զորս կը գոր-  
ծածեն եւ միանդամայն կարհամարհեն . դառ-  
նութեամբ նախանձով եւ առելութեամբ լցուած  
գրադէտ մ'է , եւ վայրադ ու կծու ճարտարիօ-  
սութիւն մ'ունիր : Մեր թշնամեաց դէմ գրել տա-  
լու համար բաւական մեծ վարձք կուտանք անոր ,  
թէ եւ ցաւալի է տեսնել որ մեր յարդի սկզբունք-  
ներն այսպիսի դրչի կարօտ ըլլան : Այս թշուա-  
ռականը գնչուտի կեանք կը վարէ , գինետուն-  
ներէն գուրս չելներ , եւ դրեթէ միշտ արբենալ է :

Սակայն պէտք է այս ալ խոստովանիլ որ թշնամանաց անսպառ խանդ մ'ունի եւ աստուածաբանական ամենադժուար խնդրոց ներկուո է , որով երբեմն շատ օգտակար կը լլայ մեղ . — Այդ մարդը կերեւի թէ Աէնթ-Քօլօմալ տիկնոջ ամբաւ հարստութեանն աչք տնկելով՝ հետն ամուսնանալ կուզէ , թէ եւ տիկինը վաթսուն տարու կայ կարծեմ թէ դէշ չէք ըներ խմացընել Ռօտէնին՝ որ այդ չարաճճիին խաւարածածուկ մեքենացութիւններէն զգուշանայ . Այսպիսի փցուն գործի մը վրայ երկարօրէն խօսելուս համար ներում կը խնդրեմ ձեղնէ , ըստ Տոքթորը . եւ որովհետեւ քիչ մ'առաջ Աէնթ-Մարիի վանքին վրայ կը խօսէի , ներեցէք ինձ հարցընել ձեզ , տիկին , թէ մրչափ ժամանակ կայ որ հոն գացած չէք : »

Իշխանուհին ուուր նայուածք մը փոխանակելով Պ. Տ'էկրինեիի հետ՝ պատասխանեց . « Բայց ութ օրի չափ . . . կայ . — Ուրեմն շատ փոխուած պիտի գտնէք զայն . իմ ապաքինարանիու վանքին մէջ աեղի պատը փլցունել տուինք՝ նոր շէնք մ'եւ մատուո մը հոն շինել տալու համար , որովհետեւ հին մատուոը շատ փոքր էր : Պէտք է այս ալ ըսկմ ՚ի գովեստ Ատրիէն օրիորդին , աւելցուց Տոքթորը տարօրինակ կէս ժպիտով մը , թէ խօսք տուած էր ինձ որ Ռափայէլի նկարած Աստուածածնայ պատկերներէն մէկն իր ձեռօք օրինակէ ու նոյն մատուոին նուիրէ : — Իրաւ կը սէք . . . ի՞նչ ալէս աղէկ յարմար եկեր է , ըստ իշխանուհին . բայց կէս օրը մօ-

տեղաւ եւ դեռ Պ. Թրիբօ չերեւիր : — Պ. Թրիբօ  
Քարտօվիլ օրիորդին երկրորդ ինսամակալն է , որ  
իբրեւ նախկին գործակատար կոմո-դուքսին՝ ա-  
նոր ընչից մատակարարութիւնն ըրած է , ըստ  
մարքիզն զգալի մտահոգութեամբ , այս պատ-  
ճառաւ անոր ալներկայութիւնն անհրաժեշտ է .  
ուստի վիավաքելի էր որ Աարիէն օրիորդէն առաջ  
հոս գանուէր , վասն զի հիմա օրիորդն ուր որ է՝  
կուգայ : — Յաւալի է որ Պ. Թրիբօի պատկերը  
չկրնար տեղը բռնել հոս , ըստ Տոքթորը խորա-  
մանդ ժպիտով եւ ծոցէն տեարակ մը հանելով :  
— Ի՞նչէ այդ , Տոքթոր , հարցուց իշխանունին :  
— Ասուածոյ պարտահան մակագրով ժամանակ ժա-  
մանակ հրատարակուած անանոն երգիծական  
տետրակ մը , որուն մէջ Պ. Թրիբօի նկարագիրն  
այն ասաինան հաւատարմութեամբ գծուած է ,  
որ երգիծաբանութիւն չկրնար կոչուիլ . . . ա-  
հա կարգամեւ մտիկ ըրէք : Այս նկարագրին ա-  
նուն է ՏԵՊԱՐ ԿԱՏՈՒԱԴԵՄ ԳԱՅԼԻ\* .

« Պարոն Թրիբօ : Այս մարդը՝ պատուով եւ  
և հարստութեամբ իրմէ վեր եղողներուն հետ  
և վատ նուաստութեամբ , իսկ իրմէ կախումու-  
և նեցողներուն հետ լրենի կոստութեամբ կը  
և վարուի . սոսկալի անձնաւորութիւն մ'է ոչծանի  
և յուր կոչուած քաղաքացի եւ արունստաւոր աղ-  
և նուականութեան դէջ մասին , այն անայօթ

\* Գաղղ . Լու-Սէրովիէ , տեսակ մը դայլ որ  
վայրի կատուի կը նմանի . Գաղղիոյ մէջ այս ա-  
նունը կուտան արժէթղթոց վրայ խաղցողներուն

« անօիրտ անհաւասա եւ անհոգի շահաղէտնե»  
 « ըուն , որք իրենց մօրք մահուան վրայ անդամ  
 « ելեւէջ կը խաղային՝ եթէ մօրերնուն մահը կա-  
 « րենար արժեթղթոց ելեւէջին վրայ ազդեցու-  
 « թիւն մ'ունենալ : Այս մարդիկը՝ ետքէն անս-  
 « նող անձանց ամեն նողկալի մոլութիւններն իւ-  
 « րենց վրայ կը կրեն . ոչ թէ պարկեշտ երկայ-  
 « նամիտ եւ արժանաւոր աշխատութեամբ ազ-  
 « նուաբար հարստացողներուն , այլ անոնց՝ որք  
 « դիպուածին կոյր եաճոյքով կամ շահաղիառու-  
 « թեան ազմոտ ջուրերուն մէջ յաջող որս մ'ը-  
 « նելով յանկարծ մեծցեր են : Այս մարդիկը՝ հա-  
 « րըստանալնուն պէս՝ ժողովուրդը կատեն , ին-  
 « չու որ ժողովուրդն իրենց ծագումն ու նախ-  
 « կին վիճակը կը յիշեցընէ , որմէ իրենք կամա-  
 « չեն : Աղքատ ժողովրդոց սոսկալի խեղճու-  
 « թեան վրայ բնաւ գութ չունին , այլ ծուլու-  
 « թեան ու անառակութեան կընծայեն զայն , ո-  
 « րովհետեւ այս զրապարտութիւնն ընելով իրենց  
 « խժդժական անձնասիրութիւնը կրնան դոկտ-  
 « ցընել :

« Բայց ամենն այս չէ . իր ուկելից արկղէն  
 « եւ ընտրող ու ընտրելի ըլլալու կրկնակ իրա-  
 « ւունքէն ամբարտաւանելով Պ . Թրիքօ ալ ու-  
 « րիշ շատերու պէս աղքատները կը քամահէ ,  
 « եւ աղքատութեան պատճառաւ քաղաքական  
 « իրաւունքէ զրկեալ անձինքը կը ծաղրէ :

« Կը ծաղրէ զինուց բաղդին պաշտօնակալը՝  
 « որ քատառն տարի պատերազմ եւ ծառայու-

« թիւն ընելէ ետեւ՝ հազիւ կրնայ անբաւական  
« թոշակով մ'առրիլ :

« Կը ծաղրէ դատաւորը՝ որ տիսուր եւ խրս-  
« տամբեր պարտականութիւններ կատարելովիր  
« կեանքը մաշեցընելէ ետեւ, իր վերջին օրեւ-  
« րուն մէջ վաղիմի զօրականէն աւելի չէ վար-  
« ձատուած :

« Կը ծաղրէ գիտունը՝ որ օդուաւետ աշխա-  
« տութիւններով իր հայրենիքը պայծառացուց,  
« դասատուն՝ որ բովանդակ սերունդներ մարդ-  
« կայինամեն գիտութեանց ծանօթացուց :

« Կը ծաղրէ գիւղացի համեստ եւ տռաքինի  
« քահանան՝ որ Աւետարանական գթութեան  
« եղբայրութեան եւ հաւասարութեան ամենէն  
« սուրբ ներկայացուցիչն է :

« Իրաց այս վիճակին մէջ՝ արհետաւորու-  
« թենէ պարոնութեան հասնողն ի՞նչպէս լրբա-  
« բար չարհամարհէ այն խել մը տիսմար պար-  
« կեշտ մարդիկը, որք իրենց երիտասարդու-  
« թիւնը չափահատութիւնը խելքը գիտութիւ-  
« նը հայրեննեաց նուիրելէ ետեւ՝ զրկուած են  
« այն իրաւունքներէն զոր այս մարդը կը վայե-  
« լէ, վասն զի օրէնքէն արդիլուած խաղ մը խա-  
« ղալով կամ ապօրինաւոր արուեստ մը բանե-  
« նեցընելով միլիոն մը ֆրանք վասարկած է :

« Լաւատեսները՝ քաղաքական իրաւունքէ  
« զրկեալ աղքատ բայց վեհանձն ու յարդելի  
« քաղաքացւոց կըսեն. կալուածք դնեցէք,  
« եւ ընարող ու ընտրելի կըսաք :

« Գանք Պարոն Թրիքօի՛ կենոտպրութեանը,  
« Անտրէ Թրիքօ պանդոկի մը ձիադարմանի որ-  
« դին . . . ,

Այս միջոցին դրան երկու փեղիերը մէկէն  
բացուեցան. և սայասաւորն իմացաւյ թէ Պ. Թրի-  
քօ ելաւ :

Տօքթոր Պալէնիէ տեսրակը դոցեց ծոցը դը-  
րաւ. և սիրալիր ողջոյն մը տալով Պ. Թրիքօի՝  
մինչեւ անդամնութիւ վրայ ելաւ որ անոր ձեռքը  
տեղմէ : Պ. Թրիքօ ալ դոնէն մինչեւ ներս հազար  
կտոր եղաւ իր քաղաքավարական ողջոյններովը:  
« Իշխանուհի տիկնոջ հրամանները կտտա-  
րել պատիւ կը համարիմ ինձ. դիտէ որ ինքը  
կրնայ միշտ վստահ ըլլալ իմ վրայ : — Արդարեւ  
վստահ եմ ձեր վրայ, պարսն Թրիքօ, մանաւանդ  
այս պարագայիս մէջ : — Իշխանուհի տիկինն,  
արդեօք ձեր ազնուութիւնը Քարաօվիլ օրիոր-  
դին նկատմամբ միշտ նոյն դիտաւորութեան մէջ  
է : — Այժմ, պարոն, միշտնոյն դիտաւորութեան  
մէջ եմ, և այսօրուան ժողովնիս ալ անոր համար  
է, — Զեր աղնուութիւնը կրնայ վստահ ըլլալ իմ  
գործակցութեանս վրայ, ինչպէս որ խոռուացած  
եմ իրեն. կը կարծեմ նաեւ թէ մեծ խստութիւն  
պէտք է բանեցընել, և եթէ հարկ ըլլայ, մին-  
չեւ իսկ . . . , — Մեր կարծիքն ալ այդ է : ը-  
սաւ խոկոյն մարքիզն աչք ընելով իշխանուհւոյն  
և ակնոցաւոր մարդուն պահուըտած տեղը ցոյց  
տալով. ամենս ալ կատարելապէս համամիտ ենք.  
միշտ թէ վերտաին արտշենք մէջերնիս՝ տմենս փոյթ

եւ ջանք՝ ի գործ դնել, որպէս զի օրիորդին շահուն վերաբերեալ կասկածելի, կէտ մը բնաւ չի մնայ, որովհետեւ անոր շահեն զատ ուրիշ շարժառիթ մը չունինք. ուստի ամեն հնարաւոր միջոցներով սկզբք է ջանանք որ ամեն բան անկեղծութեամբ յայտնի մեղ . . . , «Օրիորդ Առրիէն վոքք ասլարանքէն եկաւ և կը հարցընէ թէ կրնայ տիկինը տեսնել, ըստ սոլասաւորը նորէն դուռը բախելով ու ներս դալով: — Ըսէք օրիորդին թէ դինքը կ'սպասեմ, ըստ իշխանունին. • այսուհետեւ եթէ մէկը գոյ ու դիս հարցընէ, և հոս չէ » ըսէք . . . կը լսէք . . . ով որ ալ ըլլայ եկողը՝ ներս չսկսի բերէք, »

Յետոյ իշխանունին վարակոյրը վեր առնելով վերջին անդամնշանացի ակնարկութիւնն մ'ըրաւ ակնոցաւոր մարդուն և ներս դարձաւ, բայց զարմանալի՛ բան. Առրիէնի ներս դալէն առաջ անցած կարճ միջոցին մէջ՝ այս տեսարանին այլ եւ այլ դերասանները կարծես թէ անոր ներկայութենէն տարտամերկիւղ մ'զգալով անհանդիստ եւ շփոթեալ կերեւէին.

Քիչ մ'ետքը քարտօվիլ օրիորդը ներս մը տառւ:

— 182 —  
**ԳԼՈՒԽ Է .**

**ՆԱԽԱԿՌԻՒ**

Քարտօվիլ օրիորդը ներս մտնելուն պէս՝  
մօխրագոյն կաստորէ վիեղոյրը դլիոէն հանեց թիկ-  
նաթոռի մը վրայ դրաւ . Այն ժամանակ իր դե-  
ղեցիկ սուկեգոյն մազերն երեւան ելան , որք եր-  
կայն ու թեթև խոպակիներով երեսին երկու-  
քովէն վար կը կախուէին . եւ դլխուն ետեւն ալ  
ողորկ հիւսքով քալտրուած էին .

Ասրիէն ներս մտած ժամանակ խրոխտ չէր .  
բայց երկչոտ ալ չէր . դէմքը զուարթ եւ ծի-  
ծաղկոտ էր . խոշոր սեւ աչքերը սովորականէն  
աւելի վառվուուն էին . Երբոր Տէկրինեի արքան  
տեսաւ , զարմանաց շարժում մ'ըրաւ , եւ իր բո-  
սորագեղ շրթանց վրայէն հեղինական ժաման-  
ցաւ : Գլխավը Տոքթորին շնորհալից ակնարկ մ'ը-  
նելէ եւ առանց Պ . Թրիբոի երեսը նայելու առ-  
ջեւէն անցնելէ ետեւ , սիրուն ու նազելի կէս  
խոնարհութեամբ մ'ողջունեց իշխանուհին :

Թէպէտ եւ Ատրիէն օրիորդին քալուածքն  
ու շարժումը վերջին աստիճան ազնուութեամբ  
վայելչութեամբ եւ մանաւանդ կանացի շնորհօք  
լի էին , այսու ամենայնիւ աներկիւղութեան ան-  
կախութեան եւ վեհանձնութեան շուք մը կար  
վրան , որ կանաց եւ մանաւանդ իր հատակի

աղջկանց համար հազուագիւտ բան է . վերջապէս իր շարժումներն առանց խիստ ըլլալու , բռնազրուեալ պաղ եւ ցամաք ալ չէին , այլ՝ եթէ կարելի է այսպէս ըսել , իր բնաւորութեանը պէս ազատ ու համարձակ էին , եւ կեանք կենդանութիւն ու անտիական աշխոյժ կը բուրէին . այնպէս որ տեսնողը կը գուշակէր թէ այս դիւրահաղորդ աննենդ ու հաստատամիտ կազմուածքը մինչեւ այն ժամանակ շինծու խստութեան մը ներքեւ ճնշուած չէր :

Զարմանալին այս է որ Տ'էկրինեի մարքիզը՝ սրչափ որ ընկերութեանց մէջ մեծցած , հանճարեղ . իր ճարտարիսոսութեամբը եկեղեցականաց մէջ նշանաւոր . եւ մանաւանդ իշխանական ու տիրապետական մարդ մ'էր , Ասրիէն օրիորդին առջեւ ակամայ անհանգստութիւն մը , անբացատրելի նեղութիւն մը կ'զգար : Այն միշտ ինքնիշխան , միշտ ամենազօր ազդեցութիւն մը բանեցընելու վարժուած մարդը՝ որ շատ անգամ թագակիր գլուխներու հետ իրեւ հաւասար ընդ հաւասարի բանակցիր էր Ճիղուիթաց միաբանութեան կողմէն , կը շփոթէր ու կը պղտիկնար այսմատաղ օրիորդին անկեղծ համարձակութեան հանճարոյն եւ կծու հեղնութեան առջեւ . . . : Արդ . որովհետեւ ուրիշներուն վրայ տիրաբար իշխելու վարժուած մարդիկն ընդհանրապէս հակարութիւն մը կունենան այն տեսակ անձանց գէմ՝ որք իրենց ազդեցութիւնը չկրելէ զատ կը ծաղրեն ու կը շփոթեցընեն զիրենք , ուստի մար-

քիզնալ բնականաբար չէր կրնար Ասրիէն օրի-  
որդին բարեկամ ըլլալ։ Արդէն երկար ժամա-  
նակէ 'ի վեր՝ եւ իր ոռվորութեան հակառակ՝ իր  
հրապուրիչ կամ մանաւանդ կախարդիչ ճարտար-  
խօսութիւնն անոր վրայ բանեցընելէ դաղըելով,  
չոր կտրուկ ու լուրջ կերպիւ հետը կը վարուէր,  
եւ գոռող ծանրութեան ու անժակիտ խստութեան  
պաղ շրջանակին մէջ կտապաստանէր, որով իր ա-  
նուշ ու սիրուն յտակութիւնները՝ որոցմէ ոռվո-  
րաբար գերազանց եւ արդիւնաւէտ օդուաններ  
քաղած էր՝ բալորովին կանդամալուծէին . . .  
Ասրիէն այս ամենը տեսնելով՝ կը ծաղրէր ու կը  
ծիծաղէր, եւ այս ըրածը մեծ անխոհեմութիւն  
էր, վասն զի շատ անդամ՝ չնչին պատճառներէ  
անհաշտ ատելութիւններ կը ծաղին .

Այս նախքնթացներն յիշելէ ետեւ, ընթեր-  
ցողք դիւրաւ կրնան հասկընալ թէ այս տեսաբա-  
նին այլ եւ այլ դերասաններն ինչ տարբեր զգա-  
ցումներով ու շահերով վառեալ էին, Աէն-Տիզիէ  
տիկինը վառարանին մօտ մեծ թիկնաթուի մը  
մէջ նստած էր. Տ' էկրիննի մարքիզն ոտքի վրայ  
կանդնած էր կրակին առջեւ. Տոքթոր Պալէնիէ  
գրասեղանին առջեւ նստած՝ Պ. Թրիքօի կեն-  
ապրութիւնը կը թղթատէր. իսկ Թրիքօ սլարոնն  
ալ պատէն վար կախուած ուրբիչ պատկեր մը կը  
դիտէր .

« Զիս ուղեր էք, հօրաքոյր լոմ, կարեւոր  
դործոց վրայ խօսելու համար, ըստ Ասրիէն:  
Դահլիճին մէջ իր գալէն 'ի վեր տիրոծ տատամ»

առաջ լուսթիւնք խղելով : — Այս , օրիորդ , պատասխանեց իշխանուհին պաղ եւ խոժոռ դէմքով . խիստ ծանրակիշու խօսակցութիւն մունիմ ձեզ հետ : — Պատրաստ եմ ձեր հրամանին , հօրաքոյր իմ . . . եթէ կը հաճիք՝ ձեր գրաստանն երթանք ու հոն առանձնակի խօսակցինք :

— Հարկ չկայ հոն երթալու . . . հոսալ կրնանք խօսակցիլ : Յետոյ Մարքիզին Տոքթորին ու Պարոնին դառնալով՝ ըստ . «Պարմններ , հրամացէք նստէք : »

Անոնք ալ սեղանին բոլորտիքը շարունական նստան :

« Մեր ընելիք խօսակցութիւնն ի՞նչպէս կրնայ վերաբերութիւն ունենալ այս պարոններուն , հօրաքոյր իմ , հարցուց օրիորդը զարմանքով : — Այս պարոնները մեր գերդաստանին փաղեմի բարեկամներն են . ձեր շահուն վերաբերեալ գործոց հոգածութիւն ունին . ուստի եւ պէտք է որ անոնց խորհուրդներն յարդանօք մըսիլ ընէք : — Անտարակոյս եմ , հօրաքոյր իմ . որ Պ. Տ'էկրինեի մասնաւոր բարեկամութիւնմ' ունի մեր ընտանեաց . նմանապէս Պ. Ֆրիբոի խորին անձնութիւնունեանու ու անշահալնդրութեաւնը վրայ չեմ երկրացիլ . Պ. Պալէնիէ ալ իմ հին բարեկամներէս մէկն է . բայց այս պարոնները մեր խօսակցութեան հանդիսատես կամեթէ կուզէք՝ խորհրդակից ընդունելէ առաջ կը փափաքիմ իմանալ թէ ինչ բանի վրայ պիտի խօսինք ասոնց առջեւ : — Օրիորդ , կը կարծէի որ ձեր

պարծած զարմանալի ձիրքերուն մէջ գտնէ ան-  
կեղծութիւն ու քաջասրտութիւն ալ ունիք,  
— Շիտակն ըսելով, հօրաքոյցը իմ, պատասխա-  
նեց Առրիէն հեղնական խոնարհութեամբ մը  
ժպտելով, ոչ ես անկեղծութեանս ու քաջասր-  
տութեանս վրայ կը պարծիմ, ոչ ալ դուք ձեր  
արդարսիսոհութեանն ու բարեսրտութեանը վր-  
րայ: Ուստի երկուքնիս ալ ինչ որ ենք՝ միանգամ  
ընդ միշտ այնպէս ճանչենք ինքզինքնիս . . .  
առանց սնապարծութեան: — Այդպէս թող ըլ-  
լայ, ըսաւ Սէն-Տիղիէ տիկինը ցամաք կերպով,  
ես արդէն շատուց 'ի վեր վարժուած եմ ձեր ան-  
կախ մտքին երդիծաբանութեանցը. ուրեմն,  
եթէ ըսածնուդ պէս քաջասիրտ ու անկեղծ էք,  
կարծեմ թէ ինձ առանձնակի ըսելիքնիդ այս  
ծանրաբարոյ եւ յարգի պարոններուն առջեւ խօ-  
սելէ վախնալու չէք: — Ըսելէ թէ կանոնաւոր  
հարցափորձ մը պիտի ըլլայ ինձ, եւ ի՞նչ բանի  
վրայ: — Հարցափորձ չէ. բայց որովհետեւ ձեր  
վրայ հսկելու իրաւունք ունիմ, եւ կը տեսնեմոր  
ժամանակէ մ'ի վեր յիմարաբար ձեզ ազատ թող  
տալուս պատճառաւ օր քան զօր վլխէ կելնէք. . .  
կուղեմ վերջ մը տալ այդ անկարդ ընթացքին.  
կուղեմ որ մեր ընտանեաց բարեկամներուն առ-  
ջեւ իմ անդառնալի կամքս յայտնեմ ձեզ ապա-  
դային համար . . . : Կախ եւ առաջ հարկ կը հա-  
մարիմ ըսել թէ դուք մինչեւ հիմա խիստ սխալ  
ու թերի կերպով հասկըցած էք ձեր վրայ ունե-  
ցած իշխանութիւնս: — Հաւատացէք, հօրաքոյր

իմ, թէ ուղիղ կամ սխալ գաղափար մ'ունեցած չեմ երբէք այդ մասին, վասն զի բնաւիսկ մըտքէս անցուցած չեմ թէ դուք իշխանութիւն մ'ունիք իմ վրայ : — Յանցանքն իմ է . փոխանակ ձեր կամահաճութեանցը դիջանելու՝ պէտք էր որ խստութեամբ իշխանութիւնս ճանչեցընէի ձեզ . բայց հիմա ձեզ հնազանդեցընելու ժամանակն եկաւ . բարեկամներուս ըրած ծանր յանդիմանութիւններն աչքո բացին . . . ձեր այդ խոխատ անկախ եւ յանձնալառան ընթացքը պիտի փոխուի, կը հասկընաք, եւ ուղէք չուզէք ոլիտի փոխուի . այս է իմ կամքս : »

Օտար մարդոց առջեւ խօսուած այս կծու խօսքերուն վրայ՝ որոց խստութիւնն անպատճեն կը թուէր, Ատրիէն խրոխաքար գլուխը վեր առաւ, բայց անմիջապէս ինքզինք բանեց եւ ժըպտելով մ'ըսաւ .

« Հօրաքոյր իմ, կըսէք ինձ թէ պիտի փոխուիմ . ձեր այդ խօսքը զիս չզարմացըներ . . . որովհետեւ արդէն խիստ ատրօրինակ դարձեր տեսնուած են : »

Այս երդիծաբանութեան վրայ իշխանուհին շրթունքը խածաւ բարկութենէն :

« Անկեղծ դարձն երբէք տարօրինակ բան մը չէ, օրիորդ, ըսաւ Տ'էկրինեի արքան պաղութեամբ . այլ ընդհակառակն վարձուց արժանի գերազանց օրինակ մ'է : — Գերազանց, յարեց Ատրիէն, բայց ոչ ամենուն համար . վասն զի եթէ մէկն իր պակասութիւնները . . . մոլութեանց

դարձընէ . . . . — Ի՞նչ ըսել կուզէք , օրինրդ ,  
գոչեց իշխանուհին , — Ես իմ վրաս կը խօսիմ ,  
հօրաքոյր իմ . զուք զիս կը յանդիմոնէք թէ ան-  
կախ եւ անվեհեր եմ . . . եթէ դիպուտծով այս  
պակառութիւնները ձգէի եւ կեղծաւոր ու չար  
ըլլայի , ի՞նչ պիտի ըսէիք : Ճշմարիտն ըսելով ,  
լաւագոյն կը համարիմ վոքրիկ ու սիրուն պակա-  
ռութիւններս պահել , զորս երես ելած զաւկը-  
ներու պէս կը սիրեմ . . . , Հիմակուան ունե-  
ցածս դիտեմ . . . բայց ետքէն ըլլայիքս չեմ  
գիտեր . — Սակայն , օրինրդ Ատրիէն , ըստ . Պ .  
Թրիքօ վստահ եւ վճռառու կերպով մը , չէք կը ը-  
նար ուրանալ որ գարձ մը . . . . — Կարծեմ թէ  
Պ . Թրիքօ խիստ յաջողակ է ամեն անսակ շահե-  
րու մէջ ամեն կերպ միջոցներով դարձեր ու վե-  
րածութիւններ ընելու մասին , ըստ Ատրիէն չոր  
ու արհամարհուտ ձայնիւ , բայց այս խնդրոյս մէջ  
պէտք չէ խառնուի : — Սակայն , օրինրդ , կրկնեց  
Պ . Թրիքօ՝ իշխանուհւոյն ակնարկութենէն քա-  
ջալերուելով . կը մոռնաք թէ ես ձեր երկրորդ  
խնամակալն ըլլալու պատիւն ունիմ . . . եւ  
թէ . . . . — Իրօք Պ . Թրիքօ այդ պատիւն ու-  
նի , բայց ես երբէք չկրցի գիտնալ թէ ինչու ,  
ըստ Ատրիէն առաւելեւս խրսխառութեամբ՝ ա-  
ռանց խկ պարոնին երեսը նայելու . սակայն ես  
հոս առեղծուած գուշակելու չեմ եկած . ուստի  
կը վասվաքիմ գիտնալ , հօրաքոյր իմ , թէ ի՞նչ է  
այս ժողովին պատճառն ու նպատակը : — Զեր  
այդ վասվաքը հիմա պիտի կատարուի , օրինրդ .

ես իմ միտքս բացորոշ եւ ամենապարզ կերպիւ  
սկիտի հասկըցընեմ ձեզ, եւ այսուհետեւ բռնե-  
լիք ընթացքնուդ ծրադիրը պիտի աեսնէք: Եթէ  
յանձն չտոնուք այն ծրադրին հնագանդութեամբ  
եւ յարդանօք հպատակիլ, ինչպէս որ պարտա-  
կան էք իմ հրամաններուս հպատակիլ, այն ժա-  
մանակ ես ալ ընելիքս կը աեռնեմ . . . , »

Անհնար է նկարագրել իշխանունոյն հրա-  
մայական ձայնն ու խիստ դէմքը՝ որք աղատ եւ-  
ըստ իւր հաճոյից ապրելու վարժուած մատադ  
օրիորդ մը կրակ դարձունելու բաւական էին  
այսու ամենայնիւ, թերեւս նոյն խոկ Սէն-Տիդիէ  
տիկնոջ ակնկալութեան հակառակ, Ատրիէն՝ վիւ-  
խանակ կիրքով պատասխաննելու՝ անշարժ աշօք  
անոր երեսը նայեցաւ եւ ծիծագելով ըստ .

« Բայց, հօրաքօյր իմ, ձեր այդ ըրածը ճըշ-  
մարտիւ պատերազմ հրատարակել է, եւ արդա-  
րեւ խիստ զուարճալի բան է . . . , — Պատե-  
րազմ հրատարակելու խօսք չկայ, ըստ խստիւ  
Տէկրինեի աբսան՝ Քարտօվիլ օրիորդին խօսքեւ-  
րէն վիրաւորեալ: — Ա՛ն, պարոն արրայ, ըստ  
օրիորդը, դուք որ վաղեմի գնդապետ մ'էք, ին-  
չու այդ չափ կը նեղանաք զուարճարանութեան  
մը վրայ . . . դուք՝ որ պատերազմի շնորհիւ  
այնչափ պատիւ ու յարդ սաացած էք . . . դուք՝  
որ պատերազմի շնորհիւ գաղղիական զօրադուն-  
դի մը հրամանատարութիւն ըրտծ էք . . . երկար  
ժամանակ Գաղղիոյ դէմ մարտնչելէ ետեւ . . .  
եւ այս ալ անշուշտ ուրիշ բանի համար չէ, այլ

անոր թշնամեաց մէջ տկարն ու զօրաւորը համ-  
կընալու համար . . .

« Ստուգիւ , օրինրդ , այդ խօսքերնիդ ան-  
ներելի տմարդութիւն մ'է . — Թողարկութիւն եղած  
ըլլայ , հօրաքոյր իմ , ես իմ յանցանքս կը խս-  
տովանիմ , պէտք չէր որ ըսէի թէ զուարձալի բան  
մ'է այս , վասն զի ճշմարիան ըսելով՝ ամենեւին  
զուարձալի չէ . . . բայց գոնէ խիստ հետաքըրք-  
րաշարժէ . . . եւ գուցէ իսկ , յաւելցուց օրիոր-  
դը վայրկեան մը լռութենէ ետեւ , խիստ յան-  
դուդն բան մ'է . . . եւ յանդդնութիւնն ալ  
հաճոյք կը պատճառէ ինձ . . . Բայց որովհե-  
տեւ բանը հոս հասաւ . . . որովհետեւ վարուց  
ծրագիր մը կայ եղեր որուն պէտքէ հնազանդիմ ,  
ապա թէ ոչ . . . յետոյ իր խօսքն ընդմիջելով  
եւ հօրաքեռը դառնալով . . . ապա թէ ոչ՝ ի՞նչ  
պիտի ընէք ինձ , հօրաքոյր իմ . . . — Կը տես-  
նէք . . . կը տեսնէք . . . շարունակեցէք նա-  
զիմ . . . — Ուրեմն ես ալ հիմա այս պարոն-  
ներուն առջեւ համարձակ եւ բացայաց կեր-  
պիւ իմ ըրած որոշումս ծանուցանեմ ձեզ . մինչեւ  
հիմա չիմացընելուս պատճառն այն էր որ կա-  
տարմանը համար տակաւին քիչ մը ժամանակ  
պէտք էր , եւ դիտէք ալ որ ես սովորութիւնն  
չունիմ ըսելու թէ այս կամայն բանը պիտի ը-  
նեմ . . . այլ թէ կընեմ կամ ըրի . — Այս , այն ,  
զիտեմ , եւ ահա այդ աններելի անկախութեան  
սովորութիւնն է որ կոտրել կուղեմ . — Ես միտ-  
քըս դրեր էի որ ըրած որոշումս դեռ չիմացընեմ

ձեզ . բայց հիմա անդիմադրելի գուարճութիւն  
մը կ'զգամ խմացընելու , տեսնելով որ լսելու եւ  
ընդունելու յօժարամիտ կերեւիք . . . . Սա-  
կայն , կաղաչեմ ձեզ , հօրաքոյլոյ իմ , նախ դուք  
խօսեցէք . . . վասն զի կարելի է որ երկուքիս ալ  
գիտաւորութիւնը մի եւ նոյն ըլլայ : — Ահա այդ-  
պէս խօսելնուդ համար աւելի կը սիրեմ ձեզ ,  
ըստ իշխանուհին , հիմա գոնէ քաջութիւն մը կը  
տեսնեմ , որով ամեն հպատակութիւն արհամար-  
հելու գոռողութիւննի դհամարձակ կը յայտնէք .  
քիչ մ'առաջ յանդգնութեան խօսք ըրիք . . .  
բայց ձերինն աւելի մեծ է : — Ես գոնէ հաստա-  
տութեամբ միտքս դրած եմ կատարել ինչ որ ու-  
րիշները գժբաղդաբար տեղարամտութեամբ չեն  
համարձակիր ընել . . . իսկ ես պիտի համար-  
ձակիմ . . . այս ըստօ կարծեմ թէ խիստ պարզ  
եւ մեկին է : — Այս , խիստ պարզ եւ մեկին  
է , ըստ իշխանուհին համամիտ ակնարկ մը փո-  
խանակելով տեսարանին միւս դերասաններուն  
հետ . երկու կողման դիրքն այսպէս սրաշուելէ  
ետեւ գործը բալորովին կը պարզի ու կը դիւրա-  
նայ . . . . Միայն թէ ձեր օդախն համար պարտք  
կը համարիմ խմացընել ձեզ թէ ընելիքնիս ծանր  
բան է , ձեր կարծածէն աւելի ծանր , եւ թէ նե-  
րողամտութեանս արժանի ըլլալու համար միայն  
մէկ միջոց մ'ունիք , այն է ձեր այդ սովորական  
գոռող ու հեղնիչ լեզուին տեղ նորատի աղջկան  
մը վայլած համեստութիւնն ու պատկառանքն  
առնուլ վրանիդ :

Առցիէն ժալտեցաւ, բայց չպատասխանեց .  
Քանի մը վայրկեան լուսթիւնն եւ իշխանու-  
հոյն նորէն իր երեք բարեկամաց հետ ակնար-  
կութիւն վոխանակելն յայտնի կը ցուցընէին թէ  
այս նախաշաւիղ վէճէն ետեւ ճշմարիտ կոիւ մը  
պիտի բացուէր :

Քարտօվիլ օրիորդն իր նրբամիա ուշմու-  
թեամբը կրնար նշմարել թէ Սէն-Ֆիդիէ իշխանու-  
հին՝ այս վճռական խօսակցութեան մեծ կարեւո-  
րութիւն կը նծնծայէր, բայց չէր հասկընար աղջիկը  
թէ ինչպէս իր հօրաքայրը կրնար յուսալ որ զին-  
քըն իր բացարձակ կամացը պիտի հնազանդեցը-  
նէ . Պատժոյ սպառնալիքն իրաւամբ ծիծաղելի  
կը թուէր իրեն . սակայն իր հօրաքեռ ոխակալ  
քնաւորութիւնը, ձեռքն եղած խաւարային զօրու-  
թիւնը եւ մերթ ընդ մերթ իուրծ գրած որած սարսա-  
փելի վրէժինդրութիւնը գիտնալով, միանդամայն  
խորհելով որ մարքիզին եւ քժշկին այէս մարդիկն  
առանց ծանր սպառնառի չեն յանձն առնուր այս-  
պիսի խօսակցութեան մը ներկայ զանուիլ, կոիւ-  
ըն սկսելէ առաջ քիչ մը մասնեց :

Բայց նոյն իսկ վտանգի մը տարասմ նախա-  
դպացութեամբ՝ վոխանակ վախնալու՝ ուղեց յա-  
ռաջ նետուիլ, եւ եթէ հնար էր՝ իր վաղախարնե-  
րուն անկախութիւնը չտիտղանց ընդարձակեւ-  
լով ամեն մասամբ հառասա սպահել իր դիտաւո-  
րութիւնը՝ զոր բացորոշապէս պիտի յայտնէր Սէն-  
Ֆիդիէ իշխանու հոյն :

## ԳԼՈՒԽ Ը.

### ԱՊՍՏԱՄԲՈՒԹԻՒՆ

«Օրինք առաջ իշխանութիւն Ատրիէն  
Տը Քարտօվիլի՝ պաղ եւ խխատ դէմքով, պարտք  
կը համարիմ ինձ ժամանակէ մ'ի վեր անցած անց-  
քերը քիչ խօսքով յիշել այս պարոններուն առ-  
ջեւ։ Ասկէց վեց ամսոյ չափ առաջ՝ երբոր ձեր հօ-  
րը սուդը վերջացաւ, դուք տասնեւութ տա-  
րեկան էիք։ Խնդրեցիք ինձմէ որ խնամակալու-  
թենէ ազատելով ինքնիշխան ըլլաք եւ ձեր հօրը  
թողուցած հարստութիւնը վայելէք։ Ես ալ ճա-  
խող թուլութեամբ մը հաւանութիւն տուի։ Այն  
ժամանակ դուք ալ մեծ ապարանքը թողլով գա-  
ցիք պարտիզին ծայրի փոքր ապարանքը քաշ-  
ունցաք ամեն հսկողութենէ հեռու, եւ սկսաք  
արտառոց ծախքեր ընել։ Փոխանակ մէկ կամ եր-  
կու սովորական սպասուհիներ ունենալու՝ գայիք  
ընկերակից աղջիկներ ընտրեցիք եւ տարօրինակ  
ու թանկադին դղեսաներով հազուեցուցիք։ Դուք  
ալ՝ ձեր ապարանին առանձնութեան մէջ՝ անցեալ  
գարերու բոլոր կերպարանքներն հազաք։ Զեր  
անխորհուրդ բաղձանքներն ու յիմարական հա-  
ճոյքները ոչ սանձ եւ ոչ սահման ունեցան։ ձեր  
կրօնական պարտականութիւններն երբէք չկա-  
տարելէ զատ՝ մինչեւ անդամ յանդդնեցաք ձեր

Դահլիճներէն մէկը սրբապղծել՝ չեմ գիտեր ինչ  
հեթանոսական սեղան մը կանգնելով, ուր երի-  
տասարդի մ'եւ աղջկան մը մարմարեայ արձան-  
ներ կը տեսնուին . . . (իշխանուհին այս խօս-  
քերն այն կերպով կարասանէր որպէս թէ իր  
շրթունքը կայրէին) . . արդարեւ գեղարուեստի  
նիւթեր են անոնք, բայց ձեր հասակն ունեցող օ-  
րիորդի մը բնակարանին մէջ բնաւ չեն վայլեր .  
Օրերով ձեր բնակարանին մէջ փակուած կեցաք՝  
առանց մարդ ընդունելու, իմ բարեկամներէս  
միայն Տոքթոր Պալէնիէ՝ որուն վրայ քիչ մը վըս-  
տահութիւննիդ մնացած է, շատ թախանձա-  
նօք հազիւ կրցաւ ընդունուիլ . Տոքթորը շատ  
անդամ ձեղայնպիսի խանդախռ բորբոքման մէջ  
գտերէ որ ձեր առողջութեան վրայ երկիւղ կը եր  
է . Ամեն ժամանակ առանձին դուրս ելնել ուղե-  
ցիք՝ առանց ձեր ըրածն ու ընելիքն խմայընելու-  
վերջապէս ձեր կամքն իմ իշխանութենէս վեր  
բռնելը հանապաղօրեայ հաճոյք մը համարեցիք  
ձեղ . . . այս ամենը ճշմարիտ չեն . . . Այդ անց-  
եալին նկարագիրն ինձ համար շողոքորթիչ չէ,  
ըստ Ատրիէն ժպտելով, բայց վերջապէս բոլորո-  
վին անցարմար ալ չէ : — Ուրեմն, օրիորդ, ըստ  
Տէկրինեի արքան ծանր ծանր շեշտելով ու հաշ-  
տւելով իր խօսքը, կը հաստատէք թէ ձեր տիկին  
հօրաքեռ յիշած ամեն իրաղութիւնները կատարե-  
ցապէս ճշմարիտ են . . . »

Այս խօսքին վրայ ամենուն աչքն Ատրիէնի  
գրայ անկուեցաւ, որպէս թէ տալիք պատասխա-

նը վերջին ծայր կարեւորութիւն պիտի ունենար ,  
և Անտարակոյս , պարոն , ըսաւ Աարիէն . եւ  
աւելորդ է այդ հարցումն ընել ինձ՝ քանի որ ես  
յայտնի ապրելու սովորութիւն ունիմ : — Ուրե-  
մըն կը խոստովանի այն իրողութիւնները , ըսաւ  
աբրան Տոքթորին ու Պարոնին դառնալով : — Կա-  
տարեալ սառւդութիւն եղան մեզ համար , ըսաւ  
Պ. Թրիքօ վստահ կերպով : — Բայց , հօրաքոյր իմ ,  
կրնամ արդեօք հասկընալ թէ այս երկար յառա-  
ջաբանն ինչ բանի . կը ծառայէ : — Այս երկար  
յառաջաբանը , ըսաւ իշխանուհին ծանրութեամբ ,  
անցեալը ներկայացընելու կը ծառայէ , որպէս զի  
ըստ այնմ ապագայն ուղղուի : — Սիրելին հօրա-  
քոյր , ձեր այդ խօսքերը քիչ մը Սիրելլայի խոր-  
հըրդաւոր վճիռներուն կը նմանին . . . որոց ներ-  
քեւ սարսափելի բան մը ծածկուած ըլլալու է ,  
— կարելի է , օրիորդ . . . վասն զի տեսակ մը  
ընաւորութեանց համար հնազանդութիւնն ու  
պարտականութիւնը սարսափելի բաներ են , եւ  
ձեր բնաւորութիւնն ալ ըմբոստութեան հակա-  
մէտ եղողներուն կարգէն է : — Պարզաբար կը  
խոստովանիմ , հօրաքոյր իմ , թէ այնպէս է եւ  
այնպէս պիտի ըլլայ մինչեւ այն օրը՝ ուր կարող  
ըլլամ հնազանդութիւնը սիրել եւ պարտակա-  
նութիւնը յարդել : — Իմ հրամաններս սիրէք չի  
սիրէք՝ յարդէք չյարդէք՝ հոգս չէ . օրիորդ ,  
ըսաւ իշխանուհին կարճ եւ խիստ ձայնիւ . այս օ-  
րէն , այս վայրկենէն բացարձակապէս եւ կուրօ-  
ցար պիտի հնազանդիք իմ կամաց : մէկ խօս-

քով առանց իմ հրամանիս բան մը չպիտի ընէք .  
այսպէս կուղեմ, այսպէս պիտի ըլլայ . . .

Առրիէն նախ անշարժ աչօք հօրաքրոջն ե-  
րեսը նայեցաւ, յետոյ բարձրաձայն քրքիջ մ'ար-  
ձակեց որ այն ընդարձակ որահն հնչեցուց . . .  
Պ. Տ'Եկրինեի եւ Պ. Թրիքօ բարկութեան շար-  
ժում մ'ըրին . իշխանուհին զայրադին աչօք եղ-  
բօրորդւոյն երեսը նայեցաւ. բժիշկն ալ աչքը  
դէալ երկինք վերցընելով եւ երկու ձեռքը կուրծ-  
քին վրայ դնելով՝ ապաշաւողի հառաչք մ'ար-  
ձակեց :

« Օրիորդ, այդպիսի քրքիջներն անվայել  
են, ըստ Տ'Եկրինեի աքրան . ձեր տիկին հօրա-  
քրոջ ըսած խօսքերը ծանրակշիռ . . . շատ  
ծանրակշիռ են, զորս ուրիշ կերպով կը վայլէր որ  
ընդունէիք եւ ոչ ծիծաղով : — Ո՞հ, պարտն, ը-  
ստ Առրիէն ծիծաղը դաղբեցընելով, այսպէս  
բարձրաձայն խնդալուս յանցանքն ի՞մա է . ի՞նչ-  
պէս կրնամ պաղ արխւնով մախկ ընել՝ երբոր հօ-  
րաքոյրս կոյր հնաղանդութեան խօսք կը կրնէինձ .  
Միթէ արձակ երկնից մէջ սլանալու եւ արեգա-  
կան լուսոյն առջեւ դուարճանալու վարժուած  
ծիծեռնիկ մը կը կրնայ խլուրդի մը ծակին մէջ ապ-  
րիլ : »

Այս պատասխանին վրայ Պ. Տ'Եկրինեի կեղծ  
զարմանօք այս տեսակ մ'ընտանեկան խորհրդին  
միւս անդամոց երեսը նայեցաւ :

« Ծիծեռնիկ մի՞ . ի՞նչ ըսել կուղէ, հարցուց  
աքրան ակնարկ մ'ընելով Պ. Թրիքօի որ հասկը-

շաւ եւ ինքն ալ բժշկին երեսը նայելով . — զեմ  
գիտեր . . . . խլուրդի խօսք կընէ . ըստ . . .  
շլուած բան . . . անհասկանալի բան . . . .  
— Ուրեմն , օրիորդ , ըստ իշխանուհին միւռ-  
ներուն պէս զարմանք ձեւացընելով , այդ է ինձ  
տուած պատասխաննիդ : — Այս , այս է , պա-  
տասխանեց Ատրիէն զարմանալով որ չհասկընալ  
կը կեղծէին իր այլաբանական զրուցուած քը՝ զոր  
իր բանաստեղծական ձեւազարդ խօսակցու-  
թիան մէջ յաճախէկը գործածէր : — Օ՞ն , տիկին ,  
ըստ Տոքթոր Պալէնիէ բարեմտական ժայռապով  
մը , այդչափի խիստ մի ըլլաք . . . իմ սիրելի Ատ-  
րիէն օրիորդս բնականաբար այնչափ տարօրինակ  
եւ խանդավառ մտքի տէր է . . . որ՝ ճշմարիտ  
կըսեմ՝ այսպիսի սիրուն թեթեւամիտ մը չեմտե-  
սած . . . եւ հարիւր անգամ ըստ եմ իրեն . . .  
ես՝ որ իր հին բարեկամն ըլլալուս . . . ամեն  
բան կը համարձակիմ ըսել : — Կը հասկընամ որ  
օրիորդին վրայ համակրութիւն ունենալնուդ հա-  
մար ներտղամիտ ըլլաք . . . ըստ Պ. Տ'էկրինեի՝  
որպէս թէ բժիշկը յանդիմաննելով որ օրիորդին  
կողմնակցութիւն կընէր , սակայն այս ալ չէք  
կրնար ժխտել որ այսպիսի ծանրակշիռ խնդիրնե-  
րու մէջ անոր տուած պատասխանները խիստ ան-  
պատեհ են : — Դժբաղդաբար օրիորդն այս խոր-  
հըրդին ծանրութիւնը չհասկընար , ըստ իշխա-  
նուհին դաժան դէմքով մը . բայց հիմա թերեւսս  
պիտի հասկընայ երբոր իմ հրամաններս իրեն առ-  
ջեւ գնեմ :

— Նայինք ինչ են ձեր հրամանները . . .  
հօրաքնյր իմ, ըստ Ատրիէն, եւ սեղանին միւս  
կողմն իր հօրաքեռ դիմացը նստած տեղը՝ հեղ-  
նական սիրուն շարժմամբ մ'իր վարդագեղ փոք-  
րիկ ծնօտը գեղեցիկ ձեռքինվրայ դրաւ,  
և Վաղուցնէ սկսեալ, ըստ իշխանուհին,  
փոքր ապարանէն պիտի ելնէք . . . ձեր սպա-  
սուհի աղջիկները պիտի ճանբէք . . . հոս պիտի  
դաք եւ երկու սենեակ պիտի տրուի ձեզ բնա-  
կութեան, ուր մէկը չպիտի կրնայ մանել առանց  
իմ բնակարանէս անցնելու . . . երբէք առան-  
ձին դուրս չպիտի ելնէք . . . երբոր աղօթքի  
երթամ՝ հետս պիտի դաք . . . ձեր շոայլութիւ-  
նըն անժխտելի կերպիւ ստուգուած ըլլալով,  
այսուհետեւ ինքնիշխանութիւննիդ պիտի դադ-  
րի . . . ձեր բոլոր ծախքերն իմ ձեռօքս պիտի  
ըլլան . . . մինչեւ անդամ ձեր հաղուստներն ալ  
ես պիտի շինել տամ, որպէս զի պարկեցա կեր-  
պով հագուիք՝ ինչպէս որ կը վայլէ . . . վերջա-  
պէս, մինչեւ որ ըստ օրինի չափահաս ըլլաք, որն  
որ ընտանիկան խօրհրդի մը միջնորդութեամբ  
անսահման պիտի երկարի . . . ձեռքերնիդ ստակ  
մ'անդամ չպիտի ունենաք . . . ահա այս է իմ  
կամքս . . . — Ստուդիւ, իշխանուհի տիկին,  
ըստ Պ. Թրիբօ, ձեր այդ որոշումն ով որ իմա-  
նայ՝ պիտի գովէ եւ մանաւանդ պիտի քաջալերէ  
ձեղ որ անյօդդողդ հաստատամութեամբ դոր-  
ծադրէք . վասն զի պէտք է որ այս ամեն անկար-  
գութիւնները վերջանան . . . — Արդէն իսկ

վերջ արուած ըլլալու էր այսպիսի գայթակղութեանց . . . աւելցուց արբան : — Աակայն օրիորդին արտառոց եւ խանդավառ քնաւորութիւնը կրնայ շատ բաներ ներելի ընել , ըսաւքը ժկվոմ դէմքով մը : — Իրաւունք ունիք . Պ . Տոքթոր , ըսաւ իշխանուհին Պ . Պալէնիէլ , որ մեծ վարպետութեամբ իր դերը կը խաղար , այո , իրաւունք ունիք , բայց այն ժամանակ այս տեսակ քնաւորութեանց հետ՝ ինչպէս որ արժան է՝ այնպէս կը վարուին : »

Աէն-Տիղիէ տիկինն այս խօսքերը կտրուկ եւ որոշ կերպով մ'ըսաւ , եւ այս սպառնալի քները գործադրելու հնարաւորութեան վրայ համոզուած կերեւէր : Պ . Թրիքո եւ Պ . Տ'էկրինել ալ արդէն կատարեալ հաւանութիւն տուեր էին անոր ըսածներուն : Ատրիէնսկսաւ տեսնել որ այս խօսքերուն ներքեւ ծանր բան մը կայ . այն ժամանակ զուարթութիւնը մէկ կողմ դնելով , դառն հեղնութեան եւ ըմբոստ անկախութեան դէմք մ'առաւ : Աէկէն 'ի մէկ ոտքի վրայ ելաւ . երեսը քիչ մը կարմրեցաւ . վարդադոյն ուռնդերըն ուռեցան . աչքը վառիլ սկսաւ . զլուխը վեր առաւ եւ իրեն բնական եղած սէդ շարժմամբ մ'իր ոսկեվիայլ գեղեցիկ մաղերը թեթև կերպիւ մը ցնցելով , վայրկեան մը լսութենէ ետեւ՝ կը տրուկ ձայնով մ'ըսաւ իր հօրաքրոջը .

« Տիկին , որովհետեւ դուք անցեալին վրայ խօսք ըրիք , ես ալ կուզեմ քանի մը խօսք ընել . բայց գիտնաք որ դուք ակամայ ըսել կուտաք

ինձ . . . . Զեր բնակարտնէն եղայ , որովհետեւ  
անհնար էր ինձ տիսուր կեղծաւորութեան եւ ուն-  
գաւաճանութեանց մօնոլորտին մէջ այլ եւս ապ-  
րիլ . . . . — Օրիորդ . . . ըստ Պ. Տ'Եկրին-  
եի , այդպիսի խօսքերը միանգամայն քուռն եւ  
անխոհական են . — Պարսն , որովհետեւ իմ խօս-  
քը կը կտրէք , երկու խօսք ալ ձեզ ըսեմ , ըստ  
Ատրիէն խստութեամբ արբային երեսը նայելով .  
— Ի՞նչ էին հօրաքեռս քով տեսած օրինակներ :  
— Ազնիւ օրինակներ , պատասխաննց արբան ,  
Ազնիւ մի՛ , պարսն , արդեօք անոր ու ձեր դար-  
ձին մեղսակցութիւնն ամեն օր տեսնելուս հա-  
մար . — Օրիորդ . ինքզինքնիդ կը մոռնաք , ը-  
ստ իշխանուհին կատաղութենէն դեղնած : — Տի-  
կին . . . ես չեմ մոռնար . . . այլ կը յիշեմ . . .  
ինչպէս որ ամեն մարդ կը յիշէ . . . իմ ըրածո  
ալ աւելի բան մը չէ . . . ուրիշ ազգականուհի  
մը չունէի , որ անոր քով երթայի ապաստանէի . . .  
ուստի առանձին ապրիլ ուղեցի . . . իմ եկա-  
մուռներս ինքնին վայելել ուղեցի , վասն զի բա-  
ւագոյն կը համարիմ անձամբ գործածել զանոնք՝  
քան թէ Պ. Ֆրիբօի ձեռքը թողուլ որ վատնէ .  
— Օրիորդ . դոչեց պարոնը . չեմ հասկընար թէ  
ի՞նչպէս կը համարձակիք . . . . — Բաւական  
է , պարոն , ըստ Ատրիէն շանթահար սաստով  
մը զայն լոեցընելով , ձեր վրայ կը խօսիմ . . .  
բայց ոչ ձեզ հետ . . . .

Ատրիէն՝ այսպէս Պ. Ֆրիբօն սաստելէ ետեւ  
շարտնակեց . « աւրեմն ուղեցի որ իմ եկամուռ-

Ներտ իմ ճաշտկիս համեմատ ծախք ընեմ . ընտուրած բնակարանս զարդարեցի . տղեղ եւ կոպիտ սպասուհիներու տեղ՝ գեղադէմ բարեբարոյ բայց աղքատ աղջիկներ ընտրեցի, եւ այնպիսի կրթեալ օրիորդները նուաստ ծառայութեան մ'ենթարկել արժան չհամարելով անոնց վիճակը քաղցր եւ սիրելի ըրի, որով չէ թէ ծառայ՝ այլ սպասարկու ընկերներ կամ բարեկամներ են ինձ, եւ ես ալ թէպէտ ստակ կը վճարեմ անոնց, բայց շնորհակալութիւն ունիմ . . . : Ասոնք նուրբ զանաղանութիւններ են, տիկին, որք ձեզ անհասկանալի են, գիտեմ . . . : Փոխանակ դանոնք գէշ կամ անվայելուչ կերպով հագուած տեսնելու, իրենց գեղեցիկ դէմքին վայլով զգեսաններ տուի անոնց, վասն զի ինչ որ թարմ եւ գեղեցիկ է՝ կը սիրեմ: Ես ալ այսպէս կամ այնպէս կը հագւիմ եղեր, ասոր ալ իմ հայելիէս զատ ոչ ոք կը դրնայ խառնուիլ: Միայնակ դուրս կելնեմ, վասն զի հաճոյքս ուր որ ուզէ՝ հոն կերթամ: Եկեղեցի չեմ երթար եղեր, այնպէս թող ըլլայ . բայց եթէ մայրու տակաւին ողջըլլար, սրտիս ջերմ հաւատքըն անոր կը յայտնէի եւ ան ալ որորովանօք կը համբուրէր զիս . . . Կըսէք թէ երիտասարդութեան եւ գեղոյ նուիրեալսկան մը շինել տուեր եմ. ստոյգ է, վասն զի ես զԱստուած իր ամեն բարի գեղեցիկ եւ աղնիւ դործերուն մէջ կը պաշտեմ, եւ սիրոս առաւօտէն մինչեւ իրիկուն այս ջերմեանդ եւ անկեղծ աղօթքը կը յեղցէք . «Շնորհակալ եմ, Աստուած իմ, շնորհակալ

եմ . . . » կըսէք թէ Պ. Պալէնիէ շատ անգամ  
զիս առանձնութեանս մէջ երեւակայական տար-  
օրինակ բորբոքման մը մէջ դտերէ . . . : Այս .  
ճշմարիտէ . . . վասն զի ես այն ժամանակ ներ-  
կայն ապականող տղեղ ու նողկալի դաղափար-  
ները մոռնալով՝ մտօքս կերթայի ապագային մէջ  
կ'ապաստանէի . . . վասն զի ես այն ժամանակ  
այնալիսի մոդիչ հորիզոններ կը նշմարէի , այնալի-  
սի փառաւոր տեսիլներ կերեւնային ինձ , որ չեմ  
գիտեր ինչ վսեմ ու երկնային սքանչաղմամբ յա-  
փշտակուելով՝ երկրաւոր էակ մ'ըլլալս իսկ կը  
մոռնայի . . . »

Ատրիէն այս խօսքերն այնպիսի խանդով մը  
կարտասանէր , որ դէմքը կարծես թէ այլակեր-  
պելով պայծառացաւ եւ իր բոլորտիքն եղածը  
չէր զգար :

« Վասն զի ես այն ժամանակ , ըստ նորէն  
օրիորդն՝ երեւակայութիւնը հետղհետէ բորբո-  
քելով , սուրբ կենսատու եւ աղատ օդ մը կը շըն-  
չէի . . . հհ , աղատ . . . մանաւանդ . . .  
աղատ եւ հոգեալարար օդ մը . . . : Այս , վոխա-  
նակ իմ քոյրերս անձնասէր նուաստացուցիչ եւ  
գաղանային իշխանութեան մ'անտանելի : լուծին  
ներքեւ ճնշուած տեսնելու , ուր սարկութեան  
հրապուրիչ մոլութիւններով , շնորհայիւ խարէ-  
ութեամբ , զմայլեցուցիչ նենդութեամբ , փայ-  
փայիչ ստութեամբ , արհամարհոտ համբերատա-  
րութեամբ , քինալից հնազանդութեամբ կա-  
պականին . . . զանոնք անկեղծ եւ արժանաւոր

կը տեսնէի , վասն զի աղատ էին . հաւատարիմ  
եւ անձնուէր կը տեսնէի , վասն զի ընտրութիւն  
ընելու կարողութիւն ունէին . ոչ դոռող էին եւ  
ոչ վատ , վասն զի իրենց կամքին ծառայեցընեւ-  
թիք կամ շողոքորթելիք տէր մը չունէին . վեր-  
ջապէս սիրելի եւ ակնածելի էին , վասն զի կըր-  
նային անկեղծաբար տուած ձեռքելնին նենդա-  
ւոր ձեռքի մը մէջէ ետքաշնել : Ա՞հ , քո՛քիմ . . .  
քո՛ք իմ . . . սիրտօ կ'զգայ . . . վասն զի ա-  
սոնք ոչ միայն մխիթարար տեսիլներ են , այլ եւ  
սուրբ յոյսեր :

Ասրիէն իր մտածութեանց խանդէն ակամաց  
յափշտակուելէ ետեւ , վայրիեան մը լոեց որպէս  
զի՝ եթէ կարելի է այսպէս ըսե՛ երկինքէն եր-  
կիր իջնէ , եւ չկրցաւ նշմարել թէ այս տեսարա-  
նին դերասաններն ուրախութեամբ իրարու երես  
կը նայէին :

« Բայց , տիկին , օրիորդին ըսածները . . .  
գերազանց բաներ են . . . ըսաւ բժիշկն իշխա-  
նուհւոյն ականջն 'ի վար , որուն քովնստած էր .  
եթէ օրիորդը մեղ հետ միաբանած ըլլար , ասկէց  
ազէկ չէր կրնսր խօսիլ : — Ուրեմն ալէտքէ վեր-  
ջին աստիճան խստութեամբ խօսիլ հետը , որպէս  
զի բարկութենէն ինքզինք մոռնալով մեր ուզած  
կէտին հասնի , յաւելցուց Պ . ՏԵԿՐԻՆԵՒ :

Բայց Ասրիէնի գրգռութիւնը կարծես թէ  
փարատեր ու հանդարտեր էր արտայայտած վը-  
սեմ զգացումներուն ազդեցութեամբ . Ուստի  
ժպտելով Պ . Պալէնիէի դարձաւ ու ըսաւ . « խոս-

տօվանեցէք . Տոքթոր , թէ շատ ծիծաղելի բանն  
է տեսակ մը դաղափարներու արքեցութեան տե-  
ղի տալ այնալիսի անձանց առջև . որք զանոնք  
հասկընալու կարող չեն : Ահա զեղեցիկ առիթ  
մ'է այս ձեղ ծիծաղելու իմ երեւակայական յա-  
փոշտակութեանցս վրայ , որոց համար երբեմն  
զիս կը յանդիմանէք . . . եւ որոց մէջ ոլեաք  
չէր իշնայի այս ծանր պարագայիս մէջ . . . վա-  
սըն զի վերջապէս կերեւի թէ ծանր է . Բայց ինչ  
ընսմ , սիրելին Պ . Պալէնիէ , երբոր միաքս դաղա-  
փար մը կուդայ , անհնար է ինձ անոր հաճոյից  
ետեւէն չերթալ , ինչոէս որ տղայութեանս ժա-  
մանակ անհնար էր ինձ թիթեոնիկներուն ետեւէն  
չիվաղել : — Եւ Աստուած միայն զիտէ թէ մըտ-  
քերնէդ անցած երինսաղան թիթեոնիկները ձեղ  
ուր կը տանին . . . մհ , թեթեամի՞տ դլուխ . . .  
թեթեամի՞տ դլուխ , ըստ Պ . Պալէնիէ , ներո-  
զամիտ եւ հայրական դէմքով մը ժայտելով . Երբ  
արդեօք այդ զեղեցիկ դլուխը խոհական ալ պի-  
տի ըլլայ : — Հիմա , բարին Տոքթոր , պատաս-  
խանեց Ատրիէն , հիմա երազներս մէկ կողմ ձը-  
գելով իրականութիւնը ձեռք ոլիտի առնում եւ  
կատարելապէս զրական լեզուով մը ոլիտի խօսիմ,  
ինչոէս որ դուք ալ պիտի տեսնէք : »

Յետոյ հօրաքրոջը դառնալով աւելցուց .  
« Տիկին , դուք ձեր կամքն իմացուցիք ինձ .  
հիմա ես ալ իմա իմացընեմ : Ութօր չանցած վոքը  
ապարանէն պիտի ելնեմ եւ ուրիշ տուն մը պիտի  
եթթամ , զոր իմ ճաշակիս համեմատ յարդարել

տուած եմ . հոն ուղածիս ալէս կեանք ալխտի վարեմ . . . . Ես ոչ հայր ունիմ ոչ մայր , ուստի եւ իմ ըրածներու համար ինձմէ զատ մէկու մը հաշիւ տալիք չունիմ : — Սառւդիւ , օրիորդ , ըսածնիդ չէք դիտեր , ըստ իշխանու հին ուսերը թոթվելով . կը մտանաք որ մարդ կային ընկերութիւնը բարոյականութիւն անջնջելի իրաւունքներ ունի , եւ մեք այ այն իրաւունքներն ի զործ գնելու ալաշտօնն ունինք , զոր կրնաք վստահ ըլլալ թէ ոլխտի կատարենք : — Ըսի է թէ ախիլին , դուք , Պ. Տ'էկրինեի եւ Պ. Յորիսօ մարդ կային ընկերութիւն բարոյականութիւնը կը ներկայացընէք . . . . արդարեւ դէշ հնարք չէ . . . . արդեօք անոր համար որ Պ. Յորիսօ իմ հայրենամառանդ հարստութիւնու իր սեփականութիւնը կը նկատէր . արդեօք անոր համար որ . . . . — Բայց վերջապէս , օրիորդ , դոչեց Յորիսօ . . . . — Հիմա , ախիլին , ըստ Ատրիէն իր հօրաքրոջը . առանց ալարսնին պատասխանելու , որովհետեւ առիթն եկաւ , բայց արդութիւն ալխտի ուղնամքնելմէ իսել մը շահերու վրայ՝ զորս կարծեմ թէ մինչիւ հիմա ինձմէ պահած էք . . . .

Ատրիէնի այս խօսքերուն վրայ Պ. Տ'էկրինեի եւ իշխանու հին մէկէն իրարու երես նայեցան երկիւղալից սրտատանջութիւնամք . բայց Ատրիէն չնշմարելով շարունակեց .

« Վերջապէս , ախիլին , ձեր ալահանջումներուն վախճան տալու համար՝ ահաւասիկ վերջին խօսքս . ես՝ ինչպէս որ ուղեմ՝ այսպէս պիտի

առրիմ . . . չեմ կարծեր որ եթէ ես արու ըլլայի , այդ պէս անտանելի եւ նուաստացուցիչ խընամակալութիւն մը կարենար առաջարկուիլ ինձ այս հասակիս մէջ՝ մինչեւ ցայսօր պարկեցա աղատ եւ առատաձնոն կեանք մը վարած ըլլալուս համար , եւ այս ալ ոչ թէ դաղանի , այլ ամենուն աչքին սոռնեւ : — Այդ դաղավարն անտեղի եւ յիմարականէ , գոչեց իշխանուհին . այդ պէս ալբիլ ուղելը՝ անբարոյականութիւնն ու անամօթութիւնն իր վերջին սահմանն հասցընել է : — Ուրեմն , տիկին , ըստ Ատրիէն , ի՞նչ կարծիք ունիք ժողովրդեան այնչափ աղքատ աղջիկներուն վրայ , որք ինձ պէս որք են եւ միայնակ ու աղատկասլրին , ինչպէս որ ես ալ կուզեմապրիլ : Այն խեղճերն ինձ պէս բարակ կրթութիւն առած չեն , որով մարդուս հողին կը բարձրանայ եւ սիրտը կը մաքրուի . ինձ պէս հարստութիւն ալ չունին , որով աղքատութեան չար փորձութիւններէն աղատ ըլլան . . . բայց եւ այնպէս պարկեցառութեամբ կապրին , եւ իրենց աղքատութիւնն ամօթ չեն համարիր : — Այն վարնոցներուն համար ոչ առաքինութիւն կայ ոչ մոլութիւն , գոչեց Պարոն Թրիքօ լի բարկութեամբ եւ գարշելի արհամարհանօք : — Տիկին , եթէ ձեր ծառայներէն մէ կը ձեր առջեւ այսպիսի խօսք մ'ընելու համարձակէր , խկոյն կը վոհաէլք , ըստ Ատրիէն իր հօրաքրոջը՝ առանց իր զզուանքը ծածկելու , եւ հիմա զիս կը բռնադատէք որ այսպիսի վատ խօսքեր լսեմ հոս :

Տ' Եկրինեի սեղանին տակէն ծունկովը զար-  
կաւ Պ. Թրիբօի , որ ինքզինք Պօրսային նրբա-  
շաւիղներուն մէջ կարծելով՝ այնպիսի անվայել  
խօսքեր կընէր իշխանուհւոյն դահլիճին մէջ , եւ  
իսկոյն անոր կոպտութիւնը ծածկելու համար ը-  
սաւ . « Օրիորդ , այն կարգի անձանց եւ ձեր վի-  
ճակն ունեցող օրիորդի մը մէջ բաղդատութիւն  
բնաւ չկրնար ըլլալ . . . . — Պ. Արքա , կա-  
թոլիկի մը համար այդ խտրութիւնը քրիս-  
տոնէութեան դէմէ , պատասխանեց Ատրիէն :  
— Ես իմ խօսքիս զօրութիւնը գիտեմ , օրիորդ ,  
ըսաւ Արքան խիստ կերպով . մնաց որ , այդ ձեր  
վարել ուղած անկախ կեանքը՝ ոչ միայն խելքի  
դէմէ , այլ եւ ապագային համար խիստ ցաւալի  
հետեւանք կրնայ ունենալ . ինչու որ ձեր ընտա-  
նիքն օր մը կրնայ ձեզ ամուսնացընել ուղել ,  
եւ . . . . — Այդ հոդն ընտանիքիս վրայ չեմ  
ձգեր , պարոն . եթէ ես ամուսնանալ ուղեմ . . .  
կրնամ իմ գլխուս ամուսնանալ . . . որ կարծեմ  
խելքի դէմ բան չէ . . . թէպէտ ճշմարիտն ը-  
սելով մեծ փափաք մը չունիմ ամուսնական ծանր  
շղթային՝ զոր անձնասիրութիւնն ու անասնական  
կիրքը մշտնջենապէս մեր պարանոցն անցունել  
կուղեն : — Ամուսնութեան վրայ այդպէս թե-  
թեւութեամբ խօսիլն ամօթէ ձեզ , օրիորդ ,  
ըսաւ իշխանուհին : — Մանաւանդ ձեր առջեւ ,  
տիկին . . . ճշմարիտէ . ներեցէք ձեր խիղճը  
վիրաւորելուս . . . կը վախնաք որ իմ անկախ  
ապրիլս՝ զիս առնուլ ուղողները կը հեռացընէ . . .

ես ալ ատօր համար աւելի կուղեմանկախ կեանք  
քըս շարունակել , վասն զի վրաս աչք ունեցող-  
ները չարաշար կատեմ . ես կուղեմ որ անոնք  
վախնան ինձմէ եւ խիստ դէշ կարծիք մ'ունե-  
նան վրաս . ասոր ալ լաւագոյն միջոցը բոլորովին  
անկախ կեանք մը վարելն է , ինչպէս որ իրենք  
կը վարեն . . . . Այսպիսի ձանձրալի ամուս-  
նական հետամտութիւններէ զիս պահպանելու  
համար՝ իմ կամահաճութիւններս խենդութիւն-  
ներս եւ սիրելի թերութիւններս շատ հարկաւոր  
են ինձ , — Զեր այդ փախաքը լիովին կը կատար-  
ուի , օրիորդ , ըստ Աէն-Տիզիէ տիկինը . եթէ  
դժբաղդաբար , ինչպէս որ կը վախցուի , լուր  
ելնէ թէ դուք պարտազանցութիւնն ու անհա-  
մեսառութիւնն այն աստիճան կը հասցընէք , որ  
զիշերն ուրիշ տեղեր անցունելէ ետեւ՝ առաւօտ-  
եան ժամն ութին ետ կը դառնաք , ինչպէս որ  
եկան ըսին ինձ . . . բայց ես չեմ ուղեր եւ չեմ  
համարձակիր հաւատալ այսպիսի անհեթեթ ան-  
կարգութեան մը . . . . — Պէտք էր հաւատա-  
լիք , տիկին . . . վասն զի ստոյգ է . . . . — Ը-  
սել է թէ . . . կը խոստովանիք . գոչեց իշխա-  
նուհին : — Այս , ես ինչ որ ընեմ՝ կը խոստովա-  
նիմ , տիկին . . . այս առաւօտ ժամութիւն տուն  
դարձայ : — Կը լիէք , պարաններ , գոչեց իշխա-  
նուհին : — Ա՞հ . . . ըրաւ Պ.Տ.Եկրինեի հաստ  
ձայնով մը : — Ա՞հ , ըրաւ Պարոնն ալ ճռնչական  
ձայնով մը : — Ա՞հ , մրմռաց բժիշկն ալ խօր հա-  
ռաջանօք :

Ատրիէն այս ողբական բացագանչութիւնն  
ները լոելով քիչ մնաց որ նորէն պիտի խօսէր՝  
թերեւս ինքդինք արդարացընելու համար . բայց  
յետոյ արհամարհական թեթեւ շարժմամբ մը  
հասկըցուց թէ իր ըսածը բացատրնլու չխոնար-  
հիր :

« Ուրեմն ստոյդ էր լսածս , կրկնեց իշխաւ  
նուհին . ան , օրիորդ , դուք թէպէտ զիս վարա-  
ժեցուցեր էիք որ բանի մը վրայ չզարմանամ ,  
բայց այսպիսի վարք մ'ունենալնուդ վրայ դեռ  
տարակոյս ունէի . հիմա ձեր այդ յանդուդն պաւ-  
տասխանը զիս համոզեց : — Սուտ խօսիլը , տիկին ,  
ամեն ժամանակ աւելի յանդուդն գործ մ'երեւ-  
ցած է ինձ՝ քան թէ ճշմարիտն ըսելը : — Եւուս  
կի՞ց կուզայիք , օրիորդ , եւ ինչու համար . . .  
— Տիկին , ըսաւ Ատրիէն իր հօրաքեռ խօսքն  
ընդմիջելով , ես երբէք սուտ չեմ խօսիր , բայց  
երբէք ալ չեմ ըսեր այն բանը՝ որ դրուցել չեմ  
ուզեր . ասկէց զատ՝ վատութիւն կը համարիմ  
գայթակղիլի ամբաստանութենէ մը զիս արդա-  
րացընել . ուստի ձեր այդ մասին պնդելն անօդուտ  
է , Հիմա ըսելիքնիս բովանդակենք . Դուք զիս  
անտանելի եւնուաստացուցիչ խնամակալութեան  
մ'ենթարկն կուզէք . ես ալ վոքը ապարանէն  
ելնել , ուզած տեղու երթալ , եւ իմհաճոյիցս հա-  
մեմատ ապրիլ կուզեմ . . . տեսնենք թէ երկու-  
քիս որուն խօսքը կըլլայ : Գտնեք հիմա ուրիշ  
խնդրոյ մը . Այս ապարանքն իմսէ . ձեր մէ ջը ըը-  
նակիլն հոգս չէ՝ քանի որ ես հոս չպիտի կենամ :

բայց գետնի վրայի դստիկոնը պարապ է , ուր  
ընդունելութեան դահլիճներէն զատ՝ երկու ամ-  
բողջ բնակարան կայ . այն բնակարաններն առ-  
ժամանակեայ կերպով պատրաստել պիտի տամ .  
— Իրաւ կըսէք , օրիորդ , ըսաւ իշխանուհին մեծ  
զարմացմամբ Պ . Տ' Եկրինեիի երեսը նայելով , եւ-  
յաւելցուց հեղնաբար . — Եւ որու համար պատ-  
րաստել պիտի տաք այն բնակարանները : — Իմ  
ընտանիքս երեք անձանց եամար : — Ի՞նչ կը  
նշանակէ այդ , ըսաւ Աէն-Տիզիէ տիկինն առաւել  
եւս զարմանալով : — Կը նշանակէ , տիկին , թէ  
ես կուզեմ աղնուական հիւրընկալութիւն մ'ընել  
արքայազուն Հնդիկ երիտասարդի մը՝ որ մօրս  
կողմանէ աղդական է ինձ , եւ երկու կամ երեք  
օրէն ֆարիզ պիտի գայ , ուստի կուզեմ որ այն  
բնակարանները պատրաստ ըլլան զայն ընդունե-  
լու : — Կը լսէք , պարոններ , ըսաւ Պ . Տ' Եկրինեի  
բժշկին եւ Պ . Թրիբօի՝ խորին ապշութիւն մը ցու-  
ցընելով : — Այս խելքէ մտքէ դուրս բան է ,  
ըսաւ Պարոնը : — Աւաղ , ըսաւ բժիշկն ալ ցաւե-  
լով մը , զդացումն ինքնին աղնիւէ , բայց դարձ-  
եալ այն թեթեւամիտ գլուխն է . . . — Շատ  
աղէկ , օրիորդ , ըսաւ իշխանուհին . գոնէ այլ-  
պիսի անհեթեթ բաղձանքներ յայտնելէ ձեզ չեմ  
կրնար արգելուլ : Բայց հաւանական է որ այդ պի-  
սի գեղեցիկ ճանրու մը մէջ չուղէք կանգ առ-  
նուլ , Ուրիշ ըսելիք մ'ալ ունի՞ք : — Դեռ չլմըն-  
ցուցի , տիկին . այս առաւօտ իմացայ թէ մօրս  
կողմէն ուրիշ երկու աղդականներ ալ , տասնեւ-

հինգ տարեկան երկու խեղճ եւ որբ աղջիկներ ,  
որք Սիմօն մարածախտին զաւակներն են , երկար  
ճանապարհորդութենէ մ'ետեւ երէկ Փարիզ հա-  
սեր են , եւ դիրննք Սիոլերիոյ խորերէն Գաղղիա  
բերող քաջ զօրականին կնոջը տունը կը գտնը-  
ւին . . . : »

Երբոր Պ. Տ'էկրինեի եւ իշխանուհին այս  
խօսքերը լսեցին , սարսափելով վեր ցատկեցին եւ  
իրարու երես նայեցան , վասն զի բնաւ չէին յու-  
սար որ Սիմօն մարածախտին աղջկանց Փարիզ  
հասնիլն Ատրիէն խմացած ըլլար : Այս յայտնու-  
թիւնը կայծակնահար ըրաւ դիրենք :

« Անտարակոյս կը զարմանաք թէ բնչպէս  
քաջ տեղեկութիւն ունիմ այս բաներուն , ըստ  
Ատրիէն . բարեբաղդաբար կը յուսամ որ հիմա  
եւս առաւել պիտի զարմացընեմ ձեզ . բայց Սի-  
մօն մարածախտին աղջկանց դայով , կրնաք հաս-  
կընալ , տիկին , որ անհնար է ինձ զանոնք թողուլ  
որ առժամանակեայ կերպով հիւրընկալող առա-  
քինի եւ աշխատասէր ընտանիքին բնոր ըլլան .  
ուստի պիտի երթամ զանոնք առնում հոս բերեմ  
ու վարի դստիկոնի բնակարաններէն մէկուն մէջ  
տեղաւորընեմ զօրականին կնոջը հետ՝ որ պատ-  
ուական կառավարչուհի մը կրնայ ըլլալ անոնց : »

Այս խօսքին վրայ Պ. Տ'էկրինեի եւ Պ. Թըրի-  
բօ իրարու երես նայեցան , եւ Պարոնը դոչեց .  
« Ստուդիւ խելքը կորուսած է : »

Ատրիէն առանց պատասխանելու Պ. Թըրիբօի  
յաւելցուց . « Սիմօն մարածախտին ալ մէկ վայր-

կեանէն միւսն անպատճառ Փարիզ պիտի հասնի ,  
Կրնաք երեւակայել , տիկին , թէ որչափ քաղցր  
պիտի ըլլայ ինձ իր աղջիկներն իրեններկայացը-  
նելով ապացուցանել թէ արժանավայել կերպով  
հիւրընկալած եմ դանոնք : Վաղ առաւօտ դեր-  
ձակուհիներ պիտի բերել տամ , որպէս զի հա-  
գուստի կողմէ պակաս բան մը չմնայ . . . : Կու-  
զեմ որ հայրենին հոս հասած ժամանակ դանոնք  
գեղեցիկ . . . սքանչելի կերպով դեղեցիկ դանէ :  
Արդէն խմացայ թէ հրեշտակի պէս աղւոր են ե-  
ղեր . . . : Ես որ խեղճ անսուրբ մ'եմ , դանոնք  
աիրոյ աստուածուհիներու պէս պիտի դեղապար-  
դէմ : — Ամենն այդչափի է այս անդամ , օրիորդ ,  
ըստ իշխանուհին բոնաղբօնեալ ժպիտով մ'եւ  
իր զայրոյթը ծածկելով , մինչդեռ Պ . Տէլրինեի՝  
հանդարտ եւ պաղ երեւոյթի մը ներքեւ հաղիւ-  
կրնար սրտին մահաքեր տաղնապը ծածկել ,  
— Փնտոեցէքնայինք , օրիորդ . շարունակեց իշ-  
խանուհին , ուրիշ աղդականներ ալ չունի՞ք այդ  
ձեր ընտանեկան գողթականութիւններուն վրաց  
աւելցընելիք . . . արդարեւ թաղուհի մը չկրնար  
ձեղնէ աւելի վառաւոր կերպով վարուիլ : — Յի-  
րաւի . տիկին , թաղաւորական ընդունելութիւն  
մը պիտի ընեմիմ աղդականացս . . . ինչպէս որ  
կը վայլէ արքայորդի մ'եւ մարածախտ Ախնիի  
գուքսին աղջկանց . որովհետեւ քաղցր ըան է  
սրտի հիւրընկալութեան սկերճութիւններուն վը-  
րայ ուրիշ ամեն տեսակ սկերճութիւններն ալ ա-  
ւելցընել : — Այդ առածն ստուգիւ վեհանձնա-

կան է , ըստ իշխանութիւն եւս քան զեւս յուղ-  
ուելով . մեղք որ ուղածնուդ պէս գործադրելու  
համար Բօթօղի ուկենանքերը ձեռքերնիդ չեն .  
— Աղէկ ըսիք , տիկին . ես ալ ուկենանքի մը  
մը վրայ կուղէի խօսիլ . զոր խիստնոխ կը կարծեն  
ոմանք . ահա յարմար առիթնեկաւ : Իմ հարցս-  
տութիւնս որչափ եւ մեծ ըլլայ , քիչ օրէն մեր  
ընտանեաց ձեռքն անցնելիք հարստութեան քով  
ոչինչ բան է . . . երբոր այն գործը կատարուի,  
թերեւս այն ժամանակ չէք մեղադրեր իմ չոայ-  
լութիւններս՝ որ թագաւորականկը կոչէք . . . :

Պ. Տ'Եկրինելի կացութիւնն հետղհետէ սար-  
սափելի կըլլար . Միտալներուն գործն այնչափ  
կարեւոր էր , որ Տոքլոր Պալէնիէն անգամա-  
հած էր ղայն , թէ եւ ամբաւ շահու մը համար ա-  
նոր ծառայութիւնը խնդրած էր . Պ. Թրիբօ ալ  
տեղեկութիւն չունէր ասկէց , ինչու որ իշխա-  
նուհին կը կարծէր թէ Ատրիէնի հօրը թուղթե-  
րուն մէջէն այս մեծ ժառանդութեան ամեն նը-  
շաններն ինք անյայտ ըրած ըլլալով , օրիորդը  
չէր կրնար բնաւ իմանալ : Ուստի Պ. Տ'Եկրինեի  
ոչ միայն սարսափեցաւ տեսնելով որ Ատրիէն այս  
գաղտնեաց վերահսու եղեր էր , այլ եւ կը դո-  
ղար որ բոլորովին երեւան կը հանէ :

Իշխանուհին ալ նոյն սրտադողին մէջ էր ,  
ուստի Ատրիէնի խօսքը կարելով դոչեց . « Օրի-  
մրդ , ընտանեաց մէջ այնպիսի բաներ կան՝ որք  
ծածուկ պէտք է մնան . եւ թէ աղէտ որոշ կերպով  
չհասկըցայ թէ ինչ բանի ակնարկութիւն կընէք .

կը յորդորեմ ձեղ որ այդալիսի խօսքեր չընէք .  
— Ի՞նչ կըսէք , տիկին , միթէ այս ժողովն ընտանեկան չէ , եւ եթէ ընտանեկան չըլլար՝ կըրնայի՞նք այնչափ անշնորհք խօսքեր ընելու իրառու : — Հոդ չէ , օրիորդ , երբոր քիչ շատ կեղակարծ շահերու խնդիր ծառի . անոնց վրայ խօսիւ լը բոլորովին անօդուտ է՝ քանի որ վաւերական թուղթեր ու ապացոյցներ չկան աչքի առջեւ :  
— Բայց , տիկին , միթէ ժամէ մ'ի վեր ըրած խօսակցութիւննիս շահու վերաբերեալ դործոց վրայ չէ : Ճշմարիտն ըսելով չեմ հասկընար ձեր դարմանքն ու շփոթութիւնը : — Ես ոչ դարմանք . . . ոչ ալ շփոթութիւն . . . ունիմ , օրիորդ . բայց երկու ժամէ 'ի վեր այնչափ անլուր այնչափ անճոռնի բաներ լսելու կը հարկադրէք զիս , որ ստուգիւ ներելի է ինձ քիչ մ'ապշիլ :  
— Թողութիւն կը խնդրեմ ձեզնէ , տիկին , դուք քիչ մ'ապշած չէք , այլ վերջին աստիճան շփոթած , ըսաւ Ատրիէն աչքը հօրաքեռն երեսը տնկելով : Պ . Տ' Եկրինեի ալ նմանապէս շփոթած է , եւ ձեր այս շփոթութիւնը քանի մը կասկածներուով վրայ աւելցընելով զորս ժամանակ չունեցայ ստուգելու . . . : »

Ատրիէն քիչ մը կանգ առնելէ ետեւ՝ շարունակեց . « Գուշակութիւնս արդիօք ճիշդ չէ . . . կը տեսնենք . . . : — Օրիորդ , կը հրամայեմ ձեղ որ լոէք , դոչեց իշխանուհին բոլորովին շփոթելով : — Ա՞ն , տիկին , ըսաւ Ատրիէն , ձեզ պէս ինքզինքին տէր եղող անձի մը համար այդ


աստիճան շփոթութիւնն աղէկ նշան մը չէ : »

Նախախնամութիւնը , ինչպէս որ սովորութիւն է ըսել , այս վտանգաւոր վայրենին մէջ բարեբաղդաբար օդնութեան հասաւ իշխանուհոյն եւ Պ. Տ'էկրինեիլ : Սովորութիւնը մը ներս մտաւ այն աստիճան այլայլեալ եւ ահաբեկ , որ իշխանուհին մէկէն դող ելնելով հարցուց . « Ի՞նչ կայ , Տիւսլօմ : — Ներում կը խնդրեմ , իշխանուհի տիկին , որ ձեր հրամանին հակառակ կուղամ ձեր խօսակցութիւնը կը նույնականացնեմ . ոստիկանութեան տեսուչն եկեր է . հիմա ձեղ տեսնել կուղէ : Ինքը վարը կ'սպասէ եւ քանի մըն ալ ոստիկանութեան դործակալներ բակը կեցած են զինուորներու հետ : »

Որչափ որ այս նոր դէպքը խորին զարմանք կը պատճառէր , բայց եւ այնպէս պատեհ առիթ մ'եղաւ իշխանուհոյն , որ Ատրիէնի սպառնալից յայտնութիւններուն վրայ շուտով խորհրդակցութիւն մ'ընէ Պ. Տ'էկրինեիլ հետ . ուստի ոտքի վըրայ ելնելով ըսաւ անոր .

« Պարօն աբբայ , կը բարեհաճի՞ք հետս վար իջնելու . վասն զի ոստիկանութեան տեսչին տունը գալը չեմ դիտեր ինչ կը նշանակէ : »

Պ. Տ'էկրինեիլ ալ Սէն-Տիզիէ տիկնոջ ետեւէն մօտակայ ռենեակը դնաց :



## ԳԼՈՒԽ թ.

### ՄԱՏՆՈՒԹԻՒՆ

ՍԵՆ-ՏԻՂԻԷ իշխանուհին՝ Պ. Տ'ԵԿՐԻՆԵՒԻԻ ճետ  
ընկերակցութեամբ եւ սպասաւորն ալ ետեւէն,  
մօտակայ ռեննակ մը մտաւ .

«Ո՞ւր է ոստիկանութեան տեսուչը, ճար-  
ցուց սպասաւորին, — կապոյտ սրանն է, տիկին :  
— Գնացէք իմ կողմէս աղաջեցէք իրեն որ քանի  
մը վայրկեան սպասելու բարեհաճի : »

Սպասաւորը խոնարհութիւն ընկլով դուրս  
ելաւ : Երբոր ծառան հեռացաւ . ՍԵՆ-ՏԻՂԻԷ տի-  
կինը խուճապաւ Պ. Տ'ԵԿՐԻՆԵՒԻ քով դնաց, որուն  
սովորաբար անվեհիր եւ գոռոզ դէմքը դեղնած  
ու տիսուք էր :

«Կը տեսնէք, գոչեց գահավէժ ձայնիւ,  
Ատրիէն ամեն բան գիտէ հիմա . ի՞նչ պիտի ը-  
նենք . . . ի՞նչ պիտի ընենք . . . : Չեմ գի-  
տեր, ըստ արբան անշարժ եւ մատայոյզնայ-  
ուած քով, այս յայտնութիւնը սարսափնիլի հար-  
ուած մ'է : — Ուրեմն ամեն բան կորսուած է :  
— Միայն մէկ հնարք մը կայ վրկութեան, ըստ  
Պ. Տ'ԵԿՐԻՆԵՒԻ, եւ այն ալ . . . Տոքթորը կրնայ  
ըլլալ . . . — Բայց ի՞նչպէս, գոչեց իշխանու-  
հին . հնարք է այնչափ շօւտով եւ այսօր կատա-

րել : — Երկու ժամ անգամ ձգելու չդար . վասն  
զի այս սատանայ աղջիկը հիմա կերթայ Սիմօն  
զօրապետին աղջիկները կը տեսնէ , և այն ժա-  
մանակ մեր բոլոր ջանքը փուծ կելնէ : — Բայց՝  
Ֆրէտէրիկ , անհնարին է . . . Պ . Պալէնիէ չպի-  
տի կրնայ կատարել . . . զինքը երկար ժամանակէ  
՚ի վեր պատրաստել հարկ էր , ինչպէս որ այսօր-  
ուան հարցաքննութենէն ետեւ պիտի ընէինք :  
— Հոգ չէ , ըստ արքան , պէտք է որ Տոքթորն  
այսօր անպատճառ անոր փորձն ընէ : — Բայց  
ի՞նչ պատճառ բռնելով : — Ես կը ջանամ պատ-  
ճառ մը գտնել : — Ենթադրելով թէ գտնէք  
պատճառ մը , բայց բնաւ պատրաստութիւն մ'ե-  
ղած չէ . . . հոն , Ֆրէտէրիկ . — Անհոգ եղիք ,  
հոն միշտ նախատեսութեամք պատրաստ ըլլալու  
առվորութիւն ունին : — Եւ ի՞նչպէս կրնանք հի-  
մա գործը Տոքթորին բանալ , ըստ իշխանուհին :  
— Եթէ զայն հոս կանչենք , օրիորդը կասկածէ  
կերթայ , ըստ Պ . Տ'եկրինեի մտախոհ կերպիւ ,  
եւ ամեն բանէ առաջ պէտք է կասկած տալէ  
զգուշանանք : — Ատոր տարակոյս չկայ , ըստ  
իշխանուհին , մեր ամենէն մեծ միջոցներէն մէկը  
Տոքթորին վրայ օրիորդին ունեցած վստահու-  
թիւնն է : — Միտքս բան մ'եկաւ ըստ արքան ,  
հիմա շուտով գիր մը կը գրեմ Պալէնիէի , ձեր  
մարդոցմէն մէկն այն գիրը կը տանի անոր կուտայ  
այնպէս երեւցընելով թէ գուրսէն . . . ծանր  
հիւանդի մը կողմանէ կուդայ այն նամակը . . .  
— Այդ շատ աղէկ մտածեցիք , գոչեցիշխանու-

հին . իրաւունք ունիք . . . ուրեմն հիմա . . . ,  
այս սեղանին վրայ . . . գրելու համար ամեն  
ակտք եղածը կայ . . . շուտ ըրէք . . . շուտ .  
բայց Տոքթորը կրնայ յաջողութեամբ կատարել :  
— Ճշմարիտն ըսելով , չեմ համարձակիր յուսալ .  
ըստ մարքիղը սեղանին առջեւնսաելով զսպեալ  
բարկութեամբ : Այս աւուր հարցաքննութենէն  
ետեւ , որ մեր յուսացածէն աւելի աղէկ եղաւ , եւ  
զոր քովի օենեակին վարագորին ետեւ պահուըտ-  
ցուցած մարդերնիս հատատարմութեամբ համա-  
ռոտագրեց , եւ վաղն ու միւս օր կատարուելիք  
բուռն տեսարաններէն ետեւ , Տոքթորը կրնար  
նախազգուշական վարպետ միջոցներ ձեռք առ-  
նուլ եւ կատարեալ ապահովութեամբ գործ տես-  
նել . . . բայց այսօր . . . հիմա . . . այնպի-  
սի ծառայութիւն մը խնդրել անհնար կերեւի  
ինձ , Հերմինի . . . մտքէ անցունելն անդամ  
յիմարութիւն է : » Այս ըսելով մարքիղը բար-  
կութեամբ գրիչը մէկդի նետեց . յետոյ դառն եւ  
խորին դրգութեամբ մ'աւելցուց . « Յաջողու-  
թեան վայրկենին մեր ամեն յոյսերը ոչնչացած  
տեսնել . . . ան , ասոր հետեւանքն անհաշուե-  
լի պիտի ըլլայ . . . ձեր եղբօրորդին մեծ վնաս  
կուտայ մեղ . . . ո՞հ , մեծ վնաս . . . , »

Այս վերջին խօսքերն արտասանած ժամա-  
նակ Պ . ՏԵԿՐԻՆԵԼԻ ցոյց տուած զայրոյթն ու ա-  
նողոք ատելութիւնն անհնար է նկարագրել :

« Ֆրէտէրիկ , դոչեց իշխանուհին սրտա-  
տանջ անձկութեամբ ձեռքն աբրային ձեռքին

վրայ դնելով, կաղաչեմ, մի յուսահատիք դեռ . . .  
Տոքթորն այն աստիճան հնարագէտ միտք մ'ունի  
եւ այն աստիճան անձնուէր է մեղ . . . որ գէշ  
Հըլլար փորձ մ'ընել . . . — Վերջապէս վոր-  
ձենք նայինք ինչ կելնէ, ըստ աբբան գրիչը  
նորէն ձեռքն առնլով, — Բայց գէշ կողմը մտա-  
ծելով՝ ենթադրենք թէ հիմա չյաջողի, ըստ իշ-  
խանուհին. Ատրիէն այս իրիկուն երթայ Սիմօն  
մարաջախտին աղջիկները վինտոէ . . . թերեւո  
դանոնք հոն չկրնայ գտնել . . . — Այդ բանը  
պէտք չէ յուսալ, ըստ մարքիզը, անհնար է որ  
Ռօտէնի հրամաններն այդ չափ շուտով կատար-  
ուած ըլլան . . . Եթէ կատարուած ըլլային,  
մեղ լուր կը արուէր, — Ճշմարիտ է ըսածնիդ . . .  
ուրեմն զրեցէք Տոքթորին . . . Ես երթամ Տիւ-  
պօան ձեզ ղրկեմ որ այդ նամակը Տոքթորին տա-  
նի, Քաջալերուեցէք, Ֆրէտէրիկ, այս անընկ-  
ճելի աղջիկը կը կործանենք . . . Եւ յաւելցուց  
զայրադին. « Ա՞հ . . . Ատրիէն . . . Ատրի-  
րէն . . . այն լրբենի երգիծաբանութիւններդ ու  
մեղ պատճառած տագնապներդ շատ սուզ պի-  
տինստին քեզ, »

Դուրս ելնելու ժամանակ իշխանուհին դար-  
ձաւ ըստ Պ. Տ'էկրինեիի. « Զիս հոս սպասեցէք,  
որպէս զիս ոստիկանութեան տեսչին այցելու-  
թեան պատճառն իմացընեմ ձեղ, եւ յետոյ ի  
միասին ներս կերթանք, »

Այս ըսելով իշխանուհին դուրս ելաւ սեն-  
եակէն :

Պ. ՏԵԿՐԻՆՆԵՒ ալ ՊՈՂԴՈՂՈՒՆ ՃԵՌՔՈՎ քանի  
տող գիր դրեց :

ԳԼՈՒԽ Ժ.

ՈՐՈԳԱՑԹ

ՍԵՆ-ՏԻՂԻԷ տիկնոջ եւ մարքիզին դուրս ել-  
նելէն եանը՝ Ատրիէն իր հօրաքեռ սենեակին  
մէջ մնացեր էր Տոքթոր Պալէնիէի եւ Պ. Թրի-  
քոի հետ :

Ռոտիկանութեան տեսչին գալն իմանալուն  
Ատրիէն մեծ մտատանջութեան մէջ ինկեր էր  
վասն զի, ինչպէս որ Աքրիքօլ կասկածեր էր,  
տարակոյս չէր մնար որ յիշեալ պաշտօնատարն  
երկաթագործին հոն գալն ու պահուըտիլն իմա-  
ցած ըլլալով, մեծ եւ փոքր ապարաններուն մէջ  
խուզարկութիւն ընելու եկեր էր : Թէ եւ Ատրի-  
էն Ակրիքօլի պահուըտած տեղն ապահով կը հա-  
մարէր, բայց եւ այնպէս սիրան հանդարտ չէր.  
ուստի ձախող հաւանականութեան մ'առաջքն  
առնելու համար յարմար առիթ գտած կարծեց իր  
պաշտպանած երիտասարդին համար յանձնարա-  
րութիւն մ'ընել Տոքթորին, որ ինչպէս արդէն  
ըսինք՝ ժամանակին ամենէն երեւելի եւ աղե-  
ցութեան տէր նախարարներէն մէկուն մտերիմ  
բարեկամն էր :

Այս խորհրդով աղջիկը բժշկին քով դնաց .  
մինչդեռ նա կամաց ձայնով Պ. Թրիբօխ հետ կը  
խօսակցէր , եւ իր ամենաքաղցր ու սիրուն ձայ-  
նովն ըստ . « Սիրելի Պ. Պալէնիէ , ձեզ երկու  
խօսք ըսելու կը փափաքիմ . »

Եւ աչքովը պատուհանի մը մէջի խորշը  
ցուցուց :

« Պատրաստ եմ ձեր հրամանին , օրիորդ »  
պատասխանեց բժիշկը ոտքի վրայ ելնելով եւ  
Ատրիէնի հետ պատուհանին քով դնաց :

Պ. Թրիբօ , որ աբբային բացակայութեան  
պատճառաւ ինքովինք անօդնական մնացած ըղ-  
դալով՝ կրակի պէս կը վախնար օրիորդէն , շատ  
գոհ եղաւ այս դարձուածքին վրայ , եւ ինքովին-  
քին վստահ երեւոյթ մը տալու համար՝ դնաց  
առւրբի պատկերի մ'առջեւ կանգնեցաւ եւ կար-  
ծես թէ չէր յագենար անոր վրայ զմայլելէ :

Երբոր օրիորդը բաւական հեռացաւ Պ. Թրի-  
բօէն եւ իր խօսակցութիւնն անկէ լսուելու վախ-  
չունէր , ըստ բժշկին . որ միշտ զուարթ եւ  
միշտ սիրալիր դէմքով մ'անոր խօսելուն կը-  
պասէր . « Սիրելի Տոքթորս , դուք իմ բարեկամս  
էք , ինչպէս որ հօրս ալ բարեկամն էիք . . . :  
Գիշ մ'առաջ , թէ եւ դժուար դիրքի մը մէջ է-  
իք , քաջաբար իմ միակ կողմնակիցս եղաք . . . :  
— Բայց ոչ , այդպիսի բաներ մի ըսէք , ըստ Տոք-  
թորը զուարճալից բարկութիւնն մը ցուցընելով .  
դիտէք արդեօք ինչ գէշ վիճակի մը մէջ պիտի  
ձգէիք զիս . կաղաչեմ լուեցէք . . . եւ յիդու էմ ,

սովորաց, որ ըսել է. զիս հանդարտ թողուցէք, զեղեցիկ սիրունսատանայ. . . . — Մի վախնաք, ես ձեզ վտանգի մէջ չեմ ձգեր, ըստ Ատրիէն ժպաելով. բայց ներեցէք ինձ միայն յիշեցընել ձեզ, թէ դուք շատ անդամ ինձ բարեկամական ծառայութիւններ ընել առաջարկած եւ ձեր անձնուիրութեանը վրայ խօսած էք: — Կը քնաք փորձել զիս եւ աեսնել թէ խօսքիս տէրն եմ թէ ոչ: — Ուրեմն հիմա փորձ մը տուէք ինձ, ըստ Ատրիէն անհամբեր կերպիւ: — Շատ աղէկ, ահա այսպէս կուզեմ որ խօսքովս բռնեն զիս. ըսէք նայիմ ի՞նչ պէտք է ձեզ համար: — Պուք միշտ մտերմութիւն ունի՞ք ձեր բարեկամ նախարարին հետ: — Անշուշտ, դեռ այս օրերս ձայնը մարած ըլլալով, ես կը դարմանեմ զինքը. . . ամեն անդամ որ խորհրդարանին մէջ հարցմունք մը պիտի ըլլայ իրեն, առջի օրէն ձայնը կը մարի. առաւել կը սիրէ հիւանդ ըլլալ, քան թէ իրեն ըլլալիք հարցմանց պատասխանել: — Պէտք է որ ձեր բարեկամ նախարարէն ինձ համար ամենակարեւոր բան մ'ընդունիք: — Զեզ համար մի՛. . . ի՞նչ յարաբերութիւն կայ. . . »

Այս միջոցին իշխանուհոյն սպասաւորը ներս մանելով նամակ մը տուաւ Պ. Պալէնիէի եւ ըստ. « Օտար սպասաւոր մը հիմա բերաւ դայս ձեզ տալու համար, եւ ըստ թէ շատ ստիպողական է: » Բժիշկը նամակն առաւ, եւ սպասաւորը դուրս ելաւ: « Տաղանդ ունենալուն անհաջոյ պառղնե-

բըն են ասոնք, ըստ անոր Ատրիէն ժպանլով .  
խեղճ Տոքթորս, ձեզ վայրկեան մը հանդիստ չեն  
թողուր . — Ատոր խօսքը մի ընէք, ըստ բժիշ-  
կը՝ չկրնալով իր զարմանաց շարժումը ծածկել  
երբոր Պ . Տ'էկրինեիի գիրը տեսաւ . ստուգիւ այս  
չարաճնի հիւանդները կը կարծեն թէ մեր մար-  
մինը երկաթէ է եւ թէ իրենցմէ պակսած առող-  
ջութիւնը մեք կը գրաւենք . ուստի բնաւ դութ  
չունին մեր վրայ, բայց կը ներէք ինձ, օրիորդ,  
յաւելցուց Պ . Պալէնիէ՝ նամակը բանալէ առաջ  
հարցական նայուածք մ'ուղղելով Ատրիէնի ,  
Քարտօվիլ օրիորդը շնորհալի շարժմամբ հա-  
ւանութիւն տուաւ դլխովը :

Տ'էկրինեի մարքիզին գիրն երկար չէր, բը-  
ժիշկը մէկ նայուածքով կարդաց զայն, եւ իր սո-  
վորական խոհեմութեանը հակառակ՝ ուսերը  
թոթիւց եւ կրքով մ'ըստ . « Այսօ՞ր . . . բայց  
անհնարին է . . . խելքին եկեր է . . . . — Ան-  
շուշտ ողորմելի հիւանդ մ'է՝ որ բոլոր յոյսը ձեր  
վրայ դրեր է, եւ ձեղ կ'սպասէ . . . . ձեղ կը կո-  
չէ . . . . 0՞ն, սիրելի Պ . Պալէնիէ, բարեսիրտ  
եղիք, խեղճին աղաջանքը մի մերժէք . . . նրա-  
չափ քաղցր է մէկու մ'իր աղղած վստահութիւ-  
նըն արդարացընել . . . . »

Ատրիէնի այս կարեկցական խօսքերը՝ զօր  
արտաշարժ ձայնիւ մը կարտասանէր, եւ իր ամե-  
նէն անողոք թշնամւոյն գրած նամակին նիւթն  
այնպիսի կարգէ դուրս մերձաւորութիւն մ'եւ  
միանդամայն հակառակութիւն մ'ունէին, որ Տոք-

թոր Պալէնիէի մտքին զարկին : Շիռթեալ դէմ-քով մ'օրիորդին նայելով պատասխանեց . և Յի-րաւի , ծուխերէս մէկն է , որ մեծ եւ կրնամ ըսել չափաղանց վսահութիւն ունի վրաս , վասն զի անհնարին բան մը կը խնդրէ ինձմէ . . . բայց դուք , օրիորդ , ինչու այդչափ կարեկցութիւն կը ցուցընէք անծանօթ օտարի մը վրայ : — Եթէ դժբաղդ մէկն է , անծանօթ չէ ինձ . իմ պաշտ-պանած անձս ալ՝ որուն համար ձեր բարեկամ պաշտօնէին օգնութիւնը կը խնդրեմ , գրեթէ բոլորովին անծանօթ էր ինձ , բայց հիմա վերջին առտիճան համակրութիւն ունիմ վրան . վասն զի , պէտք է ըսեմ ձեզ թէ պաշտպանած անձս՝ այն ազնիւ զօրականին որդին է՝ որ Սիպերիոյ խորե-րէն Սիմօն մարածախտին աղջիկները ֆարիդ բե-րաւ : — Ի՞նչ կըսէք , ձեր պաշտպանած ան-ձը . . . — Առաքինի արհեստաւոր մ'է , իր ընտանեաց նեցուկը . բայց պէտք է որ ամեն բան յայտնեմ ձեզ . ահաւասիկ եղելութիւնը . . . »

Ատրիէնի ընելիք մտերմական պատմութիւ-նը մէկէն ընդմիջեցաւ Սէն-Տիղիէ տիկնոջ վրայ գալովը , որ դահլիճին դուռն ուժովնութեամբ բանալով Պ . Տ'Էկրինեիի հետ ներս մտաւ : Իշխա-նուհւոյն դէմքին վրայ դժոխային ուրախութիւն մը նկարուած էր , զոր զայրադին բարկութեան մը սուտ երեւոյթով հազիւ կրնար ծածկել :

Պ . Տ'Էկրինեի ներս մտած ժամանակ հարցա-կան տատամսու աչքով մը Ցոքթոր Պալէնիէի ե-րեսը նայեցաւ : Նա ալ գլխու բացասական շարժ-

մամբ մը պատասխանեց : Աքրան անշունչ կա-  
տաղութեամբ շրթունքը խածաւ , որովհետեւ  
իր վերջին յոյսը Տօքթորին վրայ գրած ըլլալով ,  
իր նիւթած խորհուրդներն խպառ կործանած  
կարծեց , թէ եւ իշխանուհին նոր հարուած մը  
պիտի տար Ատրիէնի :

« Պարոններ , ըսաւ Աէն-Տիղիէ տիկինը կարծ  
եւ դահավէժ ձայնիւ , վասն զի սրտին չար ուրա-  
խութենէն շունչը կը կտրէր . պարոններ , տեղեր-  
նիդ հրամեցէք . . . նոր ու հետաքրքրաշարժ  
բաներ ունիմ ձեզ խմացընելիք այս օրիորդին վը-  
րայ :

Եւ վերջին աստիճան քինալից ու արհամար-  
հու աչքով մ՝ իր եղրօր աղջիկն ակնարկեց :

« Եկէք , նայինք . . . խեղճ աղջիկս , տա-  
կաւին ի՞նչ կայ , ի՞նչ կուզեն ձեղնէ , ըսաւ Պ .  
Պալէնիէ շողոքորթ՝ ձայնով մը պատուհանին մէ-  
ջէն՝ ուր կեցած էր Ատրիէնի քով . բայց ինչ որ  
ալ պատահի՝ միշտ վստահ եղիք իմ վրայ , »

Այս ըսելով բժիշկը դնաց Պ . Տ'Էկրէնելի . եւ  
Պ . Թրիբօի քով նստաւ :

Քարտօվիլ օրիորդն իր հօրաքեռ յանդուդն  
թշնամանքը լսելուն պէս , գլուխը վեր տնկեց  
խոխտաբար . . . ճակատը կարմրեցաւ , եւ իր  
վրայ եղած այս նոր սպառնալից յարձակումէն  
գրգռելով եւ համբերութիւնը կորսնցընելով դէպ  
փուղանը դնաց՝ որուն առջեւ իշխանուհին նըս-  
տած էր , եւ խոռվեալ ձայնով մ'ըսաւ Պ . Պալէ-  
նիէնի .

« Սիրելի Տոքթորս , կը խնդրեմ որ հնար եղածին չափ շուտովիմ բնակարանս գաք . դիտէք որ ձեզ հետ խօսելու ամենակարեւոր պէտք մ'ունիմ : »

Եւ Ատրիէն քայլ մ'առաջ գնաց դէպ 'ի մեծ թիկնաթոռը՝ որուն վրայ վեղոյրը դրած էր : Իշխանուհին այս տեսնելուն պէս՝ մէկէն ոտքի վրայ ելաւ ու գոչեց . « Խ՞նչ կընէք , օրիորդ , — Բնակարանս կը դառնամ , տիկին . . . դուք ձեր կամքն իմացուցիք ինձ , ես ալ իմլիներս յայտնեցի . կը մնան շահու վերաբերեալ գործերնիս , անոնց համար ալ իմ կողմէս մէկը պիտի կարգեմ : »

« Քարտօվիլ օրիորդն իր վեղոյրը թիկնաթոռին վրայէն առաւ : Սէն-Տիգիէ տիկինը տեսնելով որ իր որսը ձեռքէն կը վախչէր , աճապարանօք վազեց եղբօր աղջկանը քով , եւ քաղաքավարութիւնը մէկդի դնելով՝ ուժգնութեամբ թեւէն բռնեց ու դողալով ըսաւ : « Կեցի՞ք . . . — Ա՛հ , տիկին . . . ըսաւ Ատրիէն ցաւադին արհամարհանօք , ուր ենք արդեօք . . . — Փախչի՛լ կուղէք . . . ուրեմն կը վախնաք մեղնէ » ըսաւ Սէն-Տիգիէ տիկինն արհամարհու աչքով մը զայն վերէն 'ի վար չափելով :

Այս էւ Հայուած խօսքը բաւական էր Ատրիէնը մինչեւ իսկ բորբոքեալ հնոցի մը մէջ քալեցընելու : Ազնիւ եւ խրոխտ շարժմամբ մ'իր թեւը քաշեց հանեց հօրաքրոջը ձեռքին մէջէն , ձեռքի վեղոյրը թիկնաթոռին վրայ նետեց , եւ սեղանին

քով դառնալով՝ իշխանական կերպով մ'ըսաւ իշխանուհւոյն . « Այս ամենը թէեւ խորին զըդուանք կաղղեն ինձ , բայց աւելի ծանր բան մը կայ . . . այն է վատարատութեան ամբաստանութիւնը . խօսեցէք նայիմ , տիկին . . . ահա մայիկ պիտի ընեմ : »

Եւ գլուխը բարձր բռնած . երեսին գոյնը թէթիւ մը կարմրած , աչքը ցաման արտառովով մը կէս ծածկուած , ձեռքը խաչածեւ կուրծքին վրայ դրած , որ իր կամաց հակառակ ուժգին կը բարախէր , եւ իր գեղեցիկ ոտքին ծայրովը գորդին զարնելով՝ անվեհեր նայուածք մ'ուղղեց հօրաքրոջը վրայ :

Այն ժամանակ իշխանուհին ալ ուղեց սրտին մէջ լցուած եւ դինքն ուռեցուցած թոյնը կաթիլ կաթիլ դուրս թափիել , եւ իր որսն հնար եղածին չափ երկար չարչարել , վստահ ըլլալով որ ալ չէր կրնար իր ձեռքէնաղատիլ :

« Պարոններ , ըստ այն ժամանակ Սէն-Տիգիէ տիկինը զսպեալ ճայնիւ , ահաւասիկ պատմեմ ձեղ եղածը . . . ։ խմացուցին ինձ թէ ոստիկանութեան տեսուչն եկեր հետո խօսիլ կուզէ . զացի քովը եւ ցաւալի դէմքով թողութիւն խնդրեց ինձմէ իր կատարելիք պարտաւորութեան համար : Բոնելու բանտը տանելու հրաման եղած մարդ մը տեսնուեր է որ պարաէզին ապարանքը մտեր է . . . ։ Ատրիէն այս լսելուն պէս սիրու թոթվուեցաւ . կասկած չմնաց որ Ակրիքօլի համար էր :

բայց մտածելով որ պահուըտած տեղն առանով  
էր, նորէն սիրալ հանդարտեցաւ.

« Ոստիկանութեան տեսուչը, շարունակեց  
իշխանուհին, հրաման խնդրեց ինձմէ այն մարդը  
վնառելու՝ թէ մեծ եւ թէ փոքր ապարաններուն  
մէջ : Եւ որովհետեւ իր իրաւունքնէր, աղաջեցի  
որ նախ փոքր ապարանքին մէջ վնառէ, եւ եռ  
ալ հետք դացի . . . : Արծափ եւ օրիորդինեալե-  
րելի վարքը դիտէի, կը խօստովանիմ որ երբէք  
չէի կրնար մաքէս անցունել որ ոստիկանութեան  
վերաբերեալ այսպիսի ողբալի զործի մը մէջ մատ-  
ունեցած ըլլայ . . . բայց կը սխալէի : — Ի՞նչ  
ըսել կուղէք, տիկին, գոչեց Ա.արիէն : — Հիմա  
պիտի խմանաք, օրիորդ, ըսաւ իշխանուհին յաղ-  
թական դէմքով . ամեն մարդ իր կարգին . . .  
գուք քիչ մ'առաջ չափաղանց աճապարեցիք  
հեղնել ու խրոխտալու . . . : Գացի ոստիկանու-  
թեան տեսչին հետ . . . հասանք փոքր ապա-  
րանքը . . . : Զեզ կը թողում երեւակայել պաշ-  
տօնատարին զարմանքն ու ապշութիւնը՝ երբոք  
այն թատրոնի աղջկանց պէս հաղուած երեք ըս-  
պասուհիները տեսաւ . . . : Այս իրողութիւնն  
իմ խնդրանօքս առենագրութեան մէջ նշանակ-  
ուեցաւ, վասն զի այնպիսի այլանդակութիւննե-  
րըն ամենուն աչքին հաւաացընելը դիւրին բան  
չէ : — իշխանուհի տիկին, մեծ խմասութեամբ  
վարուեր էք, ըսաւ Պ. Յ. Ռիբօ՝ դլուխը ծռելով,  
լաւ է որ արդարութիւնն ալ խմանայ ու դիտնայ  
այդ բանը : »

Աւրիէն մեծ մտատանջութեամբ Ակրիքօլէ  
վիճակը խորհելով՝ Յրիքօի կամ Սէն-Տիզիէ տիկ-  
նոջ խօսքերուն կծու պատասխաններ տալու  
փոյթ չըրաւ, այլ սրտատանջութիւնը ծածկելով  
լութեամբ մտիկ կընէր :

« Ոստիկանութեան անսուչը, շարունակեց  
նորէն Սէն-Տիզիէ տիկինը, սկսաւ խստիւ աղջիկ-  
ները քննել, եւ հարցուց անոնց թէ օրիորդին ա-  
պարանքը մարդ մը մտած ըլլալը տեսած կամ ի-  
մացած էին . . . երեքն ալ անհաւատալի յան-  
դըդնութեամբ մը պատասխանեցին թէ բնաւ-  
մէկու մը ներս մտնելը տեսած չէին . . . — Բարի  
եւ առաքինի՛ աղջիկներ, ըսաւ մաքէն Քարտօ-  
վիլ օրիորդն ուրախութեամբ, ուրեմն խեղճ  
արհեստաւորն առ այժմ աղատեցաւ . մնացեալն  
ալ Տոքթոր Պալէնիէի պաշտպանութեամբ կը լը-  
մըննայ : — Բարեբաղգաբար, յարեց իշխանու-  
նին, իմ կիներէս մէկը՝ կրիվօտ տիկինը հետօ ե-  
կեր էր . այն պատուական կինը յիշելով որ օրիոր-  
դըն այս առաւօտ ժամ ութին տուն դարձեր էր,  
Ֆանտաբար ըսաւ պաշտօնատարին թէ կարելի էր որ  
օրիորդը պարտիղին վոքք դոնէն մտած ժամա-  
նակ . . . չդիտնալով . . . դուռը բայ թոգու-  
ցած ըլլայ եւ մարդն ալ անկից ներս մտած ըլլայ :  
— Լաւ կըլլար, իշխանուհի տիկին, ըսաւ Յրի-  
քօ, որ տեղեկագրին մէջ նշանակել տայիք թէ  
օրիորդն այս առաւօտ ժամ ութին տուն դար-  
ձաւ . . . , — Ի՞նչ հարկ կար այդ եղելութիւ-  
նը նշանակեյ տալու . ըսաւ բժիշկն իր դերը ճըշ-

Դիւ շարունակելով, այդ բանը ոստիկանութեան տեսչին ըրած խուզարկութիւններուն հետ բնաւ վերաբերութիւն չունէր : — Բայց, Տոքթոր, ըսաւ Թրիբօ : — Բայց, պարո՞ն, ըսաւ Պ. Պալէնիէ կտրուկ ձայնով մը, իմկարծիքս այսէ : — Ես ալ Պ. Թրիբօի հետ այդ կարծիքէն չեմ, Տոքթոր. Ըսաւ իշխանուհին . խորհեցայ թէ այսբանը տեղեկագրին մէջ անցունել տայ հարկ էր, եւ պաշտօնատարին շփոթեալ ու տխուր նայուածքէն հասկըցայ թէ որչափ ցաւ կ'զդար այսպիսի ընկերական բարձր վիճակէ օրիորդի մը դայթակդելի վարքը արձանագրելով . . . : — Անշուշտ, տիկին, ըսաւ Ատրիէն անհամբերութեամբ, կարծեմ թէ ձեր համեստութիւնն այն անմեղ ոստիկանութեան տեսչին համեստութենէն շատ վար չմնար . բայց կը թուի ինձ թէ ձեր հաւասար անմեղութիւնը չափաղանց շուտով դայթակդեր է, վասն զի դուք ալ ան ալ կընայիք խորհիլ թէ կարդէ գուրս բան մը չկար եթէ, ենթադրենք թէ, առաւօտեան ժամ վեցին դուրս ելած եւ ութիւն տուն դարձած ըլլայի : — Այդ չքմեղութիւննիդ թէ եւ ուշ . . . բայց դոնէ ճարպիկ է, ըսաւ իշխանուհին դառնութեամբ : — Ես ինքզինք չեմ արդարացըներ, տիկին, պատասխանեց Ատրիէն դուռդութեամբ . բայց որովհետեւ Պ. Պալէնիէ ինձ համար նպաստաւոր խօսք մ'ընելու բարեհաճեցաւ, ես ալ հնարաւոր մեկնութիւն մը կուտամ այնպիսի իրողութեան մը՝ զոր չեմ ուղեր բացատրել ձեր առջեւ . . . :

— Ուրեմն այն իրողութիւնը կրնայ մնալ ոստի-  
կանութեան տեղեկադրին մէջ . . . մինչեւ որ  
օրիորդն անոր բացատրութիւնը տայ» ըստ Թը-  
րիմօ :

Տ' Եկրինեի արբան՝ ճակատը ձեռքին վրայ  
դրած՝ գրեթէ բնաւ ուշադրութիւն չէր ըներ այս  
տեսարանին, վասն զի Քարտօվիլ օրիորդին ու  
Սիմօն մարածախտին աղջկանց տեսակցութենէն  
ծագելիք հետեւանքը մտածելով սարսափեր մը-  
նացեր էր, եւ այն իրիկուն Ատրիէն օրիորդը  
դուրս ելնելէ արգելուլ՝ անհնարին կերեւէր ի-  
րին :

Աէն-Տիղիէ տիկինը դարձեալ սկսաւ շարու-  
նակել :

« Ոստիկանութեան տեսուչն այնպէս չարա-  
չար գայթակղեցընող իրողութիւնը տակաւին  
բան մը չէ, պարոններ, մնացեալ սրատմելիքիս  
քով . . . Փոքր ապարանին ամեն կողմը պը-  
տըտեցանք վնտոեցինք եւ մարդ չգտանք . . .  
Երբոր օրիորդին ննջելու սենեկէն դուրս ելնելու  
վրայ էինք, որովհետեւ ամենէն ետեւ քննեցինք  
զայն, Կրիվօս տիկինը նշմարել տուաւ ինձ թէ  
սուտ դրան մը վրայի ուկեզօծ զարդերէն մէկը  
լաւ կցուած չէր. պաշտօնատարին ուշադրու-  
թիւնը հրաւիրեցինք այս անսովոր երեւոյթին վը-  
րայ, իր մարդիկը քննեցին վնտոեցին եւ ահա  
տախտակափեղկ մ'ինք իր վրայ սահելով բացուե-  
ցաւ . . . եւ այն ժամանակ ի՞նչ երեւան ելաւ  
արդեօք դիտիք . . . բայց ոչ . . . ոչ . . . այն

աստիճանն սողկալի , այն աստիճան գայթակղելի  
բանէ . . . որ չեմ համարձակիր երբէք . . .  
— Եթէ դուք չէք համարձակիր , տիկին , ես կը  
համարձակիմ , ըստ Ատրիէն անվեհեր կերպով ,  
երբ ցաւօք սրտի տեսաւ որ Ակրիքօլի պահուը-  
տած տեղն երեւան ելեր էր . Ճեր համեստութիւ-  
նը չվիրաւորելու համար չեմուզեր . տիկին , որ  
այդ նոր գայթակղութեան պատմութիւնը դուք  
ընէք . . . Եւ իմ ըսելիքս ալ զիս արդարացը-  
նելու համար չէ բնաւ : — Եւ սակայն դէշ չըլլար  
կարծեմ , օրիորդ . ըստ Սէն-Տիզիէ տիկինն ար-  
համարհոտ ժպիտով մը : Մարդ մը պահել ձերնըն-  
ջելու սենեկին մէջ . — Մարդ մը պահել իր նըն-  
ջելու սենեկին մէջ . . . գոչեց Տէկրինեի մար-  
քիզը գլուխը վեր վերցընելով այնպիսի բարկու-  
թեամբ մը՝ որ հազիւ կրնար սրտին անագորուն  
ուրախութիւնը ծածկել : — Օրիորդին ննջելու  
սենեկին մէջ մարդ մը , յաւելցուց Պ. Թրիքօ . կը  
յուսամ՝ որ այդ ալ ատենագրութեան մէջ նշա-  
նակուեցաւ : — Այո , այո , պարո՞ն , ըստ Իշխա-  
նունին յաղթական դէմքով , — Բայց , տիկին ,  
ըստ բժիշկը կեղծաւոր դէմքով մը , այն մարդն  
անշուշտ գող մ'ըլլալուէ , եւ ասով եղելու-  
թիւնն ինքնին կը բացարուի . . . ուրիշ որ եւ  
է կասկած հաւանականութեան դէմէ . . .  
Պ. Պալէնիէ , օրիորդինն կատմամբ ձեր ունեցած  
ներողամտութիւնը ձեզ կը սխալեցընէ , ըստ  
իշխանունին ցամաք կերպով : — Այդ տեսակ  
գողերուն ինչ ըլլալը յայտնի է , ըստ Թրիքօ ,

գեղեցիկ ու հարուստ երիտասարդներ են առվա-  
րաբար . . . . — Կը ոխալիք , պարսն , ըստ  
Սէն-Տիզիէ տիկինը , օրիորդին աչքն այնչափ վե-  
րերը չէ . . . և կը ցուցընէ թէ սխալանք մը ոչ  
միայն մեղապարտ՝ այլ եւ անարդ ու զգուելի  
կրնայ ըլլալ . . . . Ուստի եւ ալ չեմ զարմանար  
թէ ինչու համար օրիորդը քիչ մ'առաջ այնչափ  
համակրութիւն կը յայտնէր հասարակ ժողովրդ-  
եան վրայ . . . . Այս տեսարանն առաւել անոր  
համար սրտաշարժ եւ խանդաղատելի էր , որ օ-  
րիորդին պահած մարդը գործառորի կապոյտ շա-  
պիկ հաղած էր : — Գործառորի կապոյտ շապիկ  
մի՛ . . . գոչեց Պ. Ֆրիքո խորին զգուանք ցոյց  
տալով , ուրեմն ստորին կարդի մարդ մ'էր . . .  
ի՞նչ քսոմնելի գայթակեղութիւն . . . . — Մար-  
դը խոստվանեցաւ որ դարրինի գործառոր մ'է ,  
ըստ իշխանուհին . բայց արդարութիւնը խօսե-  
լով՝ բաւական գեղագէմ երիտասարդ մ'է , եւ  
անշուշտ օրիորդն ալ . . . գեղեցկութեան հա-  
մար ունեցած զարմանալի ջերմեռանդութեամ-  
բը . . . . — Բաւական է , տիկին . . . բաւա-  
կան է , ըստ յանկարծ Ատրիէն , որ մինչեւ այն  
ժամանակ պատախան տալ արժան չհամարելով  
ցաւալից եւ հետ զհետէ բորբոքող սրտմտու-  
թեամբ մ'իր հօրաքեռ ըստծները մտիկ կընէր .  
քիչ մ'առաջ ձեր մէկ նողկալի զրապարտութեան  
դէմ քիչ մնաց որ ինքզինքս արդարացընելու  
պիտի ելնէի , բայց , ոչ , երկրորդ անգամ այնպի-  
սի տկարամտութիւն մը չեմ ըներ . . . . Միտյն

մէկ բան մը կուզեմ հարցընել ձեզ, տիկին . . .  
այն պարկեշտ եւ առաքինի, դործաւորն անշուշտ  
բռնուեցաւ, այնպէս չէ : — Անտարակոյս, բըռ-  
նուեցաւ եւ բաղմաթիւ զինուորներով բանտ  
տարուեցաւ . . . Այս դժբաղդ լուրը ձեր սիր-  
ալ կը կտրտէ, օրիորդ, այնպէս չէ . . . ըստ իշ-  
խանուհին յաղթական գէմքով, եւ արդարեւ  
պէտք է որ խիստ դորովալից դութ մ'ունեցած  
ըլլաք այդ համակրութեան արժանի. երկաթա-  
գործին վրայ, ինչու որ ձեր յանդուդն հեղնու-  
թիւնները մէկ կողմղնէք : — Այս, տիկին, վատ  
եւ ծաղրելի դործերը հեղնելէն աւելի կարեւոր  
պարտք մ'ունիմ կատարելիք, ըստ Ատրիէն,  
որուն աչքն արտասուօք կը լցուէր Ակրիքօլի  
ընտանեաց դառն սրտատանջութիւնը մտածելով.  
Եւ փեղոյրն առնլով զլուխը դրաւ, ժապաւէննե-  
րը կապեց եւ Տոքթորին դառնալով . «Պ. Պալէ-  
նիէ, կը յիշէք որ քիչ մ'առաջ ձեր պաշտպանու-  
թիւնը խնդրեցի պաշտօնէին քով . . . : — Այս,  
օրիորդ . . . եւ բերկրութիւն կը համարիմինձ՝  
ձեր միջնորդն ըլլալ անոր քով : — Զեր իշառքը  
վարմանքի մէջ իյնալով : — Բարեհաճեցէք ու-  
րեմն հիմա զիս պաշտօնէին տունը տանիլ . . .  
Եթէ ձեր միջնորդութեամբ իրեն ներկայանամ,  
խնդրելիք շնորհս կամ մանաւանդ արդարու-  
թիւնս չմերժեր : — Ի՞նչ կըսէք, օրիորդ, ըստ  
իշխանուհին, այս եղելութիւններէն ետեւ տա-  
կաւին կը համարձակի՞ք այդպիսի բան մ'ընել

առանց իմ հրամանիս . . . չլուած բան է այս :  
— Զգուելի բան է , յաւելցուց Պ. Թրիթօ , բայց  
ամեն բան յուսալի է : »

Երբոր Ատրիէն հարցուց Տոքթորին թէ կառ-  
քը վարն էր , Տ'էկրինեի արքային սիրտը թունդ  
ելաւ . . . : Անյուսալի դոհութեան ճառաղայթ  
մը փայլեցաւ աչքին մէջ եւ հաղիւ կրցաւ սրտին  
շարժումը դսպել՝ երբոր արագ ակնարկութիւն  
մ'ըրաւ բժշկին եւ նա ալ երկու անդամ արտե-  
ւանունքը խոնարհեցուց 'ի նշան համամիտ հա-  
ւանութեան : Ուստի երբոր իշխանուհին բարկա-  
ցայտ դէմքով Ատրիէնի ըստ . « Օրիորդ , հրա-  
ման չունիմ որ դուրս ենէք » , Պ. Տ'էկրինէի մաս-  
նաւոր և լանակաւ մ'ըսաւ անոր . « Կարծեմ թէ ,  
աիկին , կրնաք օրիորդը Պ. Տ'էկրին հոգածութեանց  
յանցնել : »

Մարքիզն այս վերջին խօսքն այնուիսի նշա-  
նական կերպով մ'ըսաւ , որ իշխանուհին հետ ըզ  
հետէ բժշկին եւ Պ. Տ'էկրինեիի երեսը նայելով՝  
ամեն բան հասկըցաւ եւ երեսն ուրախութեամբ  
պայծառացաւ :

Այս դադանի խորհրդակցութիւնը ոչ միայն  
արագապէս կատարուեցաւ , այլ եւ արդէն իրի-  
կուն ըլլալով մութը կոխած էր , ուստի եւ Ատրի-  
էն՝ Ակրիքօլի վիճակին վրայ զդացած վշտալի  
մտահոգութեամբ զբաղած ըլլալով չկրցաւ իշ-  
խանուհւոյն Տոքթորին եւ արքային մէկ մէկու ը-  
րած նշանները նշմարել , թէ եւ իրեն համար ան-  
հասկանալի էին :

Այսու ամենայնիւ իշխանուհին չուզելով ոք  
Մարքիղին ըրած դիտողութեանը դիւրաւ հա-  
մազուած երեւի . ըստ . « Թէպէտ եւ Պ . Տոք-  
թորն օրիորդին վրայ մեծ ներողամտութիւն ցոյց  
կուտայ , դայն անոր յանձնելն անսլատեհ չէի  
տեսներ թերեւս . . . բայց միանդամայն չէի  
ուզեր թողուլ որ այսպիսի նախընթաց մը հաս-  
տատուի , վասն զի այսօրէն սկսեալ օրիորդն իմ  
կամքէս դատ ուրիշ կամք չպիտի ունենայ :  
— Իշխանուհի տիկին , ըստ բժիշկը ծանրու-  
թեամբ եւ Սէն-Տիղիէ տիկնոջ խօսքերէն վիրա-  
ւորուիլ կեղծելով , չեմ կարծեր թէ օրիորդին վր-  
այ ներողամտութիւն ցոյց տուի , այլ արդարու-  
թիւնը խօսեցայ . . . հիմա ալ , եթէ օրիորդը  
կը փափաքի , պատրաստ եմ զինքը պաշտօնէին  
քով տանելու . չեմ գիտեր թէ ինչ պիտի խնդրէ  
անկէ , բայց չեմ ալ կարծեր որ իր վրայ ունեցած  
վստահութիւնն չարաշար գործածելով՝ անար-  
ժան յանձնարարութեան մը միջնորդ կամ պաշտ-  
պան բռնէ զիս : »

Այս խօսքէն Ատրիէսի սիրաը շարժելով՝ սի-  
րալիր մտերմութեամբ ձեռքը Տոքթորին երկըն-  
ցուց ու ըստ . « Անհոդ եղիք , աղնիւ բարե-  
կամ . . . ձեր ընելիք միջնորդութեան նպա-  
տակին համար ինձմէ շնորհակալ պիտի ըլլաք ,  
վասն զի ընելիք բարեդործութեանս կէսը ձեզ  
պիտի վերաբերի . . . : »

Թրիրօ՝ որ Տոքթորին ու արքայիննոր դադա-  
նեացը ծանօթ չէր , ապչեալ դէմքով մ'արքային

ականջն՝ ի վար ըստ . « Ի՞նչ կը հիմուն  
որ երթայ , — Այո , այո , պատասխան եց խստու-  
թեամբ Պ . ՏԵՂՐԻՆԻ նշանադի ակնարկելով որ  
իշխանուհւոյն ըսելիքը մտիլ ընէ :

ԱՇ-ՖԻՂԻԷ տիկինն օրիորդին մօռենալով ծա-  
նըր ու չափաւոր ձայնիւ մ'ըսաւ՝ ամեն մէկ բա-  
ռերը շեշտելով . « Խօսք մ'ալ ըսեմ ձեզ , օրի-  
մրդ . . . վերջին խօսք մ'ալ այս պարոններուն  
առջեւ : Զեր վրայ ծանրցած սարսավելի յան-  
ցանքներէն ետեւ՝ տակաւինիմ բացորոշ կամացս  
հակառակ վարուելու միաք ունի՞ք , պատասխա-  
նեցէք : — Այո , տիկին : — Այս գայթակական  
յայտնութենէն ետեւ՝ տակաւինիմ իշխանութեա-  
նըս անսաստելու դիտաւորութեան մէջ էք :  
— Այո , տիկին : — Ուրիմն դրապէս կը մերժէք  
եւ չէք ուղեր իմ հրամայած պարկեցու եւ խիստ  
կեանքս յանձն առնուլ : — Պահ մ'առաջ ըսի  
ձեզ , տիկին , թէ այս ապարանքէն պիտի ելնեմ ,  
եւ իմ հաճոյիցս համեմատ առանձին կեանք մը  
պիտի վարեմ : — Զեր վերջին խօսքն այդ է :  
— Այո , վերջին խօսքս է : — Լաւ մտածե-  
ցէք . . . ըրածնիդ շատ ծանր բան է . . . զգոյշ  
կեցիք . . . : — Վերջին խօսքս ըսի , տիկին ,  
երկու անդամ ըսելու սովորութիւն չունիմ . . .  
— Կը լսէք , պարոններ , ըսաւ իշխանուհին , ի-  
րաւախոն ըլլալու համար ինչ որ հնարէր ըրի .  
բայց ամեն ջանքս ընդունայն ելաւ . ուստի օրի-  
որդն այսուհետեւ ինքզինք թող մեղադրէ այն  
աղդու միջոցներուն համար՝ զոր իր յանդուդն

ըմբռառութեամբն ակամայ ձեռք առնուլ պի-  
տի տայ ինձ : — Այնպէս թող ըլլայ , տիկին ա ը-  
ռաւ Ատրիէն :


Յետոյ Պ . Պալէնիէի , դառնալով . և Քալե-  
ցէք , քալեցէք , սիրելի Տոքթորս , ըսաւ , ան-  
համբերութենէս կը մեռնիմ , երթանք շուտով . .  
կորուսած ամեն մէկ վայրկեաննիս կրնայ դառն  
արտսուք պատճառել առաքինի ընաանիքի մը : Ա  
Եւ աճապարանօք դահլիճէն դուրս ելաւ  
բժշկին հետ :

Իշխանուհւոյն մարդոցմէն մէկը Պ . Պալէ-  
նիէի կառքնյառաջ քշեց , եւ Ատրիէն անոր օդ-  
նութեամբ կառքը մտաւ՝ առանց նշմարելութէ  
բժիշկը կառքին դռնակը բացող սպասաւորին  
ականջ 'ի վար բան մը վսկաց :

Երբոր Տոքթորն ալ կառքը մանելով Քար-  
տօվիլ օրիորդին քովնոսաւ , սպասաւորը դըռ-  
նակը գոցեց : Վայրկեան մ'ետքը բարձր ձայ-  
նով մը կառավարին ըսաւ . և Պաշտօնէին ապա-  
րանքը տար մեղ փոքր դռնէն , ա

Զիերը սուրարշաւ ճանքայ ելան :





2480  
2481

2013

